




17

P-79







1st April 1972 ob pm 11.15
No. 3.

37

F U T U R E P R E D I C T I O N

U S E F U L A S T I C

12004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ի ՑԻՇԱ

ՅՈՒՂԱ

ՄԵՐՈԲՅԱՆ - Ի

Ի 23-Ն ՀՈՒՆՎԱՐԻ 1929 թ.

4003

ՊԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՏԱԿ

ար 37

ԱԲԵՐ

ԻՆՃԻԿՅԱՆԻ

ԹԻՖԼԻՍ



Dante ab.

Viviani enc.

En que. l. duquel. muni. lez iij

359

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՁԵԼԻ
ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ



Հանձնաւ

Դրամական

ԴՐԱՄԱԿԱՆ
1874

658-43

- 4 -

47

Դ-43

ՀԱ մ. 3939

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՅԻ

ՄԱՐԴԿԱՅԻՆ

ՈՌ ՎԵՐԱՎԵՐԱԿ ՄԱՐԴԿԱՅ
 Խ Ե Լ Վ Ե Ա Վ Ե Կ Ե Բ Ե Ե Ե Լ ,
 Կ Ա Տ Ա Ր Ե Վ Ե Լ Մ Ա Ր Ե Լ Ե Վ Ե Լ ,
 Ե Կ Մ Ե Խ Ա Ւ Թ Ե Վ Ա Ն Հ Ա Ս Ե Լ :

Ի ՌԵՎԱՏԱԿ

ՊԵՐԱՆ ՅԱՎԱՆԻՔԱՅ ՄԵՐՀԱՄԵՐ-ՀԱՅԱՅ

ՀԱՅՈՑ
36228




Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՍՈՒՐԲԻ ՂԱԶԱՐ

1844. ԽՄԴԴ

8015



Ո՞Չ ԱՄԵՐԻԿԱ. ԱՅԼ. ԱՋԱՆԵԼԻ Է

ԵՐԵՎԱՆԻ:

ՄԵՆ ԵՒՍ Է ԽՈՀԵՄՈՒԹԵԱՄՑ

ԳՈՐԾԵԼ. Պ.Ա. ԴՄԱՎԱՏՈՒԹԵԱՄՑ

ԽՈՐԾԵԼ.



**Փիլտրային մէկը առենօք
խելքով զուրցեց . թէ Գահը ճշ
այն առենց առանձըսղէս իր օդու-
ռը հընէ , երբոր իր գնապոօղը ռանէ-
նայ , մանգամայն և իրեն յարմար
իարդացողը :**

**Ծ ատոցմնե՝ զիրք մը կըխըն-
զրէին Ուրազնեայք , “Գիրք
մը՝ կըսէին՝ շատ հարկաւոր մար-
դուս . բայց միանդամայն ամէ-
նուն ալ հասկանալի , որով և
ամէնունալ օգտակար : ”**

**Կարծեմ՝ մենք չխխալե-
ցանք մեր մասձոթեանը մէջ ,**

ըսելով թէ այդ շատ հարկա-
ւոր ըսած զիզքերնին՝ ամէնուն
հասկանալի , պէտք է ըլլայ ,
Ո՞ւրդէ՝ հարդ ընելու Կայուն հը աշ-
խարհաբար լինդուն :

Օ այսալիսի Կիրքը մենք ոչ
միայն շատ հարկաւոր , այլ և
առաջին հարկաւորը կրակակենք
մարդուս , որ ըլլայ իրքեւ Կա-
ստանագործ ոչ եթէ արտաքին քա-
զաքավարութեան կամ մար-
դավարութե՛ , այլ բուն Ո՞ւրդ-
կութե՛ . այսինքն՝ խելք սորմե-
լու , խելքը բանեցնելու , զինքը
և զիրենները և զիւր գործքե-
րը և զիւր գործակիցներն ալ
խելքով կառավարելու , ճշմա-
րիս և ուղիղ Քաղաքականու-
թիւնը (Փօլինիայն) ինչ է՝
զիտնալու և անով վարմիլու
ամէն տեղ , կառավարութեան
մէջ , պաշտօնի մէջ , խորհուր-
զի մէջ , առուտուրի մէջ , և ։
Այսալիսի զիզք մը՝ է առաջին՝

Հարկաւոր Դասատետրը Ա'ար-
դուս, բայց որ զրված ըլլայ
ազդու և զօրաւոր կերպով, ու-
ղիղ Քաղաքականութե՛ (Փօ-
լինի Տային) կանոններով, բանա-
ւոր պատճառներով, միանդա-
մայն և կենդանի օրինակնե-
րով. և կըսուսանք՝ թէ այս
մեր նուաստ աշխատասիրուիր
հաւուցեալ Խմաստնոց զրված-
ներէն՝ այսպիսի Գիրք մը ու-
զօններուն բաղձանքը հիմն լե-
ցընե՞ :

Եւ կըսուսանք դարձեալ՝ որ
չէ թէ, միայն լեցընե՞, այլ և
իւր օգտակար վախճանին հաս-
նի. վասն զի թէ որ ուշադիր
կարդան, (որովհետեւ ամէնուն
համար զրված է) ամէն մէկ վի-
ճակի մարդիկ կրնան ասկեց ի-
րենց պտուղը քաղել, թէ ծեր
ըլլայ թէ երիտասարդ, թէ ե-
կեղեցական թէ աշխարհական,
թէ հարուստ ըլլայ թէ ուա-

միկ, թէ արուեստաւորը և թէ վաճառականնը, թէ պաշտօնատարը և թէ խորհրդականնը, թէ հաղատակը և թէ իշխաննը կայֆ Վռաջնորդը՝ ու իցեւ կարդի, և ։ Վմէնքը մարդիկ են՝ ուրեմն և Վարդկութե՛ւ ուսումը ամէնուն առաջին հարկաւորն է :

Ավենեցինք շատ անզամ, թէ առաջին հարկաւորը մարդուս՝ այս է . վասն զի կերենայ թէ՝ ինչպէս ամենիմաստն ՎՃ առաջ ընական օրէնքներով և վերջը զրաւոր օրէնքներ տալվ, ասանկով առաջ տրամադրեց պատրաստեց զմարդս, և յարմար ըրահ կատարելագոյն օրէնքին, այսինքն՝ Քրիստոսական օրինացը և ածային վարդապետութեանցը, այսպէս ալ մարդ մը՝ որ ձշմարիտ քրիստոնեայ և հոգեւոր և ածապաշտ ըլլալ կուզե՞ առաջ պէտք է որ

Ուարդկութիւնը սորմի , մարդ
կատարեալ ըլլայ բատ կարի ,
մարդ ձանննայ , աշխարք ձաննէ
նայ , զինկը ձանննայ , իւր կիր-
քերուն և անոնց գեղերուն տե-
ղեակ ըլլայ , մարդկային առա-
քինութիւնները՝ ինչ է , իմա-
նայ , սորմի և 'ի գործ կնէ :

Վասնկ առաջ կըթըլլելով ,
վերջը՝ ոչ միայն աստուածակաշ-
տութեան օրէնքները և կանոնները
պահելու աւելի յարմար
կըլլայ , այլ և խելքը բայց վելով
լուսաւորմիլլով , նաև իւր ան-
ձին և իւր տանը և իւր գործո-
ցը կընայ խմաստութեամբ ա-
ռաջնորդելու , և անով աշխարք-
քիս վրայ առաջ երթալու , և
գեղեցիկ բախտ մը և կացու-
թիւն մը իրեն ճարելու , քանի
որ կենդանի է .

Վայս պտուղներս ահաւասիկ
կուտայ իրեն կարգացողին և
պահողին , այս պղտիկ միանգա-

մայն (կընանք ըսել) և մեծ
Կաթողիկոս . ուստի և վերնադիր
ունեցաւ . Խճառքութիւն ճարդ-
էացին՝ խելչ աղջիկ բանեցնել , ճարդ
իսպառիւալ ըլլալ , և մշաւթիւնն
հասնիլ :

Վարդս պետք է աղեկ զիտ-
նայ , որ շատ անգամ՝ մանա-
ւանդ զրեթէ ամէն անգամ՝
իւր խեղչ մնալուն այս աշխար-
քիս վրայ և մեծութեան մը չի-
համնելուն պատճառը , կամ
թէ մեծութեան մըն ալ հա-
ստ նէ , այնպէս անհանգիստ
և թշուառ կեանք անոյնելուն
պատճառը , և ԱՅ առջե ցան-
ցաւոր և մարդկանց առջենն ալ
բարի անուն և բարի համար-
մունք չունենալուն պատճառը ,
իւր անխելքութեամբ վարսիլին
է , իւր խելքը չիբանեցնելն է ,
իւր խելքը՝ աւելի գեշին քան
թէ աղեկին՝ բանեցնելն է . ու-
ղիղ՝ Քաղաքականութիւնը չի-

դիանալն է , Առաքինութեան ը-
սածնիս ինչ է՝ չիձանջնալն է ,
իւր կիրքերուն՝ փառասիրու-
թեան , արծաթսիրութեան ,
բարկութե ևն , ծառայ և դե-
րի ըլլալն է . ինչ ճամբով իւր
հանդիսար իւր երջանկութիւր
կրնայ զանելըստ կարի այս ցա-
ւալից կենացս մէջ՝ ամենեին
չիյտելն է , ևն :

Ճա ահա այս ամէն բանս ա-
զեկ կըցուցնե՞ և կըսորսիցնե՞
այս պղտիկ Վիրքո . և ինձ կե-
րենայ թէ՝ ինչպէս ճշմարիս և
կասարեալ Վրիստոնեայ մը՝
սկէտք չէ ձեռքէ ձգել այն ու-
կեղեն Վիրքը վճառվա գէ հբացէ
ըսածնին , այսպէս ալ կատա-
րեալ մարդ ըլլալ ուզօղը՝ այս
փոքրիկ Վիրքո սկէտք է միշտ
հետը ունենայ , կարգայ մոտա-
դրութեամբ , հասկրնայ գըր-
վածները , հերիք չիսեպէ մէկ
կամ երկու անգամ կարդալը . և

իբրեւ [թէ] 'Ղաս մը իրեն Ա ար-
 ժապետէն առած՝ այնպէս միտ-
 քը առնէ, սերտէ, և ըստ տե-
 ղոյն և ըստ ժամանակին 'ի
 զործ դնէ. անով մարդ ըլլայ,
 բարի օրինակ ըլլայ տեսողաց,
 սիրելի ըլլայ ընկերաց, բարի
 քաղաքացի ըլլայ, շինութիւն
 ըլլայ իւր քաղքին, բարի անուն
 հանէ իւր ազգատոհմին, փառ-
 քը ըլլայ իւր Ազգին՝ օտարազ-
 գաց զիմացը, և 'ի վեր քան-
 զամենայն՝ փառքը ըլլայ Ա.Տ.,
 ինչպէս որ Տէրն մեր կըսէ, [թէ]
 Տէսդէն հարդիկ շնորհու չեր բարիւ,
 և ժառանգեն զԼՃ:

ԻՄ ԱՍՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴԿԱԾԻԿԻ

ԴԱՄ Ա.

Ուսման Հյուսիս :

|| ԱՄԴԱՌ որ տղայութեան հասակեն անցնելով, և այն հասակին յարմար եղած մանեար մռւնար ուսմունքները բաւար կանապէս սորմելով մեծցաւ պատանի եղաւ, կրնայ անկեց և ան աշխարհիս վրայ իւր բախար ձարել դանալ. միայն թէ խելքը բանեցնէ, և խելքին հետ՝ ջանք ալ ունենայ, և ջանքին հետ՝ գիտնայ նաև թէ ո՞ր ուսման զննաւորասկէս ետեւ պիտոր իյնայ և սորմի :

Հիմա գուն ովլ պատանի՝ այդ հասակիդ մեջ ըսկսիս պիտոր զքեղ ցոյց տայ աշխարհի. և որովէս թէ թէարոնիմը մեջ մանեար պիտոր, ուր կըտեսնա՝ որ սուն մեկ խաղցող մշյակ բան կրծեացնէ քուկին ձևայմունքը ո՞րը արդեօք պիտոր

ըլլայ . չեմ զիտեր : Բայց որն որ պիտոք
ըլլայ նէ , Եթէ մեծ մարդու մը , Եթէ իշ-
խանի մը , կամ թէ վարի աստիճանի մար-
դումընալ , որովհեաւ պարկեշտ պատանի
և աղէկ խելքի և աղէկ բնաւորութեան
տէր կըսեռնամ զքեզ , պէտք է ջանաս
որ վարուետ և վայելուչ կերպով մը ցոյց
տաս զքեզ աշխարհի , և քու պաշտօնգ
փառաւոր ընեւ :

Գիտնաս պիտի որ աշխարքիս վրայ սոր-
վելու բաները անհամար են , պիտանի և
անպիտան . դուն այն ուսմանց ետեւէ ին-
կիր սիրով և ջանքով որ զքեզ մարդ կա-
տարեալ կրնանընել , մարդ առաջինի , և
մարդ՝ ընկերութեան պիտանի և շահա-
ւոր : Ուստի ո և իցէ ուսմանցդ մէջ նախ
և առաջ ջանան փունք բաներու և պա-
րապ խնդիրներու ժամանակդ չիծախեւ-
խելքդ չի ծանրաբեռնեա . Օրինակ ինն՝
թէ որ Մաթիմաթիկայի մէջ մէկ դի ձդե-
լովուրիշ պիտանի բաները , ոկտիս խելքդ
հոգնեցնել , ժամանակդ ծախել , և անէ
իյնաս իմանալ , թէ արդեօք ինչպիսի հա-
մամատութիւն կայ Գլունին և Գունդին
մէջը : Յոնդ տուր ինչ կարծիք որ ունե-
ցեր է այդ բանիդ վրայ Արքիմիդէս վար-
պէտը . դուն ասով այնչափ խելք մը չես
սորվիր , և այնչափ շահաւոր բանի մը պա-
տուական ժամանակդ չես ծախեր :

Դարձեալ՝ ուրիշ հմտութեանց մէջ
պարապ բաներու խելքդ չի հոգնեցնես .
և բանին կեզմներուն ետեւէ շլյնաս . մի-

Չուկը ջանաս ձեռք ձգել, անոր ժամանակդ ծախւես. հեղինակին մէկը այս բառոս ասանեկ գրեր է, այս բառոս ասանեկ շեշտեր է, ևն. պէտք էր ասանեկ գրել, ասանեկ կարգալ. ըսկսիս վիճաբանութիւնը ընէլ: Ասանեկ փուժբաներու ժամանակդ ծախւելով գորրոցին մէջ ի՞նչ խելք կըրնաս սորմիլ. ջանաս պիտոր աւելի բառին նշանակութեան և խմասախն համեմ իյնաս. ի՞նչ արդեօք կուզէր այդ մարդը հասկըցնել՝ ասանեկ գրելով, ևն:

Դարձեալ՝ պատմութեանց մէջ մէկ դի ձգելով խելացի և պիտանի և քեզի շահաւոր պայտմութիւնները և անհամար դիսպուածները և օրինակները, սկսիս պարսպ և միայն զուարժուի բաներ կարգալով ժամանակդ ծախւես: Յաղով ուրիշ պիտիական բաները, օրինակ ինն՝ ըսկսիս վնառել, գիտեալ, թէ արդեօք այն բաց չերակլէսին բախտը՝ որով որ առիւծները կըսպաններ, արդեօք քանին ոսա (պուտախ) ուներ, ևն. ասոնցմէ ի՞նչ խելք կընաս սորմիլ: Խելացի պատանի մը ասանեկ ոչ ի՞նչ, ասանեկ աղայական բաներու ժամանակը չի ծախւեր:

Չե վայլեր փիլիսոփային և ուսումնական մարդուն ողղոփիկ և չնչին բաներու միտքը հոգնեցնել. այսպիսի խնդիրները և ասոր նման տեսակ տեսակ դիսութեց մէջ այլ հաղարումէկ անսպիտան և անշահ խնդիրները՝ պղոփիկ և աղայական դաղովարները կըմութեն մէր մարին մէջը. և

ուրիշ շահ և օգուտ մեղի չեն բերեր .
բայց եթէ քիչ նիւթ մոտածելու կուտան
մեղի՝ երբոր մինակ Ենք . և քիչ նիւթ
խօսելու կուտան մեղի՝ երբոր ուրիշնե-
րու հետ կենցաղավարութեան մէջն Ենք :
Նայիս պիտի՝ թէ այնպիսի գիտելիքը ար-
դեօք մեր խելքը կավեցնե՞ն . կամ թէ
լաւադոյն կացութեան մը մեզ արժանա-
ւոր կընե՞ն :

Գիտութիւնը՝ հոգւոյն գանձն է . ընտ-
րազութիւնը և ուղիղ գտառումը անոր
բազիքն է . և ասիկակ է՝ որ ուրիշ ամէն
հմատութեանց և տեղեկութեանց գեղեց-
կութիւն մը կուտայ . ինչպէս քար բա-
նելու արուեստը պայծառութիւն և գե-
ղեցկութիւն կուտայ գեռ . չիբանված ան-
գամանդին (էլմասին) :

Պէտք է դարձեալ մեղի որ այնչափ ու-
շադրութիւն և այնչափ չանք ունենանք՝
առ ՚ի մոռնալ և մեր մոքէն հանել մեր
ծուռ սորճածները , որչափ որ չանք կը-
ցցնենք աղեկ բաները սորվելու . Պէտք է
ասքանիս կանուխկեկ փութաջանըլալ ,
քանի որ ծուռ սորճածնիս մեղի չէ ու-
նակացած՝ մեր մոքին մէջը արժանա չէ
ձգած : Աշան զի մեր պղտիկուց կըր-
թութեան և դաստիարակութեան սոր-
ճածնիս՝ այնպիսի բան մի է՝ որ շատ դը-
ժուար կըվերնայ կըլնջրմի . անոնք ինչ-
գան մեր օրօրոցէն մեր հետք միատեղ կա-
ճին կը մեծնան . և զմեզ չեն թողուր՝
բայց եթէ գերեզմանին մէջ :

Ա Երջապես՝ աւելի կատարեալ գիտութիւնն է այն գիտութիւնը՝ որ զմեղ աւելի մարդ կընէ և առաքինի կընէ՝ քան թէ գիտնական . և գլխաւորապես այսպիսի գիտութիւնը այն է՝ (որ աս գրքիս մէջ վարը պիտորբաւականապէս զուրցենք), այսինքն՝ Երբոր մենք մեր ամեն բանին մէջ խոհեմութիւնը ձեռք կառնենք, և Երբոր մեր բաղձանքները մեր ուզածները մեր կիրքերը՝ այնպիսի կարդի կանոնին և շափու մէջ կըդնենք, որ մեղ մարդ կութենէ գուրս չիհանեն, այլ մարդ կատարեալ իրօք ընեն . և այնպէս ալ զմեղ աշխարքի ցուցընեն :

Մէթաֆիզիքական ըսված պարագինդիրները և գիտելիքները, բանի շեկող մարդի բարակութիւնները են . ամեններն նման են սարդիոսայներուն (Հօրիւմ մէկ), որ որչափ ալբարակ ըլլան և փափուկ՝ շահ մընալ չունին : Կուզես ալ նէ՝ այնպիսի անպատճ գիտելիքները նրմանցուր այն տեսակ ծաղկանց՝ որ գրեթէ ոչինչ արմատ մը ունենալով, անոր համար և հաստատուն և մնայուն գեղեց կութիւն մընալ չունին :

Այնպիսի պարագ բարակութիւններու ժամանակ չիծախելով, պէտք է որ այնպիսի բաներ միտքերնիս ժողվենք ունենանք, ուսկից որ օգուտ մը կընանք աւեմնալ : Օր մը առենօք Վնատիսթենէս փիլտրային հարցուցին . թէ և ի՞նչ շահ . ի՞նչ պատշզազեցիր գուրու ուս

մունկներէդ. ո՞ւ Պատասխան արվաւ . թէ
և Այն շահը , այն պառաւդը , որ ևս մինակ
ինքիրէնս ալ կրնամ զիս զբաղեցնել և
միսիթարել . թէպէտ և մարդմալ չունե-
նամ՝ որ զիս իւր քաղցր ընկերութեամբը
զբակցնել . ո՞ւ :

Մարգուս համար պէտիկ բան չէ . մա-
նաւանդ՝ թէ որ աղէկ մը մասձես շատ
մեծ բան է , երբոր ինքը մինակ ալ ինքի-
րէն իւր հետք կրնայ հանգիստ և ուրախ
կենալ , և ժամանակը բարեսպէս անցնել
իւր գեղեցիկ և խելացի մտածութիւննե-
րով : Ահաւասիկ այս մեծ բանը՝ միայն
կարդացող մարդը կրնայ ունենալ : Մի-
այն թէ գու ջանաւորից բան մընալ ընե-
լու . այսինքն՝ քու գիտածներուգ քու
սորվածներուգ օդնութիւնն կանչել քեզի
դրսըվանց նաև զ' Դիտողութիւնը և զփոր-
ձառութիւնը , այսինքն՝ լսածդ տեսածդ
միայն մի լսեր , միայն մի տեսնար , աղէկ
գիտէ քննել և մէկ մէկու հետ բազզատէ
մարիդ մէջը և աղէկ մը հասկըցիր , այս է
Դիտողութիւնը ըսածնիս : Ասկէց ՚ի զատ-
նաև գուն ալ անձամբդ գիտած բանդ
լսած բանդ նայէ վորձէ , այս է՝ վորձա-
ռութիւնը : Այս կերպ սորվելու և այս-
պիսի ուսումը՝ այնչափ գերազանցի այն-
չափ վեր է այն ուսմաննեն որ մէկը դրբի
մէջի եղած կանոններովը սորմի , որչափ
որ անձամբ աշխարք քալօզ՝ խելացի և դի-
տող մարդմը իւր աշխարհագրական գի-
տութեամբը վեր է այն մարդէն , որն որ

ասանք մէջ նստելով՝ միայն աշխարհացորդ ները ձեւաքը կառնէ կրթառնէ և անոնցմէ միայն բան կուզէ տորսիլ :

Գու Գրքատունդ՝ է բոլոր աշխարքու : Մարդկանց հետ կենցազավարութիւնը նստիլ Ելլալը՝ է մէկ կենդանի ուսումնը . իսկ քու գիտողութիւնդ առ բաներուն մէջ՝ խիստ աղեկ Վարժապետդ է :

Դիրքը աղեկ բան է , բայց աւելի աղեկ է գիրք կարդալը . և ասկեց աւելի աղեկ է՝ ուշագրութեամբ կարդալը : Մեր մըսքին առաջին գաղափարները արվօղը գիրքերն են : Օրինակով մը հասկըցընեմ-գիրքերը կուտան մեղի նիւթերը (քերէստեները) գեղեցիկ մեծագործ պաւատ մը շինելու . բայց աշխարք ճանչնալը այնպիսի բան մննէ՝ որ որպէս թէ մեղի Շարտարապետութեան (մշյմարութեն) արուեստը կըսորվեցնէ . այն նիւթերուն կարգը չափը , և մէկմէկու քոլ գեղեցիկ դնելը շարելը մեղի ցոյց կուտայ կը վարժեցնէ . ասկեց ՚ի զատ մեր համարմոնը կեվելցնէ և զմեղ խելացի մարդու աւեղ դնել կուտայ ուրիշներուն՝ մեր ամեն զործողութեանց մէջ :

Դիրքը աղեկ բան է ըստնք , իրաւ է . բայց աղեկ գիրքը նեչողէս աղեկ բան մը նէ , այսպէս ալ չիկայ աշխարքիս վայ բան մը՝ որ այնչափ օվաստակար ըլլայ , և այնչափշատմարդկանց կործանման պատճառ ըլլայ , որչափ՝ չար գիրք մը : Չար գիրքերուն ելլալը աշխարքիս վայ իրեւ

սոսկալի անիրաւութեա սորվեցուց մարդկան . մէկ մը առ Աստուած , որ է հաւատքի մէջ թուլութիւնը . և մէկմընալ առ Մարդ , որ է հպարտութեամբ՝ մեծաւորաց քրհպատակիլը և ամէն օրէնքի ազատ ըլլալ ուղելը : Եւ երբորդ՝ առ Անձն . որ է իւր մարմնոյն միայն ծառայել՝ անսասունի մը պէս . և մասնալով զհոգին՝ բոլորովին մարմին կարիլ : Ուրեմն այսպիսի գիրքեր կարդալէն , գուն որ մանաւանդ պատանի ես , առաւել պէսք ես զգուշանալ . բան թէ թոյն մը խորմէլէն . վասն զի այս վերջինը թէ որ մարմինը կրմեռցնէ նէ , առաջինը՝ հոգիդ կրմեռցնէ : Այնչափ անհամար իւսաներ տրվին մարդկային ընկերութեա այսպիսի չար գիրքերը . որ գժոխքէն գուրս ելան Եկան և բուն Սագայելին շարադրած գիրքերն են . և այնչափ ալ տարածվեցան երկրիս վրայ . ինչպան վիճարանութիւն ալ եղաւ խելացի մարդկանց մէջ , թէ արդեօք Տպագրութիւնը՝ աւելի մըան հասուց աշխարքիս , թէ օգուտ :

Արուեստի մը կամ ո՛ և իցէ գիտութեան մը մէջ առաջին ըլլալը . մէծ բանէ . վասն զի Ետևի Եղօղները՝ որչափ ալ յառաջանան և որչափ ալ կատարելազործեն զայն արտւետոր , միշտ իրրեւ մեր հեանօղները կրմեալվին :

Տգեա մարդ մը՝ գիտես թէ միշտ աեղմը կեցեր է , որ առենմալ լոյս չի ծաղիր , այլ միշտ խաւար է : Ըստ խեղձ

է ագետ մարդուն վիճակը . նման է մեկ մարմնու մը՝ որուն թեալէտ ուրիշ անդամները պակաս չեն , բայց որ հարկաւորն է՝ չունի . աչքը միայն կըսպակախի :

ՉԵՄ նախանձիր մարդուն , որ քան զիս աւելի գիտնական է . բայց ցաւսկից կըլլամբ անոնց՝ որոնք որ պակաս գիտեն քան զիս :

Չիկայ բան մը՝ որ այնչափ կատարեալընէ զմարդը , որչափ գիտութիւնը : Աւ չիկայ բան մը՝ որ այնչափ օգնէ մարդուս՝ ըլլալ այն տեսակ մարդիկներէն՝ որոնց մենք՝ խելացի է կըսենք . բան գիտող մարդ է կըսենք , որչափ՝ Պատմութիւնը :

ՔԵզի խորհուրդ կուտամբ , որ դրեթէ ամէնուսումն աւելի՝ մասնաւոր ջանքով մը այս ուսումը Պատմութեան սիրես և ետեւ իյնաս , բայց պատմութիւնը՝ ոչիրքէւ պատմութիւն միայն կարգաս , այլ իրքու Ուսում մը սորվիս . այս ինքն՝ առանձին կարգալուդ ժամանակը՝ կենաս մտածես , խորհրդածես , բան բանի և մարդ մարդու հետ բաղդատես , վնասես թէ ինչու համար աս բանս հանդիսեցաւ . տեսնաս որ բանը անանկ ընելով՝ այն շար բանը հետեւցաւ . անանկ ըներ նէ՝ աղեկ հետեւանք մը կունենար . քեզի մօտիկցնես կարգացածներդ , քու դործքերուդ հետ բաղդատես , օրինակ առնես , զգուշանաս , են : Այս է Պատմութեան գեղեցիկ ուսումը :

Պատմութիւնը՝ մեզ վերջի դարու մար
դիբս կառնե, կը տանի ինցվան առջի և
հին ժամանակները, և անցած դաշտ
անհամար դիպուածները մեզի կըսե այնե
և կըկըթէ: Պատմութիւնը՝ գեռ մեր
մազերը շիճներմըկցած՝ մեզ փորձ մարդ կը
նէ. և ուրիշնե մասներովը՝ մեզ խելացի
մարդ կընե: Անհամար են պատմութեան
դիբքեր, դուն պիտանին պէտք է որ ըն-
տրես: Սրբազնն պատմութեանց մէջ՝
դիմաւորը և առաջին հարկաւորը և շա-
հաւորը է Կառուածաշնչն պատմութիւր-
տսոր մէջը ամեն անսակ խելացի և պիտ-
իական և հարկաւոր բանը կատարեւալ
կըգտնաս: Խակ դրսի խելք սորմիւլու
պատմութեանց մէջ՝ աւելի ընտրէ քեզի
Պլուտարքոսին դիբքը. որ շատ խելքով
և կըթութիւն տալու համար շինած դիբք
մի է. բաւական է, թէ ուշադիր ըլլոյ
կարդացօղը:

Աղեկ կարդա, աղեկ սորմիւ խնանեան-
գիւշ: Բնութիւնուլով գիտես ինչ կիմա-
նանք. կիմանանք այս բոլոր աշխարքիս վայ
եղած կերող կերող խնասուն աստուա-
ծային կառավարութիւնը՝ որ ամեն օր
ամեն ժամ կրակնանք. բայց պէտք չէ
անբան կենդանիներու պէստեսնալ: Այս
դիբքը ընութեան՝ կըսեմ՝ աղեկ կարդա
և սորմիւ: Այս դիբքն է առաջին դերա-
զանց դիբք մը 'ի վեր քան զամեն դրա-
տուններուն դիբքերը: Այս դիբքը ամեն
մարդուն գիմացը բացված կեցած է, թէ-

պէտ և քիչ մարդիկ զայն կը կարգանեն , և
քիչ մարդիկ զայն կը համեսկնան : Տեսակ
աւսակ նոր դիտելիքներ և նոր նոր դիտ-
եր թէ արուեստից և թէ դիտութեանց
մէջ որ հիմու վարպետ մարդիկ զաերեն և
ետեւ ետեւ կը գտնեն , շատ կօգնէ այս
բնութեան դիրքը ուշադրութեամբ կար-
գալու և հասկընալու : Մէկ մը որ կը-
գառնամ կը նայիմ բոլոր տիեզերքին այս
գերազանց Գիրքը , և կը դիտեմ կը քննեմ
իւր ամեն բանին մէջ՝ այնչափ դերազանց
դիտելիքներ , և այնչափ գեղեցիկ խրառ
ները խահեմութեան , դիտես թէ՝ անկեց
և ան ինծի այլ ամեն դիրքերը իրրե ան-
պիտան մը կերպնան :

Բայց աս ուշ դիտնաս , որ բան կայ որ
մեր ընդունակութենէն մեր հասկացո-
ղութենէն վեր է . և ասոնք չիդիտնալը՝
միայն մեր ակար բնութեր պակասութին
է : Ասան զի մարդուս աչքն ալ իւր հո-
րիզոննեն անդին բան չիկրնար տեսնալ :

Ճշմարիտ դիտութիւնը այն է , որ
դուն բանը առնես դատես ճանչնաս իրեն
բուն ներքին ինչպէս ըլլալէն , չէ թէ
դրսէն անոր բաված բառերէն կամ ար-
ված անուններէն . կամ թէ անհմատ
հեղինակին մէկը ասանեկ դրեր է . կամ
թէ խենթին մէկը ասանեկ մասածերէ , կամ
թէ անզգոյշ մարդուն մէկը ասանեկ զուր-
ցեր է :

Քիչ մարդիկ կամ՝ որ զճշմարտութիւն
ճանչնան . և աս քիչը մէկ զի առնես ,

Ակալ մնացած մարդիկները սուտ կար ծիբներով դժխնինին լեցուցեք Են :

Զանա գու ուրիշներէն վեր ըլլալ գի տութեամբդ և առաջինութեամբ . մի ջակ ըլլալը՝ մեծ և ազնուական ոգւոյ յա տուկ բան չէ : Մեծ պաշտօնի մը մէջ ուրիշներէն վեր ըլլալը՝ հասարակ ժողովուրդին կարդէն զմարդը գուրս կըհանէ , և աշխարդիս վասյ եղած մեծ մարդիկներուն կարդը կրխօմէ : Յած կացութեան մը մէջ ուրիշներէն վեր ըլլալը՝ է մեծ ըլլալ մը պատիկ բաներու մէջ . և որպէս թէ ոչինչ բաներու մէջ բան մը երենալ ,

Զանասա ալ պիտի , որ որչափ կարելի է՝ բան մը սորվեցար նէ , ամբողջ ըլլայ և հասասատուն ըլլայ : Ա Չեմ ուզեր (կըսէր ատենօք մեկ փիլխատփայ մը իւր աշկերտին) , Չեմ ուզեր որ գուն հնավա ճառաց (էսկիմիներուն) խանութին պիտի ըլլաս , ուր որ ուրիշ բան չի գանըլիլիր , բայց եթէ լաթերու կտորներ . իսկ ամբողջ մեծ կտոր մը որչափ վնառես , հոնչես կարօղ գանել : Ո՛վ որ ամէն ուսմունքներէն կտոր կտոր կառնէ , կամ թէ անոնց միայն դրափ կեզեները կրսորդի , այնպիսի մարդը միշտ անպիտան է , և ամենենին բանի մը շիկրնար դալ :

Ուտի և գուն այնպիսի կերակով սորվես սորվել վրդ , որ ընկերութեան պիտանի և շահաւոր մարդ ըլլաս : Որչափ ալ գրժուարութիւն քաշես բան սորվելու , մի

յուսահատիլ, սիրադ մի կոտրեր. մանա-
ւանդ միշտ զօրացնւը զքեզ. բաւական է
որ սրտանց ջանք ունենաս, կարողութիւն
թէ որ քիչ է անով կրշանայ: Ով որ
մեծ ոգւոյ տէր է, այնովիսին ուրիշ բանի
կարօտութիւն չունի՝ առելի մեծ ըլլալու:
Գիտենք՝ որ անհամար մարդկանց կոր-
ծանումը կամ խեղճութիւնը առաջ կո-
դայ առ բանեն՝ որ չի կրնալուլ ըլլալ այն-
պիսի ինչպէս որ կուղեն, անկեց ետև բան
մընալ ըլլալ ամենելին չեն ուղեր:

ԴԱՍ Բ.

Կ. Հ. Պ. Հ. Հ. Ա. :

թե՞նէ և առաջին մեր դասը՝ դի-
մես թէ սրտնքին վրայ սկզբք էր ըլլալ.
բայց որովհետեւ նաև կրօնքին միշնալ ու-
սանելիք կայ, անոր համար Ռւսանն դա-
սը յառաջեց, ընդ հանրապետ խմայնե-
լով ըստ բաւականին ուսաման եղանակը:
Որով և առաջին մեր ուսումը պիտոր ըլ-
լայ կրօնքին վրայ:

Ճշմարիտ կրօնքը՝ միայն սկարդե մընէ
Աստուծոյ. որուն համար ինչպան մեր
մերքին շունքը միշտ սկարժըկան ենք սըր-
տանց շնորհակալ ըլլալ Աստուծոյ՝ որ ըդ
մեզ ծնուցեր է ճշմարիտ կրօնքի մէջ. ո-
րովհետեւ այս է առաջին հարկաւորն մեր

փրկութեան , և այս է մեկ հասիկ Համբան մեր յաւիտենական Երջանկութեան :

Առ ասանկ ըլլալով ջանաս պիտոր ու բեմ հօդւով և մարմնով ամեն բանեն աւելի սիրել և պահել հաստատուն և ամբողջու Հշմորիտ Կրօնքոդ : Ի նշ խօսք , ինչ կարծիք , ինչ վարդապետութիւննոր ըլլուք՝ որ լսես անոր գեմ , պետք է ար համարհես , գեմ դնես , և ամենենին անկան չիկախես : Ա ասն զի ճշմորդաբանն ու ուստի և ճշմարիտ կրօնքն ալ մեկ պետք է որ ըլլայ , Երկուք չի կարօղ ըլլալ :

Ուրիշ բանի համար՝ մեծ և յարդելի մի ուշաբեր զմարդը , բայց եթէ վասն զի բարի է և բարեպաշտ է , և ըստ կանոնաց աստուածալատութեան և արդարութեանքը կըվարէ :

Թէ որ արդարութեամբ կեանքդ վարելը՝ զքեղ Երջանիկ ցներ աս աշխարքիս վայ , սաոյդ գիտցեր որ խեղճ ողորմելի ալ ըլլալ ցիթողուր զքեղ : Ա ասն զի անկարելի է որ մեկը Հշմարտապէս Ք. Բիստոնեայ ըլլայ , և նոյն ասենք միանդամայն չըլլայ նաև արդար է առաքինի : Խակ տռագինութիւնը և բարեպաշտութիւնը առաջին զօրաւոր բանն է աշխարհքիս վրայ , վասն զի միայն անոր մէջը կը զըսնըի Վատուած :

Հշմարիտ բարեպաշտներուն մէջը՝ կըտեմնաս որ միշտ պանչելի միութիւն մը և հաստատուն սեր մը կըփայլի : Կըուեր

առենք խմաստուն և Երեւի Աստուածարանին մէկը . « Ընդհանուր Եկեղեցւոյ մէծագոյն օգտին համար միշտ այս իրեք բանս կըրազայի՝ որ ըլլար . այս ինքն՝ Աւղղափառաց բազմութեան՝ հարկաւոր և Էտկան բաներու մէջ՝ Միութիւն : Անտարրեր բաներու մէջ՝ Ազատութիւն : Վամեն բանի մէջ՝ Աէր » :

Կըտեսնանք՝ որ իբրև ստոյգ և անսրխալ Տշմարտութիւն Ելեր են աշխարքիս վրայ աւսակ տեսակ մոշար Վարդապետութիւններ : Մանաւանդ աս օրերս մեր ազգին մէջն ալ Բրօդէսդանդ ըսված մոլորեցուցիչ քարողիներէն : Ասոնցմէկեար յայտնապէս սուտ են . կեսն ալ վրանին առեր ծածկերեն Երեւութական քողք մը Տըշմարտութեան՝ որն որ պարզ միայն մարդկային արամարանութենէն առաջ կուգայ , Երբոր շիխոնարհիր շինազանդիր աստուածային Յայտնութեցք , որն որ մենք այս Երկու աղբիւրէն ունինք . այսինքն՝ մէկ մը Աստուածաշունչ գրքէն հին և նոր կտակարանաց՝ ինչպէս որ ընդհանուր ուղղափառ Եկեղեցին կըհասկընայ . մէկ մալյանդութենէ , որն որ նոյն սուրբ Եկեղեցին՝ իբրև կանոն հաւատոյ միշտ բաներ դաշեր է : Այս Երկու սկզբունքներով միայն՝ քրիստոնեայ մարդ մը կընայ ապահով քալել հաւատքի նիւթերուն մէջ : Հաւատքը՝ մարդկային արամարանութենէն վեր է , բայց անոր գեմը հակա-

ուակը չէ . ուստի և մեր զգայութիւններէն կրնայ վեր ելլալ բարձրնալ . և թէ պէտ և ասոնք բատ իւրեանց ըմբռնմանը և համերնալուն՝ բան մընալ առաջարկեն բանականութեանը , բայց մեր բանականութիւնը պէտք է կառավարվիլ այն վեր նագոյն լուսովք և հանաւընմամբը՝ որով որ ինքը լուսաւորված է . հաստատուն գիտնալով զայտ հշմարառութիւնը , թէ՝ Աստուածային ամենակարողութիւնը՝ ինչ պէտ որ կըսէ սուրբ Լուսաւորիչը՝ կրնայ ընել բան մը՝ որ մեր հասողութենեն վեր ըլլայ և մենք կարօղ ըրլանքը ըմբռնելու . ինչպէտ որ յայտնի կըտեսնանք այս բանս՝ Եկեղեցւոյ սուրբ Խորհրդներուն մէջը :

Չիկայ բան մը՝ որ առաւել զերազանց ըլլայ քան զկրոնքը . ուստի և մէծ անպատճութիւնները իրայի երբորինչպէտ որ պէտք է նէ՝ ամենայն խոնարհութիւննեն ժամանակ յարգութիւն չընդունի մզմէ . կամ թէ երբոր՝ առանց երկիւզածութեան՝ կենցազավարութեան մէջ հասարակ բաներու ոլէս նիւթ ըլլայ խոնելու : Ասկէց ՚ի զտո՞շատ այլանդակ բանմընալ կերնայ , որ այն բանը՝ որն որ զմեզ երջանիկ պիտոր ընէ հանգերձեալ կեանքը , նոյն բանը նիւթ հերձուածոց և բաժանմանց և թշուառութեանց ըլլայ այս կենացս մէջը : Եւ այն բանը՝ որ մեր հօգւոյն փրկութեան համար է , ու պականութիւնը և մոլորութիւնը և չարութիւնը մարգկանց առնել զեռյեր և ալ-

րէ՝ որով և պատճառը բլայ իւր հոգւոյն
կորստեանը և այլոց :

Ես որ Տշմարիս Կրօնիքին մէջն եմ, չեմ
կրնար զիս յարմարցնել անոնց՝ որոնք որ
ինձմէ տարրեր մտածութիւն ունին ՚ի
նիւթ կրօնի . մանաւանդ երբոր կըսես
նամ որ, կամ ամեննեին կրօնիք մընալ
չունին, կամ թէ ունին ալ նէ՝ իրենց
սւզած ազատութեանը և անձնասիրու-
թեանը յարմար կրօնիք մը ունին : Չեմ
սորված ամեննեին այնպիսի Տրամարանու-
թիւնն մը, որ կարենայ խելքս հասնիլ ի-
մանալ զայն ամէն տուն տալը խղճմը,
տանքի մը, որ բոլորովին ալ տուականնեալ
բոլորովին ալ ծաղած քլայ, բայց այն-
ովէս թուլ կրկենայ՝ որ ինքն ալ մէկէն
կրնայ պըլարկիլ հիմակիվան զարհուրելի
ժանայիստէն անհաւատութեան կամ
թուլահաւատութեան կամ անարրե-
րութեան, որ կըրծանումն եզաւ և կըլ-
լայ այնըստիքրիստոնէից :

Պէտք է ինձի որ գարշեմ փախչիմ ՚նա
և ամէն տեսակ հերձուածներէ . վասն
զի Հերձուած ըսելը կրհակառակի մէկ
մասի մը իմ հաւատքիս, որ կըսորվեցնէ
ինձի թէ՝ Մի է հաւատքն, ինչպէս որ
մի է միրտութիւնն գուռն փրկութեան-
և թէ . Եկեղեցին՝ մի է և սուրբ է և
ընդհանրական կամ կաթողիկէ է և ա-
ռաքելական է : Թէ որ Հերձուած մը աս
չըրս բանս միատեղ ունի նէ՝ ինքը հեր-
ձուած չէ . Տշմարիս Եկեղեցի է : Վասն

զի ամեն Հերձուած հարկաւորապէս՝ և ս
Աղջափառ եմ՝ կըսէ. բայց ասով ճըշ
մարիս Եկեղեցի շքլոր : Այն է միայն
Հշմարիտ Եկեղեցի, և հետեւարար ուղ
ղափառ Եկեղեցի, որն որ վերի չորսըսած
նիս միատեղ իւր վայ կրնայ ցուցնել:

Աս Հշմարիտ կրօնքիս հետեւողները կը-
տեսնաս որ Ետևէ Էն ամենայն հոգւովի
գործ դնելու այն Երկու գերադոյն պա-
տուիրանիքները՝ որ հիմն Էն և պատճա-
ռորիշ ամեն պատուիրանիքներուն, այս-
ինքն Էն՝ Աէրն Աստուծոյ և Աէրն ընկե-
րին : Ասան զի կրօնը ըսածնիս՝ ուրիշ բան
չինչանակեր, բայց Եթէ՝ Պաշտօն մը և
հպատակութիւն մը Աստուծոյ մեր ստեղ-
ծողին, ըստ որում ինքը յինքնան գերա-
գոյն բարի է, և ըստ որում իւր բարու-
թիւնն ալ տարածեր արմեր է իւր ստեղ-
ծուածոց, և ՚ի վեր քան զամենայն՝ մար-
դուս, զոր իրեն նման ստեղծեց ՚ի ժամա-
նակի, որպէս զի կարող ըլլալ վինքը ժա-
ռանգել ՚ի յաւիտենականութեան :

Ամեն գործքիդ, ամեն խօսքիդ, ամեն
մտածութեանդ մէջ՝ սուրբ Եկեղեցւոյ
վարդապետութիւնը միշտ աչից գիմացդ
պիտի ունենաս և զանիկայ քեզի կանոն
պիտօր բռնես: Ի՞նչ որ կուսուցանե՞՝ խո-
նարհութեամբ ականձ գիր. և ինչ օքր-
բազան արարողութիւններ ունի՝ խոնար-
հութեամբ յարգե և պատթէ:

Ամենաբն չինայելով քու մատիւոր
կործիքդ և խմացմունքդ՝ որ կրնաս ու-

նենալ, Եկեղեցւոյ վճիռներուն դքեզ
խոնարհութեամբ հպատակէ: Կայէ և
նմանազ Եզիր Երկինից շրջանակաց՝ որ այս
բոլորընդ հանուր ամեղեղելիսկարդին մէջ
մէկը մէկալէն կախումն ունի:

Քու մէկ մասն հաւատքիդ աս ըլլայ,
որ հաւատաս զայն ամեն բանը՝ որն որ կը-
հաւատայ Մի, Առորր, Կաթողիկէ, և
Առաքելական Եկեղեցին. և հաստատուն
կանոն քու կենացդ՝ ըլլայ իւր օրէնքնե-
րը և վարդապետութիւնը:

Հաստատուն հաւատքը՝ է լաւագոյն
և դեղեցիկ Աստուածաբանութիւն մը:
Բարի խղճմաննքը՝ օրէնքներէն չի վախ-
նար, և անոնցմէ զինքը ետ չիքաշեր: Խո-
նարհութիւն սրտի՝ է այն մէկ հատիկ
սանձը որ ամեն բանէն աւելի մեզ մեր չա-
փուն մէջը կըսկահէ: և մեր ամեն սրտո-
քը առ Աստուած, առ սուրբ Եկեղեցին,
և առ ընկերն՝ զիւրաւ մեզի ընկը կու-
տայ: Առանց այս խոնարհութեան սրտի
(որ մասնաւոր Քրիստոսական պարզե-
մը ըլլալով միշտ ազօթիւք պարագան
ենք խնդրել մեզի Աստուածմէ), Ճշմա-
րիտ քրիստոնեայ և Ճշմարիտ հաւատա-
ցեալ մէկը կարօղ չէ ըլլալու:

Քու հաւատքդ հաստատուն և ան-
շարժելի հիմնն վրբայ հաստատված ըլլա-
լով, նայիս պիտի որ քրլայ թէ մէկ կեր-
պով մը ըսկոի խախտիլ և սասանիլ: Ա-
ռաջածառաւ Աստուածոյ խօսածը բաւէ
է: Աստուածոյ զուրցածին վեայ կեցեր է

մեր հաւատքը , բայց ինչպէս որ զայն կը-
հասկընայ և կըմեկնէ սուրբ Եկեղեցին
լուսաւորեալ ի Հօգւոյն օրըոյ : Մասնա-
ւոր մարդումը Աստուած չէ խոստացեր՝
որ իւր զուրցածը մեկնելու հառկընալու
առենք անսխալ ըլլայ , զայս բանս՝ միայն
ընդհանուր Եկեղեցւոյ խոստացեր է :

Աստուածաշունը՝ անդին գանձ մի է
Նատուածմէ արված . ամենայն զգուշու-
թեամբ և Երկիւղածութեամբ պէտք է
որ պահես զայս գանձը : Ի, այիս պիտոր
Եթէ քու կենցաղավարութեանդ և Եթէ
քու գրվածքիդ մէջ որ ըըլայ թէ՝ նաև
ճշմարաւոթիւնն մը հաստատելու համար,
Աստուածաշնը մէկ խոսքը տանեւս քաշ-
կըռաելով քու կողմէ ձգես , կամ թէ
խմատակական մեկնութիւնն մը տաս . որ
ըըլայ թէ ասանեկ քեզ սորվեցնելով ա-
մեն ըլլայ որ նաև ծուռ և մոլար մէկ
նութիւնն մը տաս և պնդես : Ըատ զգու-
շնասապիտի աս բանիս . վասն զի անհա-
մար հերձուածներեւ հերեալկոսութիւն-
ներ ասկէց առաջ եկեր են :

Ո՛ և իցէ մարդու հետ որ քու ճշմա-
րիտ հաւատքէդ չէ՝ ամենենին զբսկսիս վի-
ճարանութիւնն ընել կրօնքի վրայ . բայց
Եթէ՝ Երբոր քու պաշտօնդ զքեզ կըպար-
տաւորէ . կամ Երբոր կըտեսնաս՝ որ մեկը
արհամարհանոք կըխօսի և դէմ կըդնէ;
ճշմարիտ հաւատքիդ : Բայց պէտք է յա-
ռաջագոյնն ալ ազէկ նայիս , թէ արգելօք
բաւական կալոզութիւնն գի-

տութիւն ունիս . որ չըլայ թէ այդ
վիճարանութեանդ մէջը յաղթօղ ըլլա-
լուն տեղը՝ գուն յաղթըլիս :

Գանք հիմա կրօնիքի դործքերուն վրայ ,
որ Բարեպաշտութիւն և Աստուածաբաշ-
տութիւն կըսենք : Թէ որ կուզես զքեզ
երջոնիկը ընել , ամեն բանեն առաջ նայէ՝
աղեկքնենք քու մասածութիւններդ , քա-
նի որ այդ մասածութիւններդ բաղձանիք
մը կամցանեկութիւն մը գարձերքեզի չեն
եղեր , և մարդէ մընալ չես ամընար եր-
բար զանոնիք ընելնէ գալ հանելու ըլլասնեւ :

Գլուխ մասածութիւնները մէկ զի ձգե-
լու վըռնաւելու՝ մէկ հատիկ դեղք այսէ՝ որ
դուն անոնց տեղ ջանաս միշտ բարի մաս-
ծութիւններ ունենալ : Բարի բաները ըլլա-
լան միշտ քու մրտածելիքդ , որ է նաև
քու Երջանեկութիւնդ : Սիրտը հնի կրլ-
լայ , ուր են քու մասածութիւններդ : Եւ
թէ պէտքու բնակութիւնդ Երկրիս վրայ
է , բայց քու կենցազավարութիւնդ ըլ-
լայ յերկինս : Նայիս պիտոր որ միշտ այն-
պիսի ըլլան քու մասածութիւններդ , որ
ամեննին ցիկնաս ամընար , դիտելով ըս-
տոյդ՝ որ Աստուած զանոնիք դիտէ . նմա-
նապէս և քու խօսքերդ՝ այնպիսի ըլլան՝
որ զքեզ ամեննին ցիկարենան ամընցնել :
Պիւթադորաս Երևելի գիլխուժային զե-
զեցիկ առածնէ՝ որ կըսէ . և Զաստածոյ
խօսել առանց լուսոյ՝ չէ արժան .. . Պէտք
է՝ կըսէ՝ խօստովանիլ թէ չես կարօղ դու-
բրժանապէս Աստուածոյ վրայ մասածել

առանց իրմէ լոյս մը առնելու . և Աստու-
ծոյ վրայ խօսիլ պէտք է միշտ այն երկիւ-
զածութեամբ և այն բառերով որն որ
կը լայլէ իւր Աստուածային մէծ վայելէաւ-
թեան :

Որչափ որ սաստիկ է կիրքը՝ որ դքեզ
մեղքի մը մէջ ձգեց . այնչափ ալ մեծ և
սաստիկ պէտք է ըլլալքու ցաւդ և զըզ-
ջումդ այդ մեղացդ վրայ :

Թէ որ դուն յաւիտենականութիւնը
կըսիրեանեւ , ջանաս պիտի որ այսօրվան
ձեռքդ ունեցած ժամանակդ բարեպէս
գործածես : Մասճէ թէ երեկվան ան-
ցած ժամանակդ՝ ալ չէ կարօղ ետ դառ-
նալ . իսկ վազվան ժամանակդ ձեռքդ չըլ-
լալով չես կարօղ անոր վասահիլ . ու-
րեմն կըսիրնայ քէզի միայն հիմակիվան այս
վայրկենանը , որ կընաս գործածել , և թէ
որ մէկ անդամ մը զայն կորուսիր , յաւի-
տեանս յաւիտենից կորուսիր :

Քու ամեն գործոզութիւններդ պէտք
է որ՝ առ Աստուած ու զզին և Աստուծոյ
համար ըլլան : Բանի մը ձեռք չիզարնես
ամենեին՝ առանց զինքը աշխցդ առ ջեր
ունենալու . և քու միսիթարութիւնդ աս
ըլլայ , որ ինքն ամենաքարին Աստուած՝ է
քու գործքերուդ վախճանը : Այս ըս-
տոյդ է՝ թէ ով որ կը յանդգնի աս համ-
բէն դուրս ելլալ և չարութեան ետևէ
կիյնայ , այնպիսին ցոյց ժամար թէ ինքը
կատարեալ կը հաւատայ յաւիտենական
կեանքը :

Առենք հեթանոս վարժապետները
դպրոցներուն մէջիրենցակերաներուն
խրատ կուտային առաքինի ըլլալու հա-
մար և զայս կըսէին . ջանացէք միշտ կա-
սոնը ձեր առջեւը ունենալ՝ իրրե կանոն
ձեր վարուցք . կատոնէն ամըցցէք : Այս
կատոնս մէկ առաքինի փիլիսոփայ մըներ
Հռոմայեցի : Բայց գուն մարդու տեղ
միշտ զԱստուած ունեցիր աչքիդ առջեւը,
որուն աչքը միշտ քու վրադ կընայի . որ-
պէս զի միշտ սրբութեամբ վախնա՞ թէ
շրլայ որ բան մը գործես ընդգեմ կամաց
քու Աստուծոյդ՝ զոր բոլորով սրափ կը-
սիրես . և շրլայ թէ՝ իրեն անհաճոյ բան
մը ընես՝ ուսկից որ սպարազկան ես միշտ
վախնալ :

Միշտ կարօտութիւն և միշտ պիտո-
նաւարութիւն ունինք Աստուծոյ , ուս-
տի և մեր աղօթքն ալ առ նա անպակաս
պէտք է ըլլալ : Եւ որչափ որ շնորք և
բարերարութիւն միշտ առաստութեամբ
՚ի ձեռանէ Աստուծոյ կուզան մեզի , այն-
շափ ալ անպակաս պիտոր ըլլայ մեր սրբ-
անոց դոհութիւնը և շնորհակալութէը
առ Աստուած :

Առաւօնները՝ գործքի ձեռք զարնե-
լէն առաջ մէկ մը միորդ բէր այն օրվան
ընելի դործքերդ , և անօնց համար խըն-
դրէ Աստուծմէ իւր օրհնութիւնը . և
նոյն առեննալ յիշէ նաև ամէն ըրած
զանցառութիւններդ և սպակառութիւն-
ներդ և խնդրէ թողութիւն : Աղեկ հա-

շեւ մը ունեցիր քու բոլոր կենացգ , և
դուն քեզմէ համար ուղէ , և ջանա օրէ
սրբիցնել համարդ՝ բարեպաշտութեամբ
և առանց մեսպաց անցնելով քու կեանքդ :

Ալհանդըպի որ սասանան չար բան մը
միաբդ ձգելով փորձե զքեզ . խելոյն դուն
ան տաւներ սկսիր ազօթքընել , և բարի և
սուրբ մտածութիւն մը միաբդ բերելով
նոյն առենք , անով զինքը ամըցցուր խայ-
առանկէ : Խելոյն որ կըտեսնայ Չարը ,
որ իւր առն հնարքը և փորձութիւնը
քեզի պատճառ կը լոյ՝ աւելի բարեպաշա-
կ աւելի արօթտառեր ըլլալու , կըթողու-
հաւ կըքաշվիքեզմէ :

Որչափ խիստ պզտիկ ալ ըլլան փոր-
ձութիւնները , դուն ջանա խելոյն մէկ
զի ձգել : Առ ազէկ զիտնաս , որ որչափ
ալ մեծ և դիւցազնական ըլլայ քու ա-
ռաքինութիւնդ , նման է մէկ մեծ քա-
զաքի մը . որ չատ քիչ անդամ կըհան-
արափի որ անոր դէմ կռուին պատերազ-
մին կամ թէ պաշարեն , և վերջապէս
չառնեն :

Կայէ , մտածէ [թէ վերը Երկինքը Ազք
մը կայ՝ որ զքեզ կըտեսնայ , և Ականջ
մը՝ որ զքեզ կըլու . և Գիրք մը՝ որուն
մէջը մ.կիկ մ.կիկ անսիսաւ գրված նշա-
նած էն քու ամէն դործողութիւններդ
և խոռքերդ և մտածութիւններդ : Այս
սուրբ մտածութիւնս կուտայ քեզի այն-
պիսի զցուշաւ որ և բարի կեանք մը վա-
րել , որուէս՝ Երբօր միշտ ամէն վայրկեան

իրրիւ թէ՝ ահանելիր դու աչօք բացօք՝ աջ
կողմդ զլատառած, և ձախ կողմդ՝ զՄահ:

Քու ամէն գործողութէանցգ մէջը միշտ
աչքըդ ըլլայ այն բաներուն՝ որոնք որ ա-
ւելի աղեկն են և աւելի գերազանց են.
բայց զգոյշ լեր որ զանց չառնես զայն՝
որն որքեզի պղափկ կրնայ Երեւալ: Վասն
զի մանարափիկ բաներուն զանցառութեր՝
անզգուապես ետեկ: Ետե կը քաշէ կրտա-
նի այն չտփը, որ զանց կառնես նաև գըլ-
խաւորագոյն բաներն ալ:

Ո՞վ որ աշխարհային շահու մը համար
կը յանդդնի Երբեմն ասքանին Երբեմն ան
բանին խղճնառանքը ծալլել և խոր բարի
վարքը աւրել, այնպիսին վանդի մէջ է
որ միշտ այնպէս մընայ, թէ որ մէկ մը
այդ աշխարհային շահը զօրանայ տիրե
խոր վրայ: Խմասառւն խոսք է՝ որ միշտ
պէտք է պահել. Յոշի պահիտիւն, հէ
առնէր. կուզե ըսել Վանդի մէջ զքեղ
մի ձգեր :

Արտաքին ունեցած բաներդ ծառայե-
ցուր ժամանակին, և ժամանակը ծա-
ռայեցուր քու օգափող, և զքեղինքդ ծա-
ռայեցուր քու հոգւոյդ բարւոյն համար,
և բոլոր քու հոգիդ նուիրէ ծառայու-
թէան քու առեղծողիդ :

Սիրադ մի կոտրեր, զքեղ անհանգիստ
մշներ ինչոր քու վրադ ուրիշները կրնան
խօսիլ զուրցել. չես կարօղ արգիլել:
Վասն զի այդ բանըդ խիստ շատերէն կա-
խումն ունի: Բայց դու ուշ գիր քու-

խղճմանքիդ, որ շատ գիւրին բանմընէ. և ամեն մարդ զայդ բանդ կրնայ ընել՝ առանց մէկ պղտիկ կախումն ալ ունենալու ուրիշէն :

Վնցած գացած բանէն՝ խելացի մաս ծութիւններով քեզի պառւղ հանէ ներկայ բանին համար, որ այս ճամբով կարենաս բարեպէս քու պարտքերդ կատարել. իսկ գալիք բաններուն համար՝ վաղի դու Աստուածային նախախնամութեան պիրկը մաքիր :

Ճամբանակ ըսածնիս՝ պատուականագոյն մասն է հասարակաց բարոյն : Ուստի այն ամեն վայրկեանները ժամբանակիդ՝ որ դու պարագ բաններ են մշյմէկ լիւաս՝ որ դու կը հասցնես քու Հայրեննեացդ :

Մասածէ թէ կարճ է կեանքիդ, մասձէ թէ ստոյդ է Դատաստանն, մասածէ թէ հասուցմունք խոստացած է բարիներուն, և անողորմ պատիժ պատրաստված է չարերուն :

Աստուածպաշտութեան և բարեպաշտութեան գործքերով (որոնց գլխաւորն է խօնարհ խոստավանութիւնն մեղքերուդ քահանային առջեր և սուրբ Հաղորդութիւննը) միշտ իջեցնես Աստուածային բարկութիւնը. և ջանա անվրեալ ամենի բիկուն հաշտեցնես զԱստուած Տշմարիտ զզջմամբ մը : Այսպիսի ամեն գեղեցիկ կրթութեամբդ կըխալըսիս այն վանդէն՝ որ չըլսոյ թէ յանկարծ մեռ-

նելուզ ժամանակը մէկ հասիկ միայն
վայրկեան ունենաս զջջալու քու մեղացդ
վրայ :

Թէպէտ և աշխարքիս ամէն խմաստու-
թիւնը ունենաս, թէպէտ և ամէն լե-
զուաց կատարեալ գիտութիւնը ունե-
նաս, թէ որ գործքերդ չէ ըստ կանոնաց
ճշմարիտ բարեկալաշտութեան և սրբու-
թեան, գիտնաս որ այդ խելքդ և այդ
գիտութիւնդ քեզի ուրիշ բան ցըներ՝ բայց
եթէ հանգերձ քու այդ շափ խմաստու-
թեամբդ և այդ շափ գիտութեամբդ առ-
նու զքեզ և գժոխքը իշեցնէ :

Ճշմարիտ կրօնքը ճշմարիտ հաւատքը
կրպահանջէ մեզմէ, մէկ մը՝ հաւատալ,
և մէկ մալ՝ գործել: Մտածելը, խօսիքը
և սորվեցնելը իրեն ճշմարիտ քրիստո-
նեայ, և անկեց ետե կեանք մը վարել
իրեն մէկ հեթանոս և անհաւատ մը, ա-
մենեին ծիծաղելի և պարապ բան է: Եւ
այսպիսի վարմունքը ահաւասիկ բաւա-
կան է հաստատել և իրաւ ցուցընել այն
խօսքը՝ որ առենք զուրցեց հեթանոս վի-
լիսովայ մը. այսինքն թէ՝ ԶԻ+ ԻՆ ԳԴ-
ՆԵԼ ազ-ա-ս-ի-ա-ն-ա-դ-ո-յ-ն գոն զ-Բ-Շ-Ի-ա-ն-ի-ա-յ՝ ՚Ի
Շ-ա-ն-ա-՝ ՚Ն Հ-Ի- Գ-Դ-Ն-Ե-Լ ա-ն-ա-ք-ա-դ-ո-յ-ն գոն զ-Ա-՝
՚Ի Գ-Շ-Ը-Ն-: Որչափ գերազանց է՝ կըսէ՝
Ք-րիստոնեայն խօսելուն առենք, այն-
շափ ալ անարդ է՝ գործելուն առենք:

Ովոր Աստուծոյ կրծառայէ, այնովի-
սին ազատ է, և առահովութեան և հան-
դրատեան մէջ խը կեանքը կանցնէ: Ա-

մէն իւր գործովութիւնները կըյաջողին
ըստ իւր բաղձանացը։ Եւ իրաւ որ՝ այլ
որ բանին աւելի կրնայ բաղձալ մարդս,
քան եթէ մէկ բարեյաջողութեան մը ,
և մէկ նելլիքին խաղաղութեան մը հոգւոյ
և ուրախութեան սրափ, գիանալով եթէ
զայն բանը՝ որ ամեն բանէն աւելի գերա-
զանց է ինքը սրափն մէջը ունի և կրծա-
ռանգէ, այսինքն է՝ զԱստուած։ Կ՞ոչ
բան քայս աւելի երջանիկ կրնայ ընել
զմարդը առ աշխարքիս վրայ։

Ուրեմն պէտք է որ քու ամեն հոգդ և
շանեքդ ըլլայ այս իրեք բանին։ Մէկ մը՝
որ միշտարի գործքերու ժամանակդ ծա-
խում որով մը շտ Նաստուայ կըծառայես։
Երկրորդ՝ որ մոածես թէ անոնցմէ ինչ
դեղէցիկ հետևանիքներ առաջ կուզան։
Խակ երրորդ՝ միշտ քու անձինդ վրայ ան-
զրադառնաս մոածես։ Կըսեն խմաստուն-
ները։ Կըսան է՝ անդրադարձունիւն շանց-
իւր։ Կաւզեն ըսել՝ թէ բանաւոր մարդուս
կեւանքը և ասկրիլք՝ ըլլայ պիտի անբան
կենդաններուն պէտ, որ միայն կապրին՝
առանց զիրենք ճանենալու։ Կըսեսնաս՝
որ արեւոն ճառագայթները երբօր աեղ
մը զարնելով անկէց կանդրագառնան կը-
ցոլանան, այլ աւելի տաք էն։ Նմանալէս
հոգինիս այնչափ աւելի խմաստուն և ա-
ռաքինի կըլլայ, որչափ որ աւելի իւր վրայ
կանդրագառնայ կըմոածէ։

Ահաւասիկ քեզի կըսկրին վրայ հա-
մառօս հարկաւոր դասը, որ գրեթէ բո-

լոր Ախտուածաշնչին, և բոլոր որբոց հարց
դիրքերուն, և այլ ամեն հոգեոր գրեանց
բավանդակութիւն և համառ օսութիւն
մընէ ամիկայ: Այս ամենահարկաւոր
զամբ՝ թէ որ ստեղի կարգատ, և աղեկ
մը միաբդ առնես, և ջանաս մլշտ՚ի գործ
դնել, ամեն ուրիշ հոգեոր դիրքերուն
բաածները՝ ըրած կըլսա:

ԴԱԱ Դ.

ԱՆԴՐԻԱՆ ՏԵՂՄԱՆ ՀԱՅՈՒՅՈՒՆԻՒՆ

ՀՐԱՅ:

ԽՍԹՇԱՌԵՐԴ բարի և գեղեցիկ՝ մա-
նաւանդ թէ շատ հարկաւոր՝ զայս կու-
տամքեցի, որ Ախտուծմէ ետեւ հաւա-
տարիմ ըլլաս քու իշխանիդ քու մեծա-
ւորիդ, և ջանաս ամենայն հոգւով որ
ըլլաս թէ քու պատիւդ վասնդի մշջ
դնես ո և իցէ բանով մը՝ որ կասկած մը
կամ հոտ մը ունենայ մասնութեան և
անհաւատարմութեան:

Միշտ աւելի պատուական և յարդե-
լի է՝ հոգատակութիւն և կախումմը՝ ա-
պահով և հանգիստ, քան թէ ազատու-
թիւն և անկախութիւն մը՝ վասնդաւոր
և խռովարար:

Մեր ազատութեան զօրաւոր և ամուր
կռնակը՝ է նոյն լինին Տերութիւնը կամ

Կառավարութիւնը իշխանին։ Վասն զի ինչպէս իրեն իշխանութիւնը և կարողութիւնը՝ հոգատակներուն հնազանգութեն առաջ կուգայ, այսպէս ալ հոգատակներուն առանձին ապահովութիւնն ալ իշխանը կը ճարի կուտայ։

Ճանա ամենեին թոյլ ժամաս, որ մէկ կերպով անոր անձին արժանապատվութիւնը պզաբինայ։ Վասն զի շատ դիւրին ճամբայ մընէ դէու ՚ի ապատամբութիւն առնելու, երբոր մէկը առաջ անոր պատիւը կերպովմը խուարցնէ պզաբիկցնէ, և մէրջը անոր իշխանութիւնը կարողութիւնը ավելէ դէատին ձգէ։

Ուրեմն որոնք որ իրենց իշխանին և մէծաւորին ուժը կը ակարացնեն, գիտնասոր այնպիսիները նոյն առենքն նաև իրենց յատուկ կացութիւնը և ապահովութիւնը կը ակարացնեն։

Ապատամբութիւնը՝ պարտէզի մէջ բուսած դէշ և ամենեին անոլիտան խոտի մը նման է, որ որչափ որ շտատվ կանի՝ այնչափ ալ երկան չփդիմանար. և շար միտրանութիւնն մը ապատամբ և մատնիչ մարդիկներուն՝ կը աւենանք որ իրենց մէջէն բուսած կոփւներէն և առելութիւններէն՝ դիւրաւ և քիչ ժամանակի մէջ կը քակիլի կոչինչանայ։

Մէծ շարադործութիւնները՝ իրենց հետը միշտ կիալ ունին նաև մէկ վախ մը և մէկ ուշանալ մը. և շատ անզոմ կը հանգըլի որ խորհուրդը կը փոխէն, այն-

պէս՝ որ նոյն խորհուրդը որ առաջ կԵրենար թէ մեծ օգուտ մը պիտի ընկը, գործադրութիւնը ուշանալուն պէս՝ կը տեսնաս որ շատ և շատ վնասակար բան է եղեր :

Շատ աղեկ բան կը լլար, թէ որ ամէն չարագործ մարդիկ՝ մէկ մը այս բանս մը տած էին անդրադառնային, այսինքն՝ թէ այն անձինքը որ զանոնք առաջ գործիքի մը պէս ձեռք առին իրենց մատնութիւն իրենց չար խորհուրդը առաջ տանելու համար, վերջը բանը լրջնալէն ետե՛ շատ քիչ անգամ կը հանարափի որ միշտ աղեկ աչքով անոնց վասյ նոյին. մանաւանդ թէ երրեմն ալ կը ջանան որ զանոնք կործանեն կորանցնեն, իբրև գործիք մը՝ որ որչափ որ անկեց ետե անալիսան են՝ այն շափ ալ վաճառաւոր և վնասակար են :

Եսանք երրոր կոխ մը բացվեցաւ կարողս Ե. կայսեր, և Ֆրանցիսկոս Ա. Ֆրանսոզներուն թագաւորին մէջ, ան առենք կայսրը ձեռքը գործիք առաւ ըդ Դուքսը Պորտոնին ընդդէմ իւր թագաւորին: Երրոր այս Դուքսը բանը լրմընցուց, ելաւ գնաց կայսեր քով: Կայսրը զինքը գրաքվանց շատ պատուով մը ընկալաւ. բայց Եսքը երրոր այս Դուքսը կայսեր դիմացէն ելաւ գնաց, մարդ մը իսրկեց՝ կը խնդրէր կայսերէն որ իւր պալատականաց մէկին տռւնը՝ իրեն տայ որ բնակի: Կայսրը ան առենք այսալիսի պատասխան մը իսրկեց այն մարդուն,

պատասխան մը արժանի լսելու . . . Այդ
ինդիբը՝ ըստ՝ չեմ կրնար ևս չիկատա-
րել . Բայց Պորտովին Դուքսը զայտ գիտ-
նայ , որ խեղոյն ինքը այդ տունեն դուքս
է լլալուն պէս , ևս այրել պիտի տամշայն
տունը . Վասն զի հռն բնակելով ինքը՝ ի-
րեն այն մատնութեամբը և անուանար-
կութը տունն ալ ևս պըշտուկած պըշ-
ծած կը համարիմ . ուստի և պատվաւոր և
հաւասարիմ մարդկանց բնակելու զայդ
տունը անկեց եաւ ամենեն անարժան
կրսեպէմ :

Ո՞վ որ խռովութեան և ապատամբու-
թեան խորհուրդներ մտքին մէջը կունե-
նայ , այնպիսին՝ որպէս թէ չուան մը
ձեռք կառնէ և առաջ իւր վիզը կանցնէ .
վերջը նոյն չուանով կառնէ կը կապէ ձեռք-
ները այն մարդուն՝ որուն որ ամենեն
առաջ վասահացաւ և իւր ծածուկ խոր-
հուրդը անոր բացաւ :

Այս տեղու համառօտիկ զայտ ալ գիտ-
նանք , որ թէ որ ժողովուրդի մը երասա-
նակը (եռւլարը) շատ թուլ և արձակ թող-
վի նէ , որ ինչվան ազատութիւնն ունե-
նայ գիւրաւ խռովութիւններ հանելու ,
ալ անկեց եաւ անիկայ իւր ամեն ուզա-
ծը և իւր իշխանութիւնը՝ շատ աւելի
քան զբուն թագաւորները առաջ կը քը-
շէ կրասի : Մարդիկ բնականապէս շատ
յօժարեալ են իրենց յասուկ կացու-
թիւնը և կեանքը ողահելու , և զայն ա-
մեն բանը՝ որ իրենց կործանման պատ-

Ճառ կըրնայ ըլլաշ՝ և առէ; կիյնան վերցւ-
նէլ կորսնցնէլ:

Քու գլխաւոր պարտքդ այս է՝ որ քու
իշխանիդ քու Մեծաւորիդ հնազանդ և
հպատակ ըլլաս. և քու խոհեմութիւնդ
այս սիմառ ըլլայ որ անոր բարեսրառու ը
վաստահիս՝ զքեզ յանձն առնես :

Պէտք է միշտ միտքերնիս դնենք, թէ
ինչ որ կընէ իշխանը և միծաւորը՝ բարի
զիտաւորութեամբ կընէ: Թէ որ բան մը
կըհրամայէ, պէտք է միտքերնիս դնենք՝
թէ ինքը հարկաւորապէս բանաւորապատ-
ճառ մը ունի անանկ հրամայէլու. և ո-
րովհետեւ իւր ըրածը մ.զի յայտնի է, և
իւր խորհուրդը մ.զմ. ծածուկ է, ու-
րեմն մը պարտքը այս է՝ որ զառաջնիք
պատուենք յարդենք, և երկրորդին դէմ
շիդանդըսինք: Գիտնաս որ իշխաններուն
և միծաւորներուն գիրքերը՝ այնպիսի գրե-
րով գրված են, որ քիչ մարդիկ կընան
համարձակիլ կարգալ զանոնք և մեկնել:
Վնանց ըրածնին դիտես ինչ բանի կընը-
մանի, նման է խորունկ գետերու՝ որուն
ուրիշ բանը մնիք չենք տեսնար՝ բայց ե-
թէ միայն վաղելը երթալը. բայց իրենց
խորունկութիւնը և սկիզբը մ.զմ. ծա-
ծուկ է:

Աւրեմն իշխանին և միծաւորին հրա-
մանին պէտք է որ յարդութեամբ հնա-
զանդինք, և ամեննին դէմ շիդնենք:
Ուստի և գու հրամայած բանը լը ինքեան
մի ըսկսիր քննել, հապա տեսար որ քեզի

Հրատմայվեցաւ, ջանաւ միայն՝ զայն՝ ի գործ
դնել:

Չըսայ ամենեին որ ծուռ խղճմասն
քով մը խարսիս և ըսկսիս գեմ դնել
քու իշխանիդ արդար և իրաւ ուղածին:
Վասն զի հնազանդութիւնը՝ որ գուն ան
որ պարտըկան ես, գիտաս որ առ Աս-
տուած քու ունեցած պարտքերուն մէկն
ալ այս է:

Իրաւ է՝ խղճմասնըդ պէտք է քու ա-
ռաջնորդըդ ըլլայ. բայց ոչ իրրե ամե-
նեին անսխալ կանոն մը. վասն զի ասի-
կայ քու գործքերդ չիկրնար արդարացը-
նել, բայց եթէ որչափ որ կարդարացնէ
զանոնք Աստուած, և իւր աստուածային
բանը:

Անցած դացած Պատմութիւններուն
մէջը կարդացեր եմ, որ հաւասարմու-
թիւն պահող մարդիկները՝ ապրասամբ-
ներուն պէտք եղած պատիժներովը եր-
րեմն հասուցմունք զըսեր են. և ընդ հա-
կառակն՝ մասնիչ եզօղները՝ հաւասա-
րիմ մարդկանց պէս հասուցմունք տէ-
սեր են: Բայց ես՝ ի վերայ այսոր ամենայ-
նի՝ կրջանամ միշտ հաւասարիմ մնալ,
և ամեն ծառայութիւնս ընել իմ իշխա-
նիս, թէպէտ և աեսնամ ալ որ քալելու-
երթալու ճամբաս՝ փշերով և օձերով լե-
ցուն ըլլայ:

Հաւասարիմ հպատակ մը պէտք է որ
զինուորի նման ըլլայ, որ ամենեին իւր
աեղը իւր կարդը՝ պատերազմի մէջ չիմո-

լուր Էտ չե գառնար . թէպէտ և խոցի
վերքեր ալ առնու , իրեն փառք կըսեսպէ:
զայն վերքերը , ինչան վերջի շունչը կը-
սիրէ իւր տէրը , և անոր կընդլիիրէ նաև
իւր կեանդը . միշտ սրանին մէջը տրապաւոր-
ված ունի և բերնով ալ կըզուրցէ ստէպ
զայն ասաւածային պատուիրանդը , Եր-
միշ շատունու , և ուստի զնուիրուն :

Վերջապէտ աս ալ անմոռաց յիշէ ,
թէ շատ մեծ է թագաւորներուն ուժը
և իշխանութիւնը . և իրենց արված հա-
րուածքը շատ վասնգաւոր է՝ երբոր մէկ
մը կասկած միայն ունենան քու հաւա-
տարմութեանդ վրայ :

ԴԱՍ Դ .

Կիշուազ-Հորութեան վրայ . Ան արդեօտ մար-
դու հետ ինչու ուերս է նորիւ եւսաւ :

ՍՈՐԳԻՑԱՐ ինչպէս պէտք է քու մե-
ծերուդ հետը վարդիլ , պէտք Էս հիմա
սորմիլ ինչպէս պէտք է ուրիշներու հետ
ալ վարդիլ :

Ընկերութեան սէրը՝ բնական է մար-
դուս . բայց կենցաղալարութիւն մէջ՝
կենցաղալարութիւն մը ընտրել որոշել և
պինքը անոր կապել , առաքինութիւն և
խոհեմութիւն պէտք է :

Խելացի մարդկանց հետ նասիլ ելլալը

Է խիստ աղեկ և խիստ շահաւոր գոլոց
մը , որով կրնանք մեր սիրով և մեր մաս-
ծութիւնները գեղեցիկ կարդի կանոնի
մէջ զնել , և խելք և գիտութիւն . ոչ
ձեռք ձգել : Առենք այն մարդիքը՝ որոնց
անունն էր Մետրոգորոս և Հերմանիոս
և Պողիկենոս , խելացի և անվանի մարդիկ
եղան աշխարքիս վրայ . վասն զի իրենց ա-
տենի եղած խմաստուն վիշխառվաներուն
հետ ստեղ միայն կընսառեին կելլային , ա-
ռանց անոնց դպրոցը երթալու գոլու :

Խելացի մարդիկեներուն խօսիլը պէտք
է մեզի միշտ սիրելի ըլլալ . վասն զի անոնց
հետը ընտանութեամբ կենցազալարիլը՝
մեզի ըրյո կուտայ , խելքերնիս կըբանայ ,
և գերազանց և ազնուական դաշտավար-
ներ և ճանաշմունքներ մեր մաքին մէջը
կըխօթէ :

Երրոր յանկարծ երկու իրեք խմա-
տուն մարդկանց մէջ կըգտնըլլիմ , անանկ
երշանիկ մը զիս ան ատենը կըսեպեմ՝ որ
պէս թէ . Արխաստել մեծ վիշխառվային
դպրատունը ևս գտնըլած ըլլայի . կամ
թէ այն երեւելի ու ենոն վիշխառվային վար-
ժատունը երթայի գայի :

Այսպիսեաց հետ կենցազալարելուգ
ժամանակը , նայէ գուն ինքիրմէդ խօսք
բանաս ան բաներուն վրայ՝ որ աւելի քու
ճանաշմունքդ քու դիացածներդ կընան
աճեցնել և կատարելագործել : Սայդ
գիտայիր որ առ ճամբուլամն բանիդ մէջ
վասարկով կելլաս , եղբար ասանկ վա-

Հառականներու հետ ընտանութիւն ու նենսա :

Չար և վաս կենցազավարութիւններ՝ նման են այնպիսի քաղքըներուն, որոնց օդը մարդուս խառնրվածքը կափքէ կրձգէ - և դէս ընկերութիւն մը՝ զիտես թէ ամեննեին ժանտախտի մը պէս՝ ռանց մեր զգալուն մեզ կըսլըակէ :

Բարի և սնուշ ընտուրութիւն ունեցող մարդը, ամէն տեսակ տիպը՝ կակուղ մամի մը պէս՝ իւր վրայ կառնէ : Կրպառ մէն՝ թէ Ազեքասնդը կայորը զինիի ետևէ կյնալը և հարրենալը՝ Աւենիգէս իւր բարեկամն սորվեցաւ : Եւ Ներոն կայորը զայն իւր անդթութիւնը՝ ինչպէս որ կրպառմէն՝ իւր սափրիչն սորվեցաւ :

Ինձի հարցընես նէ, ես չատ բազմութիւն մը ընկերներու ինձի չեմ հարեր : Վասն զի թէ որ բազմութիւն չորս դիս ունենամ, զայս ստոյգ դիտեմ որ սունս այնպէս պիտի չկրնամ դառնալ, ինչպէս որ անկեց գուրս ելայ : Թէ որ ոտքս գըանէն դուրս գնելէս առաջ՝ գործքի մը վրայ կարգաւորութիւն ըրեր էի, կըսեսնամ որ այդ իմ գործքս կանկ կառնէ և կուշանայ : Եւ թէ որ առաջ այն իմ մոլութիւնը և այն իմ կիրքը ուղղեր էի և տակ առեր էի, կըսեսնամ որ այն անուն մարդուն հետ կենցազավարելով՝ այն կիրքս նորանց ոտք կելայ, և նոր ուժ ալ կառնու :

Ամեննեին նոյն բանը կըհանդըսի մեր

հոգւոյն, ինչ որ մեր մարմարոյն . մեր մարմինը երբոր հիւանդութենէ մը նոր կազատի կրխալըսի , այնշափ տկար է այնշափ փափուկ է՝ որ ամէն բան իրեն կըդպցի . և թեթե և անուշ հով մընալ երբեմն բաւական է զինքը նորանց անկողին ձգել :

Նայիս սլիտոր՝ որ աւելի քու մեծերուդ հետ կենցաղավարութիւն ընես , քան եթէ քու տակդ եղածներուն հետ Ա ասն զի մեծերուն հետ աւելի կենակցելով՝ քու պատիվդ և հեղինակութիդ կեվելնայ քեզմէ պղափիկներուն առջնը :

Զգոյշ կեցիր՝ քու գործառնութիւններդ միասունես մեծ մարդկանց գործքերու հետ՝ որոնց վրայ կասկած մը ունիս : Ա ասն զի անոնց կործանումը պատճառ եղեր է կործանման նաև շատ խելացի և զգուշաւոր մարդկանց՝ որ անոնց ետևեն գացեր են :

Առակ մը կայ , որ կրուէ թէ՝ Նայէ ո՛ մէծ մարդիներուն հետ ամենախն գիրազ լուրիս . վասն զի խռովերը խռուին անոնք ու գիտ իւներէն : Մէծ մարդիք կրակի նման էն , որ բաւականապէս հեռու կենալով քեզ կըստաքցնեն . բայց թէ որ չափազանց մօտիկնաս նէ՝ քեզ կերեն :

Առարինութիւն մը ունիս քեզի յատուկ . նայէ որ հաստատուն պահես ՚ի քեզ . և ջանան որ ուրիշներուն ալ յորդոր ըլլայ՝ որ անոր հետեւին : Բայց այս քեզի հետեւողներուն հետ այնշափ ժամանակ

նստեր ելիք , որչափ որ կրուենաս՝ որ քեզի նման կեանքերնին կանցնեն :

Չանա զքեզ ակնածելի և յարդելի ընես : Առ բաելով չեմ ուզեր բաել , թէ գուն ուրիշներէն պահանջել ցուցնեսքեզի յարդութիւն և ակնածութիւն աղայական և մանար բաներու մեջ . զոր օրինակ՝ թէ ինչո՞ւ ո՞ւ նարու ո՞չի բար- դըշուշ ինչի ինչը չելս : Ինչո՞ւ իմ հուալուս- ծանաւուշ ո՞ւ չելս : Ինչո՞ւ ի՞ւ ո՞չ իսպա- շի չելս , ևն : Ասոնք պարագ և աղայ- ական պահանջմունք են . գուն ջանա ասոնք ուրիշներու ընել , թէ որ ճշմար- տապէս յարդելի զքեզ կուզես ընել : Ուստի ըստածուայս է՝ թէ ջանա զքեզ ակ- նածելի և յարդելի ընես ուրիշ այն հա- մարմունքով և այն սիրով քու անձինդ վրայ , որն որ մարդըս կրնայ միշտ ստա- նալ երբոր անկեղծութեամբ և պարկեց- տութեամբ և խոհեմութեամբ և անու- շութեամբ՝ ուրիշի հետ կրնարսի :

Ականջ մի կախեր , մի լսեր չար բա- նը՝ որ զուրցեն բարեկամիդ վրայ . և գուն ալ մի զուրցեր այնպիսի բան թըշ- նամւոյդ վրայ : Ամեն լսած բանիդ մի աւ- տար . նաև ամեն աւտած բանիդ ալ մի պատմեր :

Կայէ որ միշտ բարի խօսիս , և որ բա- րեգոյնն է՝ զայն ի գործ գնես : Այնպէս եղիք , ինչպէս որ քեզ կըցուցնես . և միշտ այնպէս ցուցուք՝ ինչպէս որ էս :

Քու առաքինութեամբ զքեզ գովե-

մը ըրէ ուրիշներու . և անկեզծ և յար-
գական վարժունքովդ ուրիշներուն սիր-
որ վաստըկէ :

Զանան որ մելամաղձուր բնաւորութիւն
մը ցրտիրէ վրադ , թէպէտ և շատ ալ ձա-
խորդութիւններու մէջ ըլլաս : Բանիդ
գործքիդ մէջ միշտ եղանակ մը բռնէ զը-
ուարթ և ախորժելի : Վասն զի սասամիկ
կերսդ բանեցնելը նման է այն հանկային
ջրերու՝ որ բժիշկները հիւանդներու
խմել կուտան . որ իրաւ որ օգուտ կընեն
մեղի , բայց յաճախ գործածութիւնը
այդ բանիդ՝ վնասակար է մեր ըստամո-
քաին :

Խորհուրդ մի՛ տար , և քու կարծիքդ
մըսէր , քանի որ քեզի չեն հարցուցած :
Այդ բանդ՝ տեսակ մը յանդիմանութիւ-
նէ ուրիշներուն՝ որպէս թէ տգետ են . և
անոնց հասկըցնել մընէ : թէ գուն զքեզ
անոնցմէ շատ վեր կըսէալէս :

Նմանապէս՝ քեզ մի սորովեցներ ուրի-
շին գործքը դատել սագտանել (մահա-
նա գանել) : Վասն զի՝ ինչպէս որ առա-
կը կըսէ նէ , զառն անձն պարունակ յօդէ-
ւս պարունակ չէ :

Կենցաղավարութեան մէջ նայէ որ
անտարբէր բաներու դիմախօսութիւն ցը-
նես : Վասն զի այնպիսի դիմախօսութիւ-
նը՝ տեսակ մը նախատինը կըսէպիփէ , Եր-
բոր կըսէկսի ուրիշն կարծիքը վար զար-
նել դաստարարակէլ , և քաղցր և անուշ
կենցաղավարութիւն մէջ դիմուս թէ միշտ

Եղաւթիւնն մը կը զգէ :

Կրտեսնաս որ մէկը քեզի շատ աեսակ աեսակ հարցմունքներ կը նե : դուն այն պիտի մարդէն զգուշացեր՝ քեզ անոր մի աւտար . գիտնաս որ կամ աներես և արտառոց մարդմբնե : կամ թէ լրտես մընե : Ա ասն զի այնպիսի մարդիկներ, որ այնչափ շատ հարցմոնքներ ընելու իրենց բանու գործ ըրեր են, կրտեսնանք որ շատ անգամ ալ անըզդոյշ են՝ քեզմէ լսածնին ըերենեն կը հանեն :

Չարամիտ մարդկանց ըրած հարցմունքները միշտ վտանգաւոր են . և իրենց կողմանեն են ընծայինը՝ որ կարօտ մարդիկ երբեմն կը նեն . ինչպէս որ Առակը կը զուրցէ, ԶՊ-ՐԴ-Ն-Ի-Շ-Շ-Ի իւրին արիան . այսինքն՝ որվածովք բան կուզէ որսալ : Ա ասն զի չարամիտ մարդկանց վախճանը այն է՝ որ քու որված պատասխաններեւդ պատճառ մը առնե որ զքեզ վերջը կարենայ մատնել :

Գիտնաս որ կան այնպիսի մարդիք ալ, որոնց ականնենին տղբուլիներու (սիւլիւկի) պէս է . տղբուլիներուն բնաւորութիւնը այս է՝ որ մարմնոյն մէջ որչափ որ դէշ և դարշելի արիւն գանըլինե, զայն կը քաշեն կը ծծեն . այսպէս ալ ասոնց անկաննեն՝ ինչ դէշ բան մը որ կը զուրցի կենցազավարութեան մը մէջ՝ զայն կառնուն կը ժողովին :

Ընկերակցութէ անկենցազավարութէ մէջ՝ ջանա գու աւելի լսող ըրբաս, բան

թէ խօսող։ Առ ճամբագլ աւելի դիւրաւ կրնաս դու քեզի օդուտ հանել ամէն պիտիական խօսքերէն՝ որ կըլսես։ դարձեալ և դիւրաւ կրնաս ճանչնալ դատէլ թէ որ բան մը ընդդէմ ճշմարտութեան զուրցէն, կամ թէ անխելք արտառոց բան մը խօսին։

ԿԵՆցաղավարութեան մէջ նայինք պիտոր՝ որ ազէկ ուշագրութիւն ալ ունենանք՝ ոչ միայն մեր խօսելուն կամ բան մը հարցընելուն առենք, այլև ուրիշմէն բան մը կամ պատասխան մը լսելուն ժամանակը։ Թէ որ այս ուշագրութիւնները չըլլաննեն, շատ ծիծաղելի բաներ կը հանուրագի կենցաղավարութեանց մէջ։ Ատենք խօսակցութեան մը մէջ՝ մէկը մէկալին կը հարցընէ, թէ բանի զաւկի տէրէ. պատասխան կըլսէ։ Թէ իրէ+ բայց ուշ չիգնելու։ Ըստ ուրիշ խօսակցութեց ետև, երբոր նորանց իրրևնոր հարցում մը կընեէ նոյն բանին վրայ, ան առենք միւսը զայս պատասխաննը կուտայ. Ասիւզ պահ հը սահման իրէ+ շատ առնելի։

ԿԵՆցաղավարութեան մէջ՝ ամեննենին զգոյց կեցիր նաև շափազանց ընտանութենէ։ Ո՞վ որ այնպէս կընտանենայ, խկոյն կըկորսնեցնէ զայն յարդութիւնը՝ որ ծանր կենալովը վասարկեր եր։

Ո՛րչափ որ աւելի հասարակ կըլլայ բան մը, այնչափ ալ պակաս համարմունք կունենայ։ Ընտանութիւնը՝ սովոր է դուրս հանել յայտնել զանկատարութիւնները

և զպակասութիւնները, որ ծանր կենալով կրնար մէկը ծածկել:

Չափազանց ընտանի մըլլար քեղմէ մեծերուն հետ. ըրբայ թէ վնաս մը դայ քեզի : 'Ամանապէս չափազանց ընտանութիւն մի ցըցներ քեղմէ պղտիկներուն հետ. վասն զի այս ալ անվայելուչ բան է : Մանաւանդ ռամիկն հետ այս բանս աղեկ նայէ . վասն զի ռամիկը տգետ ըլլալով երբեմն այնպէս աներես կըլլայ, որ իրեն արված պատիվը ինքը չիմանալով կըյանդ դնի միտքը կըդնէ' թէ պէտք եր որ զայդ պատիվը իրեն տան :

Այն մարդկանց դէմ՝ որ որպէս թէ քու սրտիդ կուղեն տէր ըլլալ, մէկ հաստիկ դեղը այս է. որ դուն ամենայն զգուշութեամբ՝ որչափ որ կրնաս քու մարիդ և խորհրդոցդ Բաւլիչ պահէս ծածկես :

Մարդ մը իւր դիմացը ամեննին մի դովեր . դովեր ուրիշներուն դիմացը՝ որ բարի կարծիքմը ունենան անոր վրայ : 'Ամանապէս մարդ մընալ ետևանց մի արհամարհեր մի նախատեր. իւր պակասութիւնները՝ դնաւ առանձին իրեն խմացներ. ան տակնը զինքը շխտակ ճամբան կրնաս բերել :

Չափազանց դովեստն ալ խոհեմութէ չիվայլեր : Այս բանս՝ զուրիշները ամբոցընելէն 'ի զատ՝ որոնց հետը որ կենցազամարիս, նաև բու տգիտութիւնդ կըյայտնէ : Ասն զի մարդ մը որ զուրիչը այն-

պիսի կերպով կըդովէ , կըցուցնէ՝ թէ,
նաև կուզէ՝ որ լսողները իւր արմած դա-
տաստանին առանց գէմ գնելու՝ մէկէն
հաւնին :

Չիկայ բան մը՝ որ այնչափ մէծ հա-
մարմունք քեզի վասարիցնէ ժողովրդեան
մէջ , որշափի խոնարհ սրախի վարմունք մը ,
և քաղցր և սիրելի կերպ մը :

Ո՞վ որ բնաւորութիւն մը ունի խիստ ,
կամ թէ այսպէս բաննք՝ անեփ և խամ ,
այնպիսի մարդը կենցազավարութէ յար-
մար չէ , և լաւ է որ քիչ մանայ կենցա-
զավարութեանց մէջ , թէ որ չուզէր՝ շատ
անգամ ծիծավելի ըլլալ ուրիշներու :

Մարդկութիւն ըսածնիս և քաղա-
քավարութիւնը՝ են քու երկու պարտ-
քըդ , որ ամէն մօրդու պարտկան ևս
հատուցանել Քաղաքավարութեամբ խօ-
սիլդ և մարդավարտկան շարժմունքդ .
գիանաս որ այս երկու բանս քեզի համար
ամէն ժամանակ՝ որպէս թէ երկու փա-
ռաւոր Յանյնուաշահան թղթեր են՝ ուր
որ ըլլաս . և կրնաս՝ թէ որ կամենաս մի-
այն՝ առոնք առանց մէկ դժուարութեան
մը միշտ 'ի դործ գնել : Վասն զի ուրիշ
աշխատութիւն ովետք չէ աս բանիս , բայց
եթէ խոնարհական վարպիլ մը ուրիշի
հետ , և անուշ խօսք մը : Երբօր մէկմը
ասոնցնում մէնք մեր բարեկամները շահե-
ցանք ենք , ալ անկեց ետեւ ենչ բան ի՞նչ
դործք որ կուզէս տեսնել անոնց հետ
դիւրին է :

Ուամիկը՝ որչափ որ դիւրաւ սովոր է կատղիլ առքնաղ մէկումը դէմ, այնչափ ալ դիւրաւ կըշահիլի՝ երբոր սիրոյ և բարեարտութեան նշաններ տեսնայ: Առաջին բանը՝ որ վրանիս բարի կարծիք մը ունենալին ետև՝ մեզ ռամին հետ կըրնայ բարե կամացնել, և մարդավարութիր և առաստաձեռնութիւնը: Առենոք Ագեսիզայսոս խմաստուն թագաւորին Սպարտացւոց հարցուցին, թէ ի նշպէս կարելի է, մարդկանց սիրոը շահիլ, պատասխան ողովաւ: Այդ բանը առանիւն իշխանութիւն: Այս հը՝ բարի բաներ իօսէլով: Այս հըուն իրենց շահուար բանը ընեւով:

Քու վարըրդ և քու ինչ ըրբալոդ քու հագած զգեստէդ խմացիլ: Քու զգեստը պէտք չէ որ ըրբայ՝ ոչ չափազանց կծծի դծուծ, և ոչ չափազանց փառաւոր: այլ միջակ և քու վիճակիդ և կացութեանդ յարմար:

ԿԵՆցազավարութեան մէջ՝ նայէ որ քեզի դէմ եղած ամէն պղտիկ բանեւ՝ մէկէն շառնրմիս: գարձեալ՝ և դիւրաւ մէկէն բարկութեանդ ձեռքը զքեզ չիտաս: Առաջինը՝ նշան է, ակար խելք և զատումն ունենալու: և երկրորդը՝ դէշ և վասքնաւորութեանոմը տէր ըրբալուն նշան է:

ԿԵՆցազավարութեանց մէջ ջանաւ որ միշտ զգուշանաս անշահ և անլի կատակներէն: նմանապէս՝ և անհամ քազարավարական խոռքերէ: Խելացի հեղինակին մէկը կըսէ թէ՝ Առջին ճամած իւտէ է.

շած Յոյն մշնէ . իսկ Երիբորուշ՝ Բերնով ըստ
իւսոպացութիւն մշնէ : Առաքինութիւնը
նման է պատուական գոհարի մը , որ ան
տաենը աւելի գեղեցիկ և աւելի պայծառ
կերենայ՝ Երբոր վարպետ և վայելու կեր
պով մը հագուցած ըլլայ իւր տեղու :

Անաքարսիգէս փիլիսոփայն՝ որ մը որ
հանդիսութեան և խրախնանի մը հրա-
ւիրեցին , Երբոր հոն խեղկատակ մարդիկ
ներ սկսան անհամ կատակներ ընել խըն
տացնելու համար , ինքը քթին տակեն մի
այն կրինասար . բայց Երբոր հոն ներս խօ-
թեցին նաև կապիկ մը , ըսկսաւ ան ա-
տենը բարձրաձայն ծիծաղ մը արձկել . և
զայս բանս ըստաւ . Այս ոնբան իննդանիս՝ Ի
բաննենն իւրմէ ծիծաղելի է . բայց բան-
ար հարդիկ իւրենց որոշեացնելը և ջանաչն
իւսովն ծիծաղելի ըլլաւ :

Ամեննեին զբեղմիսառնես այն մարդ .
կանց հետ , որոնց գիտես թէ՝ բոլոր խելէ
քերնին վարպետութիւննին ուրիշ բան
չէ՝ բայց Եթէ տեսակ տեսակ յիշոցներ
(քիւֆիւրներ) գտնալ և զուրցել : Գի-
տես թէ՝ չեն կրնար այսպիսինները վար-
պետախօս ըլլալ՝ առանց չարախօս հայ-
հոյիք ըլլալու :

Փիլիսոփային մեկը կըզուրցեր , թէ
խեռնացականնենն է արուացյան (Վ-ՇԸ)
շնորհանայննենն . իսկ պառարձանան չնդ-
այն՝ է բառն ժաղացն ցիմարաննենն . Կուզելը
ըսել թէ խեղկատակները պարապ տեղ
խելքերնին կըծախենն . իսկ որոնք որ ա-

նոնց ախորժելով կընսափն մըտիկ կընեն
և կըզուարձանան՝ այնպիսիները բուն
խենթերուն կարգը կանցնին :

Մէկը որ այսպիսի բաներով կըջանաց
վարպետախօս մարդ երենալ, խկոյն խէ-
լացի մարդ ըլլալու համարմաւնքը վրայէն
կըկորսնցնէ :

Առենք խորհրդականաց ժողովիմը մէջ՝
երբոր վասարանմը իրեն ճառը զուր-
ցելու առենք՝ շատ տեսակ շարժմունքներ
տոքով ձեռքով կըներ, ան առենք գլերիս
տարբոս անունով խորհրդականներուն
մէկը՝ զուրցեց ասոր. «Պարսն, չե՞ս մտա-
ծեր, թէ որոնք որ շատ գոտեմարտութի»
(կիւլեշ) կընեն նէ, վերջապէս ըմբիշ
(փէհլիվան) կըլլան : Այսպէս ալ՝ ո-
րոնք որ սակագ սակագ զուրիշները ծիծաղ
կըշարժեննե, իրենք ծիծաղեց կըլլան :

Կատակը ոլեաք է գործածել իրբե
գեղմը. ուստի ուրիշներուն ականջը ոլեաք
չէ չափազանց սորվեցնել անոր : Վասն
զի վարպետաբան խօսքերը երբոր շատ սո-
վորական կըլլան նէ՝ խկոյն իրենց աղը
կըկորսնցնէն :

Թէ որ կատակը, ինչպէս որ իրաւ է,
այնչափ է ախորժելի՝ որչափ որ մանանե-
խը (հառատալը), ուրեմն ինչպէս դու-
ուրիշներուն վախնալ մը կուտաս քու-
վարպետախօս և բարակ զրուցներէդ,
այսպէս ալեաք է որ դունալ անոնց սո-
վորվելին վախնաս :

Վերջապէս՝ բարւոք կենցազավորելու

արուեստը սորմիլ կուզես նէ , շիկայ բան
մի որ այնչափ կատարեալ ընէ : զմարդս ,
ինչպես խելացի մարդկանց հետ նստիլ
ելլալը : Գիտնաս՝ որ մարդս անկիրթ կը-
ծնանի . և միայն գասահարսկութեան
և կրթութեան ուժով կրնայ մարդու
պէս վարմիլ :

Ա շխարքիս վրայ զքեզ աղեկ կերպով
կառավարելու համար , որէաք է աղեկ
մարդկանց հետ ընկերութիւն ունենաս .
և որոնք որ կրտեսնաս՝ որ բարի բնաւո-
րութիւններ և տուրքեր ունին : Երբոր
տեսար որ քեզ շխակեցիր , հոն մի կե-
նար . ջանա օրէ օր ալ առաջ երթաս :
Աս աղեկ գիտնաս՝ որ առաջ երթալ չու-
զելը՝ ետ երթալ է :

Երբոր տեսնաս որ քեզի շատ ախորժէ .
ի կուդայ խճանառուն և առաքինի մարդ-
կանց հետ նստիլ ելլալը , գիտնաս որ ա-
սիկակ շատ աղեկ նշան է և շատ օգտա-
կար սկզբնաւորութիւնմընէ՝ զքեզ վեր-
ջապէս երջանիկ ընելու համար : Խակ եր-
բոր կրտեսնաս՝ որ այս տեսակ նստիլ ել-
լալը չես գտնար , ան տաենը միշտ լաւա-
գոյն է մինակ նստիլը :

Պէտք է՝ որ միշտ զցուշանաս ընկե-
րութենէ այնսպիսի մարդկանց՝ ուսկից քե-
զի վնաս մի կրնայ հասնիլ . և առ ալ ըս-
տոյդ է , թէ ո և իցէ վնասէ մը զցուշա-
նալնալ՝ միշտ շահ մը կրտեսպիլ : Օր մը կա-
տուն մարդավարութի մը ուզելով ընել .
ելաւ գնաց հաւումը քով՝ որ հիւանդ

պառկեր էք . սկսաւ հարցնել՝ ի՞նչուն-
է , - զի՞ն է . պատասխան ողբառ հաւը .
Ըստ ունելի ունել իւլյոն . Բէ ու ունենալ
դառն ունել հետառոյիք : Անասակար ըն-
կերները նման են ցաւագար և ավարժած
ստամոքսիմը , որ ինչ բան որ ներսը կառ-
նէնէ զանալ կավու կրծդե . և շատ պա-
տռական կերակուրներն ալ առնելով
դէշ և վասակար հիւթեր կը փոխարկե :

Եւս առաւելպետք է զգուշանալ սիրտ
բանալն : Խնչուես կարդաւորեալ Տէ-
րութեանց քաղաքներուն դռնեն ու ի-
ցե մարդ մեկն ներս չեն խօթեր , այլ
տռաջ կը քննեն կը նային և ինչ մարդ ըւ-
լալը կը հասկընան , այնովէս ալ պետք չէ
որ քու սրտիդ դուռը ամենուն բաց ըլլայ :
Առաջ մարդը ճանցցիր , վերջը սիրազդ
բաց : Թէ որ առարինի միանդամային և
խմաստուն մարդ է նէ , դուն ոչ երբէք կը
խարսիս :

Մարդս հասարակօրեն՝ մանաւանդ Եր-
բոր դէռ պատանի է՝ այնովէս է , ինչ
պէս որ Են խոր ընկերները որոնց հետ կը-
կենցազավարի : Քաղդեացւոց հին աստ-
ղաբաշները՝ պատանիներուն մոլորակը
ըրին զՓայլածուն : Պատճառը ինձի աս
կերենայ՝ կըսէ հին հեղինակին մէկը ,
վասն զի այս Մոլորակս՝ որուն հետ որ
կըզուգընթանային , ինքն ալ բատ այնմ՝
բարի է կամ չար : Վաւնոք փիլխառային
մէկը՝ Երիտասարդ մարդու մը զայս բանո
զուրցեց . Ըստ ինչի ուրեմն , նէ ուղիւն

հաշդիանց հետ ընկերութիւն էջնես, և էս ան-
իւշ իմանամ՝ նև ինչպիսի ճարդ էս :

Թե ավետի ամեն ժամանակ՝ բայց մա-
նաւանդ կենցաղավարութեանդ առենք
ջանա որ անսովոր և արտառոց բնաւո-
րութիւն մը չունենաս ամենելին : Գիտ-
նաս որ՝ ամենուն զգուելի է այդ բանդ,
և մարդ մը հաւնօղ քեզի չես դանար:
Վասն զի ավ է այն մարդը որ չիզարմա-
նայ չի ափշի, երբոր տեսնայ մէկուն վրայ
անանկ անձոռնի անանկ արտառոց խա-
նրվածք մը, որ Դէմոքիոնտ ըստած մար-
դուն առասպելին պէս, զով տեղ կենա-
լով քրաքնի, և արևուն մէջ կենալով
ցրտէն սասի :

Վերջապէս կենցաղավարութեան մէջ
ջանաս պիտի որ անանկ բնաւորութիւն
մընալ չունենաս, որ կամ ամեն բանէ
առերվողիմը պէս կամ բանի մը չիհաւնա-
զի պէս կամ չափազանց դիտողի և լըր-
տեսի մը պէս, ևն . ամենելին հոն լուս
կենաս : Կամ զքեզ պէտք է որ շակէս,
կամ թէ կենցաղավարութեան մէջ չի-
մննաս :

ԴԱՍ Ե.

ԽԱՇԵԼՄՆ ՎՐԱՅ :

Ըստ արթնութիւն և խելք՝ նաև խօսելու առենք պէտք է ունենալ։ Խմաստուններուն առակին է՝ որ կըսէ ։ Խօսէլն իսուս է խորհրդաց։ Կուզէ ըսել՝ թէ խելքիդ և հասուն մտածութիւններուդ անիւը ինչպէս որ կըդարձրնէ նէ, այնպէս պէտք է նաև քու լեզուդ պարափլ դասնալ։ Առաջ մտածելը ըլլայ, վերջը խօսիլը :

Խենդ մարդու մը խմաստութիւն է՝ լուռ կենալը ։ Խսկ խելացի մարդումը իմաստութիւն է՝ խօսելը

Հրեաններու Ռարբիլը շատաեղ Սազմափն վրայ ազգոր գիտողութիւն մը կընեն, ուր որ երրայտական լեզվով բառ մը դրված է, որ հաւասարապէս կընշանակէ՝ Եթէ խոչհէլ և Եթէ խօսէլ. ուզելով մեղի խմացնէլ՝ թէ խօսելէն առաջ պէտք է խորհել. և խորհելէն տարբեր բան պէտք չէ խօսել։

Թէ որ լեզվին ժամացոլը՝ սրափն անիւններէն կանոնաւորեալ կախում մը չունի նէ, ոչ երբեք շխատկ կընայ քալել։

Խօսելէն առաջ պէտք է զվեզուն մըտքին հետը յարմարցնել. և անառենը անհնկ կըխօսիս՝ ինչպէս որ մտածեցիր։

ԽԵՂԱԳԻ ՄԱՐԴԸ, ՄՐԱՅԻՆ ՎՐԱՅ ՈՒՆԻ ՊԼԵ-
ԳԱԸՆ, ԽԱԿ ԱՆԽԵՂՔԸ՝ ԷԿՂՈՒԲԻՆ ՎՐԱՅ ՈՒՆԻ
ՊՄԻՐԱԸ :

ԽՕՍԵՂՈՒԴ ԺԱՄԱՆԱԿԸ ՆԱՅԵ, ԱՆԱՆԿ
ՀԱՄԲԱՊԱՆԵց մեծ մեծ բառերով ալ չի խօ-
սիս : Ա ասն զի այս կերպ խօսիլը միշտ կը-
գողի ՏՇՄԱՐՊՈՒՅԹԵԱՆ, Նաև խոհեմու-
թեան ալ :

ՄԻՇՏ այնպիսի ԸԱԼԱՅ քու խօսքդ, որ
քու խեղքդ կարօղ ԸԱԼԱՅ զայն հաստա-
տել ցուցնել և պաշտպանել պէտք եղած
ժամանակը : Դարձեալ՝ նայե, որ լսողնե-
րուն հասկացողութենեն ալ վեր բան ցը-
լայ խօսածդ, անոնց ականջնին յարմար
ԸԱԼԱՅ : Յէ որ այս վերջի ըստծո զանց առ-
նես նէ, պարապ տեղ հոգնեցար և խօս-
քըդ գետին ձգեցիր . խակ թէ առաջի ը-
ստծո մապահէս, գիտնաս որ գուն զքեզ
կըդործանես :

ԽՕՍԻԼԸ՝ Եղանակաց տարւոյն նման է .
ինչպէս այս եղանակաց ամէն մէկը միշտ
իր տաենին մէջը ապէկ է և օգտակար է,
այսպէս ալ խօսելը :

Կըտեսնանդք որ մէկ պարկեշտ և վայե-
լուշ և բնական կերպ մը խօսելու՝ շատ
անուշ կուդայ մեր ականջնին . բայց ընդ
հակառակն կըտեսնանդք որ անսովոր բար-
ձրը և թռուցեալ և ՄԵՒ-ՓԻՌԻԴ-Ա-Խ-ԱՆ ըս-
կած կերպով խօսիլը՝ ականջնին կըհոգ-
նեցնէ, և գիտես թէ լսողները՝ տպաշ-
խարանդի տեղ մափեկ կընեն : Կան մար-
դիր, որոնց խօսիլը որպէս թէ աստղերու

նման է՝ որ քիչ լոյս կուտան մեղի։ Յայտնի է պատճառը՝ վասն զի չափազանց բարձր են։

Սիրէ աւելի՝ լսելը, քան թէ խօսիլը։ Կայէ մանաւանդ գուն ուրիշներէն սորման, քան թէ ցցնես՝ թէ կուզես ուրիշներուն սորմեցնել։

Ասենք փիլիսոփայ մը կըսէր։ Աւելի իւսունէ դրէանց ուսահարան ըլլուն, առն նէ դիրք ըլլուն։ Կուզեր ըսել՝ աւելի խրատ լսել և պահել, քան թէ խրատ տալ։

Զանա աւելի որ խմաստուն մարդկանց խօսելու կերպը և խօսածը 'ի դործ ածես, քան թէ ուզես՝ որ քու ամեն խօսածներդ՝ լսողները իբրև պատղամ մը լսեն և ուսպին։

Խոհեմ մարդը աչքը կըրանայ, և ըերանը կըդոցէ, և կուզէ մանաւանդ զինքը կրթել, քան թէ ուրիշներուն վարդապետ ըլլալ։ Եւ թէ որ զինքը երևացնել ալ ուզենէ, մըշտ կընայի որ քիչլորներու հետ խօսի, և կընայի որ խելացի ալ ըրան։

'Նայէ՝ ամենեին ՀՀմարատութեան գեմ պիհարանութիւն ցընես։ այլ ջանա որ զանիկայ միշտ բեզի ընկեր ունենաս, միշտ պաշտպանես զանիկայ, կամ թէ գոնե իրէն աղվորութեան մեջ պահես զինքը։ Ո՞վ որ ՀՀմարատութեան գեմ կըխօսի կըվիհարանե, այնպիսին կըհոգնի կըվաստակի և վերջապես կը յաղթըլի կըխայտան ակի, կամ թէ որ երբեմն յաղթէ,

ալ, ուրիշ բան չխվասարկիր՝ բայց Եթէ
ուռտ փառք մը, և այն՝ կարճատե :

Թէ որ առիթ կուղայ քեզի և կըհար-
կաւորիս վիճարանելու, նայէ որ պար-
կեշտութիւնը և խոնարհութեամբ ընես, և
այնպիսի բառերով որ միայն քու կար-
ծիքդ առաջարկես և յայտնես. ամենենին
կերպ մը չեցցնես՝ թէ կուզեսիրքն Վար-
դապետ երևալ և հեղինակութիւնն մը
բանեցնել: Զայն կերպը միշտ գործա-
ծէ, ինչ որ կրգործածէին Հռոմայեցի-
ները՝ երբոր խորհուրդի մէջ իրենց կար-
ծիքը կուզէին խմացնել. Վնոնք ասանեկ
կըսէին. Կործէմ նէ: Թասի նէ: Խճ իւ-
րանայ՝ նէ այսպէս է. նէ: Աս ազէկ գիտ-
նաս որ մարդիկ չեն ախործիր իշխանա-
կան կերպը, և չեն ալ ուզեր մէկէն դիւ-
րաւ մոքերնին պառկեցրնել բանի մը
վրայ՝ երբոր կըսէսնան որ մէկը հեղինա-
կական կամ հրամայողական կերպով մը
զայն բանը կըզուրցէ և կըվիճարանէ:

Խօսելու գ ժամանակը երկայինախօս և
շատզուց մըլլար, և քու ամենն դիտ-
ցածներդ ալ մէկէն մի թափեր. ցըլոյ
թէ շուտով ժամանակէ առաջ քու դան-
ձարանդ ողարսով: Պէտք է նոր բան մընալ
միշտ վազվան համար պահել՝ որ պէտք է-
զած ժամանակը զան ալ գուրս հանես:
Վարպետորսորդները թռչուններուն ան-
չափ կերակուր առջևնին կըթափէն, որ-
շափ որ բառական է զանոնք որսալու:

Զանան նաև ամենենին ան բանին վրայ

մինստիս՝ որն որ քու հասկացողութենելոց
վեր է, և որն որ քու գիտցածներէդ չեն :
Գիտնաս անտարակոյս՝ որ միշտ ծիծաղե-
լի կրլսս : Ճշմարիտ է բանաստեղծնե-
րուն զուրցածը

“Նաւավարն՝ ըղհողմոց ,
Անդէորդ՝ զանդէոց :
Զինաւորն՝ ըզմիրաց ,
Եւ Հովիւն՝ ըղխաշանց ” :

Թռող՝ կըսէ՝ որ նաւավարը քամիներուն
վրայ խօսի, և գեղացի մարդը՝ կովերու
վրայ : Զինաւորը թռող իրեն առած վեր-
քերը համրէ, և հովիւր՝ իրեն ովար-
ները :

Խօսելուդ ժամանակը նաև շատ սպի-
տոր զգուշանաս կծու և սիրո ծակօղ
խօսքերէ : Վասն զի որուն որ այդպիսի
խօսք մը ըսիր, շատ անգամ կրհանդրուի
որ անիմկայ զայն մաքեն չի հաներ չի մա-
նար, թէպէտ և գուն մառցած ըլքսս :
Անդամ մը երեւելի իշխանին մէկը շատ
անզգոյշ դըտնըվելով սախալողական խոր-
հուրդի մը մէջ բերինեն խօսք մը հանեց
շատ Եղիսաբեթ թագուհին, թէ ինչ-
պէս մարմնոմ ասանկալ խելքովը ինքը
գեղեցիկ ցողցմը շիտար խորհուրդի մէջ :
Այս խօսքս ոչ երբէք կրցաւ մոռնալ
մաքեն հանել այս թագուհիս . և վերջա-
պէս օր եկաւ որ այս խօսքին համար այն
երեւելի իշխանը դլուխը կորսընցուց :

Շատ խմատուն և հարկաւոր առած

է որ կըսէ, Տժար իտղանս լեզուի, իմ նէ
նո դաշէ ծէզ իտղանս։ Լեզուդ բռնէ, ա-
պա թէ ոչ՝ անիմկայ կըրտնէ զքեղ։

Խօսակցութեանդ առենք նայէ՝ ոչ մե-
ծախօս ըլլաս և ոչ շատախօս։ Վասն զի
այս բանս յատուկ է խենդերուն, և խենդ
լազները միայն կըխրնասն կըզուարձա-
նան։ բայց խելացի մարդկանց ոյս կերպ
խօսելը տանջանք կըրերէ՝ միանդամայն և
զգուանք։ Այս բանս նաև մեծ պակա-
սութեան և ակարութեան տէր կըցցնէ-
զքեղ, և լասդներուն կարծել կուտայ՝
թէ դուն ուրեմն միտքդ դրերես թէ նաև
քու լազներդ ալքեզի պէս նոյն պակա-
սութեան տէր ըլլալով կախորժին այդ
կերպ խօսիլը։

Շատախօսները՝ կըսեսնաս որ շատ ան-
դամ ճամբէ դուրս կելլան խօսելնուն
ժամանակը, և ինչ վախճանի համար որ
ըսկան խօսիլնէ, դիտես թէ կըմոռնան։
Ո՞րչափ ամօնթ բան է (որ շատ անդամ
հանդըսեր տեսերենք խօսակցութեանց
մէջ), երբոր մէկը երկայնախօս և շատա-
խօս ըլլալով՝ կըսկսի քովիններուն հար-
ցնելով միտքը բերել, թէ՝ Ի՞նչ ո՞ի ո՞ր ըսն-
ին։ Զոր ելուն։ Հասի՞ց ըսկանին։ ևն։ Կըսէ
Առածը, Ա՛՛ Հասկանի, Դիւրաս խօսի։
Քիչ մտածովը՝ կըսէ, դիւրաւ և շատ բան
բերնեն դուրս կըհանէ։ Աղէկ խօսիլը՝
միանդամայն և շատ խօսիլը, մէկ մարդու
դործք չի կարող ըլլալ։

Աղէկ խօսէ, կամ թէ ամենենին մի խօ-

սիր : Եւսու կենալով կարօդ էս զիւրաւ-
ուրիշներուն պակասութիւնները զի-
տել հանձնալ , և քուկիններդ ալ սրբա-
դրել : Բայց խորհուրդ ալ կուտամ , մըլ-
լար չափազանց լուս և չափազանց դի-
տօղ . վասն զի աս ալ վաս և մշշամազձոս
կամ ամբարտաւան բնաւորութեան տեր
կըցցնել զքեզ , որ ընկերութեան յարմար
ցիգար :

Նայէ որ զուրցած բաններդ հաստա-
տուն ըլլան և լեցուն . ըրլան նման այն
նաւերուն՝ որոնց առագաստները կըտես-
նաս որ աւելի շատ ենքան զիրենց բեռ-
ները :

Քու զուրցած խօսքերուդ հիմը՝ պի-
տոր ըլլայ խելք և պատճառ . ինչպէս մէկ
պատուհան մը՝ որ ուրիշ բանի ցիծտ-
ուայէր , բայց եթէ աւելի լոյս և պայծա-
ռութիւն ներս մացնելու :

Խօսակցութեանն մէջ նայիս պիտոր որ
խելքդ հսկնեցնելով տարակուսական
բանները լուսաւորես պարզաբանես . բայց
այս ալ խոհեմութիւնդ պիտոր ըլլայ , որ
ըրլայ թէ պարզ և յայտնի եղած բանը՝
տարակուսելի բան մը ընեւս :

Խօսակցութեանց ժամանակը մըշտ ա-
զէկ է առաջ ուրիշներուն անկան դնել
լսել . վասն զի լուսութիւնը գիտես թէ հե-
ղինակութիւն մը կուտայ մարդուս , և
վերջը քու զուրցած բաններուդ յարդու-
թիւն մը առաջ կուտայ :

Խօսելուդ ժամանակը երբոր բան մը

սլիտոր հաստատես, ցցնես, նայէ վարդա
պետական կերպով ցընես, կամ թէ վըն
ռական մէկ և զանակով մը: Պարկեշտու-
թիւնը և խոնարհութիւնը՝ քու զուրցած
բաներուդ մէջ, սլիափ ըլլայ իրրե մէկ
զարդ մը ճշմարտութեան, միանգամայն
և անմեղադրութիւն մը քու սխալ կար-
ծեացը:

Աս աղէկ սլիափ դիտնանք՝ որ շատ բան
կայ որ աղէկ չկյանենք կամ թէ ամենենին
չկյանենք: Թէ որ կուղես իմանալ թէ, որ
չափ չափաւոր է խելքդ և հասկացողու-
թիւնդ գերագոյն և բարձրագոյն բանե-
րու մէջ, (թողունք հիմա մեզմէ դուրս
եղած բաները), մտածէ մէկ մը թէ որ-
չափ քիչ է քու ճանաչումդ քու յատուկ
անձինդ վրայ . Ենչ բան է արդեօք քու
հոգիդ, ինչպիսի են արդեօքներին մա-
սունքները քու մարմնուդ, ինչ բանի հա-
մար են արդեօք ամեն մէկը քու ոսկոր-
ներուդ, քու երակներուդ, քու ջղե-
րուդ. ևն. որ մարդ չիկայ՝ որ ինչպէս որ
պէտք է գիտնայ. ինչպէս որ զայս ճըշ-
մարտութիւնը կրիստոնանի այն երեւ-
թի Դաղենոս բժշկապեալ:

Պրոտագորաս Փիլիսոփայն յայտնի
զուրցէց, թէ բոլոր այս Տիեզերքիս մէջ
եղած զրեթէ ամեն բանը՝ մէր կատա-
րեալ գիտութենեն վեր է:

Կըդովեմ և կրյարդեմ խոնարհամը-
տութիւնը Պլատոն մէծ Փիլիսոփային,
և Դեմոկրիտոսին, և Անաբագորասին,

և Ամսպետոկղին և հիմակվան ալ այն ա-
մէն փիլիտփաններուն , որ յայտնապես
զուցեցին և կրզուրցեն և կըհաստատեն ,
թէ աշխարքիս վրայ բան չիկայ՝ որ մենք
կատարելսուկարենանկ ճանչնալ : Ուր
թողունք Սոկրատէս՝ այն մէկ հասիմէ փի-
լիտփայն , որուն հեթանոսաց Պատգա-
մախօսը՝ իմաստունի անուն արվաւ . վասն
զի սովոր եր միշտ զայս բանս ըսել . թէ
Զայս Բայս Գիտէմ՝ ոչ ունչ Գիտէմ : Այս
բանիս վրայ Ազրեսիզայոս փիլիտփայն
այս կարծիքս ունէր , թէ մենք չենք կա-
րող ազէկմը իմանալ . թէ արգելոք Սոկրա-
տէս ինչ բան մեղի կուզէր հասկցնել Եր-
բոր ըստաւ , թէ Զայս Բայս Գիտէմ , ոչ ու-
նչ Գիտէմ :

ԴԱՍ 2.

Խառնածուն , և խորհուրդ պահելու վրայ :

ԽՈՐՀՈՒՐԴԻ պահելու պիտանաւորու-
թիւնը և հարկաւորութիւնը մեղի ցցնել
ուղելով հեթանոս բանաստեղծները , ա-
տանիկ Առակ մը գրեցին : Ասենօք Արա-
մազդ մեծ շաստածը շատ բարկացած
ըլլալով մարդկանց վրայ . հրամեց որ ա-
նոնց գեմ մեծ բանակ մը (օռառու) զօր-
քերու պատրաստեն : Երբոր զօրքերը
պատրաստեցան , մեծ կոիւ և վիճարա-

նութիւն մը անսառելը ծագեցաւ ուրիշ
չաստուածներուն մէջ, թէ արդեօք ով
պիտոր ըլլայ զօրապետը և հրամայողը ոյն
բանակին : Ումանք կուզեին որ հերմեսը
ըլլայ, (ասիկակ է չաստուած խօսելու
Ումանք կրուէին՝ թէ Արեսը ըլլայ, (ասի-
կակ է չաստուած պատերազմի) : Երբոր
տեսան՝ որ տարաձայնութիւնը սաստկա-
ցաւ և չեն կրնար միաբանիլ, դնացին
Արամազդայ հասկրցուցին այս բանս :
Պատասխան տրվաւ մեծ չաստուածնին,
թէ ինքը ոչ մէկը կուզէ և ոչ մէկալը .
հրամայեց՝ որ Լուսնինը երթայ ըլլայ
իւր օօրապետը :

Եւ իրաւ որ լուս կենալը բատ ժամա-
նակին և խորհուրդը ծածուկ սղահելը ,
այս երկու բանս՝ են որպէս թէ երկու-
ծինիք (ուզգէ), որուն վրայ կեցեր հաս-
տատվեր են՝ աշխարհիս վրայ եղած ամէն
մեծամեծ գործողութիւններ , և ինչ որ
մեծամեծ ողջաձեներ և մասածութիւն-
ներ կը նեն մարդիկ բանի մը վրայ : Աման
են ամեննենին մէկ պատերազմական ակա-
նի մը (լազրմ) . որ երբոր ծածուկ չի-
մնար և կը բայանեցին , իսկոյն ամէն պատ-
րաստութիւնը և ամէն աշխատառութիւնը
բոլորովին պարապ կելլայ :

Աս բանիս համար այն երեւելի վիլլաս-
փայն Գիւթագորաս կը հրամայեր իւր ա-
շակերտներուն՝ որ հինգ տարի լռութիւն
պահեն՝ չի խօսին ամեննենին . որ այս ճառ-
բով կարենան անոնք սորմիլ ինչպէս

պէտք է մասածել և ինչպէս պէտք է խօսիլ։ Ասիկան էր իրեն առաջին դասը իմաստութեան՝ որ կուտար իւր աշակերտացը։ և երբոր ասանկ լրութեան մէջ կուտարելապէս կը վարժը լին, անկեց ետք իրենց թոյլ կուտար՝ որ ըսկսին խօսիլ։

Ո՞վ որ խօսելով մարդումը կը դպչինէ, յանդգնութիւն է ըրածը և իւր անձին ալ ինաս կրնայ հասցնել։ խակ ով որ լը ուռնթեամբ կը դպչինէ, զինքը վասնդի մէջ չի ձգեր։

Ո՞ւ և իցէ երեւելի և վասնդաւոր բանի մէջ, առակը կը սէ, թէ Ու լու, հաստառան էու։ Մարդ մը որ չի խօսիր, գիտես թէ մութի մէջ կը քալէ, գժուարաւ զինքը կը կրնաս բռնել։ կրնանք բան մը մակարերել գուշակել իւր վայայ։ բայց չենք կրնար զանիկայ ինչպէս որ պէտք է՝ ճանչնալ։ Աըսէ առակը։ խմաքառն մէջ ծածիւալ է յանցին իւրաքանչ։

Խորհուրդը ծածուկ պահելը՝ խոհեմութեան բալլիքն է, և խմաքառութեան յատուկ տունն է։

Առենք շատ խելքով պատասխան որ վաւ բանի մը Դալէ անին մէկը։ Այս Դավանս գրքուկ մի շնորհ և հրատարակեց ընդգէմ մէկ երեւելի իշխանի մը։ իշխանը առաւ կարգաց՝ սաստիկ բարկացաւ։ շատ ըստակ և պարզե խոսանցաւ այն մարդուն՝ որ ետև է կյեայ խմանայ թէ ով է այն գրքուկին գրողը։ Երբոր քանիմը որ վրան անցաւ՝ և ամենենին առջեկու-

Թիւն մը չունեցաւ այն բանին վրայ, մէկ
մընալ տեսան որ քաղքին հրապարակին
մէջ սիւնի մը վրայ դրված էր այս բանս .
Այս բնորոշը, չե՞ ի՞րօղ ամենամի իմաստը,
մը իշխան : Այս բանը շնչուս ծառանակը
նո միան էի : Կըսէ Առակը . Զոր ինչ առ
անցա նո մի ռանչ ամենամի հաստատը :

Բացրերան մարդը՝ խենդերուն կար-
գէն կըսէ արվի : Բացրերան մարդը ընելիք-
նալ ընելիքն ալ կըսուրցէ : Ըստ խօսող
մարդը՝ անյարդարնուագարանիմբ (ախ-
զէնը ավորված սանդուռի մը) նմանն է .

Վարպետութեամբ շինված ծածուկ
կըսպաքներ կան, որ որչափ փորձես շար-
ժես նէ՛ կըտեսնաս որ միշտ աւելի դիւ-
րաւ կըսպացվին, քան թէ կըրացվին . այս-
պէս պէտք է ըլլալ խորհուրդ պահող
մարդը :

Ամենեմին մի յայտներ զայն բանը՝ որն
որ քու շահութ կրնայ միտաս մը հասցնել՝
երբոր գիտցովի . և որն որ քու բարեկա-
մոդ շահ մը չըներ՝ երբոր զայն գիտնայ :

Այնուած ցուցնուր զքեզ՝ թէ խելքդ
ժհանիր այն գործքերուն՝ որն որ քու
մեծդ կուզէ ծածուկ պահէլ : Գիտնաս
որ բան մը շիկայ՝ որ այնչափ աւելի կա-
րող ըլլայ զքեզ մէկէն աչքէ ձգէլ, և
վերջը՝ նաև քու կործաննանդ պատճառ
ըլլալ :

Ո՞վ որ իւր ծածուկ խորհուրդը մէկի-
մը կաւայ, անոր գերին կըսպայ : Բայց
այս բանս մեծերուն մէջ երկան լիդիսու-

նար . վասն զի մարդիք անհամբեր են՝
կուզեն նորանց ձեռք ձգել իրենց կորու-
տած ազտառութիւննին : Ասենոք 1 իւսի-
մարտ անունով թագաւոր մը շատ սիրեր
և շատ ախորժերէր Փիլիպովիդէս ըսլած
կատակերգակին (քօմետեանին) խա-
զերը . որ մը հարցուց իրեն՝ թէ ինչ ար-
գեք հասուցմանք մը կը ինոգը իրմէ .
պատասխան արվաւ Փիլիպովիդէս . ինչ
ոչ հրանուցդ ուշը նետնը համայ է նէ . մէ-
այն թէ ծոծուի ուհեւս բան իւ ըսլաւ :

Չունիմ ես այնշափ վարպետութիւն-
մը՝ որ կարօղ ըլլամ ինչվան մարդկանց
սիրով մանալ . և չեմ ալ կրնար այնշափ
սաստիկ ընտանի ըլլալ՝ որ ըսկսիմ ինչվան-
իրենց ծածուկ պահածնին ալ ուզել խառ-
նել : Կըսկատմեն թէ ատենոք Եգիպտա-
ցին մէկը լեցուն կողով մը (քիւֆէմը)
կռնակն առեր կըստաներ , մարդումը հան-
դըպէցաւ՝ որ հարցուց իրեն , թէ ինչ կոյ
կողսվիզ մէջ . շատ խելքով պատասխան
մը արվաւ Եգիպտացին . Երբոր իշտեանու-
ըսաւ՝ ոչ իւլու ծոծին նէ , ու բնւ իշտե-
ռնեն դու ուհեւս բանին դրայ :

Այս յայտնի է՝ որ մենք ամենենին
մէնք ախորժիր , Երբոր մէկը համարձա-
կութիւն կառնէ առանց մեր թոյլառու-
թեանը մեր ծածուկը հարցնել գիտնալ :
Մէնք ալ ուրեմն այս զգուշութիր պէտք
ենք ուրիշներու հետքանեցնել , ոչ միայն
ծածուկ՝ այլ նաև արտաքին բաներու-
մէջ : Զոր օրինակ՝ գեղեցիկ զգուշաւո-

բութիւն մընե՝ որ Երբոր մէկը նամակ մը
առեր կըկարդայ, մնեք անաստենք շար-
ժինք քիչ մը անկեց հեռանանք . կամ
թէ Երբոր կըտեսնանք՝ որ մէկը մէկին հե-
տը ծածուկ կըխօսի : Այն Երևելի կար-
տինալը Ռիշելիւ՝ մեծ համարմունք մը
ունենալով մարդու մը վրայ, ըսկաւ նաև
իւր ծածուկ բաները անոր աւտալ և խոր-
հուրդը բանալ. բայց Երբոր որ մը տեսաւ-
որ իւր դրասի զանին (փէշմահտափն)
վրայ ձգած թղթերուն աչք անկեր այն
մարդը կուզէր կարդալ, ալ անկեց Ետև
մէյմալքովը միհանդիպցուց զանիկա :

Կայէ միշտ կըտաքմը դնես քու շըր-
թունքներուդ . բայց ան ալ նայէ զգու-
շութեամբ՝ որ բալլիքն ալ միշտ քովդ ու-
նենաս :

Երբոր բաղձանք կուդայ քեզի խօսե-
լու, բարի է . բայց նայէ՝ որ միանդամայն
ձեռքդ ըրայ լեզուդ, և միշտ զգուշա-
ցուր զանիկայ ըսելով այն վիզիսոփային
պէս, որ խօսելուն ժամանակը միշտ կը-
սէր . Հայէ՞՞ ՀՀ Անոն, յ՛ Դիմելէ ֆ .
Կայէ ուր աւզէր կըքալես :

Մարդ չիկայ որ ցաւի զզջայ՝ լոռեմի
պահելուն համար . բայց ընդ հակառակն
շատ մարդիք ցաւեր զզջացեր Են խօսել-
նուն համար :

Դիւրաւ կարելի է յայտնել զայն բա-
նը՝ որն որ մէկը լուս կենալովը ծածկեց .
բայց անկարելի է՝ 'մէկ անգամ զուրցա-
ծը նորէն Ետ դարձնել :

Բան կայ՝ որ պետք է ընկը. և բան
կայ՝ որ պետք է ըսել. և բան ալ կայ՝ որ
ոչ ըսկը ազեկ է, և ոչ ընկը :

ՄԵՆՔ որովէս թէ հարկատու և ծա-
ռայ կրրանք այնչափ մարդկանց, որչափ-
ին որ կրյայանենք մը ծածուկ խոր-
հուրդները :

Պիւթագորասիմաստուն փիլիսոփային
առակն էր, որ կըսէր. Ծիծեանուից է-
նող չեմ իրար, ու իմ բանիւն բնափի : Կու-
զէր ըսել և խրատել, թէ ընկերութեան
մէջ պետք չէ ընդունել շատ զբուց և շա-
զակրատ (լաֆազան) մարդը. վասն զի
իւր զուրցածներուն մէջ շափ չունենա-
լով այդ մարդը, չէ կարօղ լոել ծածկել
նաև զայն բանը՝ որ իրեն հաւատցիր :

Կան մարդիք՝ որ ամենեին չեն տար-
բերիր կոտրած ամանել մը, որ բան մալ
իւր մէջը չկրնար պահել. ինչ որ դնես՝
դուրս կըթափիք :

Շատ լսել և մասծել, և քիչ խօսիլ,
գիւցազնական առարինութիւնընէ : Ուս-
ափ այն մեծ քանատուզդն Հոմերոս շատ
իրաւամբք միոքը դրերէր և կըսէր՝ թէ
աւելի խմաստունք Յունաց աշխարհին է-
նն այն իւր գիւցազունքն՝ Ոդիւսես և
Նեսոսը և Մենեղաւու . վասն զի այս
մարդիք շատ կըմասածէին և քիչ կըխօ-
սէին : Ասոր հակառակը թերսիդէսնն
կրոյ իրքն անխելքի մը վրայ կընայէր,
վասն զի շատախոս և շաղակրատ էր :

Բերաներաց և անխոհեմ մարդը՝ նման

է կնիքը բացված թղթիմը , որ ամենքը կրնան կարդալ :

Պուրկօնեային գուքսը Փիլիպպոս ա-նունով , շատ անգամ այս խրառս կու-
ար իր որդւոյն . Մասնէն ասօ , և չոչչ
խօսէ :

Խելացի մարդը կերթայ խոհեմութե-
վարագուրին տակը կըծածկըլի , այսինքն՝
Լուսուն , որպէս զի ինքը առանց տես-
նըլելու կարենայ քալել : Ուստի մարդմը
որ շատ չի խօսիր՝ նման է դոց դիրքի մը ,
բանաս կարդաս նէ՝ մէջը շատ աղեկ բա-
ներ կրնաս գտնալ :

Ասոնք ըսելով՝ չեմուզեր զուրցել թէ,
գուն մէկ ծայրէն մէկալ ծայրը անցնիս .
ըսկսիս՝ հեթանոս բանաստեղծներուն ա-
ռասպելին ողէս՝ չափազանց պաշտօն մա-
տուցանել Անդերոնայ կուռքին (ասի-
կակ էր չաստուածուհի Լուսութեան), և
կենցարավարութեան մէջ ամեննին դա-
դրեցնես խօսիլու : Ասկէց ալ զդուշանա-
լու է՝ որ չըլլայ թէ քու վրադ ալ զուր-
ցեն այդ առակը , ինչ որ անգամ մը զուր-
ցեց մէկը՝ մարդու մը երեսին որ չափա-
զանց լռակաց էր . թէ՞ ո՞ իմաստան նո ,
իմաստ նո . իսի նէ ո՞ իմաստ նո՞ իմաստան
նո՞ Ասման զի ինչը որպէս որպէս ըսմինք՝ խենդ-
մարդումը խմաստութիւն է՝ լուս կենա-
լը . խակ խելացի մարդու մը խմաստութի-
նէ՝ խօսիլու :

Խոհեմութիւնը ըլլոյ՝ քու առաջին
պահապանգ . և շուտով մէկէն չաւսալու՝

ըլլայ քու առաջին խելքդ : Բոլոր սիրադ՝
մի բանար , կեսը բաց . և այն՝ թէ որ ըս-
տոյդ օգուտ մը կայ նէ : Բարեկամիդ մի
վեր հաներ զայն բանը՝ որն որ իրեն պատ-
ճառ կրնայ ըլլալ՝ քու թշնամիդ ըլլալու :
Պառկած խուցդ կրնաս քու ծառաներդ
ներս առնուլ . բայց ծածուկ գրվածնե-
րուդ կամ խորհուրդ ընելուդ խուցը՝ մի
հանդացներ . վասն զի հասարակօրեն քու
աւելի վասնգաւոր թշնամիներդ անոնք
կըլլան :

Խորհուրդը ծածուկ պահելը՝ այնալի-
սի բարի բանմընէ , որ մէկումը նալ պէտք
չէ հազորդել . վասն զի որուն որ վասա-
հիս կաւտաս զայդ բանը՝ անոր ձեռքը
գործիքմը կուտաս քեզ կործանելու հա-
մար . և պէտք է որ անոր հաւատար-
մութիւնը խմանաս հասկընաս քու այդ
ծածուկ խորհրդէդ . և ինչ համարմունք
մը որ անիկայ ունենայ քու խորհրդիդ
վրայ : Յէ որ դու քու քասկդ գոցես նէ .
անիկայ իւր բերանը կըրանայ : Յիշէ միշտ
անմոռաց՝ թէ ծածուկ բաները՝ շատ եր-
կան չէն զիմանար : Մտածէ թէ որչափ
թշուառ կըլլայ քու կեանքդ , և որչափ
վասնգի մէջ կըլլայ քու բախտդ , թէ
որ ուրիշ բանէ մը կախում չունենան
բայց եթէ մէկ բարակ թելէ մը . այսինքն
է խօսք մը բերնէն հանելէն՝ ուրիշի հա-
ճոյք մը ընելու համար : Առ պատճառիս
համար պէտք էս միշտ երկու բաց աչք
ունենալ . մէկը՝ քեզ խոհեմութեամբ

կառավարելու համար . մէկայն ալ զու-
րիշները դիտելու համար :

ԴԱՄ Ե .

Համարմանքի և բարի անուան վըսա :

ՄԵԾ գանձ և մեծ ժառանդութիւն
մընէ բարի անուանը : Ասիկակ՝ որպէս թէ
ծանրագին և անուշահոտ եղ մի է , որ չէ
թէ մեզի միայն վայելել կուտայ՝ վասնիս
ունենալով , այլ և ուր որ Երթանք քա-
լնք՝ անուշահոտութիւնը ետևնէս կը-
թողունք և զուրիշներնալ կըզմայէցը-
նենք : Ասիկակ է մարդուս առաքինու-
թեսն առաջին և գլխաւոր պառուզը :

Ագեսիզայսոս իմաստուն թագաւորին՝
որ մը ազաւէցին՝ որ ըսէ , թէ ինչ ճամ-
բով կարելի է որ մարդս աղէկ համար-
մունք մը իւր վրայոք ըստանայ , ողատա-
խան արվաւ . Ո՛չւո՞ իւրեւի է աշեի իւսե-
ւէ , և ո՛չւո՞ իւրեւի է աշեի գործեւուլ :

Համարմանք ունենալը կախումն ունի
անոնցմէ՝ որոնք որ վրադ բարի կըխօսին .
բայց թէ որ գուն անբազարավար կերպե-
րով քեզմէ խրացնես նաև վարի ասափ-
հանի մարդիկները , դիտնաս՝ որ ան ա-
տենը կըսկսի սկակսիլ համբաւը՝ որն որ
քու համարմանքդ սկիառը եւելցներ :
Բնդ հակառակն՝ թէ որ քու քաղաքա-

վարութիւններովց զամենքը շահիս , և
նայիս որ միշտ կատարեալ ըրբաս ըստ կա-
րի՝ որէ օր քու համարմաւնքդ կրշանայ
հանդերձ քու շահովդ և զուարձութերդ :

Աւելի գիւրին և աւելի ապահով ճամ-
բան բարի անուն վաստրկելու՝ այն է , որ
արդիւնք ունենաս : Խակ թէ որ այդ ար-
գեանցդ հետ նաև աչքարացութիւն ու-
նենամս՝ ճշմարտութեամբ միշտ պատվի-
ժամբան և չուզենալու որ անունդ հրա-
շակի , զիտնաս որ այս է մէկ հատիկ և
բուն ճամբան համարմաւնք ստանալու :
Ասով քու առաքինութիւնդ ալ կրհրա-
տարակիմի և քու արդիւնքդ ալ կրծանցը-
մի հանդերձ քու շահովդ :

Բարի անուն և համարմաւնք ունեցող
մարդկանց վարքը գիտէ քննէ . անոնց
վարքին հետևելով դուն ալ անոնց կար-
դը կրմանաս . բաւական սեպէ քեզի ա-
նոնց մէջը Երկրորդը՝ Երրորդը Ըլլալ , բան
թէ ռամպին մէջը առաջինը ըրբաս : Ուս-
տի անխելքութեամբ առենոք մէկ վար-
պէտ պատկերահան մը՝ գիտելով թէ Դի-
միանոս և Ռատիայէլ՝ այն երեկի պատ-
կերահանները , նմանապէս ուրիշներն ալ,
շատ մեծ անուն հաներեն աշխարքիս վրայ ,
միաքը գրաւ որ ինքը ուրիշ բան ցիքաշէ ,
բայց Եթէ անարդ և ցածրպին բաներ :
Նրբոր օր մը ասոր հարցուցին . թէ ինչո՞ւ
նիքն ալ իւր վարպետութեամբը՝ Դիմիա-
նոսին և ուրիշներուն հետեւելով աղեկ
բաներ ցիքաշեր , պատասխան տրվաւ :

բայց անխելքութեամբ , [թէ և Աւելի
մէծ փառք կըսեպեմ ինձի առաջինը ըլ-
լալ այսցածքաշվածներու մէջ , քանի Երեւ-
ռորդը ըլլալ բարակներու մէջ ։ :

Բարի անուն հանելըն ետե , սկետք է :
ջանալ որ միշտ նոր և թարմ պահպի անի-
կայ . վասն զի նորութիւնը մէծ օգնութիւ-
նընէ անունին՝ որ խաւարելու վրայ է :
Ուստի սկետք է որ միշտ նոր բան մը ու-
նենաս , քու անունգ ապահովութեան
մէջ պահելու համար : Ճանան միշտ այն-
պէս վարպիս , որ միշտ բաղձակի ըլլաս՝ Եր-
բորքեզ չենաենամար . և զիր նման արեւուն
որ Երբոր մեզ կըթողու մարը կըմտնայ ,
մեզ կըտիրեցնէ . և Երբոր նորանց կե-
րենայ՝ մեզ կըխնտացնէ :

Մէծ համբաւ և անուն հանել մը՝
Տէրութեան պաշտօններու մէջ , կըտես-
նանք որ շատ անգամ Երեւելի ձախոր-
դութիւններ կըպատճառէ : Կըտէ Աւա-
կը . Ո՛չ նուռա լո՛՛ ՚ի մէծէ , առն էնէ ՚ի
լո՛՛ համբառայ . Կուզէ ըսել՝ մէծ անուն
հանելը և գէշ անուն հանելը , այս Եր-
կուքն ալ՝ զրեթէ հաւասարապէս վնաս
կըհասցնէն :

Մէծ արգիւնք ունենալը և շատ փա-
ռաւոր համարմնելք ունենալը՝ նման Են
սաստիկ քամիիմը և լայն առաղասանե-
րու , որ շատ անգամ նաւուն ընկղզմէ-
լուն կամ ցամաքը զարնելուն պատճառ
կըլլան :

Ազեկիրիադէս Երեւելի իշխանը Ամե-

նացւոց, այնչափ մեծ անուն հաներ եր իրեն քաջութեամբը և իւր ծառայութեամբը հայրենեացը համար, որ ինչ ման պղարտիկ յանցանք մընալ ընելով, իսկոյն տէսնողներուն և լսողներուն միտքը կասկածմը կը յնար իրեն անձին և վարուցը վրայ :

Ուրեմն խոհեմութիւն է՝ Երբեմն երբեմն մեծ անունին և համբաւոյն թեկերը առնուլ կարտել, և չիթողուլ որ շատ երկրնեան և իրենց չափեն դուրս ելան. գարձեալ և խոհեմութիւն է Երբեմն ըստ ժամանակին՝ ամէն գիտցածը և ամէն կրցածը ՚ի գործ ըրդնել : Այդ անուանի Ազիտիագեսը (որուն ընդարձակ վարպը գեղեցիկ խորհրդածութիւններով՝ կը գտնաս Պաւարըսոս գլոբին մ.ջ) կամսւորագես Երբեմն պղափիկ սխալմունքները ըրաւ : Ասանկով գիտես թէ նախանձուն աչքին գիմացը վարագոյր մը կը քաշվի. որ որչափ ալքեզ ծածկենէ, քու ունեցած համարմոնիդ ոչ Երբեք կրնայ մնասել :

Կան մարդիք . որ իրենց համարմունքը պահելու կամ աւելցնելու համար՝ կը կըսին ուրիշներուն առաքինութիւնը և արգիւնքը վար զարնել աչքէ հանել և անուննին խաւարեցնել : Յայտնի է՝ թէ ով չիյուսար իւր ընկերին առաքինութեանը հասնիլ, ետեւ կիյնայ՝ որ գոնէ անոր բարի համբաւը պակսեցնէ : Քան զայս անիբաւ բան և ցած ոգւոյ գործ՝ չիկայ աշխարքիս վրայ : Դուն պիտոր ջա-

նաս՝ չե՛ թէ չար խօսելով ընկերիդ վրայ
և զբարտութամբ և բամբասելով քեզի հա-
մարմունք մը ըստանալ՝ որ անկարեցի է,
հապա նաև քու թշնամոյդ վրայ բարի
խօսելով կրնաս անատենը չէ թէ միայն
ունեցած համարմունքդ աւելցնել, հա-
պա նաև չունեցածդ վասարկիլ:

Աս ալ սկիափի գիտնաս, որ չափազանց
գովեստներնալ մէկին արդեանցը վրայ
շատ անդամ աւելի չար կրնեն՝ քան թէ
բարի: Վասն զի յետ այնչափ գովելուն
և բարձրցընելուն, աշխարքս երբեմն ա-
նանկ կարծէ և կաւտայ՝ թէ այդ մարդը
աւելի կատարեալ է՝ քան զոր իրօք է. և
վերջը տեսնալով որ իւր մաքի դրածին
յարմար չեկաւ, գիւրաւ կրսկսի անատե-
նը զարմանալուն տեղը՝ արհամարհել:

Զանա ուրեմն որ քու բարի անունդ
պահես. որ թէ որ անդամ մը կորսնցնես
նէ, նման կրպաս գու անատենը մէկ գիրքի
մը՝ որուն բառերը ավարշտըկած և քեր-
ված ըլլալով անկեց ետե. ալ ըստկի մը
չաժէր. կամ թէ շատ շատ՝ մեռնելէդ է-
տե. միայն թերես յիշեն զքեզ: Համար-
մունքը և բարի անունը՝ բարակ ասկակիի
մը նման է. թէ որ մէկ անդամ մը ընկատ-
չարդուրուրդ եղաւ, ալ չես կարօղ զա-
նի նորանց միացնել:

Համարմունքը՝ Ժամանակ վրայ անցնե-
լով կրվասարկելի. բայց քիչ անդամ առ-
ցի ուժը կրնայ նորանց ձեռք ձգել. և
մէկ անդամ մը որ ավարշի՛ ոչ երբեք նո-

բանց աղեկ մը կրնայ շակըվիլ : Ա Երջա-
պէս՝ կոտրած անունի համար դեղ չիկայ :

Հատ դիւրին բան է դէշ համարմունք
մը բատանալ : Ա ասն զի մարդիկ շատ դիւ-
րաւ անկած կրկախէն չար խօսքին՝ որ
ուրիշը կռարելու համար կրզուրցըլի :

Մարդուս քաղաքական կեանքը ծո-
վու նման է . այս ծովուս մէջը ճամբայ
ընելը շատ վասնգաւոր բան է . վասն զի
լեցուն է մեծ մեծ ֆայուրով (խայտնե-
րով) . և ասոնց դիւրաւ երթալով զար-
նըլելով համարմունք ըստծնիս՝ շատ ան-
դամ կընկղմի :

Բայց թուղ ըլլայ՝ ինչ որ ըլլայ , դուն
քու կողմանեւդ մեծ փոյթ և մեծ ջանք
մը ունեցիր՝ որ պահես քու վարկումդ և
համարմունք՝ որ բատացիր ես քու առա-
քինութեամբդ և այլ ուրիշ գեղեցիկ կա-
տարելութիւններովդ ռամիկին դիմացը :
Ա ասն զի աւելի օգուտա կըբերէ քեզի ար-
դէաններուն մէջը խմաստուն և առաքինի-
սեալվիլդ՝ քան թէ դիտնականներուն մէ-
ջը . վասն զի շատ եվելօք քաղմաւոր են
առջննները քան զվերջնները :

Յուլիսս Կեսարը այն անվանի մարդը՝
իրեն անձին կանոն գրըեր եր՝ որ վերին-
ներուն մէջ մեծը քրդայ , հասկա վարին-
ներուն մէջ դիմաւորը ըլլայ :

Ո թշափ ալ մեծ ջանք և որշափ ալ շատ
փոյթ ունենայ մարդս իւր անունը և հա-
մարմունքը պահելու , դիտնայ որ շատ չէ :
Ա ասն զի մարդուս համարմունքը չի կոր

սըմիր առանց նաև վնաս մը բերելու .
այնպիսի վնաս մը՝ ուսկից որ ցիկնար
խալքսիլ :

Չիկայ մարդուս աւելի մեծագոյն ձա-
խորդութիւն մը քան զայն՝ երբոր ինքը
մեծանուն և մեծահամբաւ մարդու մը
յաջորդ ըլլայ աեղը անցնի . և չիկայ աւե-
լի մեծագոյն յիմարութիւն մընալ քան
զայն՝ երբոր ինքը այդ բանին առաջ նետ-
վի ետեւէ իյնայ : Առենօք շատ վարպետ
աղեղ քաշող մարդ մը մեծ գովեատներու
արժանի եղաւ . վասն զի երբոր զայս կըտ-
րինը Աղեքսանդր կայսեր գիմացը առին
բերին և իմացուցին . ինքը խոհեմութեան
համար ցուզեց այդ իւր մեծ վարպետու-
թիւնը ան ատենը ցոյց տալ կայսեր . վախ-
ցաւ ըլլայ թէ մէկ վայրկենի մը մէջ կոր-
որնցնէ զայն անունը՝ զոր ինքը այնչափ
աշխատանկով իւր բոլոր կենացը մէջ վաս-
արկեր էր : Առելի գժուարին է կոտրած
անունը նորանց շնեւլ . քան թէ ամբողջ
և հաստատուն մնացածը՝ ջանալ միշտ
թարմ և դալար պահել :

Համարմունկը ըսածնիս՝ կրակի նման
է , որ քանի որ վառված է՝ զիւրաւ կը-
պահի . բայց թէ որ թողուս որ մարի ,
չես կրնար նորեն վառել՝ բայց եթէ աշ-
խատանկով :

Իմաստուն Առակ մը կայ , որ կը պատ-
մէ թէ՝ որ մը կրակը և ջուրը ոտք ելան-
միատեղ ճամբայ ընել , և կուզեին ոիրով
մէկմէկու հետ միշտ ընկերանալ . խոր-

հուրդ մը բակասն ընէլ իրենց մէջը , թէ
արդեօք ինչ ճամբով կրնան մէկզմէկ գրա-
նալ , թէ որ յանկարծ դիսրված ըլլայ որ
մէկզմէկ կորսնցնեն : Կրակը դարձաւ ը-
սաւ ջրին , թէ գուն զիս այն տէզը կրր-
նաս դանալ՝ ուր որ կրակսնաս որ ծուխ
կելլայ : Ճուրին ալ պատասխան արվաւ
կրակին , թէ գուն ալ զիս ամէն ճախ-
ճախուտ (Ճիմճիմէ) աւշղերը կրնաս դրա-
նալ : Բայց համարմունքը և բարի անու-
նը՝ ձանը բարձրցնելով միւս զայս կրսէ ,
'Նոյն ոչէ՛ ո՛ր շիս լիրունցնէն . Հառ շի-
նէ ո՛ր անգամ իշ այդ բանդ հոնքըդի , գիր-
ուս ո՛ր երիբոր անդամ շիս լիս իւրօշ գոնուլ :

Ճանան ուրեմն ամենայն խոհեմութիւն
պահել քու համարմունքը և բարի ա-
նունդ : Մէկ հատիկ միայն գործողու-
թիւն մը՝ մէկ վայրկեանի մէջ կրնայ ալ
րէլ կոտրել մարդուս անունը , որ շատ
քրտինք թափելով վասարկեր է բոլոր
կենացը մէջ :

ԴԱՅ Ը.

Պարծենիսունին և Յաղախանին ան
կըայ :

ԵՐԲՈՐ մարդ մը կրտեսնամ որ պար-
ծենկառութեամբ լեցված՝ կրսկսի մենծ
մենծ խօսիլ , չեմ կրնար ծիծաղս բռնել ,
և միտքս կուգայ այն ճանճին առակը .

Օր մը Հանձը կենալով մէկ սրբնթաց
կառքին անխին վրայ, հոն պարծելով
բարձր ձանով կը կանչէր՝ կը սէր. Տէսէ+
դէսէ+, ժըշտ հող ժըշտ իւշտ կառւուշ վէր
իշխանէմ: Այսպէս ևն ամենենին այն մար
դիքները, որ միայն իրենց վրայ վարկում
ունենալով և զիրենք միայն մէծ սկզբ։
լով թէ որ գործքի մը մէջ քիմընալ ի-
րենք իրենց մատերնին խառնեն նէ, կը ս-
կըսին անխիւլքութեամբ միաբերնին դնել
թէ իրենք բոլոր գործքը գլուխ հանեցին։
Այս է իրենց քաջութեան յազմանա-
կը, և այսափ է միայն իրենց բոլոր ար-
դիւնքը։

Ո՞վ որ իւր անձին վրայ վարկում ու-
նի, հասարակօրէն իրեն պատիմը այս է՝
որ ամէնքը զինքը կարհամարհեն: Ով որ
ինքը զինքը կը գովէ՝ ամէնուն պարար-
կան կը մայաց: Յուցամոլութիւնը՝ երկու
չար կը բերէ. մէկ մը՝ զինքը զդուելի կը-
նէ. մէկ մընալ՝ զուրիշը նախանձ կը ար-
ժէ և թշնամի կընէ։

Առենօք Սփինօլա անունով բոլոր
Սպանեօթ զօրքերուն մէծ զօրավարը, և
Օրանժին ազնուական իշխանը Օլանարդ
ներուն զօրավարը, այս երկուքս մէծ թըշ-
նամի էին մէկմէկու: Օրանժը արհամար-
հելու համար զՍփինօլան՝ կը սէր թէ ա-
նոր ազգը վաճառականութենէ առաջ Ե-
կեր է, ուստի մէկ կշառքով ցիկրնար
չափսիլ մէկ ազնուական մը և մէկ վա-
ճառական մը: Պատասխան խրկեց անոր

Ապրինուան, թէ վաճառական մը տեղի
մեծ փառք և պատիւ ունի՝ երբոր ազ-
նուականիշխաններու վրայ կը հրամէ, քան
թէ ազնուական իշխան մը երբոր վաճա-
ռական մը տակը ունենայ:

Մարդ մը ատենաք արուեստովը հա-
սարակ մասվաճառ (խասապ) այնչափ
մեծցաւ հարստացաւ որ ինչվան շատ եր-
կիրներ դնեց առաւ. և Ազնուականու-
թեան անուն ալ սաացաւ իրեն. մեռնե-
լնե ետե զաւկըներ թողոց, և կըսպար-
ծեին ասոնք խիստ շատ՝ իրենց ազնուա-
կանութեանը վրայ: Օր մը ասոնք՝ բուն
ազնուազգի մարդու մը հետ ալ խօսել
նուն ժամանակը և շատ պարծենկուու-
թեամբ իրենց ասնը նշանը (առման)՝
դովելնունատենը, այնայնուազգին հար-
ցուց ասոնց, թէ Ի՞նչ է Յէ՛ր բանը նշանը:
Պատասխան պամփն (թէ՝ Վառշոծ ջոն (նա-
շուա) հշէ: Դարձաւ ան ատենը ազնուա-
կանը՝ ըստ իրենց. Գիտես՝ ո՛ր Հառշոծ
ջոն շոսծնիդ ուրիշ բան է, եսայ ենէ ի-
շուա հշէ ունիոծ դօւը:

Ո՛վ որ ազէկ և հաստատուն կացու (թէ
մը կուզէ ունենալ աշխորքիս վրայ, պէտք
է ջանալ որ իւր յատուկ առանձին ար-
դիւնքովը վասարկի զայն, քան թէ մո-
րացած անունով մը կամ պատով:

Ըասպաւց պարծենկուաը նման է ա-
մենեին (թմբուկի (տափուլի), որ շատ
շառացուն (շամաթայ) կը հանէ. բայց
թէ որ ներսի գին նայիս նէ՝ բոլորովին

պարագ կըստանաս :

Կըսէր փիլիսոփային մէկը . . . Ես իմազ
նուականութեանս վրայ չեմուզեր պար-
ծիլ Եդիստացիներուն պէս . և չեմ ալ
վիճաբանութիւնըներ Արկադացիներուն
հետք՝ որ լուսինէն մենք աւելի հին ենք,
կըսէն : Թադ իմառաքինութիւնս ըլսոյ՝
իմ ազնուականութիւնս և իմ վասքս և
պատիւս . . . :

Որո՞նք որ ուրիշ արդիւնք մը չունենա-
լով կըսկօին պարծիլ միայն իրենց ազնու-
ականութեր վրայ և իրենց հին պապերուն
վրայ , նման են ամեննեին այն մարդուն՝
որուն վրայ խնտալով առանկ կըսդրէր Ա-
րիդենոս բանաստեղծը . . . Այս մարդս՝
կըսէ՝ պարագ թէադրոի մը մէջ նստելով
ուրախ զուարթ և ծափ ծափի զարնելով .
անանկ կըսկարծէր՝ թէ վարպետ բանա-
տեղծներուն շնչած խաղերը մասիկ կը-
նէ . . . Խնչպէս առենքը ալ Կալվինիս ա-
նունով հարուստ տգէտ մարդ մը՝ գիտ-
հական կարգացող մարդկանց հետ նստե-
լով ելլելով, զինքն ալ կըսկարծէր՝ թէ շատ-
զիտնական մարդ մը նէ :

Կան աշխրդիս վրայ մէկ ուրիշ անսակ
մարդիք ալ , որ մաքերնին գրեր Են՝ թէ
իրենք միայն են ուրիշներուն վճիռ և
պատպամ արվօղը , և իրենք միայն ամեն
գիտութեց տէր են : Բայց պէտք է որ
գիտնանիք՝ թէ խմաստուններուն մէջը ա-
նիկակ է ամենէն աւելի խմաստունը՝ որն
որ միապը գրեր է թէ ինքը պակաս գիտէ .

և խենդերուն մէջնալ անիկակ է մենծ խենդը՝ որ միտքը զբեր է թէ լինքը աւելի դիալ:

Չիվայլեր մարգուս՝ որ իւր գիտցած ներուն վրայ հրապարատանայ : Հին հեղինակին մէկը կրդրէ թէ , և Հարկաւոր է մեզի որ ճանշնանք՝ թէ մեծագոյն մասը մեր դիտցած և ունեցած արուեստներուն՝ ուրիշներէն սորվեր առեր ենք : Վարպետաշէն Մամուկը մեզի հիւսել մանել սորվեցուրեր է . Ծիծեռնուկը տուն չինել սորվեցուցեր է . Սոխակը (սիւլպիւլը) երդել . գարձեալն ուրիշներէն ալքժշկուն սորվերնեք . Կիրիտ կղզին Այծերը Երբորնետօղ որսորդ է մը խոց կառնուն կրվիրաւ որվին . Կերթան կրվին տաւն Փեռփեռէլլա ըաված խոար , և անով վէրքերնին կրռնացնեն : Երբոր կրիայն (թօսպաղըն) իժ մը (Ենկերէկ ելլանը) կերած ըլլայ . կերթայ կրդտնայ վայրէնի զուիրակը (կիւվէյի օթուն) , և անիկայ իրէն մաքրողական դեղ կրնե . Վիշապը (աժտերը) իր աջից տեսութիւն կրմաքրէ կրսրէ սամիթով (ուկէնեռվ .) և կռունկները իրէնց կտուցովը իրէնց դրեխ (հօգնա) կուտան ծովու ջրով :

Ով որ չինանշնար՝ թէ քիւ է իւր գիտցածը , այնպիսւոյն գիտութիւն շատքիւ է :

Թէպէտե քիչ մընալ վարկում ունենաս անձինդ վրայ , գիտնաս որ ուրիշները քու վրագ չեն ուներար : Ցուցամոլուկը իրաւ է թէ մեզ գովել կուտայ խենդե-

բուն գիմացք, բայց խմաստունները կամըցնել մեր վրայ :

Անտիգոնոս խելացի թագաւորը՝ ան առենք միայն իւր գործոցը վրայ կրնար վաստահիլ, Երբոր Զենոն այն խմաստուն փիլիսոփայն իրեն բարի վկայութիւ տար :

Առենք բանաստեղծին մէկը օր մը իւր բանաստեղծական խաղը կրձևացներ՝ միսմինակ Պղասոն փիլիսոփային դիմացք : Երբոր ուրիշները բական ծիծագի բերել զայն բանաստեղծը, պատասխան ազրվա՞ զուրցեց . թէ « Մինաւ շՊՂ-Պանց ես առեւ իշու՞ղիմ, առն մարել չամէն Անենացինէը » :

Որո՞ք որ պարծենկառութեամբ լեց ված են, այնպիսիները խելացիններուն՝ արհամարհանդին են, խենդերուն՝ զարմացումն են, պատառաբուծներուն (տալիսավուխներուն) կուռքերն են . և իրենց յառուկ ցուցամոլութեանը՝ գերի են : Այսպիսիները իրենց ըրածնին դուրս կը հանեն ամենուն դիմացք կըդնեն, ինչպես որ հասարակ պատերհաները իրենց ինչ և իցեւ երեակայեալ՝ ջրով քաշածնին ռամպին դիմացք կըհանեն կըկախնեն, որ ուսնան և զարմանան :

Առենք Արիստոտել փիլիսոփային դիմացք կեցեր մարդ մը էվլոք կըալարծեր իւր քաղաքին մեծութեանը և դեղեցկութեանը վրայ : Դարձաւ անոր Արիստոտել՝ զայս բանս զուրցեց . « Հոդ միայն մի լինցներ խոպդու . դարձիր քիչ մընտ

մոտածէ , թէ արդեօք Տշմարտասպէս ար-
ժանի քաղաքացին ևս այդպիսի մեծ և ե-
րեկի քաղքին :

Երբոր մարդ մը ինքիրմով լեցված և
ուռած է , և իւր ցուցամոլութեանը
կուռքը եղեր է , ալ անկեց եռեւ այնալի-
սին ոչ մէկէ մը ակնածութիւն ունի , և
ոչ մէկուն յարգութիւն մը կուտայ :

Օր մը Արիստոտէլ տեսնելով երիտա-
սարդ մը , օր որչափ որ ինքնահաւան էր ,
այնչափ ալ տգէտ՝ բան մը չէր գիտեր ,
զուրցեց ասոր . Ուշեանի իմ , և շատ իշխա-
յուի ըլլու այսիսի որոշիսի որ դուն պահ-
երած ուրեմն և . և դուն ըլլույիր այսիսի
որոշիսի ես իրօք :

Սոկրատէս խմաստուն փիլիտիայն
տեսնելով օր այն երեւելին Ազկիրիտադէս
չափէ գուրս հպարտանալով կրտկուէր
մենծ մենծ պարծիլ իրեն հարատութելը
վրայ և իրեն երկիրներուն վրայ , օր մը
առաւ Սոկրատէս ասոր դիմացը բերաւ
մէկ աշխարհացոյց մը , և ըստ իրեն՝ օր
անոր մէջը վինտուէ դանայ , ուր է Ատ-
տիկէ Յունաց գաւառը . Երբոր զայն
գտաւ՝ դարձեալ ըստ իրեն որ՝ նաև գտ-
նայ ցցնէ թէ Առափիկէին մէջը ուր է իւր
ունեցած երկիրները : Երբոր Ազկիրիտ-
ադէս պատասխան տրվաւ՝ թէ այդ երկիր-
ները այս աշխարհացուցին մէջ նշանած
չեն . անատենը դարձաւ սոկրատէս զուր-
ցեց իրեն . . Ուրեմն գու ի՞նչ այդչափ
հպարտութեամբ կրպարծիս այն բանին

վրայ , որ աշխարքիս վրայ երևելի մաս մը
չի ձևացըներ » :

Ո՞վ որ իւր անձին վրայ մարկումունի ,
դիտնայ որ շատ անգամ կրխարսի : Առե-
նոք Յուղուրթաս անունով թագաւոր
մը մեծ փառք բառացաւ . վասն զի շատ
կրգործէր և ամեննեին իւր անձին վրայ
բան մը չէր խօսէր : Աս համբով ինքը քա-
նի որ կապրէր՝ նախանձուանէրեն ազատ
եղաւ . իսկ մեռնելէն ետե՝ իւր ետէվին-
նէրէն շատ պատիւ գտաւ , և մեծամեծ
հատուցմունքներ առաւ :

Բարի և խմաստուն մարդկանց հաւնի-
լը՝ բաւական հատուցմունք է մեր ամեն
բարի գործքերուն : Տակիսոս պատմա-
գիրը կըսէ՝ թէ Ադրիկողաս այն Երևելի
զօրավարը Հռոմայեցւոց թէպէտ և շատ
մեծամեծ քաջութիւններ և ծառայու-
թիւններ ըրաւ Հռոմայեցւոց կայսէրու-
թեանը , բայց իւր այն ըրածներովք ա-
մեննեին չհպարտացաւ իրեն անուանը և
համբաւոյն վրայ . իրմէ առաջ եղած ա-
ւելի Երևելի մարդիկինները միտքը բերե-
լով զինքը կրխոնարհեցներ : Ըստ խելա-
ցի կանոն մընէ այս մասծութիւնը՝ որ
մարդս զինքը չափու մէջ պահէ :

Գերազանց կըսեսրսի մարդկանց մէջ՝
կատարելութիւններ ունեցող մարդք .
բայց կրկնապատիկ գերազանց է այն մար-
դք՝ որ իւր անձին կատարելութիւնները
իրեն կըսպահէ , և ամեննեին պարծենկո-
տութեամբ ուրիշներուն ցիհրատարա-

կեր : Այսպիսին ուրիշէն գովելու այն-
չափ իրաւամբք արժանի է , որչափ որ
խոնարհութեամբ ինքը կըծածկէ :

Մարդ չիկայ՝ որ բոլորովին գոհ ըլլայ
իւր վիճակին՝ թէպէտ և շատ ալ երջա-
նիկ ըլլայ իւր վիճակը . և մարդ ալ չիկայ՝
որ աժդոհ ըլլայ իւր խելքին , թէպէտ և
անկատար և տկար խելքմբնալ ռւնենայ :

Երբոր մէկուն ծառայութիւն մը կը-
նեմ՝ միշտ կըզգուշանամ որ ամենենին
պարծանիք մը չիցընեմ այն բանին հա-
մար : Ասն զի այս բանս ճամբայ մընէ ,
անսացյգ բարեկամ մը՝ ստորդ թշնամի ը-
նելու :

Բան չիկայ աշխարքիս վրայ՝ որ այնչափ
գովելի ընէ մեր ունեցած կատարելու-
թիւնները , որչափ պարկեշտութիւնը և
խոնարհամոռութիւնը :

Քու մեծամեծ գործոցդ վրայ ամե-
նենին պարծանիք մը չիհանես բերնեդ . ա-
սիկակ թէ զգործքը կըպղափիկցնէ . և թէ
զգործողը ծիծաղելի կընէ : Աս ալ միշտ
մտքդ բեր , թէ բազեներուն (շահիննե-
րուն) մէջ՝ որոնց որ թեևերը աւելի տկար
էն , անոնիք հասարակօրէն աւելի բարձր
կըթռացնէ : Դուն քեզի բաւական սեալէ
որ մեծ մարդու սկէս գործք գործես .
կերջը անոնց վրայ խօսելուն հողը՝ ուրի-
շն ձգէ :

Մեծահողի մարդ մը կըջանայ աւելի՝
զարմացման արժանի գործքեր ընել . բան
թէ ինքը կենայ անոնց վրայ զարմանայ :

Մարդիք ալ կան՝ որ իրենց մեծ վասար
մեծ պատիւ կը համարին, թէ որ իրենց
առենի եղած մարդիկներուն մէջը՝ իրենք
իրրե հրաշալի բան մը սեպվին: Բայց թէ
որ այդչափին հասնելու ըլլաննեւ, զիս
նան որ իրենց վիճակը անսառնը կը բայց
նման աշխարիս վրայ դժնըլած այն հրեշ
ներուն, որ որչափ որ զարմանալի են ա
մէն տեսաղաց, այնչափ ալ սոսկալի են և
զգուելի:

ԴԱՍ թ.

Դաստիարակութեան վրայ (ոչ պահպան իշխան),
և օրդուրդութեան, և բամբառների վրայ:

Ըստ կը բազմայի, որ այս գեղեցիկ
դասը՝ նուազ հարկաւոր ըլլար իմ Ազ-
դիս, քան թէ ուրիշ ազգերու: Բայց
ինձ կերենայ թէ՝ ամեն ազգեն աւելի
(որցաւով սրախու կը զուրցեմ), մեր ազ-
գին աւելի հարկաւոր է: Մեր ազգը՝ ի-
րեն ազգօրը կատարելութեանցը վրայ,
առաջ երթալուն վրայ, փառաւորվելուն
վրայ են, նախանձելէն ՚ի զատ՝ ըուրա-
խանալէն ՚ի զատ, կրծանայ էտեւէ կիյնայ
նաև մնոր անունը կոտրել, պղտիկցնել,
կործ անել: Ասիկակ առաջ կուգայ իրեք
քաննէ, մէկ մը՝ չափազանց Անձնասիրու-
թենէ: Երկրորդ՝ ՚ի պակասութենէ ըն-
կերսիրութեան: Եւ երրորդ՝ Անմելքու-

թենեւ . վասն զի կըկարծէ թէ զուրիշը յածցնելով , ինքը վեր կելայ . որ անկարելի է ինչպէս որ վարի զուրցածներով կիմանաս :

Կան մարդիք որ գեղեցիկ գորդ մը (իսալի մը) առանելնուն պէս , կըսկսին աչքերնին անկել՝ կըդխտէն կըքննէն աւելի եամեխ կողմի եղած հաստ կասպերը , քան թէ առջի կողմի եղած գեղեցիկ գերազանց նկարները ծաղիկները : Ասան կոլ թէ որ այսպիսիները կարենան սլրդափկ պակսութիւննմընալ գանալ մարդումը վրայ , իրենց անանկ կերենայ՝ թէ այդ մայն պակսութիւննը կարօղ է անոր ամէն ունեցած կատարելութիւններուն փառքը խաւարցնել : Բայց շատ իւլքով զուրցեց այն բանաստեղծը :

« Ուր բազում ինչ իրք
ճաճանչ արձակեն ,
ինձ բիծք գուզնաքեայք
մըուայլ չարկանեն » .

Երբոր մէկու մը վրայ՝ կըսէ՛ շատ կատարելութիւններ կըտեսնամնէ , անոր սլրդափկ պակսութիւնները զիս չեն գայթակ զեցներ :

Որովհետեւ ես ալ շատ պակասութեց տէր եմ , ուստի ուրիշին պակսութիւնը չեմ գատէր . չեմ ուզեր յանդխմանել զուրիշը այն սխալմաւնքին համար՝ որն որ իմ վրաս կըտեսնամ : Դարձեալ և չեմ ալ կրնար պահանջել ես իմընկերէս՝ որ բոլորովին կատարեալ բլայ , վասն զիս զիս

ալ կըսէսնամ՝ որ անանկ չեմ կընար ըլ-
լաւ:

Խելացի մարդը՝ միայն իւր յատուկ
ունեցած առաքինութիւնն բարեգործու-
թիւնէն կըսափէ զինքը . չէ թէ՝ վասն զի
ուրիշները իւր վրայ բարի կարծիք ունին:

Ըստ անդամ զարմացեր կեցեր եմ,
Երբոր կըսուածեմթէ մարդս որ բնակա-
նապէս զիւր անձը այցնչափ կըսիրէ , վեր-
ջը կըսէսնաս որ բուն իւր անձին պատ-
կանեալ բանին վրայ՝ ուրիշն կարծիքը
աւելի կըսէպէ՝ քան զիւր ճշմարիտ կար-
ծիքը : Չեմ ուզեր ըսել , թէ մեր ունե-
ցած պակսութիւններուն վրայ ուրիշն
կարծիքը պէտք չենք նայիլ . որովհետեւ
մարդս իւր պակսութիւնը անձնասիրու-
թեանը համար կամ չխաւսնար , կամ
չուզեր տեսնալ , կամ թէ կըսպղտիցնէ .
այլ կուզեմըսէլ թէ Երբոր դուն զքեզ
ներըսուս կընանչնաս որ բարի չեռ , ալ
ինչ կուրախանա՞ տեսնելով որ ուրիշ-
ները քու վրադ բարի կարծիք ունին:
Այս այն խօսքն է՝ որ խմաստուն Առա-
քեալն Պօղոս զուրցեց . Ո՛ւստի Գիրէ ը-
յարդոյն , էթէ ու հագի հարդոյն՝ որ 'ի նմա :

Որուն որ աչքը իւր պակսութեանցը
վրայ դոց է , այնպիսւոյն աչքը ուրիշնե-
րուն վրայ միշտ բաց է . միշտ կըսէսնայ
և միշտ կըդատէ , և միշտ ալ կըրամքատէ :
Մոլութիւննեւ ասիկայ՝ որ թէ որ մէ-
կը զինքը ունակացնէ՝ չխղազրիր բայց է-
թէ թէրեւս ուրիշներուն մեռնելն ետե :

Առենօք մարդու մը Եկան զբոյց բերին ու-
մանիք, թէ և Այս անուն երեկով բամ-
բասօղը քու վրադ բարի կըխօսի ո . Պա-
տասխան աղջակ այն մարդը, Եւ Ի ի-
նոցա Հըայ՝ ըստաւ՝ Գըաւ (պէս) իշխանէն.
Ան արագ այդ բամբասօղին ու-ըշշըլը և՝ Ան
Էս Աւած էմ: Վահ զի առինոյ՝ ինդանի
Խորդիանց Հըայ Հիմնար Բարի իշխիւ:

Ո՛վ որ միաբը կըգնի՝ թէ իրեն զըր-
կանիքը Եղեր է, բամբասանիքով մը, ևն .
պէտք է որ գառնայ ինքը իրեն զուրցէ՝
կամ արժանի Եի Ես այդ զրկանացը, կամ
ոչ: Թէ որ արժանի Եի՝ պէտք Եղածը
ուրեմն Եկաւ հասաւ զլուխս, և հան-
գիստ կըմընայ: Թէ որ արժանի չեի՝ ու-
րեմն անիբաւութիւնը մը հանազպեցաւ ին-
ձի առանց իմ յանցանիքիս, և ասով ալ
դարձեալ հանգիստ կըմընայ:

Երբոր մարդումը վրայ պակսութիւնով
կըդխես, անկեցքեզի շահ մը հանի՝ ուղ-
զելովնոյն պակասութիւնը՝ որ քու վրադ
կըտեսնաս: Եւ Երբոր կընայիս՝ որ ուրիշ-
ները ծուռ ճամբայ կըքալեն, գուն ան
առենը զանց մասներ՝ միշտքեզի աս հար-
ցումս ըրէ . և Արդեօք Ես ալ զնոյնը չմը
ըներ :

Առենօք առարինի մարդումը ազացե-
ցին որ Ելայ ժողովք գայ, գաստասան
ընէ անձի մը վրայ՝ որ մեղաց մէջ ընկեր
Եր: Ելաւ Եկաւ այս առարինին, բայց
առաւ Երկու ծակ տուղրակ լեցուն աւա-
զով մէկը մէծ մէկը պղափիկ, դրաւ ուսէ-

բուն վրայ . մեծը ետևէն կռնակը կա-
խեց , ոլզաթիկնալ դիմացը ուներ , առան-
կով մտաւ . ժողովքին մէջ : Երբոր առ
տեսան , ըսկան հարցնել՝ թէ ի՞նչ կը-
նշանակէ այդ կերպը : Պատասխան որ-
վառ , թէ « Այդ ետևի կախած միծ
տօպրակին վաղածը՝ իմ մեղքերս են որ
ես չեմ տեսնար . իսկ այս դիմացս կա-
խած պղտիկ տօպրակին վաղածը՝ իմ եղ-
րօրս պակսութիւնն է որ կրտեսնամ » :
Աս լոելուն ոլէս՝ ամբոցան , և ժողովքը
արձրկեցաւ :

ՄԵՆՔ ուրիշներուն ունեցած համար-
մունքէն կախում ունինք : Ճշմարտու-
թիւն մը՝ որ հեռու տեղաց ճամբայ ընե-
լով կուդայ կրտօնիկնայ , քիչ անգամ՝
զուտ մաքուր ինչպէս է նէ՝ կրհասնի ինչ
վան մեղի : Վասն զի երբոր ճամբուն մեջ
հանարազած կիրքերէն գոյնմը վրան կտո-
նու նէ , ան առենք այն ճշմարտութիւնը
մեղի կամ հաճոյ կրլայ կամ թէ ան-
հաճոյ կերենայ , ինչպէս կերպով որ շա-
հասիրութիւնը կամ թէ նոյն կիրքերը
զանիկայ հադվարուցած կրլան :

Հասարակորէն մարդիք իրենց խնաց-
մունքը և իրենց գատաստաննին կրչափէն
և կրնեն՝ իրենց չարութեան չափովը և
կանոնովը : Գիտնաս՝ որ որոնք որ աւելի
կըդատվին և վար կրզարնըլին , անոնք
միշտ չեն աւելի յանցաւորները : Մէծա-
գոյն մասը այն մարդկանց՝ որ ուրիշնե-
րուն պակսութիւնները կըդիտէն , կըդա-

աւեն և կրրամբասեն՝, կրտեսնաս որ իրենք
կամ աւելին ունին, կամ թէ շատ չանց-
նիր՝ իրենց պատիժ իրենք ալ ոտքով ձեռ-
քով այն պակասութեանց մէջ կիյնան :

Դարձեալ՝ որոնք որ մէծ մէծ պակա-
սութեանց աէր են, զանոնք ծածկելու
համար՝ կամ վրանին խօսելու առեն թող
շնուալուն համար, իրենք կրսկլախին ու-
րիշին ոլցաիկ պակասութիւնները ափ առ-
նուլ մեծցնելքարբառցնել: Բայց ասոնք
ամենը՝ չելլալու ճամբաներ են. վերջա-
պէս իրենք կրխայրառակիին: Առ աղեկ
գիտնաս. ուրիշին անունը կոսորօզը՝ խէր
շնուանալէն 'ի զատ՝ նաև անուանարկ
կրյայ աշխարհիս վրայ. վասն զի ըրածը
շատ ցած ոգւոյ գործ է:

Բան մը որ մէկուն վրայ կրյսես. նայէ
մէկենիմէկ շուտ մը չաւտաս. վասն զի-
ստութիւնը միշտ առաջ քալօղն է, և
ճշմարտութիւնը անոր ետեէն կուգայ:
Միշտ դուռմը ես բաց կրթողում՝ երկ-
րորդ անդամ՝ և Երրորդ անդամ լսելու
առջի անդամ լսածը: Այս կանոննես
դուրս բան ընելը՝ շատ վասնդաւոր բան
է: Գիտնաս որ չարութիւնը ասանկ բա-
ներու մէջ շատ մատ կրխաղցնէ. և շա-
րատիրտ մարդիկնալ կարող են նմանապէս
շատ գէշ գոյն մը տալ աւտացած բանիդ
վրայ:

Մարդ չիկայ՝ որչափ ալ անմեղ ըրայ՝
որուն վրայ չար բան մը չիկրնայ խօսմիլ:
Եւ մարդ ալ չիկայ՝ որչափ որ անիրաւ

անզգամբայ՝ որիրեն պաշտպաններ չունենայ : Մարդուս համարմունքը նման է ծովու կամ ջուրիսին՝ որ թեթև պղտիկ բաները իւր երեսին վայ կառնէ կրվեցնէ . իսկ մեծ և ծանր բաները թող կուտայ որ վար իջնան ընկղմին :

Պէտք է առաջ մեծ աւղեկութիւն և մեծ փորձառութիւն ունենալ, և վերջը ուրիշներուն վայ և անսնց վարդին վայ աղեկ և ուղիղ գատաստան ընել :

Ըստ աւելի գժուարին բան է՝ որ մարդը ուրիշն խօսելէն ուրիշն գատելէն բոլորովին աղատ ըլլայ . ինչպէս որ այն չափ գժուարին չէ՝ որ ուրիշները իրեն մէկ բանին հաւանին : Ուրիշներուն հաւանելի ըլլալու համար՝ պէտք է մարդուս որ խելքով և խոհեմութեամբ շարժի . բայց անսնց լեզուեն խալրսելու համար՝ պէտք է որ բոլոր իւր կեանքը անարատ անցնէ առանց ամեննեին դէշ բան մը ընելու : Բայց եկու նայէ որ անկեց եաւեալ ց կրնար խալրսիլ :

Մտածէ թէ որչափ կրնան մարդիք խալրսիլ իրենց գատաստանին մէջ երբոր կրակսին մէկուն ըրածը գատել : Վաենք Դէմոկրիտոս Փիլիսոփայն՝ իրենք ժամանակի մարդկանց ըրածներուն վայ շատ անգամ խնտալուն համար, զիտե՞ս թէ քանի ժամանակ իրեն խենդադ կրսեարվեր այս խելացի Փիլիսոփայս : Դարձեալ և որչափ հոգնեցան առաջները խելացի մարդիք, որ այն խմաստուն Սոկրատէսին վայցը

արժանաւոր համարմունքը ունենալ տան
աշխարքիս : Դարձեալ՝ և Պղատոն այն
մեծ փիլիսոփիայն քանի Ժամանակ աշ-
խրքիս վրայ՝ որպէս թէ խաւարի մը մեջ
մնացեր էր, չէին կարգար զանիկայ . այն-
չափ հալածանք քաշեց, այնչափ դատա-
պարտվեցու . և իւր անդիւնքը ամենենին
շիճանցը վեցաւ՝ բայց Եթէ զանիկայ կոր-
ողնցնելն եան : Մարդ քըլայ ուրեմն՝ որ
իր յատուկ արդեանցը վրայ ելլայ չա-
փազանց վատահի . վասն զի քան զմեզ ա-
ւելի խելացի մարդիքն ալ մոռցը վեցան
աշխարքէս և խաւարի մէջ մնացին : Մարդ-
ալ քըլայ՝ որ չտիազանց իւր յատուկ
գտառողութեանը վրայ հաստատվի մնայ ,
վասն զի քան զմեզ աւելի խոհեմներն ալ
կրցան խաբվիլ :

Կրնան արդեօք ինձի ցուցնել, ո՞վ է
այն մարդը այնչափ երջանիկ՝ որ կարօղ
ըլլայ բոլոր աշխարքիս հաճոյ ըլլալ : Ո՞վ
է այն մարդը այնչափ կատարեալ՝ որ ու-
րիշներուն լեզվին բոլորովին կապմը կա-
րենայ դնել :

Ամենացիք՝ Երեւելի Ախմանիդէս բա-
նաստեղծին չէին հաւնիր, բարձր ձանով
խօսելուն համար : Թերայեցիք՝ Պէնիի-
կողաս Երեւելի մարդուն չէին հաւնիր ,
շատ թքնելուն համար : Կարքեղոնացիք
շար կրիսօսէին իրենց այն մեծահամբաւ
Վիճիբազին վրայ, ինչու համար մըս
կուրծքը բաց կըթողու՝ կըսէին : Մար-
դիք ալ եղան, որ ծաղք կընեին զայն ան-

վանիք Յուլիսս կեսարը, իւր դօտին կող
մնակի կասպելուն համար :

Ամմեն բանին մէջ դուն ուրիշներուն
վրայ դատապութիւն (քռիդիքա) ընելէդ
առաջ՝ զքեզ ինրդ աղէկ մտածէ քննէ :
Աս բանիս աղէկ ուշ դիր . որ չըլայ թէ՝
քանի որ Երիտասարդ ես նէ, Եթէ ամէն
երիտասարդներ և Եթէ ամէն ծԵրերը
քեզ յանդիմանեն . իսկ Երրոր ծԵրանսս
նէ՝ ամէն երիտասարդները քու Երեսդ
տան : Եւ չըլայ թէ՝ քեզի ալ նոյն դա-
տապարտութիւնը տայ այն բանասակց-
ծը՝ որ տրվաւ բժիշկի մը, որ իւր մարմնոյն
վԵրքերը միշտ բաց ունենալով ինքը՝ կու-
զէր զուրիշները բժշկել . Երբոր Դան՝ ը-
ստու՝ այնշի խորհրդես ես ու մոտի վԵր-
աբոր պիտաւու . Բնշ այնշի սրացն եղեցե-
հեռաւ բաներուն վրայ :

Չեմ ուղեր զուրիշը ու դատել, ու
անարդել, և ու անբաստանել . և չեմ
ուղեր էտեվի իյնալ խմանալ՝ ինչ կընե-
կոր իմ դրացիս : Իմ հոգս միայն իմ վրաս
է՝ որ աղէկ ըլլամ . և միայն իմ ըրածս
քննեմ դատեմ, որպէս զի ըրածներս ա-
ղէկ ըլլան և արդար :

Երրոր բան մը աղէկ չեմ տեսնար, յան-
շանքը ուրիշնեն վրայ ձգելէս առաջ՝ ես
զիս կրակսիմ քննել, նայիլ թէ արդեօք
առաջին ես այդ բանիս մէջ յանցաւ որ Ե-
ղեր Էմ: Ասանկով ես ամէն լսածես և ա-
մէն տեսածես միշտ պատղ բարի կրիամ
հանել, և իմ պակսութիւններս՝ ուրի-

շն պակսութենէն կուզբեմ:

Մէկ մարդուն սիսալմունքը՝ մէկալ մարդուն աչքը բացունը պէտք է ըլ լող: Առ պատճառիս համար առենօք վար պէտ երաժշտին մէկը՝ կառներ իւր աշ կէրաները մէկ գէշ և ձախ ձանով երգեցողի մը քովը կըխրկէր, որ երթան լսեն, և աղեկը գէշէն հասկրնան ընտրեն և իրենք անոր պակսութիւններէն ըզդուշանան :

Մարդս ծառի մը նման է, որուն ազառուղները չեն հասուննար՝ ինչվան իւր որոշեալ ժամանակը ցիրտնայ: Աւրեմն ինչպէս որ դուն՝ քանի որ երիտասարդ էիր, կրւզէիր որ քու պակսութիւններուգ աչք գոցէն, ցիրտառեն, ցիրտմբասեն, անունդ ցիկոտրեն, այլ առանձին խրառեն. այսպէս ալ որ հիմա հասակդ առեր ես ծերացեր ես՝ գուն ալ այնպէս վարվէ քեզմէ պղտիկներուն հետ. սպասէ որ պատւղնին հասնի. չի հասած մի փրցներ: Օրվան՝ ինչ ըլլալը՝ իրիկունավը կըլլմնայ և կըյայտնըմի. և մարդուս կէանեքը՝ իրեն բռնած համբովը և վարքովը:

Ամենեին մարդումը գատօղ և բամբասղ ցըլաս. եմ առաւել երբոր զայն մարդը չես ճանչնար: Աւելի սատանութեամբ մեղանչել մը նէ՝ բարի զուցել չար մարդումը վայ. քանի թէ չար իսպիլ բարի մարդումը վայ:

Գիանաս՝ որ գատօղ և բամբասղ մար-

Դը՝ ամէն մարդէ, աւելի ինքը գատվելու
և բամբառվելու Ենթակայ է : Ասան զի
երբոր մէկը ձեռք կրզարնեւ զուրիշները
գատելու, իսկոյն ան ատենը ուրիշներուն
ձեռքը իրաւունք կուտայ՝ կարծ ելու թէ,
ինքը ուրեմն աւելի կատարեալ մարդ է
քան զայն՝ զոր կրդառէ և կրդատապար-
տէ, ուստի և այնպիսին պարարկան է որ
միշտ աչքը բանայ և ամենայն զդուշու-
թեամբ իւր ըրածը թողածը միշտ աղեկ
նայի :

Ուրիշներուն պակառութիւնները քննե-
լու գատելու տեղը, զուն քու վասդ մի-
այն աչքդ դարձներ, և քու պակառու-
թիւններդ սրբագրէ : “Նմանօղ եղիք ի-
մաստուն Սոկրատէօին • ասոր օր մը ա-
զաշեցին՝ որ մարդումը շինած դիլքը առ-
նէ քննէ և գատէ : Առաւ քննեց, կար-
դաց և հասկրցածներուն հաւնեցաւ, և
վերջը այս պատասխանը տրվաւ . և իսկ
այս գրգիս մէջը չիհասկրցածս՝ ևս անանկ
կրկարծեմթէ կարելի է որ աղեկ ըլլայ .
և հասկրցածներուս չափ ալ գտվելի ըլ-
լայ” : Խելացի մարդու գատաստանը ա-
սանկ աղետք է ըլլալ :

Նիստ մը մոլութիւն մը որ տեսնամ
մարդումը վրայ, ևս խմունեցած մոլու
թիւնս կրդատապարտէմ՝ առանց անոր-
նիը երես զարնելու : Յանդիմանելու ալ
պարարկան ըլլամնէ, անանկ սիրտ ծա-
կօղ յանդիմանութիւններ չեմիտար՝ ո-
րուն որ ըլլայ . գիտնալովթէ ևս ալ շատ

անդամ՝ արժանի եւ այնպիսի յանգի-
մանութեանց :

Երբոր ականջս կը հասցնեն, թէ այս
անուն մարդը պակտութիւննը վրաս կը-
ձգէ, կամ թէ վրաս չար կը խօսի, իրաւ-
է՝ որ ինձ անառենք տակն ու վրայ ըլլալ-
մը կուգայ. բայց կը նայիմ՝ որ ըստ կա-
նոնաց խոհեմութեան և սիրոյ համբերու-
թեամբ տանիմ: Եւ մտածելով ան առե-
նը՝ թէ այդ զոոյցը երկրորդ ձեռքէ ա-
կանջս հասաւ, ուստի և դժուարաւ կը ր-
նամ հաւատալ. մակ թէ որ իրաւ զուր-
ցած ըլլայ՝ անառենք աս միոքէս կանցը-
նեմ՝ թէ ուրեմն այդ զուրցողն ալ խար-
ված է, կամ թէ անզգուշութեամբ բեր-
նէն բան մը հանած ըլլայ, կամ թէ՝ կու-
զէ որ իմ օգտիս համար ազդարարութի-
մը ականջս համնի:

Համբերութիւնը՝ դեղ է ամէն տեսակ
չարախօսութեան դէմ: Ըստ դեղեցիկ
պատսախան արվաւ առենք մէկ Պալա-
տական ծերունի մարդ մը. ասոր օր մը
հարցուցին՝ թէ ի՞նչպէս կրցաւ այնչափ
երկան ժամանակ թագաւորին սլալասք՝
միշտ աչք մանալ և սիրելի ըլլալ. պա-
տսախան արվաւ. • Համբերութեամբ պան-
չէ ինչի դէմ եղած և պարզած բանէը:

Ո՞վ որ իւր ինչ ըլլալը կը բափէ՝ իւր
նէրբին ճշմարիս խզմառանքը ճանշնա-
լէն, չէ թէ ուրիշներուն իւր վրայ բարի
կարծիք ունենալէն, այնպիսին ամեննեին
դատողութեան և բամբասանիքին երեսը
մենայիր:

Երբոր իմ վրաս չար խօսելու ըլքան
նէ , ես ան ատենը ասանկ խորհրդածու-
թիւն մը կրնեմ մարիս մէջ . Ես այդ շա-
րախօսութեամբը՝ գէշ մարդ չէմ ըլլար
երբոր դիտեմ որ պարապ տեղ կրզուրց-
վի : Խակ թէ որ իրաւ տեղ կրզուրցեն,
կրջանամբ զիս ուղղել . միշտ աշխաս առջե-
ունենալով մէկ անդամանդ մը . որ իւր
շողշողելուն ժամանակը՝ փոյթ չէ թէ որ
մէկը ելլայ ըսէ՝ թէ ավերված է ատիկայ,
կամ թէ սուտ աղամանդ մը նէ : Եւ եր-
բոր իմ ուղիղ խղճմտակնքս զիս անմեղ
կըսէ նէ , այլ ուրիշ անարդական զրոյցնէ-
րը զիս չեն կարօղ խուսվել :

Չարութիւնը՝ իրաւ է իմ վրաս իւր
թոյնը կրնայ ձգել . բայց ձգելովք ինձի
վնաս մը չի կրնար հասցնել : Ու և իցէ
զրպարառութիւն մը , ու և իցէ բումբասակը
մը՝ ուրիշ բան չէ , բայց եթէ թեթև
զարկված մը մեր անձին դէմ . բայց այս
զարկվածը հասարակօրէն առելի սասաիկ
ուժով մը կրդառնայ զարնօղ անձին դէմ.
կամ թէ՝ նետ մը նէ ըսենիք՝ որ օդուն մէ-
ջը նետելով խկոյն կրդառնայ դետինը
կիյնայ :

Չար ամենեին մարդու մը վրայ չի-
զուրցես : Թէ որ այդ բանը՝ բարի մար-
դումը կրնես , ամբարշտութիւն է . խակ
թէ որ չար մարդումը՝ մանաւանդ սլէտք
ես աղօթել անոր համար :

Նեղմիոդ վրայ սուր մի տանիր , ու և ի-
ցէ մարդու բարի անունը և համարմուն .

քը միասնելու կամ կուպրելու համար : Եթ-
կու երիտասարդ մարդիք՝ առենքը՝ Երբոր
չար կըխօսեին Դիոնեսիոս թագաւորին
վրայ՝ իւր բռնաւորութեանը համար,
լսեց Դիոնեսիոս՝ խրկեց հրաւիրեց զա-
նոնք իւր սեղանը : Երբոր կուտէին կը-
խմէին, ինքը ուշադրութեամբ կընայեր
կըդխտէր, աւսաւ որ անոնցմէ մէկը շատ
համարձակութեամբ մը բերանը եկածը
կըզուցեր կըխօսեր, զանիկայ առաւ ետ
խրկեց, Հաբենաւ ճը նէ, ըստ : Բայց
աւսանալով որ մէկալ ընկերը շատ շրջա-
հայեաց և զգուշաւոր մը կերանար, և
շատ շափաւոր կըխմէր, զանիկայ սպան-
նել արվաւ՝ իբրև ծածուկ մարդ մը և
կասկածաւոր և մասնիչ :

Օր մը հարցուցին Զենոն վիվիսովայ-
ին, թէ արդեօք իրեն դէմ անիրաւու-
թիւն մը ըլլար նէ՝ ինչպէս կըվարվեր :
Պատասխան տշվաւ, թէ և Ես ան առե-
նը գետարանի մը պէս վարժունք կընեի,
որուն առանց պատասխան մը տալու՝
առնուին զինքը ետ խրկեին ?? :

Զըրպարաւութիւնը՝ առաքինի և ան-
մեզ մարդու իր գէմ ամենեւին նոյն բանը
կընէ, ինչպէս որ ամանուվ ջուր մը առ-
նեիր թափեիր ծովուն մէջ : Ըխիսն
շատ մենծ արդիւնք ունեցող զօրավար
մի էր Հռոմայեցւոց . ասոր գէմ ելան
Պետիղիոս և Կուբինոս անունով մարդի-
քը, սկսան ժողովուրդին դիմացը՝ աւսակ
տեսակ յանցանկներով զինքը ամբաստա-

ՆԵԼ : Ըսկաւ ինքնալ (որպես թէ բան
մը չիլսէր) պատմելիւրքաջութիւնները.
«Այս ինչ օրը՝ ըստ ես դէմ ելայ՝
յաղթեցի այն քաջ Աննիբաղին . անոր
յաղթելով՝ բոլոր կալբեգոն մեծ քա-
զաքը առի հռոմայեցոց տակը ձգեցի :
Հիմա ես այս պատկովս կելամշկերթամ՝
որ զոհ մատուցանեմ կապետովեան տա-
ճարին մէջ . և ով որ ձեզմէ ուզէ իմը-
րածներուս հաւնիլ և զիս պատկել, տէր
է » , Աս ըստ , սկասւ ճամբայ ելալ և
երթալ . ամեննեին հոդը չըլալովիր թըշ-
նամեացը վրայ , ես առաւել անոնց ըրած
ամբաստանութեանցը :

Բան չիկայ՝ որ այնչափ զզուելի գայ
ինծի, որչափ երբոր կրլսեմոր կրսկսի մէ-
կը ետևանց չար խօսիլ մարդու մը վրայ,
որ հեռուն է : Մեմնոն թագաւորը օր մը
լսելով որ իւր վարձուոր զինուորին մէ-
կը չար կրզուրցէր Ազեքսանդր կայսեր
վրայ, վերցուց նիզակը՝ զարնել մը զար-
կաւ անոր, լսելով . Ես չէ՛ռ ոչնառար Գրե-
շի բնյի՞ ո՛չ Ազեքսանդրին ՛Ե՛ Պատերաշ-
նո՞ւ չէ ին պանիսայ, բամբառէս :

Երբոր կիմանամ՝ որ մեկը վրաս չար
կրզուրցէ, ես զիս չէմ ջատադովէր . այլ
զայս միայն պատասխան տալ ինձի բա-
ւական կրսկալեմ . այսինքն թէ՝ այդ վրաս
խօսողները չէն դիմուր իմ ուրիշ պակ-
սութիւններս . թէ որ գիտնայիննէ՝ այդ-
պէս քիչով չէին լմնցներ զուրցածնին :
Ճար ճարակ չիկայ չար լեզվին դէմ .

քանի զամեն սուր աւելի կըկարէ . և ես
աւելի կընարեի՝ որ զիս չար և սոսկալի
օձու մը դիմաց ձգէին՝ քան թէ չարէ որ
մին կատաղութեանը : Այնպէս խօսա և
քու ամէն զուրցածդ ըլլայ համես լեզ-
բարի . և չար մը՝ մարդու վրայ մի խօ-
սիր : Թէ որ հեռու ըլլալուն առենը՝ կը-
խօսիս, այդ գործքը՝ շատ ցած մարդու
մը գործք է . որ զուրիցը ետևանց կռնք-
իէն կըխոցէ կըվիրաւորէ՝ որպէս թէ յան-
կարծակի բերելով զանի : Խակ թէ որ ի-
րեն դիմացը կըխօսիս, այդ գործքը վերա-
ւորելէն ՚ի զատ՝ նաև շատ գոյցթակըու-
թիւն ալ կըբերէ հետք :

Ինչպէս բարի խօսօղ մարդու՝ մարդուս
շնորք մը կընէ , այսպէս չարախօսը և բամ-
բասօղը՝ մենծ և շատ անզգամ դողի մը
սպէս մարդուս աւելի մեծադին աւելի
սիրելի բանը կառնէ կըդոզնայ , այսինքն՝
բարի անունը . ուստի և յաւխաւան թո-
զութիւն ցիկրնար գտնալ , ինչպան որ չի
հասուցանէ :

Գիտնաս որ մարդիք անանկ մաքերնին
դրեր են՝ թէ իրենց առնելիք պարտէն
աւելի բանի մը իրենիք արժանաւոր են :
Աս պատճառիս համար ուրեմն չկայ այլ
լաւագոյն միջոց զանոնք շահելու , բայց
եթէ բարի խօսելով անոնց վրայ : Մարդու
նոր աւստեկ և շատ այլանդակ կենդանի
մը նէ . և աշխարքիս վրայ եղած ամէն կեն-
դանիներէն աւելի ինքը զինքը շողոքոր-
թօղ կենդանի է :

Նվառեր քններ ենք , որ աշխարհիս վրայ հասարակօրէն որոնք որ քիչ արդիւնք ունին , և որոնք որ աւելի վատ բնաւորութեան տէր են , այնպիսիները աւելի եւ տեէ են՝ որ ուրիշներուն համարմունքը խաւարցնեն և անուննին կտարեն : Ի վերայ այսր ամենայնի՛ սէրը զիս կըպարտաւորէ որ միաքս տնանկ դնեմ [թէ այդ բանը անոնք կընեն՝ ոչ այնչափ չարութեան համար , որչափ՝ որպէս զի իրենք իրենց բարի և արդիւնաւոր մարդու մը անուն վասարկցնեն , ([թէպէաւ աս անկարելի բանէ է]) : Ուստի երբոր կըտեսա՞որ մէկը չար կըխօսի վրադ , մի խռովիլը ամեննենին . ջանա գու ոյնովէս բարի վարդով կէանքդ անցնես , որքու վրայ եղած չարախօսութեանը մարդիք չիկրնան հաւասար : Ասկէց 'ի զատ աս ալ գիտցիր . թէ շատ մարդիք կան՝ որ չար կըխօսին , վասն զի ամեննեն չեն սորված բարի խօսելու :

Քու անձինդ անմեզութիւնը ըլլայ քեզի իրրե վահան մը . և մէկ ամուր բերդի մը պէս դէմ զնէ՝ երբոր չարախիրս մարդիք քու վրադ յարձակին : Բայց և քու խոհեմութիւնդ կըպահանջէ՝ որ միշտ հետդ ունենաս նաև դէղթափ մը (վանդէհիք մը) ընդդէմ թունաւոր և շարախօս լեզուներուն :

Ջանա ամենայն ջանքովց՝ որ գուքու կողմանեկդ պատճառ շիտաս չարախօս լեզուաց . և աս ըլլայ քու առաջին զօրա-

որ գեղմափոց անսոնց գեմ։ Զանաւ որ
միանդամայն սիրելի ալքնես զքեղ ամե-
նուն։ Վասն զի մարդ ալ չիկայ՝ որչափ
ցած և անարդ վիճակի ալ ըլլայ՝ որ օր մը
չի կարենայ քու մեծ և զօրաւոր թշնա-
միդ ըրալ։

Միշտ բաց պէտք է ըրալ աչքդ։ Վասն
զի չարամիտ մարդիկներով, դարձեալ և
միամիտ մարդիկներով լեցուն է աշ-
խարբս։ Երկուքն ալ մեծամեծ վխասներ
կրնան հասցնել։ Զգոյշ կեցիր կովէ մը՝
որ քու առջեւէդ կերթայ։ զգոյշ կեցիր
ջորիկ մը՝ որ քու ետեւէդ կըքալէ։ Ըզ-
դոյշ կեցիր չարախօս լեզուէն՝ որ քու աչ-
կողմդ ալ և ձախ կողմդ ալ առեր է։

Թէ որ հարուը մարդու հետ քաղաքա-
վարութեամբ և սիրով վարվելով սրաեր
նին շահեր ես, և մէկ հատիկ մարդուն
միայն սիրաը խոցեր ես, դիանաս որ այս
մէկը կրնայ աւելիքու կործանմանդ պատ-
ճառ ըլլալ, քան թէ այն հարիւրը քեզ
կարենան պաշտպանել։ Ուրեմն աղէկ մը
քեզ ապահովցնել կուղեսնէ աս աշխար-
քիս վրայ, ջանաւ որչափ կրնաս ամենուն
հաճելի ըլլաս։ Ջանաւ որ այսպէս զուր-
ցենք՝ ամենուն փոխ տաս, որ զամենքը՝
քեզի պարագան ընես։ Աս աշխարբս
այնպիսի խանութ մը նէ, ուր որ ամեն
ուսակ աւսակ դործիք կըդանըվին. բայց
զայս դործիքները այն մարդը միայն զի-
տէ և կրնայ դործածել, որն որ աշխարբ-
կըճանենայ և անոր ուերը կըլլայ։

ԴԱՍ Ժ.

Բարինուն վըայ :

ԽՍՆԸՑԻ մարդը կընմանի մէկ մէծ
թագաւորի մը . իր թագաւորութիւնը իր
ակրութիւնը իրեն ներսն է : ԽԵԼՔԸ բա-
նականութիւնը կըհրամայէ իրրե թա-
գուհի մը . թախարնստեր է , գաւազա-
նը ձեռքը առեր է . և իւր ամէն կիլքը
տակն ընկած հպատակէր են իրեն իրեն
հնազանդ ծառայ մը : Թէ, պէտ և իրեն
ակրութեան սահմանը (սրնըոը) կար-
ծես թէ պղտիկ է , բայց իւր թագաւո-
րութիւնը շատ երեւէլի և անվանի է . և
աւելի երկան կըձգվի կըսարած վի քան
զիշխանութիւնը ան թագաւորին՝ որ ա-
րեւէլքէն մինչև արևմուտք տիրէ , և հիւ-
սիսէն ինըլան հարաւ : Գ. կըցիկ խօսք
է՝ ինչ որ ըստն հին իմաստունները . և Ա-
վելի ընդարձակ թագաւորութիւն կու-
նենաս՝ թէ որ կիլքերուդ յազմէս , քան
թէ երբոր Եփրիկէն հիւսիսային գաւառ-
ներուն հետ միացնելով տակըդ տոնեան :

Բարկութիւնը և բանականութիւնը՝
մեր ներսի դին՝ իրրե թէ մէկ քաղաքի մը
մէջ՝ մէկ մէկու հետ կռուելու հետ են .
և որչափ որ մէկը կամ մէկալը յազմէն նէ ,
այնչափ աշ մէնք բարի կըլւանք կամ չար :

Ո՞վ որ իր կիրքերը իր տակը կառնէ,

կըյազթէ՝ շատ տիւլի փառաւոր յաղթութիւն մը կընէ, քան թէ երբոր իր գրօշակները (պայրախները) յաղթութէ ամբ տանէր անկէր Ասիային կամ Ափրիկէին սինա հեռու քաղաքները. և այնպիսոյն անունը համարմունքը՝ ավելի մեծ կըլլայ, քան թէ երբոր երևելի և կարին աղքերու յաղթած ըլլար :

Ֆառիսոս մեծ զօրապետը Հռոմայեցոց՝ մեկ անգամ մը նաև չէր կընար յաղթէլ Աննիբաղ երեւլի զօրապետին, թէ որ առաջ ինքը իրեն անձին յաղթած ըրտար :

Այն կարին զօրապետները թագաւորիները առաջ առութիւններ տակերնին առին, և մենծ մենծ բանակներ (օռառներ) կոտրեցին ջարդեցին, տեսնաս որ վերջը իրենք իրենց կիրքերէն յաղթը վեցան տակն ընկան. վասն զի իրենց կողմանէ՝ իրենց վրայ ուժերնին շիբանեցուցին՝ շնորիմացն :

Թէպէտ և Ազէքսանդր մեծ կայսորը աշխարքս տակը առաւ տէր եղաւ, բայց ինքը իր կիրքերուն ծառայ և դերի եղեր էր :

Երբոր գուն գեղեցիկ կերպով մը կարդի մէջ գրեր ես աս քու կիրքերդ, և խելքդ բանականութիւնդ անոնց աղեկ չափ մը արվեր է, ան առենք անչափ սիրելի անչափ ընտանի և անուշ կըլլանքեզի ասոնք, որչափ որ (ինչպէս որ հին Առա-

կը կըպատմէ) եղան ան գաղան թաջուն
ները և ան կատաղի գաղանները , Երբոր
Որսիէսս հին բանաստեղծին երգելը կը¹
լսէին , և անոր անուշ քնարին ձայնին ա-
կանջ կըդնեին կըզմայլէին :

Դուն աս կարգաւորեալ աշխարքին
մէկ մասն ես . չեմուզեր՝ որ քու կիրքէ-
րուդ անկարգութիւնը և անկանոնաւո-
րութիւնը՝ ասոր անուշ Երդը ավեէ մըն-
տու . և դուն ան ատենը ըլքաս աս գեղե-
ցիկ ձանով նուագարանին մէջ՝ իրբու մէկ
անհամաձայն ավրօղ թէլ մը :

Ժողվէ ոսկի , ժողվէ արծաթ , որչափ
կուզես . շինվածներ շինէ , սիւներ տնկե-
քու պատվուդ համար . թէ որ դու քու
հոգւոյդ անկարգութիւնները կարգի մէջ
չիդնես , թէ որ բաղձանքներուդ չափ ցի-
դնես , թէ որ քեզ չարջրկող անշահ հո-
գերը մամուռքները քեզմէ մէկ դի շրնես .
անատենը դուն ուրիշ բան ըրած չես ըլ-
լար , բայց եթէ շատ գինի առնես ժող-
վէս՝ տաս խմցնես ան մարդուն՝ որ արդէն
ջերմի մէջ է :

Քու կիրքերգ գուն ան ատենը կըզբու-
պես տակ կառնես , Երբոր զապես քու
բաղձանքներդ , թէ որ անկարգ Են դէշ
Են . խակ թէ որ աղէկ Են , այնպէս կեր-
պով մը չափաւորես , որ անկեց ետե ալ
ուրիշ բանի յոյս չունենաս , բայց եթէ
ինչ որ ինքիրեն բաները և բախսան ան-
հասաստութիւնը ուզեն տալքեզի . բայց
չիմոռնաս՝ միշտ կշխոքին մէկ կողմը յոյսդ

զիք, մեկ ալ կողմն ալ վախտ : Աւան զի խելացի մարդը հաւասարապես յոյս ալ ունենալով և վախտ ալ ունենալով, պէտք չէ որ զինքը բոլորովին բախտին ձեռքը ձգէ՝ իր երջանկութիւնը պակսեցընելու կամ անցնելու համար :

Աւելի մեծ իշխանութիւն և աւելի փառաւոր թագաւորութիւն աշխարհիս վրայ՝ և ինքը զինքը կառավարել և իւր բազմանքները : Ասիկակ և յաղթանակը իմաստութեան :

Ես չեմ ուզեր ամենեմին իմ թշնամիներս իմ վրաս խնտացրնել, իրենց նշան մը տալով խմացնելով թէ բարկութեան կիրքը ինձի տիրեր է : Բարկութենե, յազ թըլած հոդին՝ խիստ խելացի խօսքերն ալ պատճառներն ալ մտիկ ցըներ մեկ զի կը ձգէ, և իրեն կառնե կրպահէ աւելի զէշ անիսելք մտածութիւնները և երևա կայութիւնները : Կման է այնովիսի հո զին՝ մեկ բարսկ մազի մը, որ ազնիւ շար մտղուն ալիւրը կը թողու կանցնէ իրմէ, և միայն խոշոր թէ փերը իրեն կրպահէ :

Խելացի մարդիքը՝ իրենց ամեն բազ ձանքնին իրենց բանականութեանը տակ կը ձգէն :

Մեր ամեն կիրքերուն մէջ՝ բարկութե կիրքը ավելի անձոռնի արտառոց կիրք մը նէ, ուրիշ կիրքերը մեր հետք կը կրուին կը յաղթեն և մեղ ճամբեն դուրս կը մոլորցընեն : բայց բարկութիւնը մեկ իր էտեն կառնե կը ձգէ կրտանի իր ու-

Ժովը, և բռնութեամբ մեզ կըքարշէ կարտորցնէ՝ որ մինք ոչ միայն զմեզ կործանենք, այլ և զուրիշները։ Այս կիրքս շատ անգամ՝ մէկ բանը մ.կալին տէղ կառնէ. և կըյարձակի ուժը կըթափէ անմեղին վրայ՝ որպէս թէ յանցաւոր մը Եղած ըլլար. և թէ թէ յանցանքը՝ կառնէ կըձևացնէ. իրին մէկ ծանր յանցանք մը։ Այս կիրքս՝ բերենէ յանկարծակի Եղած խօսքն ալ կըպատճէ, մէծ պատիմներով, զոր օրինակ՝ կատելով, բանար դնելով, անունը կոտրելով, երբեմն ալ ինչվան՝ մեռցնելով։ Մարդու ժամանակ չիարք միջոցներ չիտար որ զինքը արդարացրնէ. ամենաեն մտածել չինայիր. չի ինայեր ոչ բարեկամի, և ոչ թշնամոյ. տակն ու վրայ կընել ամեն բան. և անգագար կըռուոյ պատերազմի մէջ կըձգէ մարդկային բնութիւնը։

Երբոր մէկուն սաստիկ բարկութեան կիրքը Ելէր է, դուն ան ատենը դարձիր նոյն ան մարդուն, կրակունես մէկէն իրեն վրայ՝ ամեն կատաղի դաշտներուն գէմբը կերպարանքը։ Կըսեն թէ Վաղը (վելէնիը) խիստ կատաղի դաշտնն է. բայց աս սաստիկ կիրքին մէջ Եղօղը՝ անկեց ամէլի կատաղի է։ Թէ որ աս կիրքին մէջ՝ մէկ մը իրեն դպչիս նէ, վայ է. կրակունստ մէկէն զարհութելի բաներ. ուր կըմնայ այն սոսկալի լւաները, որ մենք Հրաբուխ կըսենք, որ միշտ կրակուներ կայծայնէր կըթափէն։ Ուր կըմնայ այն սոսկա-

լի մըրիկները հովերը, որ Ռւռական կրունք, որ բոլոր ովկիանոսը տակն ու մքայ կընէ: Ուր կըմնայ այն զարհուրելի Դժոխային ոգիբը, որ տեսնելով մէկէն զմարդը լեզապատառ կընեն:

Երբոր սաստիկ բարկութեան կիրքն որ Ելերես, դարձիր դունքեղ մէկ հայելի մը մէջ նայէ. հոն կըտեսնաս դուն՝ որ արիւնդ բոլոր կատաղութենեն և ոք Ելերէ, աչքոներդ կրակ դարձեր է, մազերդ անկըլեր է, գեմքդ երեսդ բոլորովին արտառոց գծադրութիւններով փոխվեր է. այնպէս որ մինակ տեսութեամբը այդքու զցուելի տաեզութեանդ՝ դուն ինքիրմէդ քեղմէ կըսոսկաս կըզարհուրիս:

Խիստ աղէկ դեղը՝ ինչ որ գտեր եմ՝ այս չիւանդութեանս սաստիկութելը դէմ, այնէ, որ դունքեղ մէկէն կըցածիդ չափ զըսպէս և քու սիրտդ անուշցնես: Աս բանս կըհանդարտեցնէ քո հոգիդ. և այնպիսի վայելու զիրքի մը մէջ կըբռնէ, որ յանեկարծակի շարժմունքէ տպատ ըլլալով թող չխտար որ կըսակոտ կայծ մը դուրս թափիէ, կամ թէ վաղէ և մարմնուդ ուրիշ անդամիները դրգուէ ոտք հանէ, և անովլքեղ այլայլէ տակինուլուայ ընէ:

Մարդուս կիրքերուն սաստիկութիւնը՝ պղաոր վազող ջուրերու և ալիքներու նմանն է մենծ փոթորկի մը Ժամանակէ: Խելքդ բանականութիւնդ պիտոր ըլլայ քեղի ան առենք վարպէտ նաւապէտը, որ առահով նաւահանգիստը քեղ առ-

նու ասմենի . բայց պէտք է քեզի որ զգու .
շանաս , չըլայ թէ մեկ անխոչեմ խօս .
քով մը կամ դործքով մը փոթորիկը շատ
զբնես :

Ալակը առենք Պիտթագորաս մեծ
փիլիսոփան . Զգուշ իւշիւ . լըլւա նէ իւ .
իւ ուսչ մէտ ու շնչ շատես . կուզեր ըսել .
բարկութիւն ելած մարդը՝ պէտք չէ որ
դրդուս , հապտ լաւ է որ աւզիկ տառ
զիջանիս :

Բարկացած մարդու հետ դործք մի
տեսնար . վասն զի մարդու երկաթ չէ , ո .
րուն վրայ կրնաս բանիլ խաղալ երբոր
որ տաք է :

Բարկութեան կատաղութիւնը նման
մեկ հեղեղի մը (սէլի մը) կրվազէ կեր .
թայ , զգոյշ կեցիր տեղիք տուր . թող որ
իրեն սովորական վազելը վազէ՝ երբոր ոտք
էլլեր է . կրնայիս՝ որ անիկայ այնպէս չի .
մնար , ետ կրգառնայ իր տեղը . և գուն
մերջը այնչափ խաղաղ հանդարա կրտես
նսս զինկը , որչափ որ առաջ սաստիկ
խռոված կրվազէր կերթար :

Անկարոդ անզուսալ կիրքերէ ես ավելի
կրվախնամ , քան թէ թշնամոյս նետ .
րէն . և ավելի կրզարհուրիմ անոնց գերի
ըլլալ . քան թէ զիս յաղթօղ մը՝ առներ
երկաթի շղթաներով կապէր :

Քան մը չիկայ՝ որով որ այնչափ ըս .
տոյդ կարենանք գիտնալ մեկին քաջասըր .
տութիւնը , որչափ երբոր կրտեսնանք որ
բարկութեան կրթին դէմ կրդնէ կրզապէ .

ինչ որ գիտված իրեն պատահի նէ :

Խառնակութիւն օդոցը , ամսկերը , և մրբիկները , մեր մջնոլորտին մշտն են , զած տեղերն են . խոկ անկեց վեր բարձր տեղերը՝ բոլորովին խաղաղ և պարզաբ է : Ասիկակ է օրինակ մը քաջամիրա առաքինի մարդու մը , որ իրեն կիրքը իրեն բարկութիւնը՝ իր տակին առեր , ինքը ինքիրեն խաղաղ անխօսով կընըսի :

Նայիս պիտոր , որ բարկութեանդ առաջին շարժմունքը մէկեն ջանաս զապել . թէ որ աս առաջինին չիկրնաս դէմ դնել . երկրորդին՝ ալ ավելի չես կրնար , և այս պէս քանի կերթայ նէ՝ անոնք կրսկսին ուժ տանուլ : Դժուարութիւնը՝ որ առջի բերանը կրնայիր յաղթել տակ առնել , վերջը քեզի , անիկայ անյաղթելի և անկարելի բան մը կըբայ :

Մեր կիրքերը՝ մեր հոգւոյն սնունդ արվոզ հիւթերն են . երբոր ասոնք կրսկը սին զինքը ուռեցրնել , խոկոյն մեր հոգին կրհիւընանայ . և թէ որ հիւանդութեր ինչվան բերանը դայ և դրդէ դրդուէ ըդ բարկութիւնը , անատենը մեր բանականութեան ուժը կամքէ կրձգէ , և ՚ի կատաղութիւն կըդարձնէ : Երբոր մեր ամէն կիրքերնիս կիմացվին նէ , մեր կամքին մեր սրտին յօժարութիւններն ալ դուրս կելլան կը յայանըսին . և անատենը ուրիշները կրնան անոնց վրայ տիրել :

Ասոր հսմարքեզի խորհուրդ կուտամ , ջանա որ առջի բերանը յաղթես տակ առ-

Նեսքու կիրքերդ . կամ թէ դոնէ ծած
կեսանչափ վարպետութեամբ մը , որ մէկ
դիաօղ քննօղ մարդ մըն ալ չի կարենայ
ճանչնալ խմանալ քու միտքդ քու խոր
հուրդդ : Այսպէս գրալիվանց ծածկելլ
առ բանիս մէջ մեծ նշան է , խոհեմու-
թեան . վասն զի ասանեկ ընելով , վարպե-
տութեամբ մը կըծածկընքու ամէն ան-
կատարութիւններդ ալ , որ մարդ մը չի-
կընար տեսնալ որոշել զանոնք :

Պէտք է որ միշտ գունքու կիրքերէդ
վեր ըլլաս , և միշտ զանոնիք իշխանութեղ
տակը բանես ունենաս , ըստ տեղւոյն ըստ
ժամանակին գործածէս : Ինչպէս հին Ա-
ռակը կըպատմէ Ողիւսէս այն շատ խե-
լացի թաղաւորին համար , թէ հովերը
ինքը՝ որպէս թէ մէկ շիշէի մը մէջ ըլո-
նած սկահած ունէր , որ առէտք եղած ա-
ռենը գործածէ : Ինչպէս որ ալ խենթե-
րը մննիք կըբռնենիք կապանիքներու մէջ
կըպահենիք , որ չըլլայ թէ վտանդաւոր
դիաված մը հանդըպի :

Բարկութիւննիս կըշարժի նէ մէկին
վտայ՝ խելքով պիտոր նայինք թէ մար-
դիկ կան որ մէզմէ վեր են ամէն կողմա-
նէ , մարդիկ ալ կան՝ որ վար են : Մէզմէ
վարիններուն հեար ըյնալ սրդողիլ , ան-
խոհեմութիւն է և ցածութիւն է . իսկ
մննէ վերիններուն հետ՝ յանդդնութիւն
է և խենթութիւն :

Դիսդինէս վիլխառփան որ մը քարոզ
մը տալու առենիք բարկութեան վրայ ,

անգիւն մէկ տուահակ (եւառամազ) երի.
ասասարդ մը՝ ասոր Երեսը թքաւ, ուզեց
փորձել նայիլ՝ թէ արդեօք իրեն փիլիսո-
փայական խրանիերը իրեն կրնայ մոռցը-
նէլ տալ: Դիոդինես գարձաւ իրեն այս
բանս բառւ: Քո այդ աներեսունինու ուն-
շիս բարիստիւն լիւարծեր: Բայց ասոր վրայ-
ուսը իստուն ինցեր եմ՝ նև արդեօք բարիս-
նու պէտք է ինչի՝ նև չե:

Զգոյշ կեցիր շրջահայեաց եղիր ամեն
բանիդ՝ ինչ որ կըզուրցես, ամեն բանիդ՝
ինչ որ կըզործես. այնպէս՝ որպէս թէ
քու թշնամիներդ քու քովդ կեցած ըլ-
լային, որ մօտանց քեզ դիտեն քըննեն:
Աս զգուշաւորութիւնս կըվառէ քու սրբ-
ակդ մէջը մէկ դեղէցիկ յօժարութիւն
մը, որ ամեն ջանքավդ ջանաս՝ քու ան-
կարդ կիրքերդ զսպես չափի մէջ զնես: և
կըլցնէ քու հոդիդ տեսակ տեսակ օդ-
տակար հաստատուն խորհուրդներով և
առաքինի առաջադրութիւններով: և հա-
մեստ մարդու մը պէս կեանք վարել կու-
սայ քեզի:

Մէր կիրքերը՝ մէր բանականութենեն
շատ ավելի հին են: Ասոնք մէր հետք կը-
ծնանին: բայց բանականութիւր շատ ժա-
մանակ անցնելըն ետև՝ զինքը կըցաւցընէ:

Չիկայ գեզ մը բարկութեան դէմայն-
չափ ավելի զօրաւոր, ավելի բան տես-
նող, քան զժամանակը և քան զհամբե-
րութիւնը:

Պղաստն փիլիսոփային ծառանիերուն

մէկը՝ որ մը մէծ յանցանք մը ըրաւ նէ, ինքը բարկութեան մէջ ըլլալով հրամեց իր եղբօրը տղուն՝ (որ էր Սոլեւսիպապոս վիլսոփայն՝) որ պատժէ զայն ծառան։ Բայց Սոլեւսիպապոս աւսնելով որ ինքն ալ բարկութեան մէջ է, չըսպատժեց ըզ ծառան։ Եւ այնպէս նոյն պատճառը՝ որուն համար Պղատոն ուրիշն յանձնեց պատժելը, նոյնը դրդեց Սոլեւսիպապոսը՝ որ ամենենին չխպատժէ։

Երբոր կրտեսնեմ, որ իմ բարեկամն սասափեկ բարկացեր է մեկի մը դէմ, ես ալ զիս այնպէս բարկացած կրծեացընեմ. ես ալ մէկ կրպամ անոր հետ. չէ թէ միան՝ իրեն նոյն կարծիքը կունենամ իրեն եղած զրկանքին վրայ, հապա կրցը նեմ ալ զիս՝ թէ ես ալ կուզեմ կեցեր եմ որ վրեժինդրութիւնը ըլլայ. և ասանկով ատեն կրվասարկիմ. նոյն ատենը որ իրեն խորհուրդ կուտամ որ ավելի խստութեամբ պատժէ իրեն զրկանք ընօղը, ես աս կրվասարկիմ որ ինքը նոյն վայրկեանը չըներ այն բանը։

Առաջին բանը՝ որ պէտք ենք ընել մեր կիրքերը չափաւորելու համար, և մը տածելը ճանշալը՝ թէ այդ կիրքերը կը ընան մէկեն բոլորունին մեր վրայ տիրել։ Այս ճանաչմամբս կըսկսինք անտենը կատարեալ իշխանութեամբ մը մէնք մեր վրայ մասնալ քննել, և իմանալ ճանշնալ՝ թէ ինչպան ժւր պէտք է հասցընել այս կրտելը. և վերջը այսպիսի մտածու-

Թիւններով կրնանք մանալ բարկութեան
մէջ և Ելալ որ ատեն որ ուզենք նէ :

Թէ որ քու կիրքերդ աղեկ մը քննե-
լու ճանչնալու ըլլաս նէ , ուրիշ գեղի
կարօտ չեմ՝ զանոնք կարգի կանոնի գնե-
լու . մէկ հատիկ դեղը՝ մտածեց խորհը-
գածելն է : Բռնէ զսպէ քու առաջին
յարձելվելդ՝ առաջին կրակդ . և այն մէ-
զը մառախուղը (փուսր տումանը) որ
քու հոգիդ խաւարցուցեր եր՝ կրակնաս
որ մեկենիմեկ կը փարասի :

Երբոր մէկը կրնայ առջեր առնելով
զսպէլը ունելիր կրից շարժմունքը , նշան
է թէ աղեկ խելացի մտածութիւններ
ունի : Վասն զի աս շարժմունքը ուրիշ
բան չէ , բայց եթէ հիւանդութիւն մը
հոգւոյն . որուն մէջ խելացի մարդը պէտք
է որ խելքով վարվի , ինչպէս որ մարմնոյն
հիւանդութեան մէջը կը վարվի :

Կուզեմ որ բարկութիւնը քու վրադ
շխափիրէ , աս է գեղը՝ որ դուն ըսկսիս
միտուել քննել անոր սպատճառը :

Առենօք մարդ մը բերաւ մէկ իշխանի
մը վարսպէտ դեղեցիկ շինված բարակ ցե-
նիէ ամսններ . իշխանը գնեց զանոնք .
Աւրջը մտածելով հրաման արվաւ որ ջար-
գուրուրդ ընեն . « Կը վախնամ , ըստ .
շըլայ թէ յանկարծ բարկութիւնս բըր-
դելով սաստիկ պատիժ մը տամ անոնց՝ ո-
րոնք որ գիալուածով զանոնք կուրեննեն » :
• Ո՞վ որ կուզեմ մէկ օգտակար իշխա-
նութի մը բանեցնել իրեն անձին վրայ՝

տառանց ուրիշի ծանրանալու , նայի չա-
հայ որ իր կիրքերը զսպէ բռնէ :

Օր մը Պղատոնն վլխսովայն պատրաստ
ված ըլլալով որ իր ծառան ծեծէ , Եր-
բոր ձեռքը վեր վերցուցեր եր որ զարներ
ծառային , յանկարծ կեցաւ և սկսաւ ին-
քը զինքը մեղագրել յանդիմանել : Ան-
դիւն բարեկամին Ակը աեսաւ աս բանս ,
և ըսկսաւ հարցնել թէ ինչ կընէ կոր :
Պատասխան արվաւ Պղատոն . Աս իշխա-
ծէմ , Աւ ուստի ի ուղիմ մէի մորդ հը սա-
դին բարիստեան մէջ : Աս ըսաւ , և թո-
ղոց ծառային որ ինքը զինքը պատժէ .
Ետեւն աս բանս ալ ըսելով . Մորդ հը
որ իր անիինը տէր չէ նէ , անիիսէ իրասան-
չանի նաև իր ծառային իր գերինին չըայ :

Բայց այս կիրքս՝ աեզ կայ որ բանեցը
նես նէ , շատ իրաւացի և օդատկար բան
մը կընես . այսինքն՝ Երբոր գուն միշտ
տարնարարկանարբարկութեանը վրայ :
Ասան զի այս կրակոս կիրքը՝ այնչափ
յանդուզն այնչափ անամօնէ է , որ թէ
որ մէկ մը տիրէ մեր հոգւոյն վրայ՝ իրեն
կատաղութեամբը մեզ դրդուելով , բոլո-
րովին անբան դաշտաններու մեզ նըման
կընէ :

Բարկութիւնը մինակ՝ ավելի մենծ
չարիք կրդործէ քան զանիրաւութիւնը՝
որուն համար որ կրտարնանք կրդանգը-
տինք : Ուրիշ կիրքերը Ետեւէ Ետեւ աստի-
ճանարար կաճին . Բայց այս կիրքս կը-
գտամի կրբորբորի մէկէնիմէլ . նմանէ է :

սոսկալի զարմնող ջարդող վառօդի մը . որ
իր դէմ եղացները մէկենիմէկ կղզաբնե,
կերէ կըլափէ :

Բարեկութիւնը՝ Երբեմն խելացի մար-
դուն վրայ ալ կրնայ տէսնելին . բայց ան-
խելք անմիտ մարդկանց ծոցը միշտ ամեն
ժամ ամեն վայրկեան պատրաստական
կեցած է : Բարի մարդը չխապնար չի
սրգողիր՝ բայց Եթէ մեղքի դէմ . և ով
որ ասանկ կընէ նէ , այնպիսի իրեն բար-
կութեան ժամանակը չխևզանչէր : Այս
է Ատղման զուրցածը , Բարիանայ , և
դ մշանէ :

Թէ որ այնպիսի բնական խառնրվածք
մը ունիս որ մէկէն կըսաբնաս կըսրդո-
վիս , նայէ որ այնպիսի մարդիկներու հետ
կենցազավարութիւնը ընես՝ որոնք որ հեղ
էն համբերօղ են : Ասիկակ է մէկ հա-
տիկ դեղը , մէկ հատիկ ճամբան . որով
կըսորվիս կըվարժիս . քեզ չափու մէջ պա-
հել առանց շատ աշխատանքի : Այսպի-
սի կենցազավարութիւնը քեզի շատ օ-
գուտ կրնայ ըերել . վասն զի աս ճամբով
առանց քու զգալուգ կըտեսնաս որ քու
սրտիդ մէջը տէղ կընէ անուշ բարք մը ,
քաղաքավարական շարժմունք մը , և բա-
րի անուն ունենալու բաղձանիք մը :

Զգոյշ կեցիր , այնչափ քեզ չիցածցը-
նես որ ինչվան ծառայ գերի ըլլաս քու-
կիլքերուգ : Ա ասն զի Երբոր անոնք առ-
ջևի դոնեն մէկմը ներս մտնան նէ , կը-
տեսնաս որ խելքը խոհեմութիւնը ետեի

դանէն՝ բոլորովին դուրս կեցայ կրտսախչի :

Արշափ ավելի մենծ է՝ ուրիշներու վրայ ունեցած իշխանութիւննիս, այնչափ ալ ավելի մենծ իշխանութիւն պէտք է որ բանեցրնենք մեր անձանցը վրայ :

Կատ կիլստփային մէկը, [թէ շատ զար մացերեմ, և ըստ բաւականին ալ չէմ կրնար զարմանալ Ք.սէ.բբսէս Պարսից թագաւորին ըրածին վրայ. որ հեղ մը երրոր սաստիկ բարկութիւնը շարժեցաւ, ուրիշ բան չըրաւ. բայց Եթէ սպառնալիք կուտար օգոց, և ծովուն կրզարնէր կրծեծէր : Ասով սաստիկ բարկութէ կրակը թափեց, հանգարանեցաւ :

Պատիկ ոչինչ բաներու վրայ ալ մէկէն սաքնալ սրդողիլը, մեզ ծաղըէլի կրնէ աեսնողներուն զիմացը : Առակը կրու թէ՝ թիմեւ հը (+է ինչնէ) կուշէր բան չեւ. Հի կրցու բանեւ նէ, դէռ է Բ ու բանաս սրդողին :

Ավելի մենծ խոհեմութիւն է բանի աեղ ջրսեպէլ քեզի գէմ եղած թեթէ բանը, բան թէ անոր վրայ կենաս սաքնաս : Առջինովը՝ վեհանձնութեամբ մը քեզի դոլչողէն վեր կըլլաս. վերջինովը անոր հետ գուն ալ հաւասար կըլլաս :

ԴԱՍ ԺԱ.

Անդամանական և պատմական գործականության
վեհականության :

ԱՆԴԱՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ
մասնաւունդ մեր սպատվուն դէմ եղած
բանը :

Երբոր ինձի մէկ անիրաւութիւն մը
կըլայ նէ, կընայիմ որ ամենենին ցիսուռ
վիմ տակն ու վրայ ջըլամբ. կըսկսիմ ևս
ան ատենել մտածել, թէ ուսկից կուզայ
ինձի այն անիրաւութիւնը : Թէ որ ազ
գականեւս է, միտքս անանեկ կըդընեմ՝ թէ
այդ բանը ինքը ապիտութեամբ ցիզիտ-
նալով ըրաւ : Թէ որ մէկ բարեկամէս է,
միտքս կըդնեմ՝ թէ ակամայ իրեն կամա-
ցը դէմ ըրաւ : Իսկ թէ որ իմ թշնամիէս
է, ալ չէմ զարմանար, թէ ինչո՞ւ ըրաւ.
քնէր նէ՝ կըզարմանայի. վասն զի թշնա
մի ըսելը, աս ըսել է : Եւ այսպէս խելա-
ցի մտածութենով բարի կողմը կառնեմ,
ենչ որ ինձի դէմ հանարափի, և անխռով
կըմիամբ :

Առենք Երբոր Արքեղայոս թագաւոր
ին վրայ օր մը ջուր թափեցին, անդիեն
իրեն բարեկամացը մէկը ապնալով աս
բանիս վրայ և եղած բանը մեծցնելով,
մուշինդրութի կուզէր : Դարձաւ անոր
այս իմաստուն թագաւորը ասանկ զուր-

ցեց . « Դուն կըսիսալիս . Աս ջուրս իմ
վրայ՝ ոչ թէ զիս կարծելով թափեցին ,
հասկա ուրիշ մարդու վրայ թափեցին .
կարծելով թէ ևս այն մարդն էմ» :

Ըստ անգամ փորձեցի նայեցայ , որ
շատ անպատշտճ և վեասակար հետևանքը¹
ներէ ցեղցայ խալըսիլ՝ բայց եթէ համ-
բերութեամբ տանելով ինձի գեմ եզած
անիրաւութիւնը , նախատինքը , ևն :

ՄԵՆՔ մեր թշնամիներէն շատ վեր ը-
լալնիս կիմացընենք . Երբոր իրենց ցոյց
կուտանք՝ թէ մեր սրաբն հանդսառ-
թիւնը իրենք կարող չեն մեզմէ առնուլ
վերցընել :

Կրնամ ևս՝ ուրիշներէն ինձի եզած
անիրաւութելը համբերէլ այնայիսի համ-
բերութեամբ , ինչպէս որ մէկ բժիշկ մը
կըհամբերէ խելքը թռուցած կատաղի
հիւանդիմը . կրնամ ալ համբերութեամբ
առնիլ ինձի աղոված ամեն նախատինքնե-
րը : Խմ վախճանս Երկինքը հասնիլն է .
և միշտ կօրհնեմ ևս զայն ձեռքը , որն որ
իմ ճամբաս ինձի կըկարձեցնէ :

Թէպէտ և ինձի անիրաւութել ընեն ,
թէ որ ևս իմ պարարկանութիւնս ընեմ
նէ . չեմ խռովիր . բայց պէտք է որ ևս
շարւայն՝ բարի հասուցանեմ . և զայն ա-
նիրաւութիւնը առնեմ ինձի պառնառ՝
իմ տռաքինութիւնս ՚ի գործ դնելու :
Խմ կէնացս անմեղութելը հանդերձ հան-
գիստ բարի խղճմանքմով մը՝ չէ թէ մի-
ան անխռով կըպահէ զիս , հասկա միշտ

ալ ուրախ եմ, և հաստատուն իմ կացութեանս մէջ :

Մարդ մը՝ որ խիստ բազմամարդ քաղաքի մը փողոցները պիտի քաշէ, պէտք է որ աչքը առնե՛ թէ քաշէ լնինի երբեմն մէկ կողմէն մէկ ալ կողմը պիտոր զարնոց վի, Երբեմն հրվի, Երբեմն կանկ առնե՛, Երբեմն վրան գլուխը մնառի, կամ շազախէ, կամ հոտած ջրէ, առանց տեսնելու զայն ձեռքը կամ առանց որոշելու զայն մարդը՝ որ վրան գլուխը մնառեց : Այսպիսի են մըր աս կենացն գիարվածները, և իրրե այսպիսի մնիք ալ պէտք է որ համբերութեամբ տանինք : Այսօր դուն՝ ուրիշի, վաղն ալ ուրիշը՝ քեզի :

Քանի որ աշխարհիս վրայ չար մարդիք կան նէ, միշտ անիրաւութիւնն ալ անպակաս է : Եւ այսպէս ան մարդը որ միշտ անհամբերութիւնը կըշարցնիէ զինքը՝ առնելով որ ուղածին պէս բաները չեն յաջողիք, այնպիսին յաւիտեան մէկ վայրկեան մըն ալ խազազութիւնն ցունի իր բռնը կենացը մէջ :

Բանի տեղ դընելամնքեզիզի գեմեղած բանը՝ է չափազանց բան մը • բանի տեղ դնել մենծ սեպել քեզի դաշող մարդը : և առարինի մարդու բան չէ՝ վրէժիքն դրութիւնընելը : Կմ խրատս խորհուրդս աս է . որպէս թէ շիտեանալ շիլաւել եղած անիրաւութիւնը . և թէ որ կարելի է նէ, մարեզ հանել մոռնալ . այս է լաւագոյն հանապարհը : Ա ասն զի յիշելը տաք-

նալը՝ ուրիշ բան ցընէր՝ բայց Եթէ աչեցընէ. և սաստկացնէ զարը. որ բանի տեղ փոքնէիր նէ՝ մէկէն կըմոռցըվէր անհետ կըլլար :

Առենօք որ մը կուիծի ֆռանսդի թագաւորը կըդրդէին ումանք, որ պատժէ զայն մարդիքները որոնք որ իրեն գէմէին երբոր ինքը դէռ. Օռլէանսին իշխանները Պատասխան արվաւ թագաւորը. թէ և Առ բանը՝ Ֆրանսը թագաւորի չի վայլէր. և թէ՝ իրեն փառք մը չէ վրէժինդրութիւնընէլան ըրեր են :

Ո՞վ որ բնաւորապէս վրէժինդրութիւնէլու յոժարութիւն ունի, այնպիսին հասարակօրէն միշտ իրեն վերքերը բաց կըպահէ. որ թէ որ գոց պահէր նէ՝ անոնք ինքիրէն այնպէս կըոնանային :

Թէ որ ես մենձն եմ և իշխանութիւն ունիմ ան մարդուն վրայ՝ որն որ ինձի դպաւ, վրէժինդրութիւնէն ինձի շահ մը չիկայ: Վասն զի այնչափ ցած նուաստ դործողութիւն մը նէ աս ընելու, որովէս թէ ես իմ թշնամիս՝ որ ամենեին զէնք մը նալ չունենայ զինքը պաշտպանելու՝ պարաւորէի որ իմ տակս իյնայ խոնարհի :

Խակ թէ որ անօր գէմ զնելու այնչափ ուժ չունիմ նէ, ան առենը՝ և ոչ կըտաքնամ կըտրդողիմ: Վասն զի առանց ուժի բարկութիւնը՝ ուրիշ բան չէ, բայց թէ մէկ հոլ մը՝ որ մենձ շառացիւն (շա-

մաթայ) կըհանեէ , բայց վեստ մը հասցնել
կարօղչէ :

Եզած անիրաւութիւններուն թողու-
թիւն տալը՝ է մենծ աղնուական վրէժ-
ինդրութիւն մը : Եւ կարծեմ՝ թէ ես
ներելով թողութիւն տալով բաւակա-
նապէս վրէժս կառնում իմ թշնամիկս :
Կիկերոն մենծ ճարտասանը՝ ավելի մենծ
գովասանքներ տրվաւ Յուլիոս կայսեր՝
երբոր նա ներեց թողութիւն տրվաւ ի-
րեն դէմ եղած Մետելլոս մենծ իշխա-
նին . քան թէ երբոր նա շատ յաղթու-
թիւններ ըրաւ իրեն թշնամեացը դէմ :

Թողութիւն տալուն փառքը՝ ալ ավե-
լի է , քան թէ ան ամէն ախորժը զուար-
հութիւնը՝ որ մէկը ունենայ վրէժին-
դրութիւն ընելով թէալէտ և փառաւոր
կերպով մը : Ա ան զի կըհանացավի եր-
բեմն , որ ըրած վրէժինդրութիւնը՝ վեր-
ջը մարդուս ցաւմը ափասալ մը բերէ :
Այն ախորժը՝ որ չար ընելէն կունենայ
մարդս , ընելէն ետէ՝ պատճառ կըլլայ ի-
րեն ցաւուն իրեն տհաճութեանը :

Խելացի մարդու բան է՝ առաջուց այն-
պէս զդուշաւոր կենայ , որ որչափ կարե-
լի է՝ իրեն անիրաւութիւն չըլլայ . ըլլա-
լէն ետէ՝ մեծահոգի մարդու բան է՝ վրէժ-
ինդրութիւն չընել :

Ո՞վ թէ որչափ գովելի է այն մարդը ,
որ կընալով վրէժինդրութիւն ընել՝ չը-
ներ . և ընդ հակառակի՝ որչափ ուարտա-
ւանիքի արժանի է ան մարդը՝ որ զինքը

բոլորովին բարկութեանը ձեռքը կուտայ .
ասով կը ցուցնե . թէ՝ ուրեմն շատ ցած հո
դի ունի : Երբոր կիրքդ զապես տակ առ
նես , և քաջութեամբ մը եղած անիրա
ւութեանը համբերես , գիտնաս որ՝ փա
ռաւոր յաղթութէ կէսը վասարկած ես :

Նս աղեկ դիանաս՝ որ մարդո իրեն ա
նիրաւութիւն կընէ . Երբոր ուրիշն կը
նէ . վասն զի շատ անդամ էվելօք հա
տուցումն կըլլայ իրեն :

Օր մը առիւծը շատ ծանար հիւընդ
ցաւ . աստիւն անդիւն ամէն կենդանինե
րը ասոր հիւանդաւու եկան . միան աղուե
որ հոն չերեցաւ : Զարմացաւ կեցաւ ա
սիւծը ասոր կոպառութեանը վրայ . ան
առենը գայլը դարձաւ ըստ առիւծուն,
թէ ես շատ անդամ զազուեսը խրատեր
և մշանդիմաներ եմ իրեն աս պակու
թեանը համար , բայց մեկ շահմալ չեմուե
սեր : Եւ այնպիսի տաք կերպովմը խօսե
սեցաւ աղուեսուն վրայ , որ առիւծուն
կրակը բարկութիք շարժեց . խկոյն հրա
ման մը խրկեց աղուեսուն , որ շուտով
գայ երկնայ իրեն : Երբոր եկաւ , սկսաւ
իրեն հարցնել . ինչո՞ւ համար զինքը այն
պէս թողուց չեկաւ չերեցաւ , դիանա
լով որ ինքը հիւանդ պառկեր է : Պատաս
խան արվաւ աղուեսը , թէ սաստիկ մենծ
ցաւ ունեցայ Երբոր քու հիւընդութիւնդ
լսեցի . ուստի մեկեն վազեցի գացի ամէն
Երեկի բժիշկներուն խորհուրդ հարցու
ցի ըստանալուդ համար . անոնք ամէնքը

մէկ բերան ըստն՝ թէ ճար ցիկայ ըռնունալուն , ինչպահ որ նոր մեռուցած գայլուն տաք տաք կաշիին մէջը զինքը քապրւլն։ Առիւծը շատ շատ շնորհակալ եղաւ իրեն այսչափ սիրոյն այնչափ հողածութեանը վրայ։ Անցաւ քիչ ժամանակ՝ երրոր գարձեալ եկաւ դայըր հիւանդաւս տոխծուն , հրամեց առիւծը՝ որ մէկէն բռնեն մեռցնեն , որ իրեն տաք տաք կաշին պրլըսի՝ ազուեսուն ըստածին պէս։ Առիւծը ազէկ մը ըռնացաւ . և ազուեսոր այս ծառայութիւն ընելով առիւծուն՝ շատ սուզ նառեցուց գայլուն իրեն վրայ այնպէս խօսիլը։

Զ. Դ. Ռ. կեցիր , անիրաւութիւն ցընես մարդումը՝ թէպէտ և շատ մենծ ալ քրւայ քեզմէ , թէպէտ և շատ ալ քեզմէ վար ըլլայ։ Աշխարք է . կրնայ հանալսպիլ՝ որ երբեմն կարենայ քեզի բարիք մը ընել ար մը ընել։

Խելտցի առակը մէզի խելք կըսորվեցը նէ , թէ որ մը առիւծը քնանալնինի , անդիէն մուկ մը հանդիսատ ցիթոզով զինքը որ քուն ըլլայ՝ ընկաւ յանկարծ առիւծուն հանկին մէջ։ Ակաւ մուկը ազամել զառիւծը , որ իրեն ողորմի . և Ք. ու գիմացգ , կըսէր , մէկ ոչինչ ողորմելի կենդանիի մը եմէս , թող տուր վիա . կրնայ ըլլալ , որ կըրենայ գալ , որ ես ալ քեզի քուբանից պէտք մը ըլլամ , քեզի ծառայութիւն մը ընեմ։ Անցաւ քիչ ժամանակ , որ աս առիւծը բաներվելով որսորդներէն՝

ընկաւ ցանցի մը մէջ (թօռի մէջ) : Եր-
բոր մուկը աս բանըս լսեց , մէկէն շո-
տով մը վազեց գնաց առիւծուն քով . և
իւր երախտիքը հաստցանելով ըսկաւ
ցանցին հաստ գլխաւոր ըրվաններուն կա-
պերը կրծել . և ասանկով խալսցուց զա-
ռիւծը , որ ինքիրեն մնալով իւր ամէն ու-
ժովը աս բանս չեր կրնար ընել :

Ազէկ ուշադրութեամբ մը պէտք է
լսենք քննենք այն Տասկանագիրը , որ կը-
սեն թէ սրբոյն քեռնարդոսի գերեղմա-
նին քարին վրայ փորված գրված է այս-
պէս . “ Իրեք բան ձեզի կըթողում , եղ-
բարք իմ , որ նայիք քննեք , և ես ձեռքէս
եկածին չափ զասմնք պահեցի : Առաջին՝
որ մէկուն սրամին չիգըպայ . և թէ որ եր-
բեմն հանգըպեցաւ նէ , շուտով որչափ
որ կրցայ՝ սիրով առի : Երկրորդ՝ միշտ
ուրիշին խելքով ավելի վարվեցայ , բան
թէ իմովս : Երրորդ՝ ինձի վնաս մը անի-
րաւութիւն մը եղաւ նէ , ոչ երբէք վրէժ-
ինդրութիւն ուղեցի ընել իմ վնասողիս :
Ահաւասիկ ձեզի աս իրեքս կըթողում ,
այսինքն՝ Սէր , խռարհունիւն և Համբէ-
րսանիւն ... :

“ Նայիս սիրոր որ առաջին՝ մէկէնիմէկ
ամէն բանի մէջ միտքդ չիդնես չիկարծես
թէքեզի վնաս մը , զրկանք մը , արհամար-
հուի մը եղաւ . Երկրորդ՝ շուտով մըն ալ
բարկութեղ ձեռքը քեզ պիտոր չիտաս :
Թէ որ առջինը չի պահես , կրցուցնես ըդ-
քեզ՝ թէ խելացի մտմալ մը շունիս : Խակ-

Երկրորդովը կըցցցնես՝ թէ զէշ բնաւո-
րութիւն մը ունիս :

Թէ որ մէկը քեզի գպաւ նէ , լաւա-
գոյն և զանակը վրէժ խնդրելու աս է , որ
յաւեսնալու ցըլաելու զարնես . հոգդ չըլ-
լայ : Ասանեկ ընելով բանը աղէկ կըսկսիս :
Իսկ թէ որ մողէդ ալ հանես մռանատ զա-
նի՞ բանը շատ աղէկ կըբժնցնես :

Ո՞վ որ ցիկրնար համբերութեամբ յաղ-
թել եղած անիրաւութեանը , անիմայ
տէր չէ իր անձին , և միշտ իրմէն յաղթը-
ված է : Լաւագոյն դէ զը անիրաւութեան
դէմ՝ է զանիմայ մռոնալը : Ծատ անգամ
կըլլայ՝ որ մենք աս դէզը կըմռանանք , և
կըսկսինք կամաւորապէս միտքերնիս բե-
րել յիշել ան բաները որնոր սկէտք էինք
մռոնալ : Վաենօք խենթին մէկը զարկաւ
կատոն մէնծ փիլիսոփային . և երբոր ըսկը-
սաւ . խենթը ցաւիլ ասկաշաւել ըրածին
վրայ , Վաստոն Եղած բանը արդէն մռ-
ցեր Էր . վասն զի՞ բնըպէս որ կըտէ Անե-
քա , Լու Նո համարէր նէրէլ , +ու Աէ Հաւ
բէրէլ : Պէտք է քաջութեամբ համբերու-
թեամբ տանիս քէզի դէմ եղած բանը :

Սիրա ծակօղ խօսքերը՝ վէրքը թունով
կըլեցնեն . սկարկեշտ և քաղաքավարական
խօսք մը զայն վէրքը կըռնոցնէ . թողու-
թիւն տալը՝ կըչորցնէ . իսկ մողէն հա-
նելը մռոնալը՝ վէրքին նշանն ալ տեղնալ
բոլորովին կըվերցնէ՝ որ առաջ կէրևնար :

Վաենօք Վասիլոնս թագաւորը գի-
շերվան ժամանակ մը լուլով որ ոմանք

իրեն զինուորներէն դէշ կըզուրցէին իրեն վրայ . (վասն զի անոնցմէ մէկ քանին ալիտոր կախվէին), թագաւորը առանց անկանգնելու անոնց զուրցածներուն , ձանը բարձրացուց բառ անոնց . « Ո՞վ զինուորներ՝ ելէք հեռացէք տակից , որ չըլլայ թէ . թագաւորը լսէ ձեր զուրցածները .. :

Խմ թշնամիներս ամբոցնելաւ համար՝ ամէն արուեստոս ամէն խելքո կըթափեմ կրթանամ , որ ձեռքէս եկածէն խիստ մենծ բարեփը իրենց ընկեմ :

Թէ որ բնութիւն մը ունիս՝ որ ամէն պղտիկ բաներէն առնղըլիս , միշտ խռովաշ անհանգիստ վիճակ մը պէտք է ունենաս քու կենացդ մէջ : Կենցաղավարութեան մէջ՝ նայէ դիտէ այն անվայիշ անպատշաճ կիրքերը և շորժմունքները՝ որ դուն կըտեմնաս անհամբեր մարդիկներու վրայ , որ առ անողներու մէծ տհաճութիւն մը կըրքերէ . և դուն զգուշացիր սորվեցներ քեզ՝ որ համբերօղ ըլլաս :

Երբոր քեզի մէկ ձախորդութիւն մը կըհանարագի . և դուն համբերութեամբ շրանիսա նէ , ուրիշ բան չես ըներ բայց եթէ ավելցնել սասակացնել զայդ ձախորդութիւնգ : Ո՞վ որ իր կիրքերուն ձեռքը զինքը կուտայ նէ , անոնց գերի կըլլայ : Հոգւոյն հանգստութիւնը կիրքերէ ազատ՝ ես ավելի մենծ կըսեպեմ քանի զամէն թագաւորութիւնը աշխարքիս :

ինձի Եղած անիրաւութեանց համար՝
կրնայիմ կրջանամ որ ես չի տաքնամ
չի գանգախմ. վասն զի միշտ փորձեցի
ուրիշներուն դիմացը նայեցայ, որ գան-
գուելով ներսի դիս բարկութիւն ավելի
կրպատճառի, քան թէ ուրիշներէն ցա-
ւակցութիւն մը՝ որով կրբնայի մսիթա-
րութիւն մը գտնալ: Այս իմ գանգանքանքս՝
լսողներուն ճամբայ մը կրբանայ, որ թէր-
և իրենք ալ ընեն ինձի զնոյն վատացուցիչ
բաները. և գիտնալով իրենք առջի ընող-
ներուն բաները, զանոնք ձեռք առնեն՝
իրենց ըրածը արդարացնելու: Անցած
դացած անիրաւութեանցը համար գան-
գուիլը՝ պատճառ կրլայ մարդուս ետեւ-
եաւ նոր նոր անիրաւութիւններ կրելու:

Ըստ գեղեցիկ նշան խոհեմութեան ԵՇ
համբերել անիրաւութեանցը և պակա-
սութեանցը ուրիշներուն: Թէ որ ուրիշ-
ներուն պակասութեանցը չուղենանք և
չիկարենանք համբերել, վախնանք՝ ըրլայ
թէ մենք ալ ունենանք այն պակասու-
թիւնները: Վասն զի խելացի մտածու-
թիւննիս ան առենք կորսնցնելով կըսկը-
սինք մենք մեզի վեասել. որովհեան բար-
կութեան կիրքը՝ մէկ կիրք մը նէ որ գա-
համբետաբար զմեզ կառնու կըձգէ չա-
րեաց մէջ՝ ուսկից որ պէտք էր վախսվէ:

Որոնք որ ինձի մէկ կերպովմը կըդպչին
նէ, ինձի ողորմուք մը կըրերեն իրենց
վրայ: Վասն զի իրենք առաջ իրենց ան-
ձանցը կըդպչին. և ավելի մնօծ վեաս ի-

բենց կը հասցնեն, որովհետեւ ինելք բանեց լինելնին կը կորսնցնեն :

Ավելի սաստիկ պատիմը՝ որ կը քաշէ մէկը ըրած անիրաւութեանը համար՝ և իրեն խղճանանկին զարնելը ընելէն ետեւ սաստիկ կը սաննջըմի այն մարդը՝ որն որ պարաւաւորեալ է ցաւիլ ապաշտել ըրածին համար :

Ավելի շահաւոր է հաշտրովիլ մեզի անիրաւութիւնը ընողներաւն հետ, քան թէ վրէժինդրութիւնը ընել։ Վասն զի անիրաւութեան մը համար վրէժ առնելը շատ անդամ ուրիշ անիրաւութիւններ քաշել կաւտայ մեզի :

Երբոր մէկուն ձեռքը առիթ մը կանցնի զիւրաւ վրէժինդրութիւնը մը ընելու, այնպիսին թող առաջ մէկէն իր անկարդ կրքին դէմէլլայ, և կրցածին չափ ջանայ ամեն ուժովը բռնել զսովել :

Երբոր անիրաւութիւն մը կը լսայ ինձի, չեմ խռովիր՝ հանգխառ կրմբնամ։ Վասն զի աս ընողը ինձի՝ կամ իրեն հաճոյիցը համար կընէ, կամ թէ իրեն մէկ շահուն համար։ և ես ան ատենը իրաւունք չունիմ անոր դէմ սրդողիլ, թէ ինչու ինքը առանեկ ընելով ավելի իր վրայ ուր կը ցըցնէ, քան թէ իմ վրայ։ Իսկ թէ որ մէկը ինձի չար սրտով չարութեամբ կը դպչի նէ, ան ատենը ես զայնպիսին վուշի աւել կը զնեմ։ Իսկ վուշ բաածդուրիշ բան չի կընար ընել, բայց եթէ զարնել խոցել խայթել։

գրեթե անպակաս կրհանաբազին միշտ
խրոխասապահնծ (փափ փուփ ընօղ) մար-
դիմներ . բայց ինձի շար մը չեն կրնար ը-
նել . վասն զի ամենաքին չեն կրնար խռո-
վել հանգստութիս կորանցնել , կամ թէ
զիս պարտաւորել որ պատվուս գէմ բան
մը ընեմ :

Եւ սակայն դէշ աչքովմը չեմ նայիր
ևս առնեց վայ . վասն զի ամենիքն ալ նոյն
ընութեան ակը Են՝ ինչ որ ես . և ամենիքն
ալ ինձի պէս նոյն բանականութիւնը ու-
նին , և նոյն ձիրքերը , որով որ մենք ամէ-
լի կրնամանինք Նստուծոյ ամենաբարւոյն :
Թէ որ ընձի մէկ դադչիլ մը՝ մէկ նախա-
տինք մը կընեն նէ , կրջանամ կրնայիմ
որ անկէց ինձի շահ մը հանեմ և ընեմ՝
ինչ որ պարտըկան եմ ընելու . և կրնայ-
իմ որ փախչիմ անոնցմն : Իսկ թէ որ
կըդիտեն կըդանան խմակար կողմա , ուս-
կից որ ինձի կրնան դադչիլ և դիւրաւ զիս
կործանել , անստենք կրջանամ ես ան-
տկար կողմա ամրցնել ուժովցնել . բայց
թէ որ վերջապէս իշուն մէկը ինձի կից
(թէքմէ) մը զարնէ նէ , ան ատենք ես
բանս դործքս չեմ թողուր՝ որ երթամ
զայն եշը ատեան քաշեմ :

Ինձի դէմ ըլլալիք անիրաւութիւննե-
րը կամ թշնամիներուս շար խորհուրդնե-
րը իմ վրայովկ՝ զիս ամէլի մը չեն խռովվեր ,
քան թէ որչափ Նզէքանդը կայսրը խռո-
վեցաւ . երբոր իրեն բժշկին աջ ձեռքէն
խմելիք մը առաւ , և ձախ ձեռքէն ալ

մէկ նամակ մը առաւ, որուն մէջը իր
թշնամին Դարեհ Պարսից թագաւորը
մէնծ մէնծ խոսամունքներ կընէր աս րը-
ժըշկին՝ թէ որ զԱղեքսանդրը թունա-
ւորէ նէ :

ԴԱՍ ԺԲ.

Առաջին բաժանում ՀՀ :

ԱՄԿ բանէ ՚ի վեր կըյանձնեմ քե-
զի զայն գերազանց խրատը Պիւթագորաս
փիլիսոփային՝ որ միշտ ջանաս ՚ի գործ
դնել, այս ինքնն. գել բան ճշ չընեն, ու
արիշտ առվել, և ու երբոր միասի եւ : Ե-
աշնեն ՚ի վեր՝ դառն գեղի աշւաշիք :

Անտարակոյս գիտցիր՝ որ բարի մարդ
մը այնչափ կամըշնոյ անապատիմը մէջ
մեղանչել Սատուծոյ դէմ, որը ափ թէտ-
դրոնի մը մէջ : Այդ յաղթութիւններս
վը, որ ինձի դէմ կընէ Սատանան, առե-
լի իմ աչքս կըրանայ՝ քան թէ ինքը կը-
վասարկի . և զիս իրեն գերի ընելուն տէ-
զը՝ առելի կարթընցնէ զիս, որ ետեւվէ իյ-
նամ՝ ևս ինձի յաղթեմ : Ո՞րը ափ որ մեղք
ընելու առիթը սլրզափիկ է նէ, այնչափ
առելի յանցաւոր կըրպայ մեղանչօղը : Եւ
առելի մեղադրելի է երբոր մեղք մը կար-
դարացնէ, քան թէ երբոր զայն գործեց :

ՄԵՆԾ և առաքինի հոգւոյն յատկու-
թիւնը աս է, որ տէր ըլլայ մեղաց վրայ .

և (որպես զի այսպէս զուրցենք) գերի ըլլայ առաքինութեան : Առաքինութելը որպէս թէ արև մը նէ սրբափկ տշխորքին մէջը՝ որ է մարդու խակ բարի խղճմանըը՝ իւր քալելու սլրաբանելու շրջանակն է : Բան մը չիկայ՝ որ այնպէս դովելի ընէ զիարգը՝ ինչպէս առաքինութիւնը :

Առաքինութիւնը ուրիշ բանի մը կարու չէ, բայց եթէ իրեն : Ասիկակ մեր բոլոր կենացը մէջ՝ զմեզ երևելի կրնէ . և մը մահուան ետև՝ անմահական մատքով զմեզ կըսպասակէ :

Ո՞չ ձերմակ մազերը, և ո՞չ շատ տարի ասրից, զմեզ պէտք է յարդելի ընել, հապա միայն առաքինի կեանք մը : Խելքս չիհասնիր, չեմ կրնար խմանալ, թէ բնչ պէս մարդիր ետեմիլ կիյնան աւելի կեանք երինին երկնցնել, քան թէ առաքինութեամբ կեանք մը վարել . մանաւանդ երբոր կըսմածեմ՝ որ կարօղ են առաքինութիւն գործել և միանդամայն կեանիրեր նին երկնցնել : Մէր ասրից՝ Ասուծոյ ամենաբարւոյն արված շնորպ մը նէ . բայց թէ որ բարեւակէս ասրինք՝ նաև առաքինութեան ալ պարագան կըսմընանք . խակ առաքինութիւն գործելը՝ քան զասրիլն աւելի մննծ բան է :

Առաքինի մարդը՝ բարի խղճմանիրին կանոններովք կապրի, և ո՞չ աշխորքիս կանոններով : Ո՞վ թէ ո՞րչափ մննծ ուրախութիւն է այն մարդուն, որ երբոր ինքը իրեն սրտին մէջը մննայ աղէկմը քննէ,

կարենայ համարձակ խոստվանիլ, թէ խղճմանք մը չունիմ՝ թէ ուրիշն նեղութիւն մը հասուցած ըլլամ կամ թէ ուրիշն առներ փցուցած ըլլամ. խղճմանքանքս շիզարներ՝ թէ նախանձոտ եմ ուրիշն աղեկութեանը վրայ, կամ թէ վրեժինդիր եմիմ թշնամեացո, կամ խոռոշութեան մէջ, կամ թէ հերձուած մը կրսէրմանեմաշիրքիս մէջ. կամ թէ վերջապէս այնովիս մարդ մի եմ՝ որ չարութեամբ կեղծաւորի պարարկէ սրախն մէջ եղածները իմ բաղձանքս իմ ցանեկութիւնս ինձմեզուրս չէ, իմ ներսի դիս վասկված կեցած է: Այն գեղեցիկ խօսքը խմասանց, ՄԻ չէ ինչ եւ ուրիշն ուրիշն ուրիշն մի վիճառեր, միշտ կանոն եղեր է իմ կենացս:

Պէտք է ալ միշտ ջանանք, որ մեր գեղեցիկ առաքինութեանց երևմունքը՝ լոյս մը տայ մեր գարուն և մեր ժամանակը եղած մարդիկներուն:

Կըսիրեմ զմարդը իւր առաքինութեր համար: Ա անն զի իւր կողմաննէն ինքը զիս սպահով կընէ: ամէն աւսակ անիրաւութենէ. և թէ որ ծառայութիւն մը ինձի չիկրնար ընել, դոնեա իւր բարի սիրար ինձի ստոյգ գիտցնել կուտայ:

Աղեքսանդր կայսրը՝ Դարեհ պարսից թագաւորին հետ պատերազմ ընելով, երբոր վերջապէս յաղթօղ ելաւ նէ, և երբոր Դարեհին աղջիկ զաւակները իրեն

ձեռաց տակը ունեցաւ նէ , և ա կեցաւ և
ամենին անսեց շրդպաւ . թէ ալ էտ և շատ
ալ գեղեցիկ էին : Աս բանով Աղեքսանդր
ու Էլի փառաւորվեցաւ , քանի թէ երբոր
Հնաստանը տակն առաւ . վասն զի առ
ջննովը՝ տէր եղաւ իւր անձին . իսկ վեր
ջննովը՝ յաղթեց միայն անոնց որ արդեն
իսկ ուժի կողմանէ իրմէ վար էին :

Առաքինի մարդը՝ զաշխարհս կը ճանիչ
նայ իրեն իւր անցաւոր տէղը , և զերկին
քը կը ճանիչնայ իրրե իւր հայրենիքը , և
զշատուած՝ իրեն վկայ և դատաւոր իւր
ամէն ըրածին և իւր ամէն ըսածին : Ին
քը այնպէս կապրի և այնպէս կը մտածէ ,
որպէս թէ բոլոր աշխարհս աչքը անկած
կը աւենիայ իր ըրածը , և կը լսէ իւր ըսածը :

Խիստ սղանիկ չարագործութեան մայ
տէ զիք մի տար , վախնալով քըլայ թէ
կուեէն մեծերուն դուռ բացիք : Ամէն
ջանքովց ջանան որ նման ըլլաս Արե
ուն . որ թէ ալ շատ ազտեղի բանեւ
րուն վրայ կը ճադի կը քալէ , սակայն ին
քը միշտ նոյն կը մնայ : Եւ առաքինի մար
դը առաւել յանձն կառնու քաշել սոս
կալի չարչարանիքներ , քանի թէ մէկ անի
բաւ բան մը ընել : Որչափ ալ գեղեցիկ
ըլլան մոլութեան երեսյթքը , և որչափ
ալ ջանաս ծածկել պարուղիել զանոնիք ,
ի վերայ այսր ամենայնի՝ գրեթէ միշտ օր
մը դուրս կելլան կը խայտառակին :

Առաքինի մարդը հաւատարապէս հպա
տակ է՝ և թէ ուրիշներու և և թէ իւր ան-

մին : Խայքն ալ մարդու պէս կըսխալի .
բայց միեւակ ծածուկ կենաղուն համար է .
բոլոր աշխարիս գիմացը շրջալուն համար
մածագոյն սխալունք չըներ . վասն զի
միշտ աշխացը առջև ունի զԱթառուած :

Որչափ ալ ծածուկ ըստայ յանցանքը .
մէկը զայն անսպասիչ չիկլնար գործէլ .
Յնկարեցի է՝ թէ ամբարիչս մարդ մը ու
բիշներէն կարենայ ծածկըմիլ , երբոր ինքն
իրմէ ալ ծածկըմիլ կարօղ չէ :

Թէ որ առաքինութէան գէմբան մը
չեմ ըներ , ի՞նչ հոգու է՝ թէ բոլոր աշ
խարիք գիտնայ զայն . իուկ թէ որ դէմը
կընեմ , ի՞նչ օգուտա է ինձի աշխարիս շը-
դիտնալը , երբոր ես գիտեմ :

Մէղքն է միայն իրեն դահիճը : Ա քէժ-
ինգրութէան վախը անդադար ետևանց
կըհալածէ զանոնք , որոնք որ կուղին
փախիմիլ անոր ձեռքին : Տանջանք և սու-
կալի չարշարանք մը գրեր է բնութիւնը
շարերուն խղճմուանքին մէջը :

Որուն որ խղճմուանքը կըզարինէ մեծ
մեղքի մը համար , այնպիսին անդադար
ահու դողու մէջ է . և պատժուն պատու-
հասին սպասելունք ամանակը կըտէմնա
որ ինքը զինքը կըտառժէ : Ո՛վ որ պատ-
ժըմիւու արժանի է՝ Ժամէ ՚ի Ժամ՝ անոր
կըտառէ . և զեռ մեղքը դուրս չելած
չիյայանըլած , կըկարծէ անդադար թէ
յայտելոված է :

Մէղաց վարձքը՝ մահն է . և վարձք
մը՝ որ չէ կարօղ մարդուս կէանք տալ՝

շատ ոլակաս վարձք է : Խնչողես որ առաքինութիւնը իւր հետք միշտ հաստացմանքը ունի . այսպէս աշխալութիւնը միշտ հետք ունի իւր ոլատիժ ոլատուհանը : Թէ որ աղեկ մը նայիս քննես չար և մոլի մարդուն կացութիւնը , կրուեանաս անոր սրաբին խոր և գժնգակ վէրքը . որ անգագար զինքը կրուանցէ կրշարշարէ՝ նաև իրեն բախտին աջողութեան և մեծութեան ժամանակը : Առաքինի մարդմը՝ յաւիտեան չիկրնար ողորմելի ըլլալ . նմանապէս չարագործ մարդ մաշ չիկրնար երջանիկ ըլլալ :

Կան մարդիկ՝ որ զմոլութիւնը կըսիրեն իրենց վրայօք . բայց քիչ կան՝ որ ուրիշն վրայօք զանիկայ սիրեն :

Կարծես թէ մարդիկ այնպէս մը մեկմեկու հետ խօսք գնելով միարաներեն առաքինութեան գէմ , որ գիտես թէ մարդ մը առաքինութիւնը չիկրնար ՚ի գործ գնել՝ առանց ծանր ծանր վասնգներու մէջ մտնալու . և թէ՝ ուրիշ տեղ շահ մը չիկրնար գանալ՝ բայց եթէ մութեան մէջ :

Առաքինութիւնն է՝ որ զմարդը անյաղթելի կրնէ . և բախտին ձախորդութիւններեն զնա կրպաշտապանէ . թէպէտ և շտա անգամ զայս չիկրնար ուղածին ողես ընելնաև չարութեան գէմ : Օր մը գնաց մէկը Զենոն փլվատփային , ձախորդ լուր մը տրվաւ , թէ ամէն իւր ունեցածը չունեցածը ընկղուցան կորան :

Պատասխան արվաւ ԶԵՆԵՆ - ԲԱՐԵՆ, ի-
շե ու ուրեմն բախուց պի- ԻՒԼԻԱՆԴՐ, ընեւ-
թան մը չե կարաղ տակը առնելզայն մար-
դը՝ որ բախտին ձախորդութեանցը գի-
տէ յաղթել. և իմաստաւն առաքինի մարդ
մը ամենենին վլյուսահատիր սիրազ ժ-
կարիր՝ որչափ ալ մեծ ըլլան ձախորդու-
թիւնները. վասն զի Վասուծոյ ձեռքէն
և կածի պէս զանոնք կընդունի :

Թէ որ քեզ առնուն զնեն կայսերնե-
րուն կարգը, կամթէ տանուն զնեն ուա-
միկներուն կարգը. գու առջինին համար
մի հպարտանար, և Երկրորդին համար
մի ամընար: Այնչափ դոհ կրնաս ուսա-
կիլ քնանալ մէկ տաղաւարի (խօլիվայէ)՝
մը մէջ, որչափ՝ մէկ պարտի մը մէջ. և
այնչափ Երջանիկ ու պէ քեզ գերութեան
մէջ, որչափ՝ գրախտին մէջ :

Ճշմարիտ Երջանիկութիւնը՝ չփանցվիր
հողուն տակերը, ուր որ մենք կըփորենք
կըգինաւենք որ զուկին դանանք. և ոչ
ծովուն տակերը՝ ուր որ զմեզ հազար ու
մէկ վանագի մէջ կըձգենք որ դանձ դըտ-
նանք. հապա՝ կըդբանըվի միայն մարուր
և առաքինի որբատին մէջ :

Օր մը հարցուցին Սոկրատէս մեծ վի-
ժառփային, թէ արդեօք Պարսից թագա-
ւորը Երջանիկ է. պատասխան արվաւ,
Չէ՞ Գիտէր ես. Են որդեօս իւլուն ո՞՛չ իւ-
հասնի անը առաջինաւինաւ: Ազգեկ մաս-
ծէ այս խօսքս. կուզէր ըսել, թէ Ճշմա-
րիտ Երջանիկութիւնը առաքինութե մէջն

է. Այլ թէ բախտին անցաւոր բաներուն
մէջ ինչպէս են աշխարհիս վրայ և զած վաս-
ըը, պատիւը, հարրատութիւնը, են:

Առաքինութիւնը միշտ վառաւոր կեր-
պով մը պարզերեւ և համարձակ զինքը
կըցուցնէ ամեն ժամանակ՝ երրոր բախ-
որ իրեն կըդպչի: Մարդ մը՝ որ պիտօր
գատապարտվի՝ միայն թէ ինքը անմեղ
ըլլայ՝ ամենենին չիխուովիր և ցիցաւիլ-
իսկ թէ որ իրաւ յանցաւոր է, ինըն ալ
վիզը այնպէս ձանցնալով գործակից կըւ-
լայ արդարութեան:

Գիանաս որ առաքինի մարդիկ շատ
բան ունին քաշելու և համբերելու. բայց
առաքինութիւննը նման է արեւոն, որ
որչափ ալ մուժ և միգասկատ ըլլայ օդը-
ինքը չիկենար միշտ իւր քաշվածքը կըշ-
րունակէ:

Առաքինի մարդը՝ գեղեցիկ դաշտը խո-
աէ շինած պատ մի է. որ որչափ որ կը-
արտես, ալ գեղեցիկ կըլլայ և աւելի կը-
րովքո՞չ:

Ախտաւոր և մոլի մարդը՝ ինքը զինքը
յիշելէն ալ կըլլախնայ. և իրեն վարքը
քննելով մոտածելով, բան մը հոն չիզըտ-
նար՝ բայց եթէ անկարու անկանոն ցան-
կութիւններ: Իր ժամանակը կըծախէ.
ծաղիկներ ժողվելու՝ ծաղկանց փունջեր
(թէսթէնէր) շինելու. չիմուածէր չիգի-
տէր որ նոյն խոկ ժողվելու ժամանակը՝
անոնք կըչորնան. իւր ամեն հաճոյքը ու-
րախութիւնը մէկ աւսակ բան են նոյն

բնութիւնը ունին . վասն զի առևնն ալ
մէկ վայրկեան մը միայն կրդիմանան :

Սխալը մոլութիւնը՝ շատ կարճ և
խիստ չտփաւոր ժամանեակ մը ունի . ան-
կեց եաւ՝ կրգուխալի կրլոյ մէկ անքմըը
կելի չար մը . իսկ անոր եաւեն՝ դրսղվանց
ըրած բարի գործքերն ալ անցած գացած
ըրած չարիքներուն յիշատակը չեն ջնջեր
չեն վերցներ . զոր օրինակ՝ մարդ մը եաւէ,
եաւ նոր պարագեր ցնելուն համար՝ ա-
սով առջի ըրած իւր պարագերը չեն մո-
ցըլիք :

Որոնք որ դրսղվանց միայն երեկոն եր-
բեմն զառաքինութիւնը՝ ի գործ կրգնեն ,
կրտեմնաս որ անսնիք շատ անդամ չարու-
թեամբ զանի ձեռք կառնեն իրենց իր-
րե կանոն մը՝ որուն հնազանդ կրցուցնեն
զիրենք : Պէտք է որ առաքինութիւնը ե-
րեկոյ ամէն չար գործքերու մէջ՝ որով
որ ասոնք կրցնցըլին կրվերցըլին աշխալքեա :

Ամեն բարի անձինկ՝ յայտնի համար-
ձակ կրցուլեն կրյարգեն զառաքինութիւնը .
իսկ չար մարդիկ՝ ի ծածուկ :

Առաքինի մարդուն սիրու մէկ գեղե-
ցիկ պարակեց մը նէ . որուն մէջը օձուն
մանալն ալ , վոնակիլն ալ մէկ կրլոյ :

Առաքինի անձինքը՝ մենք պէտք է որ
ձեռք առնենք մեզի իրրե առաջնորդ մը
ամէն գործքի ամէն վարմունքի մէջ , ինչ
պէս մէկ վարպետ նառապետ մը ծովուն
մէջ :

Խիստ պզորիկ յանցանիք մըն ալ առա-

քինասեր մարդումը վրայ, իւր ուրիշ ամեն աղեկութիւններուն՝ իրրե թէ շուք կը ձգէ կը մթնցնէ. և այս որպէս թէ արևուն խաւարմունքն է՝ որ չիծածկը կը լուրջ և բոլոր աշխարիս աչքին կը զարնէ:

Բարի և առաքինի մարդը՝ Առէն բանէ շնորհ մշտ մշտ է, և մշտ բանէ շնորհ մշտ մշտ է:

Որպէս զի կարօղ ըլլանք առաքինութեան հասնիլ, պէտք է որ շատ աշխատութիւն քաշենք. և որպէս թէ՝ ճան կոտենիք ելլանք բարձր լեռներուն վրայ՝ ուր որ ինքը ելած նստած է: Մեծ ջանքով հոգալու ենիք զանիկայ ձեռք ձգելու. վասն զի անով այնալիսի բարիք մը ձեռք կը ձգէնիք, որ մեկը չէ կարօղ զայն մը ձեռքէն հանել, թէ որ մենիք չկամ մնանք:

Առաքինութեան դործքեր ընելլը դիրին է, բայց առաքինութեան հասնիլը դժուարին է: Ասիկայ՝ բնութենի արված մեզի շնորք մը չէ. շատ ջանք շատ բրափնք թափելու է՝ որ զատի ձեռք ձրցենիք. և մասնաւոր արմվեստ մը նալովէտք է առաքինի ըլլալու համար. և Ի՞նչ ո զուտ է՝ անհամար բաներ գիտնալ և անհամար գիրքեր գարձնել, երբոր գունետ կենալու բաները՝ կը նես, և ընելու բաներէն՝ ետ կը կենաս ու. ինչպէս կը զուրցեր ասենաք վիրատուային մէկը իւր աշկերտնե:

Ու որ դեռ չես գիտեր չես ճանշար՝

ինչ որ աղեաք և քեզի ընել, նայէ դիմէ
ուշագրաւթեամբ՝ թէ մէկ առաքինի և
խելացի մարզը ինչ կրնէ, ինչ կեանք
կանցնէ, ինչպէս կրվարվի իրեն գործքե-
րուն մէջ. և զուն միաբդ անանի դիր թէ
այդ մարզը միշտ քու գիմացդ կեցեր քեզ
կրնայի: Ամէն գործքերդ այնալէս գոր-
ծէ՝ որպէս թէ այդ մարզը կրգիտէ կր-
քննէ քու ամեն գործողութիւններդ:
Անատենը կրան անաս որ այն յարդութիւն
այն պատկառանքը՝ որ դուն անոր վրայ
ունիս՝ քեզ կրքոնէ քեզի թող չիտար որ
անոր կամացը գողցիս և չար գործք մը
ընես, վախնալով քըլայ թէ նա խկոյն
ըսկօի դատել և յանդիմանէլ զքեզ:

Թէ որ այսալէս աւքիդ գիմացը ունե-
նայիր այն անցած գացած առաքինի մար-
դիկներն ալ որոնց վարդը պատմութիւնը
գրեանց մէջ կարգացեր ճանցերես, չէ-
իր համարձակիր անատենը այնալէս գիւ-
րաւ առաքինութենէ ևս կենալ և մոլո-
թեանց ետեւ իյնալ:

Ամէն որ նայիս քնննէս, և թէ որ մա-
լութիւններն են արդեօք՝ որոնց շնորհօքն
Աստուծոյ գէմկեցար յաղթեցիր. և այս
միջոցովս կրան անաս որ անոնք օրէ օր կր-
քինան, և զու օրէ օր առաջ երթալով
աւելի առաքինի կրլաս:

Միշտ կը յարգեմ և կը յիշասակեմ
զայն խմասաւն փիլխառփայն՝ որ խրստ
աղվաւ մարդկանց զայս բանս, ՄԻ ԲՆ
իւրէ, այսինքն՝ բան մը չտփաղանց չը

լայ : Ասիկայ այս երկու բառով մէկէն մեզի հասկըցուց սորվեցուց ամեն առաքինութեանց ամբողջ գումարը : Վասն զի ինչպէս մեզի բարոյականը կըսորվեցը նէ , Ա-ս-տի-ս-տի-ն- ՚ ի մէջ իսաւա : այս ինքն՝ Առաքինի կուզես ըլլալ նէ , նայէ որ ոչ մէկ ծայրը անցնիս : և ոչ մէկալ ծայրը . միշտ մէջ տեղը կեցիր : Չեմկըր նար չիշել միշտ նաև այն իմաստուն ճըդ նաւորին զուրցածն ալ , որ ըստ թէ՝ Ու ա-ն-ըն է՝ ՚ ի լորեն է :

Դիւրին բան է՝ առանձնութեան մի հակութեան մէջ բարի մարդ ըլլալ , և առանց վկայի՝ առաքինի ըլլալ : Եօս առաքինութեան համար այնպիսի բնական իզձ և յօժարութիւն մը ունիմ , որ առանց ալ պարագիան ըլլալու՝ (որ միշտ պարագիան էմ) իրեն նշանազգեսար վրաս առնել , կուզեմզիս իրեն միշտ գերի ընել : Այն չափ գեղեցիկ և լաւ բան է առաքինութիւնը :

Օր մը հարցուցին Արխատիպալոս վիւ լիսովային թէ , ի՞նչ բանով միլիսովաները ուրիշ մարդիկներէն վեր են , պատասխան արզաւ , թէ , թէ դէր ՚ ամէն օրէնս ամէն իտանած աշխատէն վերային ջննաշնչն : անձնէ՝ ան ագինն աւ միշտ որդոր իշխային և միշտ զնայն իշտաւուելնին իշլուեին :

Առաքինութիւնը մեզ ազնուական կրնէ՝ առանց ազնուականութեան մեր ազգատոհմին և առանց նշաններու . մեզ յարդելի երկրպագելի կընի՝ յառաջքան

զԱռոքք բախը . մեզ դովելի կընէ ամէն
տեղ և ամէնուն դիմացը : Եւ այն հա-
մարմաննքը՝ որ մէնք ունինք առաքինու-
թեան վայոքք , նման է Զեփիւոխ մը .
այսինքն՝ քազզը և անուշքամիի մը՝ որ
բուսոց և ծաղկանց վայ կուգայ կրփչէ .
և վերջը ազնիւ դոյնը կուտայ անոնց և
գեղեցիկ կընէ :

Ք. ու սրախդ մարրութիւնը և քաջու-
թիւնը՝ պիտոր ըլլայ ինչպէս նաւախինը
(նաւու զաֆրա) , որ նաւուն պինտ վա-
րի կոզմը կըլեցընէն կըդնէն՝ որ հասա-
տուն հաւասարակշուութեան մէջ պահէ
զնաւք . իսկ առաքինութիւնը՝ պիտոր ըլ-
լայ նաւուն բեռը : Կընայ գիսպուած ըլ-
լալ՝ որ գու թէպէտ և ամէն ջանքակց
գէմ զնես՝ ՚ի վերայ այսր ամենայնի ու
նեցածէդ չունեցածէդ և քու պատվուդ
ալ զքէզ զքէէն . բայց դիսնաս որ յա-
փական չեն կարօղ զքէզ քու առա-
քինութենէդ զրկել , թէ որ գուն չու
զէնաս :

Առենօք Աթենացիք երեքհարիւր
վաթսուն արձան կանգնեցին ՚ի պատի .
Դ. և մեարիսսի Փաղերիսսի իրենց երեւլի
իշխանին . վասն զի տասը տարի ամբողջ
շատ խռհեմութեամբ և արգարութեամբ
զիրենք կառավարեց : Առեն եղաւ որ նա-
խանձաները յարձկվեցան և զայն ար-
ձանները ջարգուքուրդ գէտին զարկին .
երրոր աս տեսաւ . Դ. և մեարիսս, զայս բան
զուրցեց . իբա՞՝ այդ արյանները իւնան դիւ-

բառ իւրեանվելքը . Բայց իմ տոշասթիւնս և իմ
արդիւնքն՝ սրսնաց համար այս աշխաները իւնգ.
Նեշին նուիրեցին՝ յասիտեան ւիրենար իւր.
ծանիւ :

Զգոյշ կեցիր , քըլայ թէ քու առարի.
նութեանդ աննման պատկը տաս վորխես՝
ուկւոյ կամ արծաթոյ հանքի մը հետ :

Առարինութիւնը միշտ պարզերես է,
և համարձակ , վասն զի ամբունալու կամ
վախնալու բան մը չունի : Խմասալից ա.
ռակ մը մեղի խելք կըսորվեցնէ , թէ ա.
ռենօր՝ թագաւոր մը համբան երթալինի.
նի՝ տեղ մը արձան մը կանգնած կըտես.
նայ . կըմօտիկնայ անոր՝ կուղէ խմանալ
որուն արձանը ըլլալը , կըկարդայ տակի
դրվածը՝ Առաջնունիւն , կիմանայ որ Ա.
ռարինութեան արձանն է Եղեր . բայց
ուսմապով զետ դընէն ինչվան ոտքը բո.
լորտին մերկ . իրրեն թէ ցաւակցելով
ինքն ալ Առարինութեան պատիւ մը ու.
զելով ընելէ կըհանէ վայյէն իւր Թագա.
ւորական ծիրանին , այն արձանին վայ
կըձգէ կըծածկէ : Յն ատենը Արձանը
կըդառնայ իրեն՝ խանարհութեամբ շնոր.
հակալութիւն մը ընելէն ետե , աս բանս
ալ կըզուրցէ . Ե՞ս՝ մշնագաւուր , ծածկիւլո.
որժանի բան իշ չունիմ՝ ռուիիշ ո՛չ աճշ չում .
և դժեղանիւն մշն ալ չունիմ՝ ո՛չ գոյ դանիւ :

ԴԱՄ ԺԳ.

Բարձր ամեն ի է ան , և Բարձր ի ամեն ըստ
ՀՀ առաջ :

Գլուխ չէ մարդուս զինքը բարեբաց
սեպել իր բարեկամներուն մեջն միան
մեկի մը հետ համարձակ կենցաղավարե-
լով . հասպա որէաք է հոգայ ջանայ՝ որ
ամեն բարեկամներն ալ բարի ըլլան :

Զգոյշ կեցիք՝ քեզի բարեկամ ցնես
մէկ ծոյլ մարդ մը , և կամ հարթեցող մարդ
մը : Առջինը՝ վասնոդի ժամանակը քեզ
կը թողովողու կերթայ . խակ երկրորդը՝ ինչ ծա-
ծուեկ որ իրեն բացեր էիր՝ բոլորը դուրս
կուայ կրզուրցէ : Երկուքնաւ քաղա-
քական ընկերութեան մէջ շատ լինասա-
կոր էն : Միշտ յիշես շիմունաս այն խե-
լացի խօսքը . Պարիւշին՝ «իւրչ , ուինչ-
ոն՝ վասն . այսինքն՝ որչափ որ զգու-
շութեամբ սկարկեշտ մարդմը որտին մէջը
բանը կը զահէնէ , այնչափ ալ անզգուշու-
թեամբ՝ արքեցողը զանի դուրս կը հանէ :

Չը լայ թէ արտորնօք քեզի բարեկամ-
ներ ընեն . վասն զի թէպէտ և առաջին
յօժարութիւնդ մէկումը վրայ՝ մնած ար-
սուորութիւնն կընէ սրախոդ մէջ . սակայն
ավելի հաստատուն է այն սերը՝ որն որ
կամաց կամաց էաւէ ևաւ կը մնանայ մը
օիրաք , ժամանակ տալով մէր փոխա-

զարձ բարեկամական միտուորութեանը :
Մէկենիմէկ շուտով կապված բարեկա-
մութիւնը՝ կրնանի այն ծառերուն՝ որ
մէկենիմէկ շուտով մը կանին կրքարձր-
հան - բայց կըսէմասս որ այնչափ ուժով
չեն, ինչպէս այն ծառերը՝ որ մենծնալու-
համար ավելի շատ ժամանակ կուղեն :

Ճշմարիտ բարեկամմը իմհետա գես-
շիկապած՝ ինձի ժամանակ պէտք է . բայց
յետ որոյ որ նայեցայ որոշեցի, ալ ան-
կեց ետև բարեկամս կատարեալ իշխա-
նութիւն մը ունի իմ վրաս և իմ հոգւոյս
վրայ . և ես սիրաս կրքանամ իրեն այն-
պէս՝ ինչպէս ինձի :

Հաւատարիմ բարեկամմը ուրիշ բան
չէ, բայց Եթէ՝ Մէկ ուրիշ է ճշ . ա-
նոր համար այնչափ ալ պէտք չէ շատ-
ցնել : Ամուսնութիւնը՝ որ բարեկամու-
թենէն ավելի պինդ կասպմը նէ, մէկ հա-
սիկ ունի . ուրեմն ճշմարիտ և անկեզծ
բարեկամութիւնն ալքիչ ավելի պէտք է,
ունենալ : Այս կանոնը չփառահելով զար-
մանք չէ երբոր կրխարմինք, և շատ ան-
դամ ալ կրզզանք կրցաւինք . որ այս
բանս ճշմարիտ բարեկամութեան հետա-
մենքին չիկրնարյարմար դալ :

Բարեկամքեզի ընարե միշտ բարի և
առաքինի անձ մը : Ա ասն զի ախտաւոր և
մոլի մարդը ոչ սիրել կրնայ և ոչ սիրմիլ
կրնայ՝ երկար առեն :

Չոր մարդկանց բարեկամութիւնը՝ չոր
միաբանութիւն մը նէ ավելի՝ քան եթէ,

Տշմարիտ և անկեղծ բարեկամութիւն մը :

Ամէն մարդ կրնայ մեց թշնամի ըլ-
լալ, բայց ոչ ամէն մարդ կրնայ բարե-
կամ ըլլալ : Ա ասն զի քիչ մարդիկ կան
որ կարողութիւն ունենան մեզի բարիք
ընել . և գրեթե ամենիքն ալ կրնան վնաս
մը մեզի հասցնել :

Բարեկամութիւն բաածնիս՝ շատ յար-
գելի և որրազան բան մի է . և արժանի
է՝ որ մենք բոլորով սրախւ սիրենք զայն և
պատուենք :

Աշխարքս տռեղծվելն 'ի վեր' սիրով
կապված միացած կեցեր է , և մարդիկ
բարեկամութեամբ . մենք առանց առոր
կրգտունայինք կրկայինք իրեն մեկ սուկա
լի անապատ մը : Չիկայ աշխարհիս վայ
այնշափ մենծ ախորժ մը , մենծ հանգըն
տութիւն մը սրտի , քան զմեկ ըլլալը և
շահ ունենալը :

Մէկ կարծիք , մէկ խորհուրդ ունե-
նալը՝ բարեկամութիւն կրծնանի և կր-
պահէ ալ : Խակ տարրեր տարրեր կար-
ծիքներ , յոժարութիւններ ունենալը՝
նման է երաժշտութեան (մուղիկային)՝
անկարդ և սիսալ խաղերուն , որ ուրիշ
բան ցըներ , բայց Եթե ավընել ձգել ա-
նուշ երգեցմունքը , և լսողներուն անկա-
ճը զարնել խայթել :

Քիչ անգամ կը հանարսի՝ որ տարրեր
տարրեր կարծիքներ ունեցովներուն մէջը
բարեկամութիւնը հաստատուն մընայ :
Բայց ես աս բանս՝ որուն հետ որ ըլլայ

այնչափ չեմ հոգար . մայն թէ բարի մարդ ըլլայ բարեկամըս , կրնամբ ես իրեն վստահիլ , կրնամբ ես զնա խմբաս առնել գնել . երբոր աղեկ մը ճանչցերեմ իրեն բարութիւնը՝ ուրիշքանել չեմ վախնար :

Բարեկամը՝ միսիթարութիւն է մեզի մինակութեան մեջ , ոգնական է՝ գործքի մեջ , պաշտպան է՝ վտանգներու մեջ . խորհուրդ արվող է՝ տարակուսանաց մեջ . կառավարիչ է՝ խղճմասնիքի մեջ , և ապա մինելու (սրբամիշրւլալու) աեղ է՝ ձախորդութեանց մեջ :

Չիկայ բան մը՝ որ ավելի գժուարադիւտ ըլլայ . ավելի մեծ աղին ըլլայ , և ավելի հարկաւոր ըլլայ քան զնշմարիաբարեկամը :

Օգոստոս մեծ կայսրը ինչ որ կորածնցացնել կրակի պահանառաւ , ջրի պահանառաւ , և ուրիշ ձախորդութեց պահանառաւ , կրնար քիչ ժամարակի մեջ տեղը լեցնել , բայց երբոր կորսնցուց այն իրեն երկու ճշմարիտ բարեկամները՝ որ ուներ , բոլոր իրեն կենացը մեջ անմիտ թար միշտ լալու հետ եր այն երեկի կայսրը :

Աշխարիս բաները ամենը ընդունայ նութիւն է՝ բաց ՚ի հին բարեկամներեն՝ որոնց հետը նստիս կենցազավարիս , և բաց ՚ի աղեկ գիլբերէ՝ որ առնես կարդաս :

Հաւատարիմ բարեկամը՝ կենդանի

դանձ մի է . քանի որ ձեռքերնիս է՝ ան-
զին է անոր դինը . իսկ երբոր կորսնցնենք՝
արտասունք չի բաւեր որ արժանապէս
լանք զիս : Չիկայ մարդուս բան մը ամէ .
Մ հեշտ և դիւրին՝ քան զիստիլը իրեն
բարեկամացը վրայ . և բանմալ չիկայ ա-
մէլի դժուարին՝ քան զգտնալը մէկ ան-
կեղծ բարեկամ մը , և կատարեալ աեզն .
կութիւն մը ունենալը անոր վրայ :

Երբոր կըդանաս մէկմը , որուն որ կա-
րենաս զուրցել հազորդելքու միշտդ քու-
նեզութիւննդ , մէկէն անառենը կըսկսիս
միխթարցիլ թէթէնալ . բայց շատ ցա-
ւակցելի է ան մարդը՝ որ հաւատարիմ
բարեկամ մը չունի՝ որուն որ կարենայ
վասահիլ սիրաց բանալ :

Բարի սիրաց իմ բարեկամիս՝ կանուշ-
յնէ կըթեթիցնէ իմ բաշածներս . և իմ
վրայովս եղած իր մասնուքը՝ իմիներս
կը քիչցնէ : Թէ որ անոր բախտը յաջողու-
թիւնը բացիի , ևս կըխնտամկուրախտ-
նամ այնչափ որչափ որ ինքն կընայ ու-
րախանալ . և ասով իմ երջանկութիւնս
կամելնայ կըշատնայ : Շատ գեղեցիկ ըստն
հին Փիլիսոփաները . Կան իւ երբոր նմա-
նի իւ հետ կըմասարդէն , երիսոն ու մէկնեն եր-
շահի իշլան : Դարձեալ՝ թէ որ լըլըն՝
որպէս ես , չես ինու ըլլան՝ այլ որ ես :
Արսիրեմ իմ բարեկամ՝ որչափ զիս . և
ինձի կերենայ թէ՝ նաև ասով բաւակա-
նապէս չեմ սիրեր :

Կրաւ որ շատ մեծ գովեստի արժանի

եղաւ այն միվլստիայն, որ մեռնելուն
ժամանակը հրամեց՝ որ իր ամեն ունեցածներուն ցուցակին մէջ գրեն դնենիան
իր բարեկամն ալ :

Օր մը Ազեքսանդր կայսեր աղաւեց մէկը,
որ ունեցած գանձը իրեն ցըցնէ . ան առենք հրամեց Ազեքսանդր իր ծառաներուն՝ որ Երթան ցուցնեն ան մարդուն չէ թէ ունեցած բատակը՝ հապա իր բարեկամները . Ասով Ազեքսանդր բաւականապէս ցոյց տրվաւ՝ թէ ուրեմն ավելի մէծ կըսեպէր իր բարեկամները, քան թէ իրեն անհուն հարաստաթիւնը :

Բարեկամն՝ իմամէն ունեցածիս փայ՝
ինչպէս որ ինքը կուզէ՝ կրնայ հրամել
կարգաւորութիւն ընել : Ա ասն զի ինչ
բարիք որ ունենամ ես, թէ որ զնա ալ
մասնակից ընեմ ինձի, ախորժ մը չեմ
զդար մինակ ունենալուս համար : Թէ որ
Ամենիդի ըսկած հարուստ աղջին բոլոր
գանձը ինձի տային, կամ թէ բոլոր աշխարքս ալ ինձի տային, բայց այս դաշտի՝ որ մինակ եւզանոնք վայելեմ, պէտք
էր ինձ հրաժարիլ ամեննեին :

Ա Հասարակ կերակուրն՝ (կըսէր մէկը)
որ կուտեմ բարեկամնս հետ, գիակս թէ
ինձի մէծ խնճոյք (զիափէթ) մը նէ :
Կակ երբոր մինակ կընսափիմ կուտեմ, նաև
շատ համեղ կերակուրներնալ ինձի ախորը
Ժելի մը շիգար, և այնպէս կը կարծեմ
զիս՝ թէ մէկ սոսկալի անսապատիմը մէջ եմ :
Ա կըզմայլիմ կուրախանամ՝ Երբոր գոհ

և ուրախ կրտեսնամ իմ բարեկամն . բայց
ուրախութիւնս ավելի կրշանայ՝ երբոր
կարենամ ավելի օգնութե մը ընելիրեն :

և Երբոր բարեկամիս դործքին համար
կակախմ միտքս բանեցնել . և եաւեւ կիյ
նամ իրեն շահը էվելցնել . ևս ան առենք
այնչափ կաշխատմանոր համար՝ որչափ
որ ինձի համար ?? :

Բարեկամը՝ մեկ խտակ պայծառ . հայ
ելիի մը նման է , որ մեզի մեր պակասու-
թիւնները կատարելապէս կրցըցնել :

Առենք Փոկինն ըսված շատ տռարի-
նի մարդը օր մը Անախատրոս մեծ իշ-
խանինին զուրցեց աս բանս . Թէ՞ ո՞ Ֆառա-
ռընը ես՝ ԱՆ ԵՆ ՀԱՅ այնպիսի բարե-
նմ Ի՞ ԵՄ Ո՞ ՀԱՅ+ԱՐԵՒՆԵԿԵԱԾԻ ԴԱՐԴԱՅԻ ԱԵՐԴ .
Հայ իշխանինին :

Թէպէտ իր պարոքը ինձի ցուցընելու-
շատ ալ պակասի իմ բարեկամն , ևս աս
բանիս համար իմ բարեկամութիւնս իւր
վրոյաքը չէմպակեցներ . և թէ որ ինզը
մեկ գի ձգեր է բարեկամութեան պարա-
քերը , ՚ի վերայ այսոր ամենայնի՝ պէտք է
որ եսնոյն առաջին բարեկամութեան ոե-
րը հետը ունենամ :

Ամէն կերպ նկատմունքը , ամէն կերպ
պէտք Եղուծ բանը կրծանամ ևս բարե-
կամիս բանեցընել . բայց Երբոր կրտե-
նամ՝ որ Տամրէ գուրս ելեր է , ան առենք
ամէն պատշաճաւոր միջոցները , գեղեցքը
ձեռք կառնեմ որ զինքը Տամբայ բերեմ .
ԽԵԼՔով խոհեմութեամբ մարդավա-

բութեամբ վարսիլ բարեկամի հետ՝ այն-
շախ գեղեցիկ պատվավոր բան մը նէ , որ
չափ որ ցած անվայելքան մի է՝ իրեն պի-
տոյից ժամանակը չուզել իրեն օգնութե-
հասնիլ :

Բարիք ըրէ քու բարեկամիդ , որպէս
զի միշտ ավելի հաստատուն կարմի հետդ :
Նմանապէս բարիք ալ ըրէ քու թշնա-
մոյդ , որ զինքը պարտաւորես բարեկամ
ըլլալ հետդ :

Ամեն ջանիս կըրանեցնեմ՝ որ բա-
րի խօսիմ իմ թշնամեացս վրայ , և պաշտ-
պանեմ իմ բարեկամներս : Ասոնք առաջ
սիրելիս ետե , կարգը յետոյ ուրիշներուն
կուդայ , վասն զի անսնք առաջ իմ պակ-
սութիւններս ինձի ճանչնալ կուտան :

Ազէկ բարեկամ մը որ ունիս , զգոյշ-
կեցիր մի ուզէր որ ան բարեկամդ շատ
հարատութիւններ ձեռք ձգէ , կամ թէ
մեծ մեծ պաշտոններու և իշխանութե-
հանի : Վասն զի թէ որ առ բաները
մեռք ձգելու ըլլանե , կամ քու բարե-
կամութիւնդ կարհամարհէ ոսքի առկ
կառնէ , կամ թէ կրդառնայ քեզի թըլ-
նամի կըլլայ : Առենք իշխան մը՝ թագա-
ւորին ներքին իշխաններուն մշջէն մէկը՝
իրեն մեծ բարեկամ ունէր . և զայս իշխա-
նը երբոր թագաւոր ընտրեցին , լաեց մէ-
կալ իշխանը և ըստ . « Այս բարեկամ
իշխանը որ թագաւոր եղաւ , ինձի մեծ
թշնամի պիտոր ըլլայ » . և իրաւ որ այն-
պէս Եղաւ՝ ինչպէս որ մարդարեացաւ :

թէ որ կընայիս որ չես կընար քեզի
բարեկամընել Երեւի անձ մը , ջանա այն-
պէս կերպով մը վարովիլ հետք , որ քեզի
թշնամի ցընես . աս քեզի բաւական ու-
պէ : Ա ան զի թէ որ Էտեղէ իյնաս ու-
զենաս՝ ապահովութեամբ վայելել բարե-
կամութիւնը այն մեծ մարդիկներուն՝ ո-
րոնք որ բարի մարդիկ չեն՝ առաքինի չեն,
դուն ան առենք կընմանիս մուկի մը՝ որ
կատուին անկաճին մեջը ուզէ իր բոյնը
(եռվան) դնել :

Քեզի բարեկամներ մի ժնառեր պա-
լատներու (սերայներու) մէջ , և մեծ
մարդկանց տուներուն մէջ :

Քիչ բարեկամիայ՝ մարդուս անձին ,
բարեկամ շատ կայ՝ մարդուս բախտին և
յաջողութեանը : Ըահու համար Եղած
բարեկամութիւնը՝ այնչափ կըդիմանայ
որչափ որ կըդիմանայ շահը . և մենք ա-
մէնքս ակամայ աս բանիս փորձը տռե-
րենք , Անկեզծ անշահաներ բարեկամու-
թիւնը՝ անդամանդին (Ելմասին) բնու-
թեանը կընմանի , որ խիստ շատ կըդիմա-
նայ . և խիստ գժուար է զանիկայ հալել
կորսնցնել :

Միայն վաճառականութիւնը և ա-
ռուսուրը պէտք է շահու համար ըլլալ .
և ոչ Եթէ բարեկամութիւնը : Բարե-
կամք պէտք չէ որ նմանին կըառըի , ո-
րուն մէկ կողմը որ վեր կելլայնէ , մէկալ
կողմը վար կիշնայ . հապա պէտք է որ
նմանին համբանիքներու թուարանական

հաշիւներուն, որոնց խիստ պղամիկ թիւ-
ւերն առ խիստ մեծերուն ողէս ուրիշքա-
նի չեն ծառայեր՝ բայց եթե դումարը
շատացնել :

Զգոյշ կեցիր ամենեին՝ որ ընծայ առ-
լով քեզի բարեկամներ շընես. վասն զի
թէ որ այդ ընծայներդ ցիշարունակես նե-
անոնց, անոնք քեզ սիրելէն կրտադրին :

Բարեկամութիւնը պէտք է հաստատ-
վիլ՝ կարծեաց յօժարութեանց ընտո-
րութեանց հաւասարութեանը և միա-
կերպութեանը վրայ, չէ թէ ընծայներու-
վրայ, որ շատ անդամ կրտովին՝ մեզ կա-
շառելու կուրցնելու համար, և որչափ
աւելի տաս, այնչափ ալակաս հաւասա-
րիմ կրլան բարեկամներդ :

Թշնամի մը՝ որ խելքովդ և մարդավա-
րութեամբդ շահեցար վասարկեցար, շատ
անդամ այնովէս աղեկ բարեկամմ մը կը լ-
լայ, որ ինչպատճ կրնաս ալ վատահիլ սիրոց
բանալ իրեն :

Երբոր մէկմը բարեկամութեան կապը
կը քակվի նէ, ալ անկեց և տե բարեկամնե-
րու մէջ եղած ծածուկ բաներուն գուռն
ալ կըբացվի. և կըտեանաս որ ասդիս
անդին ելեր վազեր կըմռալսին այդ ծա-
ծուկները, որպէս թէ վանդակէ (խա-
ֆէսէ) մը գուրս թռչունները արձրկած
ըլլայիր : Նմանասպէս՝ որ ատեն որ բարե-
կամք մէկմէկու հետ կավզպվին, կըտեա-
նաս որ անդին ծածուկ թշնամիները՝ որ
միշտ արթուն կեցեր կըդիտեն անոնց ը-

բածնին, կերթան իրենց մահարելը չեւս-
վը կրփէն կրբորբոքեն զկրտելը . և մեկ
մը որ պատերազմը յայտնի բացը , կը-
տեսնաս՝ որ հին բարեկամինելը դարձեր
Եղեր են ավելի վասնդաւոր թշնամի :

Երրօր ընտրեցիր քեզի բարեկամ մը,
պետք է որ ցըցունես իրեն ամեն կարելի
հոգդ և ջանքդ : 'Ի վերայ այսր ամենայ
նի՝ խոհեմութիւնը կուզէ որ միտքելնիս
ալ զնենք՝ թէ անիկայ մարդ է . կրնայ
ըլլալ՝ որ օր մը թշնամի ալ ըլլայ մեզի :

Երանի ան մարդուն՝ որ իրեն կարօ-
տութեան մէջ կրնայ գտնալ բարեկամ
մը , որ իրեն օգնութիւն հասնի : Բայց
շատ աւելի երանի ան մարդուն՝ որ կա-
րօտ ըրպար :

Բարեկամ չեն անսնք՝ որոնք որ զքեզ
կրպարտաւորեն կրխօժեն ան բաներուն
մէջ՝ որքու շահուդ գէմէն . ինչու որ
զուն ալ բարեկամ չէիր ըլլար քու ան-
ձինդ , թէ որ քու իրաւունքդ մէկ զի
ձգէիր՝ ուրիշին իրաւունքը պաշտպանե-
լու համար :

Ք. Եղի բարեկամ մը ընտրելու ուշ ե-
զիր մի արտորնար . բայց աւելի ուշ ե-
զիր, երբոր կըսախոլիս կրպարտաւորիս բա-
րեկամ մը թողլու ձգէլու :

Ամենուն հետ քաղաքավար մարդո-
վար եղիր, բայց քիչերու հետ ընտանի
եղիր :

Ո՛ ոք և իցէ՝ մի տրհամարհեր իրեն
ցած կացութեանը համար . և չափազանց

ալ յարգանք և պատիվ մի ցըցներ մէկին՝ իրեն հարսառութեանը համար :

Յաջաղութիւնը՝ արդար կշիռք չիկըր-նար ըլլալ . հասկա ձախորդութեան մէջ կրնաս կշառել Շշմարիս բարեկամները՝ իրենց արդար բուն կշառքին չափովը :

Պղատն այն երեկոյի փիլիսոփայն շատ փառաւոր գովասանքներու արժանի է , որ ինքը ամենաին չեթողուց չեղագեց զիր բարեկամը կապրիսար՝ որ ամբաստանուեր և գաասալարավեր էր , և ամէնքն ալ զինքը թողուցեր ձգեր էին : Երբոր Պղատն աս կապրիսս իրեն բարեկամին հետ ընկերակցելով կերթար ինչվան բանար , անտեն Արտրուլոս անունով մէկ շողոքորթ մը հանողագեցաւ Պղատնին ճամբան , և բաս . Կերիւաս Դան , որ սուրբնի օգնութիւննախ . Բայց Գիտուի՞՝ որ Արիադեսին նուհը ծեղի համար ալ ուսպասադշն ինչեր է : Պղատնախան աղովաւ իրեն Պղատն այսպէս . Ես ուսպերացմէր էմ իմ հայրենեաց համար , և ինանց ալ վասնգի մէջ յգեր էմ . ուսոյն ալ հիմա զնայնը իսպան ընել իմ սիրելի բարեկամն համար :

Շշմարիս բարեկամներուն մէջի եղած բարեկամութիւնը՝ պէտք է որ նմանի ամենին այն հին ասենովան շինված Տաճարին , որ կըսվէր Տաճար հասագուման նշան . աս ասճարը առանց ծածքի շինված ըլլալով և վերի կողմէն բաց ըլլալով , միշտ պայծառ և լուսաւոր էր : Կուղէին հասկըցնել շինողները , թէ ասանկ միշտ

պայծառ և լուսաւոր պէտք է բԱլալ հա-
ւատաբամութիւնը , և ծածուկ կեզծաւո-
րութիւն մը չիվայլեր որ հետք խոռնեցի:

Բարեկամութիւնը՝ մեր օրոտին ուրա
խութիւնը կամլեցընէ , և մեր կենացը
թշուառութիւնը և ձանձրութիւնը կը-
փարատէ :

Կան բարեկամութիւնը՝ որ իրենց վարմուն-
քովը կընմանին ան մուկին՝ որ կըսմի
կրոտոսեան Մուկ : Եւ պատմութիւնը
այս է . Ստենօք կրոտոս անունով մ.կը
իրեն տունը ուներ մէկ մուկ մը . աս մուկս
քանի որ առատապէս կըդանար հոն իրեն
կերակուրը , ամեննեին չի՞նեռացաւ ցիթո-
ղուց կրոտոսին տունը : Եկաւ օր՝ կրոկ
ընկաւ տունը ըսկաւ էրիլ , մուկն որ աս
տեսաւ խակոյն ցաթկեց փախաւ , թողուց
զառնը գընաց : Աս տեսնելով կրոտոն՝
ըսկաւ մտածէլ ըսել . թէ որչափ ան-
հաստատ է շահուն համար եղած բարե-
կամութիւնը , և նասաւ աս երկու տող
բանս դրեց . և կեցար ասկրեցար հետո՝ ո
բարեկամ , անհաստատ բախտին ժամա-
նակը : Հիմա ինձմէ կըփախչիս կերթաս-
բայց կընայիր՝ յաջողութեան հետ ձա-
խորդութիւնն ալ կըել :

Կըսէ նոր հեղինակին մէկը՝ այսպէս .
.. Ես երբէք չեմ թողուցած չեմ ձգած
զիմբարեկամս քանի որ ինքը առաջինը չէ
եղեր՝ որ զատմի ինձմէ , զատմի նաև յա-
ռափինութենէ , այն դեղեցիկ և ճշմարիտ
կառանիքէն՝ որ զմեղ մէկմէկու հետ կա-

պէր էր : Եւ թէստէտ հիմա իրեն ընտանութենէն եւ արկենամ, սակայն և մասնաւոր ուշ ունիմ իրեն վրայ . և իրեն միշտ բարիքը կուղեմ՝ մասնէլով այն մեր հին բարեկամութիւնը և մեր սիրալիք միաբանութիւնը :

« Ես զիս կըխոսառվանիմ՝ թէ քաղաքացի եմ աս աշխարքիս . ուստի և կըդանիմ կըզգուիմ և թշնամի եմ այն ամէն բանի՝ որն որ չխայլէր որ մարդկանց մէջ ըլլայ . և ուրիշի գէմ եղած անիրաւութիւնը իրու ինձի եղած կըսեպեմ :

ԴԱՄ ԺԴ .

Չորսաւոր առշաբանի , և մասնաւութիւն :

Մասնաւոր հոդ պէտք է որ ունենաս չէ թէ միայն վաստրկածդ պահելու համար , հասպա թէ որ կարելի է՝ նաև չափով աճեցնելու օրինաւոր և արդար ճամբով : Ըստակը՝ բախտին ժառանգն է , և մենծ տէրութիւն ունի աշխարքիս վրայ :

Մսխօզ մարդը՝ պէտք է աղեկ գիտեայ թէ ըստակը մենծնալու բալիքն է . Ճամբայ կըքանայ և գիւրաւ ներս կըմացնէ խելացի մարդը՝ պաշտոններ ձեռք ձգելու քաղքին ծառայութեանը համար : Թէ պէտ և որչափ որ մենծ խելք ուղեսնէ՝ ունենաս , թէ որ հետը տմոնեմին գոյն

մըն ալ ոսկեաց չտնիս , աշխարքս հասու
բակօրէն իրրե ոչինչ կրսեսկէ զքեզ : Ան-
իսելք է այսպէս սեղելը . պէտք չէր ա-
ռանեկ ըլլալ . բայց աշխարքս ասանեկ կեր-
թայ : Մո՛ջուս իւնաշը ծովաչնէ . կրսէր
մէկ փիլիսոփայ մը , ոիրաշնուրութէշը ը-
պանին է : Թաւառ նաև գնացաւնիւն իշնէ
մէ որ շանին շայս նաւառոյէք : Այս խօսքն
բով չէ թէ կուզենքը ըսելը թէ արծամա-
սէր եղիր , որ չար է և ամենայն չարեաց
պատճառ է . այլ թէ մսխօզ մի ըլլար ,
վասն զի առկեց ալ շատ չորիք կը հետեւին :

Կըսպատմնն՝ թէ առենքը Ահնեափիլցի
ազնուաւկան իշխան մը լսելով թէ կոզի-
մոս Մէտիկեան այն վառաւոր Դուքսը
Ֆիորենցայի՝ քովը ունի եղէր Փէլտո-
ֆուան ըսված քառու : Եշտ զնաց ասոր
քով , և շատ կազմաէր որ իրեն ցրցնէ զայն
քարու : Այս աղաջանաց շատ մարդա-
վարութիւն մը պատասխան որվաւ Դուք-
սը . ըստաւ . և իրաւ է լսածդ , ունիմքովս
զայն հրաշալի քարը : Ահա քեզ իմ ծա-
ծուկս : Ես օգնութիւն ամենեին շեմ
խնդրեր մէկէ մը՝ այն բաներուն մէջ որն
որ ես կրնամ ինքիրէնս ընել : Ես այսօր
կը ցած բանա՝ վաղվանչէմ ձգեր : Ես խիստ
սպափի բաներու մէջ ալ զգուշաւոր եմ
հոգունակ եմու : Ասոնք լսելով Ահնե-
ափիլցին՝ աղէկ հասկցաւ . դուրս ելաւ
Դքսին զիմացէն՝ շատ շատ շնորհակալու .
թիւն ընելով իրեն : Գնաց իր քաղաքը .
սկսաւ ինքնառ ՚ի գործ զնել լսածները .

եղաւ խիստ հարուստ և խիստ խելացի
քաղաքացի Անետիկու մէջ : Դուն աշ
ջանաւ այս ծածուկ միիդասիայական քա
րը ՚ի գործ գնել, թէ որ կուզես վասար
կածդ պահել և տռւնդ տեղդ խոհեմու-
թեամբ կառավարել :

Յայտնի է, որ մեծահոգի առասա-
սիրտ մարդը այնչափ մենծ հոգ մը չունի
ըստկի համար . բայց Երրոր ասիկայ կը-
հասնի նէ, անստենը կըսկսի կարօտու-
թիւնը ըզդալ :

Մարդ մը՝ ամենենին առանց ըստկի՝
որչափ որ աշակեկ աղեկ ձիզքեր ունե-
նայ, նման է նաւու մը որ զարդարված
պատրաստված ըլլայ ամեն չուաններով
կազմածներով . բայց չիկընար առագաս-
տը բանալ Երթալ առանց յաջող քա-
միլի մը :

Թէ որ բաղձանիքդ և յօժարութիւնդ
բան մը ընելու ունեցած ըստկեդ ավելի
անդին կանցնի, ջանու ամեն ջանցովդ՝ որ
այդ բաղձանիքդ հաւասարենս քու ունե-
ցածիդ :

Զգոյշ կեցիր, չինմանիս ան մարդուն՝
որ էտէ վէ իյնալ ջանալնինի, որ ուրիշն
նաւը վասնդէն խալսցնէ, իրենինը ցա-
մորը կըզարնէ կըկուարէ :

Նայէ գիտէ այն տեղերը՝ ուր որ ու-
րիշները մենծ վասնդով նաւերնին զար-
կին կորսնցուցին, որ գուն կարենաս ըզ-
դուշանայ՝ հեռուէն քալել այն վասն-
դաւոր տեղերէն :

Արոնիք որ իրենց ունեցած չունեցած
ըստակը շռայլութեամբ անառակութ հա-
տոցին նէ, կըտեսնաս՝ որ անոնք զոր-
մանավի հոգունակութեամբ մը էտեվէ են
խորհուրդ կուտան քեզի՝ որ դուն ող
քուկիններդ հաացնես : Նման են ասոնք
այն Ազուեսին՝ որ Առակը կըպատմէ՝ [թէ
ասիկայ երրոր փորձանքի մը և կաւ և իւր
պօչը կորանցուց, ուրիշ ազուեսներուն
խորհուրդ կուտար կըհամոզեր, որ իրենք
ալ իրենց ոլոցելնին կըտրեն . և կըսէր ո-
նոնց՝ [թէ այս պօչը աւելորդ բան մընէ
մեզի, և ուրիշ ազէկութիւն մը չունի
բայց եթէ ծանրութիւն և անհանգը-
տութիւն մը տալ մեզի :

Առենք ազնուական մարդ մը՝ յետ
որոյ որ մօխեր էր իրեն հարսութեանց
մեծադոյն մասը, որ մը գետց Եղիսարե [թ
թագուհին] աղաջեց հրաւիրեց զինքը իր
տունը . Եւ էր այս տունս մենած գեղեցիկ
և շտա փառաւոր պաշտա մը . և այս պա-
լատիս գռան վրայ գրված կար մեկ վեր-
նադիր մը, այսպէս . Ամենայն իւշ - անոյն-
ինձ է : Երրոր թագուհին ներս մըանա-
լու եղաւ, կարդաց աս զիրը, գարձաւ
հարցուց ազնուականին, [թէ ինչ կուզէ
ըսել այս զիրս : Երրոր գրածին մեկնու-
թիւնը ազէկ մը լսեց անոր բերենք . պա-
տասխան արվաւ [թագուհին], բաւ . իսկ
ուստի իւշը համար այսպէս իսէմ ըսեւ ***
Ամենայն ինչը, և այսպէս նրիոյ ըսեւ Ու-
նայնութիւնը : Եւ ոյսպէս այս պատաս-

իսանովս՝ սաստիկ և ազդու յանդիման-
նութիւնն մը արվաւ այն մախօղ աղնուա-
կանին :

Հին կռապաշտներուն դիբքերէն կը-
յիշեմ մէկ պատմութիւնն մը, [թէ անգամ
մը անտառիմը մէջ կաղնի ծառումը վրայ
գրերեն եղեր մէկ չաստուածու հիմը ար-
ձան . և ժողովուրդը Երկան ժամանակ
մենց պատիվներ մենց զոհեր կրնեն եղեր
առ չաստուածու հիմն : Օր Եկեր է, ժո-
ղովուրդը կրատեանէ՝ որ այն ծառը իյնա-
նալու կործանելու մօտ է . [թէպէտ և
գեռ շննկած, [թէպէտ և գեռ չաստուա-
ծու հին վրան կեցած, սակայն մարդմը-
նալ անկեց ետե իրեն շիմուիկնար :

Ըստ քիչ կըպատահի՝ որ սիրովին և
պատվըմին ան մարդիկները՝ որ բախտեր-
նին աջալութիւննին կորուսեր են . և
նմանապէս շատ քիչ կըհանդըպի՝ որ ձա-
խորդութիւնը մէկ տէղ կապված մընայ
բարեկամութեան հետ : Այն բանը որ
բարեկամական ուր կըկոչենք՝ կրտեանաս
որ շատ անգամ՝ մանաւանդ Ըահասի-
րութիւն է . և շատ անգամ մէկըզմէկ կը-
սիրենք՝ որ կարենանք հասնիլ այն վախ-
ճանին՝ ինչ որ միաքերնիս գրերենք :

Ըստ մարդիկ կան աշխարհիս վրայ՝ որ
կատարեալ կընմանին Նըմեադարձ ըսված
ծաղկին ընութեանը . առ ծաղկես ան ա-
ռենը կըբացվի՝ Երբոր արեւը վրան կըծա-
դէ, և Երբոր իրիկուն կըլայ՝ շուտ մը
ինդին ալ կըդոցվի :

Հաւասարի ինձի, խիստ մեծ [թշնամիք քու ձախորդութեանդ ժամանեակը կը լ լանքեզի անօնիք՝ որոնիք որ բարեկամ կե րնային քեզի յաջողութեանդ ժամա նակը :

Եպագայ շահուդ և վաստվկելուդ յոյս ունենալուն համար՝ պէտք չէ որ ունեցածդ շուտովմը ծախւես մախւս խելացի, խոհեմ վաճառական մը՝ իւն ամէն օրվան առներ ծախսը միշատցներ և ունեցածը չի մախւր, վախնալով որ ցւ լայ թէ իրեն ավելի շարագոյն բան մը հանարակի քան զայն՝ որ ՚ի վասնդ ձգե րէ իրեն ապրանքը :

Ծայցը եղած ըստակին է՝ որ մարդուս համարմունք մը կուտայ աշխարիս առ ջեր, իսկ խոհեմութիւնը խելքը՝ զնա ա մեն առեն գովելի կընէ. և թէ մէկը և թէ մէկացը՝ կարստութեան ժամանեակը իրեն մենծ օդնութիւնն կըհասնին :

Ըստակութիւնը մախւելը՝ նման է իմի, որ իրեն ծնողաց փորը կըծակէ դուրս կեցայ : Իսկ չափաւոր ապրաւատը և ար դարութեամբ շահեցնելը, են իրրե եր կու բազուկը և երկու ձեռք բախտին և աջողութեան :

Օր մը ԶԵՆԻՆ փիլիսոփայն տեսնելով մէկ քանի երիտասարդներ որ ունեցած նին կըմսխեին, սկսաւ խրատել և յան դիմանել, անոնիք ուզելով զիրենիք արդա բացնել, բանի՝ թէ մենք այնչափ ունեոր ենք՝ որ կրնանք այսպիսի կեանիք վարել.

գարձաւ ան առենք աս պատաժանս տը-
վաւ վիլլաստիան . Դու+ աշուշո+ իւրդո+
շահնէի+ շոյն իւրաբուշ (աշին) . որ իւ-
րաիւրանէրան մշտ առնէր շտաղաղն աշխէր ,
աշ աշ առնէն ալսան համար :

Ըստի մախօղ մարդը կրնաս նմանցնել
ան թզենիներուն , որն որ բարձր գահա-
մէժ (ուշուրում) տէզերը կրբումնին ,
որոնց պատւղը միան աղոստները և ան-
դրզները (ագպաղաները) կրնան ուտել :

Դժարվածն է բախուն է՝ որ երրեմն կը-
վաստկցնէ . բայց վասարկածը պահապը
դժարվածը չէ , հասկա խոհեմութիւնն է
և առարինութիւնը :

Ո՞վ որ ամեն անզ ամեն բանի մէջ կը-
խնայէ , կատարեալ աղահ է . և ով որ
բան մը շիխնայէր՝ չույլ է : Գուն նայէ՝
նուազ հարկաւոր բաներուն մէջ խնայէլ ,
որովէս զի պատշաճաւոր եղած ժամանա-
կը՝ կարենաս ավելի տասառւթեամբ մը
բանեցնել ունեցած դ :

Ո՞վ որ առեն մը կըմսին , այնպիսին
պետք է որ առենմընալ խնայէ : Ա ան-
զի քիչ կըհանարափի՝ որ առեներնին շիկոր-
ծանեն ան մարդիքը՝ որ ունեցածնին չի-
անեն խոհեմութիւնը բանեցնել և խնայէլ :

Թէ որ բարերարութեան մը համար
մէկին վիրս ըստակ ավելիր , ջանա որ շատ
չուշացնես քեզի գարձընել աղլածդ :
Ա ան զի հասարակօրէն խօսելուլ , հին
պարտքերը միայն անշնորհակալութեամբ
կըհատուցանեն մարդիք :

թէ որ ըստիլի մը Ժառանգութիւն մքատր, շուտով մը հաշիւը ունեցիր. ար դար ճամբառվ ջանա որ անեցնես, և միտքը միշտ անմոռաց պահես՝ թէ առանց ամօթոյ և խայտառակութեան չիկրնար մարդու իր կացութենեն իշնալ:

Օր մը Պղատոն փիլիսոփայն առանձ լով հարուստ տունէ զաւակ մը, որ ամէն ունեցածը շունեցածը մսխելով, մէկ սկանդոկի (լուսարեային) մը դուռը կւցեր՝ չոր հայր կուտեր և շուրը վրան կը խմեր. մօտիկցաւ առոր քով, և աս բանս խրառելով բառւ մսխով զաւակին. թէ ո՛ հույս ինունչով մաս ու ու ենի ու, առանձ նուի, ու ու ենս՝ իւրօք ւեհր ըլւաւ:

Կան ոմանք Ժառանգներ, որ կարծեն թէ խելացի բան մը կընեն, երբոր ունեցածնին շունեցածնին միշտ իրեւ թէ, իրենց վրանին տաած բեռցուցած կրտանին, վախնալով ըլլայ թէ զանոնք իրենց անտեսները մսխեն:

* Այէ որ չափազանց առադտոտներով չիկրնես չիծանրացնես քու նաւդ, որ ըլլայ թէ զնա ընկղմեն:

Ըստ օգուտ է՝ որ մարդու կանուխեկ ըսկսի խնայօղ ըլլալ, վասն զի ամէն բանը հասցնելն եաւ խնայօղ ըլլալը՝ ժամանակէ դուրս է և չափազանց ուշ է:

Ժառանգներ ալ տեսնը վեցան, որ իրենց ծնողքներէն շատ բան թողված ունեն. և իրենք այն առառութեան մէջ որ եղաւ որ ծոմսահեցին, և ազքատու-

թեամբ միանգամայն և անուանարկու թեամբ հաշերնին ընթրիքնին կուտէին :

Չափաւոր ապրուսար՝ ուրիշ բան չէ ըստ ինքեան, բայց եթէ մէկ վաստրկիլ մը՝ որ եռեւ եռեւ կանի՝ թէ որ հետք ունենայ արդարութե՛ց շահեցնելն ալ :

Որպէս զի կարենաս մենծ գումար մը ընել հաշուի համրամերի մէջ, պէտք է որ շատ պղախէներ մէկմէկու վրայ դնես միացնես։ Որչափ շատ մենծ կուզեանէ ըլլայ գումար մը, ըստկին խիստ պղախիկ կտորէն միշտ կըսկոի մենծնալ։

Կրհօնեղիսի երբեմն՝ որ մէկը շատքը սինք թափէ, ինչվան որ չափաւոր բան մը վաստրկի, բայց երբոր զայս վաստրկի, զիանայ որ մենծ բան վաստրկեցաւ։ Անզի երբոր բախտը աջողութիւնը այնչափին իրեն օգնեցնէ, ալ անկեց եռեւ իւրհեան է, և շուտով բանը կը յաջողէ։

ԴԱՅ ԺԵ.

Հարացաւնեան և աշխատանիքան վրայ :
Եւ նէ՝ հարացաւնեան վախճանը ուշ պէտք
և շւլլաւ :

Չես ծընած ես հարուստ ըլլալու .
բայց այս բանիս համար անհանգիստ չեմ
ըլլար։ Մանաւանդ երբոր կըմատծեմ,
որ մարդս որչափ աւելի բան ունենայ,

Դիմես թէ՝ այնչափ ալ աւելի կարօտութիւն կունենայ:

Իբաւ որ խելքով կրնայինք հարստութէան բաղձանք ունենալ ամէն բանէն աւելի աս աշխարքիս մէջ, թէ որ հարստութիւնը մեզի կարենար տալ ոյն հաճոյքը, գոհ ըլլալը, որով որ միան կրնանք հարուստ ըլլալ աղքատութէան մէջ: Խակ թէ որ հարստութէան կրցանկանք՝ մեր կարօտութիւնը միան լեցընելու համար, անաստենը քիչ բան ալ ունենալով կրդնանք մենծ հարուստ մը ըլլալ. և տալ աւելի կրնանք մօտիկնալ Աստուծոյ տմակարողին հարստութէանը և լիութէը, որ մէկ բանիմընալ կարօտութիւն չունի:

Մարդկանց մէջը աւելի անարժան եղողները կրտեսնանք՝ որ շատ անդամ կը վայելն բախտին բարիքը, ինչպէս են՝ հարստութիւնը, պատիւը, են, բայց մարդու նշմարիս մենծ ընողը՝ ասոնք չեն. մարդուս իրեն բուն արդիւնքն է, ներքին արժանաւորութիւնն է՝ որ զինքը մենծ կընէ:

Կան մարդիկ, որ կըսեպեն թէ ալ նուականութիւը և հարստութիւնը կը ընան զմարդու երջանիկ ընել. բայց աս բաներս այսչափ գովասանիքի արժանի չեն, վասն զի ուրիշներէն կանցնին մեզի. Խակ առաքինութիւնը և բարի վարքը, որ ինքիրէն սիրելի և ազնուական բաներ են, նաև շատ երևելի մարդկանցն ալ մասնաւոր կերպով վասքը պատիւը կազմեցրնեն:

Կրեսոս մենծ հարուստ թաղաւորը՝ անմարդը հարուստ կրտեալեր՝ որին որ կրնար ուրբի վրայ պահել մէկ բանակ (օռառ) մը : Բայց աս բանս կրցող մարդն ալ կարուութիւն ունի մէկ ուրիշ բանակի մը՝ որ իր ունեցածները կարենայ պահել :

Թէ պէտ և բոլոր աշխարքիս տէր ըլլաս, ՚ի վերայ այսր ամենայնի՝ (ինչոյես որ ատենաք կրտեր Արքիոդամոս խելացի թագաւորը Սպարտացւոց) [թէ որ բուշութ չափելու ըլլաս նէ], ան առենին ալ առաջինէն մենծ պիտի չդանաս :

Դանիել մարդարեն ուեսիլքի մը մէջ աւստեալ չօրս երեւելի կայսերաւթիւնները՝ որ եղան աշխարքիս վրայ, և մօս ծելով անոնց վրայ, հարցուց Հրեշտակին, ու լսաւ . ի՞նչ էն ասնա : Հրեշտակին ալ ալասանիսան աղվաւ, Աստի էն լըս քամինէր : Աս բանով Հրեշտակը ուզեց իմացընել, [թէ ամենայն հարստութիւն, ամէն վասր պատիվ աս աշխարքիս, ուրիշ բան չեն՝ բայց եկող դաշտով և անցաւոր բաներ են :

Կըսէ հեղինակին մէկը՝ [թէ Քրիստոս Տէրն մեր ալ մէզի բաւականապէս իմացուց սորմեցուց, [թէ Բնէ համարմունքինը կարծիք պէտք է անենանք ըստկի վրայ, երբոր Առաքելոց մէշէն Յուդային յանձնեց՝ որ ըստըկի սրնակին հոգը և պահպանութիւնը ինքը ունենայ :

Աստուծոյ նախախնամութիւնը մէզի կվերը աղվեր է, ան ամէն բանը՝ որին որ

մեզի հարկաւոր է մեր բարեսյն համար :
իսկ զոսկին և զարծաթը՝ (որն որ Ստեղծ
ծողը դոցեց պահեց երկրիս տակը խո-
րունկ տեղերը՝ հողու հետ խառնած կե-
ցած ,) ազահութիւնը և վառասիրու-
թիւնը մարդում՝ առաւ զատեց մեր հա-
նեց՝ երեցուց :

Ո՞վ որ կրյազձայ հարուստ ըլլալ, բա-
ւական է որ դոհ ըլլայ . Այս գոհ ըլլալ
այնապիսի մեկ բարիք մը նէ , որ ամեն բա-
նաւ որ մարդ կրբնայ ձեռք ձբդէլ տէր ըլ-
լալ . միայն թէ ուղենայ . Մենք հարուստ
չենք ըլլար, մեր եկամուտը շատցընելով,
հասպա միան մեր բազմանդը մեր ցանկու-
թիւնը շափաւորելով . ուստի չէ թէ Եկա-
մակագ շափընայելով անշափ ալ հարուստ
կամ աղքատ սեպես ոլխորդեզ, հասպա
բազմանդիդ շափընայելով :

Ըստ հարուստ է այն մարդը , որն որ
քիչով գոհ կրլլայ : Պէտք չէ աղքատ սե-
պել այն մարդը որն որ քիչ ըստակ ունի .
հասպա զայն մարդը՝ որ ըստակ ունենա-
լով , ալ ամելի կրյազձայ ունենալ :

Կան մարդիկ , որոնց պէտք եր որ գոհ
ըլլային մեկ շափաւոր վիճակով մը . բայց
որովհետեւ եանէ կիյնան պաշտօներ և
պատիվներ ձեռք ձգելու , և կրականան
որ աւրիները զանանք ձեռք կրձգեն , ա-
սով թէ ուղածէն կրլլոկլին , և թէ ա-
սաջուց ունեցած հանդսառութիւննին ալ
կրկորսնցնեն .

Թէ որ քու պիտանավորութենէդ ա-

վելի բան ունիս նէ, աւելորդ բան է քեզ զի ասիմկայ. ուստի և միշտ նեղութիւնն մը քեզի պէտք է որ բերէ: Ալան զի թէ, որ կաշխատիս քրամինք կը թափես: որ զայդ աւելորդ բանդ շատցընես աճեցրնես, ան առենք զանինիա կորսունցուցածի մը պէտք կը լսաս: որովհետեւ իբրու քու յասուկ բանգ: զայն միան պիտոր ուեպէս, որն որ ըստ կամացզ կրնաս գործածել: Խսկեց ի զատ, աս ալ գիտցիր որ մէկ անխելք հարուստ մը ուրիշ բան չէ, բայց եթէ խելացի մարդուն գանձապեսն է:

Թէ որ ապէկ խելքով մը մոտածես մարդուս կեւանքը, ու թիշ բան չեւ զանար բայց թէ բան մը լեցուն աւստի աւստի անձառնի մոտածութիւններով և սրաս գողով: առաջին իր հոգը զբազմունքը է: Ետէ վէկ ի յնալ վնատել: թէ ի՞նչ միջացնելը կրնայ զանալ որ ստակ վասարկի: Երբոր վաստրկեցաւնէ, կը հոգայ կը բնաստէ: թէ բնագէս զանոնք՝ չէ թէ միան պահէ, այլ և աճեցրնէ շատցընէ: ուրիշ հան զիստ շունին բայց եթէ Երբոր կը աւստայ որ ստակը շատցաւ, և ունեցածը անմը տանգ ստակահովութեան մը մէջ է: Մէջ մընալ կը տեսնաս՝ որ վերջապէս աս ունեցածները կամ գիտուածով մը (որ անս պակաս էն աշխարքիս մէջ) կը փընանեան կը կորսորդին, կամ թէ ինքը ուզէ չուզէ կը պարասաւորի զանոնք թողուզ երթառ: վասն զի մարդ մահկանացու է:

Վշրժամասէր հարուստ մարդը՝ որ

միւս ախ ու վախ կրնել ըստակ վաստըկէ լու՝ և միշտ սրտադող ունի որ չըլայ թէ կորսընցընէ , այսպիսին անսպակասնեզութիւն չըրչարանիք կրելու հետ է իր կենացը մէջ : Ազգաար՝ իրեն ազգատութէ մէջ աշ հարուստ է , երբոր իր պիտանեա վարութեան չափովը իր բազմանիքին աղ չափ կըդնէ . անչափ կուզէ՝ որչափ որ իրեն պէտք է նէ . ամենեին չիվախնար բանէ մը , վասն զի բան մը չունի՝ որ իրեն նեղութիւն մը տայ , և սրտադող աշչունի՝ թէ չըլայ թէ կորսընցնէ :

Թէ որ մինակ վախնալը՝ թէ չըլայ թէ ունեցածնիս կորսընցընէնիք՝ ասչափ մեծ սիհանգատութիւն մեզի կըրերէ նէ , հապա որչափ մեծ ցու , որչափ սրտի կազրտուք պիտի ունենանք ան վայրկեանը՝ երբոր ուզենիք չուզենիք՝ զանոնիք կորսընցընէնիք պիտոր : Եւ որ ավելի չարն է , ագահ մարդք իրեն մեծ կորուստ մը կըսեպէ նաև ան գիտուածն աշ՝ երբոր կըսեսնայ որ չիկըրցաւ շատընել իր ոսկերք :

Գողութիւնը անչափ մեծ մեզք մը կըսեպէն , որ ավելի խսառւթեամբ պատիժ կուտան անոր՝ քանի թէ շնութեան մեղքին : Ասոր պատճառը վիճոսիայ մարդ մը ասանկ կուտայ . “ Ես կարծեմ , կրու , աս բանիս մէջը ազահութիւնը շատ ձեռք ունի . և ուրիշ պատճառ աս բանիս չեմ կրնար գտնալ , բայց թէ ըսել թէ մարդս իր կնիկը սեպէլով միան իր-

ըսե Ա-իւ իւն ունիներն և հարժին իւն հար-
ժն (ինչպէս որ սուրբ դիմոքը կըսէ) .
իսկ իւր ըստակը կըսէսլէ՝ իրեն հոգի մը
իրեն հոգին ։ ։ Եւ իրաւ որ ագահ հա-
րլատին ուկին՝ դիմէս թէ իրեն հոգին է :

Բայլօր աշխարքիս գեղավաճառներուն
քովը անկարելի է որ դանաս գեղմը , որ
կարենայ ըռնացնել ագահութէ և վաշ-
խին հիւսնդութիւնը :

Այս նոր աշխարքս կերպով մը սաքի
տակ առաւ և ասպականնեց ավեց զշին
աշխարքը : Վասն զի առաւ ցանեց մեր
սրախն մէջ զագահութիւնը , և զիտէս
թէ բոլորովին քշեց հանեց մեր սրտէն
զսէրը և զբարեկամութիւնը , որ առաջ
ունեին մարդիկ : Համանկով խեղճարար
տախն սրտէրնին կատեցին մարդիկ ու-
կիին և արծաթին հետ . ծառայ եղան ,
գերի եղան սնոր . և կուռքի մը սպէս սպաշ-
տելով , զարձան եղան կոտսկաշա ուկւոյ
և արծաթոյ :

Հարուստ և ագահ մարդը՝ կարծես թէ ,
շատ զարմանալի հրաշագի բան մը նէ ,
պատճառաւ իրեն այնշափ ունեցած ու-
կիներուն : Բայց թէ որ ազէկ մը ըսկսիս
գու վիտուելքնել , թէ ունեցածները
ինչպէս կըդործածէ՝ ի՞նչ կընէ , ի՞նչ
սպէս կըվայելէ , կընայիս կըտեսնաս՝ որ
քան զայն ավելի խեղճ ողորմելի մարդ չի
կայ աշխարքիս վրայ :

Պէտք չէ արհամարհել ըստակը՝ եր-
բոր արդար ճամբով վաստըկվերէ : Բայց

այն մարդը՝ որ իր պատիվը իր անունը ավ-
րելով այնպէս կը հարսանայ, այնովիամբ
ավելի կը կորանցնէ քան թէ կը վասարին :

Բնութիւնը՝ միայն ըստակին հետ չէ-
կապէր մեր բախտը մեր աշոգութիւնը :
Կրնայ մէկը խնտումով ուրախութե-
նով անցնել իր կեսարը, իր ժամանակը.
առանց ըլլալու մէկ ամիզայ մը, առանց
ըլլալու մէկ հարուստ մը, մէկ իշխան
մը :

Քիչքանի բազմանիր ունենալը՝ զաղքա-
տութիւնը հաւասար կընէ հարստութէ
հետ : Այն մարդը որ ախուվախ կընէ կը-
ցանկայ, հարուստ չէ, և նմանապէս այն
մարդն ալ աղքատ չէ, որն որ աւելորդ
բանի մը կարստութիւն չունի : Ճշմարիտ
բարի պէտք ենք կոչել միայն ան բանը,
որն որ բացարձակապէս հարկաւոր է .
և առ հարկաւոր բանը արդեն խոկ բնու-
թիւնը՝ իրեն մայր գթած և առատ՝ արվելը
է ամէն մէկ մարդու : Մեզի բարեպէս
ապրելու համար քիչ ըստակ կօգտէ . մո-
նաւանդ բարեպէս մեռնելու համար :

Ավելի օդակար է քիչ ունենալ, քան
թէ շատ : Ով որ շատ ունի նէ, ալ ավե-
լին կը բաղձայ . որով ցոյց կուտայ, թէ
ուրեմն գեռ իրեն բաւականը չէ ունե-
ցած : Խոկ այն մարդը ունի շատ, և բա-
ւականեն ալ ավելի ունի, որն որ հան-
գիստ սրբով կեսերը կանցնէ .

Յետ որոյ որ Ազեքսանդր մեծ կայորը
գրեթէ ամէն աղջ իր տակը տառ, կը-

գանգտեկը թէ ուրեմն ուրիշ ազդ ալ ց-
մինաց տակ տանելու : Ամէն բանը իր ձե-
ռաց տակ տանելէն եաւ , գեռ կըքազ-
ձար ավելի բանի մը . և այն բանը որ բա-
ւական էր բոլոր մարդկային բնութեանս ,
բաւական չկըքաւ ըլլալ մէկ հասիկ մար-
դուն :

Կրնաս հարուստ ըլլալ ուղածիդ պէս ,
միայն թէ կամենաս զքեղ ազքատ ընել
բազմանաց կողմանէ : Ան ատենը միայն
ուսպէ թէ մէկ մարդ մը ավելի հարուստ
է , կամ թէ ավելի ազքատ է , երբոր կը-
ուն մնասս որ ավելի կամ պակաս բարեկրօն
մարդ է :

Խելացի մարդը՝ աւելի մէծ մը չի ու-
ուեր Աբուլեսս հարուստ թագաւորին
էցը , որն որ շատ ուկի կրնակը քեռցո-
ցած կըսանէր : Եւ ոչ Ազեքսանդր կայ-
սեր Զին՝ մեծ բան մը կըսեպէ : Իրեն այն
փառաւոր հարուստ կազմածին (ըռահ-
աբին) համար :

Հարստութեան փառամոլութիր բառ
ինքնան բնէց բան է , բայց եթէ՝ (խէլ-
քով մոսածէլով) մէկ փառվիլլ մը՝ որ
ազգ կամ խենգերուն աչքը կառնէ :
Թիլխատփային մէկը կըսէր թէ , .. Ես այս
աշխարքիս արտապին բաները , հարստու-
թիւնը , փառքը , նն , կուզեմ գործա-
ծել մէկ բարակ թեթէ թռչող զգեստի
մը պէս . որ թէպէտ և վրաս ըլլայ , բայց
միշտ իմ մարմինն հեռու կըկենայ :

Հարուստ մարդը՝ իւր բանկին միայն

շատութեղ համար՝ մի սեպեր . [թէ ու-
րիշ մարդիկներէն աւելի այլ մեծ բան մը
ըստ ինքեւսն ունի , բայց Եթէ միջոց մը
դիպուկութիւն մը՝ ուրիշին բարիք ընե-
լու , ուրիշին կարստութիւնը լեցնելու
իւր հարստութեամբը : Եւ Աստուած ա-
մենարարին ասոր համար մէկին հարը-
տութիւն արվեր է , մէկալը ազքատու-
թեան մէջ [թօղաւցեր է . որ հարուար՝
ազքատին ողորմելով իւր մեղքերը քա-
ւէ և հոգին փրկէ . և ազքատն ալ
համբերելով իր մեղքը քաւէ և հոգին
փրկէ :

Հարստութիւնը և մեծութիւնը՝ ա-
զէկ մասնէս նէ՝ ուրիշ բան չեն ըներ ,
բայց Եթէ իրրեւ [թէ մէկ առժամանա-
կեայ փայլաւնութիւն մը տալ մեր բնա-
կան նրվանառութեամբ և ազքատութեա-
նը : Ասսն զի ամէն մարդ հաւասարա-
պէս մերկ ծներ է , և հաւասարապէս
մերկ հոգը ովլուոր մանայ :

Մէկ ձի մը գեղեցիկ կաղմածքով զար-
դարված և վասն ալ մէկ գեղեցիկ ծիրա-
նի կապայ մը , այնովէս յազթանակի մէջ
յազթօզ զօրավար մը վրան վերցուցած
տանելու ժամանակը , արդեօք կրնայ մի
իրաւամբք հավարտանալ՝ Երրոր անդիւն
ժողովուրդը ըսկոի կանչելով ուրախու-
թենալ ծափ ծափ զարնել : Կամ [թէ
արդեօք կրնաց մի զինքը մէծ սեպել վրան
և զած զարդարանքներուն պատճառաւը ,
որ իրեն համար նայիս նէ ավելի ծանրու-

թիւն են, բան եթէ զարդարանք : Ա այս,
որչափ քիչ մարդիկ կան, որ քեզի տե-
սութիւն դան՝ բուն քեզի համար . բու-
հետդ խօսին կենցաղավարութիւնը ընեն՝
բուն քեզի համար . վասն զի ամենուն
արված պատիվը խոնարհմաւնքը քեզի չէ:
քու ոսկիիդ միան համար է : Ո՞վ թէ,
որչափ քիչ մարդիկ կան, որ բուն քեզի
գլուխնին ծռեն՝ հեազանդին քու ան-
ձինդ . վասն զի միան քու աթոռոյդ պա-
տիվ կընեն՝ դըլուխ կըծռեն . ուստի և
բուն քեզի՝ աշակելի բան ցինար, բայց
թէ այն վերի ըստած ձիւն բանք . այս-
նիքն՝ մեծ աշխատութիւնն մը, և մեծ
ծանրութիւնն մը :

Հարստութեան վախճանք՝ ըստ ին-
քան ուրիշ բան պէտք չէր ըլլալ, բայց
թէ ավելի հանգստութիւնով վայելցնել
մարդուս իր կեանքը և ուրիշներուն կա-
րօտութիւնը լեցնել: Բայց հիմա ասիկայ
եղաւ մարդուս պատճառ իրեն անհան-
գըստութեանք, իրեն չարչարանքին, և
որչափ ավելի կըշատնայ հարստութիւնք,
այնչափ աշ ավելի կըշատնայ մարդուս
մամուռքը, զբազանքը, և սրտադողը վա-
խք՝ որ չըլլայ թէ ավելի բան կարսնցնել:
.. Քանի զաղքասութիւնը ուրեմն մենց
հարստութիւն չի կայ, (կըսէր մեկ վիրի-
ստիայ մը) . և ես՝ որքիչ բան ունիմ, կը-
սէր, կընամ աս բանս հաստատութեամբ
զուրցել և ովնդել: Վասն զի քանի որ ես
հիմա կատարեալ հոգւոյս խազաղութեալ

կըմայելեմ՝ թէ պէտ և աղքատ, այնչափ գոհ և ուրախ եմ՝ որպես թէ աշխարիս ամէն ուկին ունեցած ըլլայի. .. Կուզեր ըսել թէ Երբոր իրօք ալ այն ուկիները ունենայի նէ, արդեօք զնոյն խաղաղութիւնը հոգւոյս կրնայի վայելել:

Կան մարդիք՝ որ ուկին և արծաթի կռապաշտք են. կան ալ՝ որ պատվոյ և փառաց: Դուն գոհացիք օրհնեէ քու ասազդ քու վիճակդ, որ զքեզ երբէք չը. զրդեց՝ որ աս չասուածներուն ծռիս Երկրապագութիւնն առա:

Այնչափ համարմունք ունեցիք ըստը կի փրայ, որչափ որ քեզի կըծառայէ քու պիտանավորութեանդ համար: Ըստակը եղաւ՝ քեզի ծառայելու համար. ուստի և գու պէտք չէ որ դլուխդ ծռես՝ իրեն ծառայութիւնընելու, ևս առաւել՝ իրեն գերի ըլլալու:

Մարդուս ազնուական հոգին և սիրով՝ պէտք չէ որ ըլլայ այնպիսի տեղ մը, ուր որ առնես լեցընես այսպիսի ցած ու մնարդ բաներու: Եւ իրաւ որ չառ արտառոց հրեշացիքան մընեէ, Երբոր կըաւենաս՝ որ մարդիք աս հանքերուն աս հոգերուն աս մոխիլներուն այսչափ սիրահարեր են:

Առենօք թէ միասոնկդէս անվանի իւ խանը և զօրապեալք Յունաց՝ որ մը փորձութեան մէջի յնելով ու բազծալով վերցնել առնել տեղաց մը մեծ գանձ մը, ինքն իրեն եկաւ՝ ամբոցաւ իրեն առ որս

կասութեան առ սխալանացը վրայ , դարձաւ . իր ծառաներուն մէկին բառ . Դուռ առ վրայ - բայտ առ շատրւած . հան զի դու թի հագուշա չե՞ :

Բիաս մեծ փիլիսոփան՝ իրեն բոլոր ու բեցածը չուեցածը ինք իրեն թողով մէկ զի ձգելով , այնպէս զինքը հարուստ մեծառուն կըսէպէր . կըսէր այս անուանի փիլիսոփան միշտ առ խօսքը . Ընդ իւ իւն չամենայն . ես իմ հետա զամեն բանս կը մերցնեմ կըսանին : Կուզէր բուել . մարդուն հարստութիւնը՝ միան իրեն առաքինութիւնը իրեն բարի վարդն է . և խելացի մարդը իրեն հարկաւոր եղածը նայելով քիչով գոհ ըլլայ , և ասով գրեթէ ամեն բան կունենայ : Եւ այս գեղեցիկ խօսքը այս փիլիսոփային՝ իրեն իբրև թէ մէկ փառաւոր սիւն մը կանգնեց . որ եւսի եկողները անպահաս զինքը պատվեն , և միշտ յիշեն . Ընդ իւ իւն չամենայն :

Տակիստս խելացի պատմագիրը հռովմայեցւոց կըսէ թէ Ա Եսպասիանոս այն երեւլի կայսրը իրաւոր հաւասար կըլլար իխատ մեծ և անուանի Հռոմայեցւոց , թէ որ իւր ազահութեամբը չափրէր ցընառեր իրեն ուրիշ աղեկ բաները :

Պէրսէոս թագաւորը կորսնցուց իրեն գանձը , և իրեն թագաւորութիւնն ալ , չափազանց սէր հարստութեան ունենաւ լուն համար . գերի բռնըլեցաւ Հռոմայեցի զօրապետէ մը , և զինքն ալ իրեն ու կիներուն հետիսիքարար ժուռ ածցու :

ցին յաղթանուկին մէջ Հռոմ քաղաքը :

Եվանդրոս հին թագաւորին խօսքը
որ երբեմն ըստու Կնեսասայ, միտք ուստի հե-
լու և մտածելու խօսք է . Համարչակին:
Հիւրդ, արհամարհեա Շինը, և ուշը ինքնու-
յանցամ ուժանի համարեա Աստուծոյ . այս
ինքն՝ Սիրո առ զօրացիք բարեկամ, բա-
նի տեղ մի գներ ուկին արծամթը . Երրոր
առ ընեւո նէ անաստենը միտքդ դիր՝ թէ
սիրելի կը ըստ Վատուծոյ :

Հարուստ մարդը ան առենը միան եր-
շանիկ և գոհ կեանկը մը կանցընել, երրոր
աղեկ կերպով և աղեկ բաներու կողոր-
ծածէ իր ըստակը : Եւ աղքատ մարդը
ան առենը մէծ հարուստ մը կըսէ արմի.
Երրոր իր կարօտութեանցը մէջ առանց
գանգտուելու համբերութեամբ կը վարովի,
միշտ գոհութիւն առալով Վատուծոյ :

Դիակէս թէ փիլիսոփիայ մարդու մը
բաղձանք կուգայ՝ իրեն ջուր խմելու գա-
ւաճն ալ մէկդի ձգել, երրոր կըտեսնայ
որ աղքատ մը երկու ափովը ջուր կը խմէ .
ինչպէս առենօք ըրաւ Դիազինէս փիլի-
սոփիան : Դարձեալ բաղձանք մը նալ ու-
նենայ, (ինչպէս առենօք կրտաէս փիլի-
սոփիան ունէր), որ ինչպէս որ ջուրը
պատրաստական խմելիք է մարդուս, այս-
պէս ալ բան մըն ալ ըլլար աշխարքիս վրայ
պատրաստական կերակուր մարդուս . որ-
պէս զի ուրիշ ալ բանի կարօտ չըլլացիք,
բայց եթէ ինչ որ բնութիւնը առահովա-
պէս առանց ուրիշ հոդ մը ունենալու

մեզի միշտ պատրաստէ : Եւ աղեկ նայիս
նէ՝ Ստեղծողը ասանել մեզի պատրաստե-
րէ . միայն թէ մարդո դոհ ըլլայ . ինչպէս
որ սուրբ Պօղոս առաքեալը կրիստոնէ .
Ունին իւրաքանչ և հաւդերյ , և այսու շ-
րադա՞ :

Քեզի բուն հարկաւոր եղածէն ավելի
ինչ որ աշուրիշ բան քովց կայ նէ , անի-
կայ քեզի անսպիտան բան մը սեսպէ : Թէ
որ չորս ըստակ ծոցդ ունիս նէ , գոհա-
ցիր փառք տնւր Աստուծոյ . թէ որ ըզ-
գնսադ քեզի բաւական է , որ զքեզ տա-
քէն պահէ , ցրտէն պահէ , և քու տունդ-
քեզ բաւականապէս կըսպաշապանէ օգոց
խառնակութենէն , քամիներէն . ևն , այ-
ավելին ունենալու հոդդ չըլլայ . և թէ
որ անկեց ավելի բանմալ ունենաս նէ ,
մեծ բանի մը տեղ մի սեսպէր :

Կըսէր ատենօք զիվաստիայ մը . « Ամե-
նին բանի մը տեղ չեմ զնելը ոսկոյ
արծաթոյ գանձը Սամենիդացի ըսած ա-
տենօք հարուստ մարդիկներուն . երեսն
աշեմ նայիր տեսակ տեսակ անուշ հա-
մազամ կերակուրներուն՝ Աքիլիսս ը-
ստած ատենօք անուանի որկրամուջոո-
մայեցին . և թէ որ տէր ըլլայի՝ ամեննին
վարձք մը չեի տար ան մարդիկներուն՝ ո-
րոնք որ տեսակ տեսակ նոր հեշտութիւն-
ներ փափկութիւններ կըդանեն կըճա-
րեն . ինչպէս որ ատենօք կուտար Դիո-
նեռիսս Սիկիլիոյ թագաւորը : Ետեւ չեմ
կյար որ մեծ ըլլոմ , ինչպէս ատենօք

Ըստինու մեծ Հռոմայեցին . կամ թէ ա-
մենէն մեծ ըլլամ՝ ինչպէս առենոք Յա-
սփոս ըստած զօրապետը Հռոմայեցւոց .
և հոգ չունիմ ոչ ըստկի , և ոչ պատվոյ
փառաց . ոյլ աս բաներս իմ դիմացս իր-
քի խաղալիկ փուժ բաներ են . որ բախ-
ոք մարդկանց գեմը կըհանեէ կուտայ , որ
երթան խնամն զբանեուն . ինչպէս որ
արզագներուն մենք կընենք . որոնց նման
ամենենին այն մարդիկները՝ հոգւով մարմ-
նով ետևէ են որ շատ տեակ բանն , և շատ
փառք ունենան , որպէս զի երբոր մեկ
բանէն կը յափրանան (ովըխմիշ կըլլան)
նէ , մէկալին ձեռք զարնեն :: :

Ըստ բան ունենալը՝ անհանգստու-
թիւն կըբերէ . կարու ըլլալը՝ թշուա-
ռութիւն է . պատիվը՝ ծանրութիւն է .
պաշտօններու մէջ մանալը առաջ երթա-
լը՝ վտանգաւոր է . վայելուչ բաւական
կէսնք մը ունենալը՝ երջանկութիւն է :
Դուն որչափ բանի որ կըբաղձաս նէ՝ ու-
նիս , թէ որ ունենաս՝ որչափ որ քեզի
պէտք է քու կարօտութիւնդ լեցընկըու .
Ի վերայ այսօր ամենայնի՛ շատ անդամ
թերես եզեր է որ զարմացեր կեցեր ես ,
ուեսնելով արժանաւորութենէդ ավե-
լի բան ունեցեր ես . և աս բանիս համար
հարկաւորապէս դոհացեր միշտ շնորհա-
կալ եզերես քու Ստեղծողիդ :

Ո՞վ որ խաղաղութեամբ կապրի , բա-
րեպէս կապրի . և ան մարդը մեծ մարդ
է , որն որ մեծ է իւր առարինութեամբը :

Ազէկ զուրցեց փիլիսոփային մէկը և Մէծ
մէծ գանձերու ես զարմացուծ աշք չէմ
անկեր, և ոչ շտա և մէծ երկիրներու :
Վասն զի Երրոր կըմահծեմ՝ օր մարզո
ծներ է աշխրդիս տէր ըլլալու համար,
ան առենը ես ալ իմ իրաւունքն ես չի-
կենալով, կըսկզբիմ խնուռամով վայելել
զուարժանալ ան կտոր բանին վրայ, որ-
շափոր ինձիքաժին հաներ է Աստուած :

Չափաղանց ախտրժանքով մը մի զմայ-
լոր աս աշխրդիս տէսակ տէսակ զուար-
ճութեանցը : Վասն զի դուն ալ այն աշ-
քով կրնաս նայիլ անոնց վրայ և դործա-
ծել, ինչպէս օր կընեն թագաւորները,
որոնք թէսպէսն կըտեսնեն կընային և կը-
վայելն ալ, բայց ետքը որպէս թէ բանի
մը տէղ ջրակալելով ալ չէն մասնար ա-
նոնց վրայ : Ի՞նչ զմայլմանիք, ի՞նչ զուար-
ճութիւն ալ ունենաս աս աշխրդիս վրայ,
ջանաս պիտոր՝ որ դու տէր ըլլասքեզի,
չէ թէ ծառայ և դերի ըլլաս անոնց, Ի՞նչ
տէսակ ալ դեզեցկութիւնն տէսնաս աշ-
խրդիս վրայ, ջանաս պիտոր միտք տէղ
ծովին ասնիս՝ օրհնես զինքը, չէ թէ քու
սիրտք դերի ընես անոր : Քու զուար-
ճութիւնդ, քու զմայլմանիքդ պիտոր ըլ-
լայ քու սրախդ խաղաղութիւնը և քու
մաքիդ ուղղութիւնը, որ կըլլայ աս իրեք
բանով, այսինքն՝ Ակ մը ստեղծող Տանչ
նալով, Երկրորդ՝ սիրելով, և Երրորդ՝ ի-
րեն հաճոյական գործքեր ընելով : Կո
վկէք բանը ընես, ինչ վիճակի մէջ ալ ըւ-

լաս, միշտ երջանիկ էս. և ուր աեղ որ
ըլլաս, դիտես թէ, միշտ զրախտի մէջ էս.

Այս իրեք բանը ունենաս, միշտ նը
մարիս հարուստն էս: Խակ թէ որ աս ի-
րեքս չունենաս, թէ ալէտ և աշխարհին
ուկին բոլոր ունենաս, միշտ խեղճ ովոր-
մեջի աղքատն էս: Թէ որ աս իրեքը ու-
նենաս, անապատ աեղ մըն ալքեզի այն-
շափ զուարձալի է, ինչպէս մէկ զարմա-
նալի դեղեցիկ պարտէղ մը: Քու հոգիու
ամեն աեղ կրնայ գտնաւլ իրեն հանգիստ
անխռով աեղ մը: և խիստ վառառոր
հանգիստութեանց մէջ ալ, և շատ բազ-
մամարդ քաղաքներու մէջ ալ՝ կրնաս զո-
լքեղ անանկ բռնել, որպէս թէ մէկ ա-
նապատի մէջ ըլլայիր:

•Քիշավ դոհ եզօղ մարդը երբոր կերթայ
դեղեցիկ անտառմը կը բռնանայ, հոն կը լը-
ու: անուշ անուշ երդելը սոխակին (ոլին լ-
սղիւլին), դիտես թէ իրեն նախանձ մը
կուդայ անոր երջանկութել վրայ. վասն
զի այն թռչունը՝ կարծես թէ այն անոս-
ոի մէջ քաշվելով առանձնանալով, ալ
անկեց եսե ինկը իր խիստ մեծ բախտը
աջողութիւնը գտածի պէս և իրբե ա-
զատ ամեն հոգեւ և մոտենքէ, կըսկսի
անուշ երդելովք զուարձանալ զմայլի
իրեն այն սիրելի մինակութեանը մէջ:

Խաղաղութիւնը՝ է այն մեծագին և
մէկ համիկ դեղը, որ դուն պէտք է՝ որ
միշտ առնուած քու առողջութիւնդ պա-
հելու, և երջանիկ կեանք մը ունենալու:

Այս խաղաղութիւնը կը լսայ քեզի՝ այն
Փելիստաւահան ըսված քարը, որ սակաի
գոյն կուտայ ամեն ուրիշ հանքերու ո-
րոնք որ ոսկի չեն, և կը բժիշկէ քու հո-
գւոյդ ամեն հիւանդութիւնը:

Խելացի մարդը՝ այն մարդիկները ավե-
լի երջանիկ կը սեպէ, որոնք որ թէպէտ
քիչ կը վաստարկին, բայց միշտ պատրաստ
են և կուղեն քիչ բանով գոհ ըլլալ:

Վերջապէս ինչ որ է նէ, նայիս միշտ
անմռուաց պահէս այս տրված խորհուր-
դըս - այսինքն՝ նայէ քանի որ կենդանի
էս, գործածէս չափով քու ունեցածդ :
Ասոն զի ըստոյդ գիտքի՞ր՝ որ թողուս
ձգէս պիտօր զանոնք քու մեծ թշնամի-
ներուդ, որոնք նաև քու կենդանութեղ
ժամանակը՝ քու մահուանդ կը ցանկան
կը սպասէն :

Մեր մեռնելէն ետե, մեր թողուցա-
ծին համար այնչափ կը յիշեն զմեզ, որ
չափ որ մեր ծնանելէն առաջ. անոր հա-
մար պէտք է հոգալ, որ հանդասութե-
նով ասլրիս, և բարեկալէս ապրիս : Մեծ
խենդութիւն չէ, որ մէկը զինքը տանջէ
չարչըկէ՝ սովէն մեռցնէ, որպէս զի կա-
րենայ իր էանէն եկած ժառանգը հարըս-
տացընել, և բարեկամ մը՝ իրեն թշնամի
ընել, որուն ինստումը ուրախութիւնը մի-
այն ան առենը ավելի կը ցանայ, երբոր
կը տեսնա՝ որ ավելի բան թողվեցաւ իրեն :

Ո՞վ քու այդ աշխատանքներուդ քըր-
տինքներուդ պառուց պիտօր ժողվէ վայ.

ելէ . զիանու մկ . անսնք՝ որոնք որ բու
վրադ հիմա կըխնասն էոր : Եւ իրա
ւամբը . վասն զի գուն չափազանց հո
գով կըդողգըզաս ունեցածից վրայ , որ
ովէս զի չափազանց վայելմունք ուրիշնե
րուն կարենաս թողուլ :

Հատ անդամ տեսնըվեցան մարդիկ
ներ , որոնք որ ավելի տժգոհ էին իրենց
հարստութեան մէջ քան թէ աղքատու
թեան մէջ :

Թաղէս փիլիսոփայն կրոէր թէ ամէն
հշմարիս փիլիսոփայ թէ որ ուզէ նէ
թէպէտ և աղքատ՝ կրնայ միշտ հարստաս
ըլլալ : Պէտք է փիլիսոփայութիւնը սոր
վիլ այսպիսի հարստաս ըլլալու համար .
նաև ժողված հարստութիւնը ծախտէլ
այսպիսի փիլիսոփայութիւնսրբելու հա
մար :

Իրաւ է աշխարքիս վրայ այս երկու բանս .
այսինքն՝ իշխանութիւնը և հարստու
թիւնը , են իրքեւթէ երկու ծինիք (սէ
զէ) , որոնց վրայ բոլոր աշխարքս կեցեր
կըսկաբանի : Բայց սոկայն ասոնք են նաև
երկու այն պատճառք՝ բոլոր մեր ան
հանգստութեանը հոգւոյն և տժգոհու
թեանը : Ի՞նչ օգուտու է աշխարքիս տէր ըւ
լալը , երբոր մէկը իւր անձին տէրը չէ .

Մի բաղձար շատ բան ունենալու . գոհ
եղիք այնչափով միայն՝ որչափ որ կրնաս
արգարութեամբ վաստղկիլ . ւախ՝ որսպէս
զի քեզի համար չափաւորապէս զործա
ծէս և վայելէս : Աշրկրորդ՝ որպէս զի ու-

բիշ կարօսներու ալ և ժառանգներուդ
անկեց չափուոր բաժին հանեւս : Եւ եր
բորդ՝ որպէս զի առանց մեծ ցաւու և
առանց գժուարութեան թողուս :

ԴԱՍ ԺԶ .

Փ- - - - ի - - - ն- և և մ- մ- մ- մ- մ- մ-
Հ- Հ- Հ- Հ- Հ- Հ- Հ- Հ-

ՓԱՌԱՍՏՐՈՒԹՆՅԱ ՀԱՄԲ ՖԻԿԱՅ : Ո՛ՐՀԱՄԲ
ալ մեծ ըլլայ վառասէրը , միշտ կրծանայ
եաւէմլ կիյեայ որ աւելի բարձրանայ :
Եւ այն կացութիւնը՝ որ առաջ իրեն իրքէ
դերագոյն բան մը կրսեսպմէր , կրտեսնաս
որ հիմայ իր դիմացը ուրիշ բան չէ , բայց
Եթէ առաջին աստիճան մը , առաջին
քայլ մը : Եւ այն բանը՝ որ առաջ բոլոր
ցանկութեամբը անոր սիրառը բոլոր գիտես
թէ իրեն առեր քաշեր եր , երբոր մէկ
մը զանի ձեռք կրծդէ , անկեց եաւ պղ-
տիկ բան մը կերպնայ անոր .

Ո՞վ որ հասարակ իշխան մը նէ , ախու-
վախ կընէ , մեծ իշխան մը ըլլալու . մեծ
իշխանը աչք կրտնիկէ , կրցանկայ՝ ալ աւե-
լի մեծ ըլլալու : Եւ ամենեին չմանա-
լովիր վրայ՝ թէ առաջ ինչ եր , միշտ կր-
խորհի կրցանկայ ըլլալան՝ ինչ որ հիմա չէ :

Յուլիս կեսարուն և Պամպեոսին վա-
ստիրութիւնը այնչափ մեծ եր , որ ի-

բեր մասը աշխարքիս բառական չեղաւ լէ .
ցընել իրենց սրաբին երրորդ մասը : Այս
փառասիրութեան կիրքը՝ աշխարքիս խիստ
Երևելի խիստ խելացի մարդիկներն ալ
գերեց կործանեց :

Ազեքսանդր կայսեր փառասիրութելը
այնչափ մեծ էր . որ մեկ ամբողջ աշ-
խարքս չիկրցաւ զինքը յագեցնել : Այս
փառասիրութելը՝ հպարտութեամբ , ոռ-
ողութեամբ , և անխելքութեամբ ալ
կըրեցնել . զմեզ . և փառասեր մարդ մը
միշտ ցաւելու վշտանալու հետ է , նա-
խանձելով ուրիշին կացութեանը փայ-
տեանալով որ իրմէ առաջ կանցնի :

Կան մարդիք այնչափ փառասեր , և
այնպիսի սրտով կրցանկան պատվոյ , որ
մանաւանդ կուզելին մեծ ըլլալքան թէ
բարի :

Առենօք Երրոր Յուլիոս կեսարը՝ կա-
տուղըս անունով իշխանի մը հետ ինքն
ալ էտէվէ ինկեր էր որ Երևելի պաշտօն
մը ձեռք ձրգէ , ան առենը Յուլիոսին
մայրը սկսու խրատել զիր որդին՝ որ այդ
բանէն ետ քաշվի : Պատասխան տրվաւ
Յուլիոս մօրը . կամ մէծ իռավել ըլլաւ
հառնայեցած մէջ , իամ նէ Հառնային նլաւ
+ վէլի :

Էտէվէ ամենելին միշնար որ չափա-
ւոր աստիճանէն պատվոյ՝ անդին անցնիս :
Ա ասն զի աս ուրիշ բան ուզել չէ՝ բայց
եթէ թշնամիք շատցնել , նախանձուաներ
էվելցնել , միշտ պատերազմիլ . միշտ չար-

շրկիլ, և վերջապէս կործանիլ:

Որն որ կուզէ չափազանց թռչնիլ բարձրնալ ինչպան արևը. կրակեանաց վերջը՝ որ իր այդ փառասիրութիւնը կերէ կրմրկէ իւր թռերը:

Արշափ որ կրնանիք տմէն ջանքով զգուշանանք փառասիրութենէ. վասն զի այս կիրքութեր երթալուն վաղելուն ժամանակը ասնձ մը ջընդունիր. և պէտք է որ վախճանիք՝ ջըլայ թէ վանդաւոր կործանման մը մեզ հանալովցնէ:

Կան տմանք, որ ամեննին նման թըռ չունեներու մը՝ կրնային կրջանան որ միշտ աւելի վեր թռչնի բարձրնան, առանց դիանալու թէ ուր կերթան, ինչպան ուր կրհանի իրենց թռչիլ:

Այսպիսիները երբոր կրհանին իրենց միծութէ կանկ առնելու աւելք, ալ անեկց ետև անոնց ամէն մէկ քայլը՝ Աստուածային նախախնամութիւնը չափումէջ կրզբնէ. և կրտեանամ՝ որ ան առենք որչափ ալ թէ թէ ըլլայ այսպիսեաց իյնիլը կործանումը, վերաբին ոտք ելլալ բարձրնալ կարող չեն ամեննին:

Քու գլխաւոր փառասիրութիւնգ այն պիտոր ըլլայ՝ որ ջանաս աւելի խելացի ըլլալ, աւելի օրինակ բարի քու առենի մարդիկներուն ըլլալ. և քոյ խելքդ և խոհեմութիղ՝ միշտ հետք ունենաց նաև բարութիւն սրաի: Մէկ գիւ ձգէ ամեն աւսակ կողմնակցութիք. և կը ըստ գուն ան առենը իրրե նու մը, որ ապահով

անվտանգ նաւահանդիսար հասած մասձ բլայ :

Խելացի մարդը՝ նման է գնասակի մը ,
որ կլօրակ է և որ կողմն որ գարձընեց
հաւասար է :

Նայինք խելքով մտած ենք , ի՞նչ բան
է արդեօք այս պատմվա , այս վառքս , որ
այնչափ ետեւի ընկեր կը խընառէ վա-
սասէր մարդը . ուրիշ բան չէ՝ բայց եթէ
մէկ ըստուեր մը , մէկ շուք մը , որ կանց
նի կերթայ : Աման է ամենենին վարդի
մը , որ իրիկվան դէմ իրեն գերեզման
կը լսայ նոյն գեղեցիկ կարմիր գոյնը , որն
որ իրեն առաւառը օրորոց եղէր էր :

Մեծերուն բախտը աջողութիւնը չի
քալէր չերթար խատորինակ ծուռ դծի մը
վրայ , որ միշտ ետևէ ետև լայննալու-
մննալու հետ է . հապա կը քալէ բալո-
րակ կըօր դծի մը վրայ , որ երբոր մէջ
տեղը կը հասնի՝ կըսկսի վար իշնալ , և
վերջը գետինը կիյնայ :

Նշխարդս մէկ թէսարոն մի է . աս
թէսարոնին մէջ խիստ աղէկ խացցաղները
անոնք են՝ որ ամէլի բնական կերպով մը
կը ձևացնեն : Բայց խելացիները ամենենին
յանձն չեն առներ թագաւոր մը ձեացը-
նել , մեծ իշխան մը ձեացնել . և քիշ ան-
գամ յանձ կառնեն քաջ կարիճ մարդ մը
նալ ձեացնել :

Դիմուաս՝ որ պատիւը և մեծամեծ պաշ-
տանեները միշտ արժանաւոր մարդ կանց չի
արվիր . շատ անդամ տրվողին կողմնակ

յութիւնը և գիտուածն ալ աս բանիս
մէջը մատ ունին : Գիղիստպս կոմինեան
բալած պատմագիրը կըսէ , թէ այն պա-
տերազմին մէջ որ մէկ մէկու գէմ ըրին
Լուիմի ԺԱՆ . Ֆրանսոլզին թագաւորը , և
կարուսս Պորկոնէ ային Դուքսը , Եղան
մարդիք՝ որ իրենց պատվավոր պաշտօննին
կորանցուցին՝ վո զի պատերազմէն վախ-
չէլոմ այենպէս կեանքը երնին խաղցուցեր-
էին . բայց նայէ որ , կըսէ , նոյն պատվա-
վոր պաշտօնները յետոյ արվեցան անոնց՝
սրունք տասը մզոն ամէլի հեռու առաջին
ներէն՝ վախսէր Էին այն պատերազմէն :

Եւրիսիգես մէծ բանաստեղծին հայ-
րը որ մը Էկու կըսէր իր որդւոյն . գիտ-
հաս որդի՝ որ Ազովետութեան անունը
պատվոք առեր Էմ : Պատասխան արվաւ
Եւրիսիգես . Ունիս սուրէն դուռ այն բա-
նը՝ որն որ մէկն հարդ իշխայ անհնաւ իւ ըս-
տընէլ :

Քանի քանի խաղցողներ առանքվեր Էն
թարունի մէջ , որ իրենց արժանաւորու-
թեամբը պէտք էին ազնուական ըլլալ . և
քանի ազնուականներ առանքվեր Էն , որ
հազիւ թէ կրեային ազնուական մը ձե-
ացնէլ :

Բախսար շատ անգամ զանոնք կընարէ,
կառնու իրեն ընկեր , որ հազիւ թէ ար-
ժանի Էն իրեն նշանազցէ ատք վրանին առ-
հուլ հագնիլ :

Հասարակօրէն բախսար խելացիներուն
երեսը այնշափ չինայիր . բայց խելացիք

առ միայն իրենց բաւական կը սեղակեն՝ որ
իրենք արժանի ըլլան անոր շնորհացը՝
թէսպէտ իրօք ալ ֆիւայելեն։ Եւ իրենք
ավելի պատվական ձիրքերով հարուստ
ըլլալով երեմնաւ չեն նայիր այն բանե-
րուն, որոնց վրայ որ միայն ռամիկները
տղեաները զարմացած կը զմայլին։

Մարդկանց տեսակ տեսակ կացու-
թէսանցը այն բանը կը հանողագի, ինչ որ
ամեն որ կրակսեանք կը առքներուն վրայ.
որոնց ծանար կողմը վար կիշնայ, և թէ-
թէ կողմը վեր կելլայ։ Բայց գիտաս որ
ոյնպիսիները կապիկներու նման՝ որշափ
աւելի վեր ցաթկեն նէ, այնշափ ալ ի-
րենց մերկութիւննին կերպացնեն կրխայ.
տառակին։ Կամ թէ՝ կը նմանին թագա-
ւորական պատկերքի մի՛ որ սրբնել ըստը.
կի վրայ սապված ըլլայ։ Թագաւորը կը ը-
նայ անոնց պատվոյ անուններ տալ, որ-
շափ ուղենել։ Բայց զիրենք պատւաւոր
չի կը նար ընել։

Ո՞վ որ քիչ ժամանակի մէջ մէկէն մէծ
կը լայ, քիչ կը հանողագի՝ որ գիտայ զին-
քը կառավարել իրեն այն յանկարծական
փոփոխութէանը մէջ։

Արտաքոյ կարդի պատիվները շնորք-
ները՝ որ կը արտիվն անարժան անխելք
մարդկանց, զիրենք կավեն կը ձգեն և կը
հսկարացնեն, և ուրիշներուն տաքնալու-
նախանձելու ալ պատճառ կը լլան։

Երբոր կրակսեաւս որ մէկը խիստ բարձր
շափը վառքին հասեր է, գիտաս որ ան-

առեւնը խիստ թեթև ուսհիլմբն աւ ուսքին՝
զնա կասնու կործանել կրծգել ինչվան
խիստ ցած ողորմելի կացութիւն մը :

Կուզե՞ս այս զուրցածնիս աղեկ մը ի-
մանալ, ուշագրութեամբ կարդաւ Պլու-
տարքոս այն մեծ փիլիսոփային և պաս-
մագրին գիրքը, որ աշխարքիս խիստ երեւ-
լի մարդկանց վարքը սկզբնէ ինչվան վեր-
ջը՝ խելացի խրատներով տեղն ի տեղն կր-
պատմէ. և աղեկ կիմանաս աշխարքիս մե-
ծերուն փառասիրութիւնը, և միանդա-
մայն ունայնութիւնը և կործանմանը :
Աւստի և ամեն կարդացողներս հիմա մեկ
մը գառնան մասածեն. Ի՞նչ էր արդեօք
այն փառքը պատմվը և համարմանը
Պարմենիոն իշխանին, բանի որ Ազեր
սանգը կայսեր քովին էր : Այն փառքը
Եւսենիդէս իշխանին՝ Պալոմենոս թագա-
ւորին քովը : Այն փառքը Արագոս Ար-
կոնիոսին՝ Փիլիպոս Մակեդոնացիին քո-
վը : Այն մեծ անունը համբաւը՝ որ ու-
նէր Այէդիս զօրավարը, բանի որ Աա-
զենախանոս կայսեր աչքն էր, և : Դար-
ձիր մասածէ, կրտեմ, վարձքը հասուց-
մունքը, և ձախորդութիւնները թշուա-
ռութիւնները, որ պատահեցան այս մեծ
է երեւլի մարդկանց. յետ որոյ որ իրենց
այնցուք արդիւնքովը, այնչափ ծառայու-
թեամբ, այնչափ քարածութիւններովը վայ-
լցան աշխարքիս վրայ : Նայէ թէ ասոնք
այնչափ զարմանալի այնչափ պատահոց
բաներ տեսնելոն ետք իրենց կենացը մէջ,

արդեւք իրաւամբք կրնա՞ն մի ըսել իրենց
վրայ այն բանաստեղծին խօսքը . թէ
.. Այսափ քրանցու այսափ աշխատա-
նացու վարձք ունեցայ այս երկու բան
միայն . Առաջին շատ ուշ ճանչնալ , Երկ
րորդ՝ ապաշխառել :

Ըստ քիչ կրհանարապի , որ մեծ պա-
տիւ մեծ պաշտօններ ունեցողները՝ դըժ-
բախտ ձախորդ բախտին ձեռքէն խալք-
սին : Ինչպէս բարձր անմատչելի և ապա-
ռաժ լեռներուն վրայ կըտեսնաս որ Եր-
կրնքէն կրակու կայծակներ ավելի կը-
թափին կրպարնեն . և փոթորիկներ և
կարկուաններ հսն անպակտա են , այսպէս
ալ որոնք Երևելի բարձր պաշտօններու
իշխանութիւններու հասեր են , անոնք
ուրիշներէն ավելի թշուառութեամբ ձա-
խորդութեամբ կըկործանին . Եթէ իրենց
հպարտութենեն , եթէ շար մարդկանց
ձեռքէն , և եթէ նախանձուններուն որո-
դայթներէն :

Արտիք մեծ Երևելի պաշտօններ մէկմը
որ ձեռք ձգեցին , պէտք է որ մէկ մը դառ-
նան մտմասն . թէ այդ իրենց եզած շը-
նորբը իրենց թաղաւորէն իրենց մեծէն՝
Երկարատե չէ . և թէ՝ Երկար ժամանակ
տառին վրայ քաղելը և շիյնիլը՝ շատ դըժ-
ուարին բան է . վասն զի թէ որ մէկ ոտ-
քը միայն յանկարծ քիչ մը սահի , բոլոր
մարմիննեւ ալ մէկէն հետք կիյնայ : Եւ
անս գուն հիմա՞ որ մէկ մը որ ընկաննէ .
իսկայն ան ատենը հազար թուք ու մուր

անհամար ամբաստանութիւններ բառախիշն
անդիւն վրանին կը թափիւն . անոնց ամէն
խիստ պղղոխիկ ըրած գործքերնին ալ կը ա-
կըսին քննիչները ճշգիւ քննել նայիլ ըստ
չափու իրենց կը քին և նախանձին և թրշ-
նամութեաներ , որ ունեն անոնց վրայ .
առ բաւական չէ՝ նաև կը տեսնաս որ վրա-
նին կը ձգեն ալ ավելի մեծամեծ պակա-
սութիւններ՝ քան զոր իրօք անոնք ըրած
ըլլային :

Կը պատմեն՝ թէ Դեմոկրենէս այն ե-
րակի խմառութեր և մեծ Տարտասանք
Յաւնաց , յէտ որոյ որ Երկուն ժամանակ
իշխան ըլլալով կառավարեց իրեն ազգը ,
որ մը Երբոր իր բարեկամները գացին իրեն
ակսութիւն՝ ուրիշ խօսքերուն մէջ աս-
բանս ալ բառաւ անոնց : Թէ որ տաջի բե-
րանը իմ կառավարութեանս իմ իշխա-
նութեա՝ առջևս գներ մէկը Երկու Տամ-
րայ . մէկ Տամբան տանի հանել ինչվան
ծայրագոյն իշխանութեան աթոռը , մէ-
կալ Տամբան տանի խօսթէ ինչվան զե-
րեղմանը . թէ որ ես ան առենէն կարե-
նայի նախառականնել այն չարիքը , այն
զապարտութիւնները , այն վախը սրտա-
գոզը , այն մասնութը , այն նախանձը եւ ,
որ իշխանութեան հետ կիսք են , ես միշտ
տռառել կը նարեի գեալ 'ի գերեզման տա-
հող Տամբան , քան թէ գեալ 'ի իշխանու-
թիւն տանեազը :

Մարդ մը որ մեծ պաշտօն մը իշխա-
նութիւն մը ձեռքը ունի , պետք է որ

շատ ու շատ համբերութիւն ալ ունենայ , որ կարենայ կրել համբերել ուրիշներուն չարութեանը և զարարտութել : Այնպիսւոյն խոհեմութիւնը կուղէ՝ որ միշտ իր քովը պահէ ունենայ նաև մեկ զօրաւոր փառասեր մարդ մը . որ իրեն իր ըեւ ամուր պարիսալ մը ըլլայ , և զինքը պաշտպանէ զարարտութիւններէ , անարդանքներէ , նախատինքներէ . ևն :

Ով որ մեծութեան մը հասեր է , ան կարելի որ նախանձուներ չունենայ . նախանձուը ուրիշ բան չէ՝ բայց եթէ ուրիշն պատվուն թշնամի : Վասն զի առաջ երթալը՝ մեծ իշխանութեան հանիլը , նման է առնենքն ան ծառերուն՝ որ շատ կը բարձրնան և շատ ալ կը լայննան կը հասարձնան լեցուն մեծամեծ ձուղերով , այսպիսի ծառերը հարկաւորապէս շատ մենծ և բնդարձակ չուք ալ կը ձգէն . և ասով իրենց քովի եզած բոյսերուն առնելերուն թողչեն խար , որ արևուսան անին բարձրնան : Ահա այս է՝ որ մեծ էրուն մէջը նախանձուն կը ձգէ , և անոնցմէ վարդիններուն մէջը՝ յուռահասութիւն կը ձգէ :

Արտիշեան շատ մարդիք կան՝ որ է առևիլէ ևն կը ցանկան պատվոյ հասնիլ . ուրիշն բացարձակապէս հարկ է որ պատվոյ ցանկացողը՝ նախանձուներ ունենայ , և իւր առաջ երթալը չուզգներ :

Արտիք որ ավելի բարձրցած են և ուիշներուն վասյ իշխանութիւն և կառա

վարութիւն ունին . միշտ հալածվելու
չարչրկվելու հետեւ այն մարդկանցմէ՝ որ
ազելի բարակ կը եային կը դատեն անոնց
արդիւնքը արժանաւորութիւնը՝ քան թէ,
անոնց իշխանութիւնը :

Չարսիրա մարդիքը միշտ հետերնին ու-
նին մեկ ծածուկ հնարք մը վարպետու-
թիւն մը , որ պատվավոր մարդ մը առելի
ընեն և անոր հալածանք քաշել տան :

Ավ որ մեծ իշխանութեան մը հասեր
է . այնպիսին պէտք է որ այնչափ աչք
ունենայ . որչափ ուներ՝ բանաստեղծնե-
րէն հնարած Արդոս անունով մարզը՝
(որ հարիւր աչք գլխուն վրայ ուներ) ,
որպէս զի միշտ արթուն ըլլայ նայի ոչ
միայն իրեն ըրածը թօղածը՝ այլ և ու-
րիշներուն : Պէտք է որ ունենայ այնչափ
ձեռք ալ որչափ որ ուներ անոնց Տիւ-
ֆիոս հրսկայն , այսինքն՝ հարիւր ձեռք .
որ կարենայ կարդի կանոնի գնել և կա-
ռավարել զամեն բանը : Պէտք է որ ունե-
նայ հարիւր բազուկ ալ , որչափ որ ու-
ներ իրենց բրիարեսս մեծ հրսկայն . որ
կարենայ զինքը պաշտպանել չարութեց
և զրագարաւութեանց դէմ :

Մեծութիւնը՝ վեր ելած կեցած է որ-
պէս թէ մեկ բարձր գահավեժ տեղի մը
վրայ և աջողութեան վրայ : Թէ որ ըզ-
մարդս քիչիամիկ մընալ իրեն կշառքէն ան-
դին շարժէ ասնի , խակայն կը ձգէ կը կոր-
ծանէ , և հազար ու մեկ կտոր կընէ :

Ավելի ապահովան է՝ շաբաւոր կա-

ցութեան մը մէջ կէ անքը անցյել, բայտ
թէ եակէվէ իշնալ թադաւորաւթեան :
Ա ասեղի ասոր չես կրնար համեմ՝ տռանց
հետդ ունենալու նաև շատ անհրաժեշտ
(շիսաբաւէլու) վատանդներ :

Չի կարօդ մէկը վեր ելլալ բարձրնալ
պատիշներու մէջ, բայց եթէ՛ իրքե սան
գուղքէ մը ոտք ոտք վեր ելլալով : Այս
սանդուղքիս վրայ՝ հասարակորէն խօսե
լով՝ կրտեմնաս որ անհամար հնարքներ
սատանութիներ վարպետութիներ կան,
շարն ալ բարին ալ խառնրված Են մէկմէ
կու հետ : Թէ որ արդարութեամբ առա
քինութեամբ քու պաշտօնդ քու իշխա
նութիւնդ ՚ի գործ դնես, ժողովուրդին
աչքէն կելլաս . իսկ թէ որ անարդարուք
զանցառութեամբ վարես պաշտօնդ, Առ
տուծոյ աչքէն կիշնաս : Նւ մարզիք ալ
դիմենք, որոնց առաքինութիւնը ավելի
քան թէ իրենց մոլութիւնները՝ պատ
ճառ եղեր է աշխարքիս առջեր՝ իրենց ան
կանդնելի կործանմանը :

Կուղես իմանալ՝ որ մէկը փառասիրու
թեան կիրքէն շարժեալ՝ երեկլի պաշտօն
մը ձեռք ձգեր է, նշանը աս է՝ որ իսկոյն
կըսկսի ուռենալ փբանալ : Երբոր ասանկ
աղէկ մը իւր հպարտութիւնը դոռազու
թիւնը յագեցուց, առաջին ըրտծ բանը
այս է . այսինքն՝ թողուլ ձգել իւր բա
րեկամը : Ասոր համար ատենօք դաշտա
նին մէկը՝ բարեկամմը ունենալով որ իշ
խանութէ մը հասեր էր, աս բանս գրեց

իրեն . և Ըստ մենծ խնառում ունեցայ .
լսելով որ իշխան Եղեր ես . բայց շատ ալ
ցաւեցայ՝ որ նոյն առենք կորուսի Ես
այսպիսի լաւ բարեկամ մը ” :

Փառասէր մարդմը՝ Երբոր կուզէ մէկ
պատիվ մը ձեռք ձգել՝ ամենուն գիմացք
կը ածնայ կը խոնարհի . բայց Երբոր մէկ
մը ձեռք ձգեց , իսկոյն կը անաս որ
կուպառթեամբ մը կը մերժէ մէկուն Երե-
որ չննայիր . և թէալէտ և իւր պաշտօն
ալ բերէ պարասաւորէ զինքը՝ անուշ մար-
գամար քաղաքավար ըլլալ , բայց իւր դո-
ւոզութիւն հազարտութիւնը զինքը զզուե-
լի կընէ անոնց՝ որոնք որ հետք բան մը
ունին ականալու :

Փառասէր մարդիքը՝ ամէն մարդիքնե-
րէ ավելի ասլերջանիկ թշուառ են : Վն
զի միշտ նոր նոր մամառուքներ ունենալով
մենծնալու , և անստոյգ ալ ըլլալով կըր-
նան արդեաք ձեռք ձգել , ասով միշտ
անդադար կը տանջրվին կը չարջովին . և
ականելով որ վերջապէս պարազը Ելաւ-
իրենց յոյար , որպէս թէ անմիմթար այն-
պէս կէանք մը կանցնեն :

Մամառուքը միանգամօյն և ձախոր-
դութիւնը՝ գրեթէ միշտ չեն զատիլիր մի-
ծութենէ , և մեծամեծ պաշտօններէ :

Աշխարհիս վեայ բարձր գաւառուները՝
բարձր ակղիմանքը գրեթէ ոչ Երբէք ազատ
կը անաս օդոց խառնակութիւններէ :
Եւ աշխարհիս մշջ Եղած պատիվները վառ-
քերը՝ լման նաւու մը պէս՝ միշտ բեռցու-

ցած Են մեծ մեծ հօգերով և ծանր ծանր
մատառութներով :

Որո՞նք որ այնչափ ախուվախ կրնեն
պատիվներու և երեւելի պաշտօններու,
թէ որ անգամ մը զանոնք ունեցողներուն
սիրար կարենային մանալ կարդալ, ո՞րչափ
արդեօք սաստիկ կրզարմանային կամշէին
ան առենք, առ սնալով այնչափ ծանր հո-
ղը մատառութը այն մեծութեան այն պատ-
վուն՝ որ վառասիրութեան կրքեն միայն
շարժըվեր են ձեռք ձգել և պահել :

Իրաւ է՝ որ երբեմն երբեմն ախորժ մը-
նալ խնտումնենալ ունին. բայց միշտ հե-
տք կիս ունին սոսկալի մտածմունքներ
նաև այն իրենց վայելելուն ժամանակը :
Իրենց անուշութիւնը միշտ լեզութենով
լեցված է. և անգագար ուրիշ զուար-
ճութեան մըն ալ կարօտ են՝ որ կարենան
ունեցած զուարճութիւննին վայելել :

Ամեն շարիք ամեն ձախորդութիւն՝ որ
կրհանգըսի մեծ պաշտօններ ունեցող
ներուն, այնչափ անպատռութիւն կր-
պատճառէ անոնց՝ որչափ որ զանցառու-
կամ անիրաւ դաներվեր են անոնք իրենց
պաշտօննին մէջ. և զիրենց ձախորդու-
թիւնները կրսեալին մարդեք՝ իրմւ ար-
ժանի պատճէ իրենց յանցանացը :

Խիստ վառաւոր կացութիւն մըն ալ,
որչափ դրազվանց վայլուն պայծառ ե-
րմնայ մըր աչքին, բուններսի դին ինքը
անանկ չէ : Ա ասն զի բաւն զայն կացու-
թիւնը ունեցողը՝ զայդքու կարծիքդ չու-

նի իրեն կացու թեանը վրայ - քանի որ կը-
աւ անայ՝ որ անհանդստութիւնը սրաբն և
մամառւը աւելի է քան զիւր վայել-
մունքը :

Ո՞վ որ հրապարակական պաշտօնի մը
մէջ է, ուրիշ բան չէ, բայց եթէ հրա-
պարակական ծառայ մը : Խրաւամբք կըր-
նայ ուրեմն մէկը անոր բաել այն խօսքը,
որն որ ատենօք օր մը պառաւին մէկը բ-
առաւ Ագրիանոս կայսերը . Ե՞ր իւսէր +
+ Բ-+ էր . ինչո՞ւ ու Եր իւսէր իւս ու-
ու դուշիւնուն իւսէր .

Մարդիք՝ որ մեծ մեծ պաշտօններու
մէջ են, իրենք զերենք ինչպէս որ պէտք
է չեն ճանչնար : Վասն զի քանի որ այն-
չափ ուրիշ անհամար գործքերու մէջ ըն-
կղմեալ զբազած են, իրենցինը մասմէ-
լու ժամանակ չեն դանար : Ըստ իւել-
քով զուրցեց իմաստուն մը . Մեծ բախ-
ուին մէջ, Դաշտի ու պատմական հշուաւ էիաց :

Կեանիք մը՝ որ անդադար քրանելու աշ-
խատելու հետ է, նման է մեկ երկան Ճա-
նապարհի մը՝ ուր որ զըզլանմի առնենեմին
օթեվան մը, կերաւկուր մը առնելու կամ
քիչ մը հանգնելու :

Պատիւ վասաք բասածդ՝ մէկ Պալստ մի-
է որուն առջեմին երեսը շատ զեղեցիկ մե-
ծագործ վառաւոր է . բայց չէ այսպէս
ետևի կողմը : Խշանեութեանց և պաշ-
տօնից մէջ մանալը՝ զիան թէ մէկ յաղ
թանակաւ մանալ մը նէ . բայց անկեց եւ
լալը՝ շատ անդամ խեղչ և ցաւալի կըւ-

բայ - և ով որ յաջողութեան գանեն կը
մըսնայ , հասարակորեն ձախորդութեան
գանեն դաւրս կելայ :

Արտառոց բան չէ մի , որ մարդիկ այն
շափ էակվէ ի յեան իշխանութեն մը ձեռք
ձգելու , որ ուրիշ բանի իրենց չի ծա-
ռայէր՝ բայց եթէ ազատութիւնին ձեռ-
քէ հանեն : Դէպ ՚ի մեծամեծ պաշտօն
ները ասեազ ճամբան՝ շատ զառիվեր դր-
ժուար ելլալու և վշալից ճամբայ է . բայց
եթէ՝ մեկը ուզենայ անարժանութեամբ
հասնիլ իշխանութեան մը :

Մեծութիւն բաած՝ ուրիշ բան չէ .
բայց եթէ՝ գեշեցի Ալո Տէ : Որսնք որ
կրկենան կընային թագաւորական թա-
դիմել վրայ և վրան եղած մեծագին գո-
հարներուն վալվիլը , իրաւ է որ աչքեր-
նին կըզմայլի կըզուարձանայ . բայց թէ
որ կարենային տեսնալ ճանշնալ և իմա-
նալ այն անհամար հոգը մասնուքը՝ որ
այդ թագինը բոլորակիքը առեր պատեր են ,
իրաւամբը ան ատենը իրենք ալ այդ խօ-
քը կըզուրցէին . ինչ որ ասենօք զարցեց
իմաստուն թագաւոր մը . Աւդ Բադը Իէ
՛՛ ճամբան Հրայ շնիւծ ուսնայինք , հազի-
նէ սովորայինք ծախ Յեաւ Երնիս առնուլ :

Այս մեր ամեն բաածներուն ցաւալից
փորձը ինդիրէն ասնելով այնարեւէլի Յու-
լիս կեսարը իր կենացը մեջ , որ մը հար-
կագրեցաւ աս բանս բերնեն հանեց՝ բաաւ .
Եւբայ իւղեւ բայսորէւ իւղիւնէւ շաբանիւ
Տէ հագէրս , Տամրուանէրու , շինուանիննէ .

Հայոց պատմութեան վեստը :

Թէ պէտ և աւեսնաս՝ որ այս աշխարքին
մեծերը ասախս անզին առնուն խրիւն
անհամար նուերու խումբ։ աւեսնաս որ
կեցեր կը հրամացյեն անհամար զօրքերու
վայ։ աւեսնաս որ չորս դինին առեր պա-
տեր են մեծամեծ իշխաններ և հաւա-
տարիմ պահապահներ։ 'Ի վերայ այսը
ամենայնին մի կարծեր թէ ամմենքը գոհ
և ուրախ կեսարկեցնին կանցնեն, կամ
թէ ամմենքը մեկ իրական զուարձութի-
մը վայելմունք մը կը վայելեն։ վասն զի
այդ ամեն բանգ՝ ուրիշ բան չէ՝ բայց ե-
թէ ծաղրական ոլերձութի (սալմանաթ)՝
մը, և ամեննին մեկ երազ մը։ Ատիզը
սրտադոզը և հոգը մասնութը՝ վայլուն
փայլուն զենքերու շարժիլը շողողիլը բա-
նի աեղ չի դներ, և ուկւոյն արծաթոյն
փալմութեանը կամ փառաւոր ծիրա-
նին երեսը ամեննին չի նայիր, հապա-
վազելով յարձկվելով դաշանաբար կու-
զայ կը մանայ ներսը՝ ինչվան թագաւոր-
ներուն սիրաը, և հոն (Բանաստեղծնե-
րուն ոճովը խօսելով) պատառող ակդեղ-
ներու ոլես կը նստի կուտէ կը կը ծէ և հո-
լէ կը մաշէ։

Վեչ կը նշանակեն այն ամեն փառա-
ւոր պատվոյ անունները։ Արգեօք ավելի
բան մի Ե՞ն անոնք քան զմեկ աղնուական
ձայն մը հնչում մը։ Թէ պէտ և իշխաննին
և թագաւորին պատվավոր ծառայները
սպասաւորները՝ վառաւոր բան մըն ալ-

ըլլան, ստեղայն խելքը և գատումը կրաէ
մեզի և կիսացնեւ, թէ ուրիշան չե՞ն ա-
նոնք՝ բայց եթէ մէկ գեղեցիկ երեսյօն
մը: Թէ որ աս աշխարքէս վեր ելլայինք եր-
թայինք ինչպատճառ աստղներուն մէջը, և ան-
կեց երկնքն մէկ մը աշքերնիս գէտ ՚ի
վար նայէինք երկրիս վրայ, ո՞րչափ ար-
դեօք կափշենք կրզարմանայինք՝ միտքէր
նիս բերելով մասածելով աշխարքիս մեծե-
րուն այս մեծագործ պալատները, իրենց
չորս դին եղած իշխաններուն փառաւո-
րութիւնը, իրենց աշք անկած փառասի-
րութեան բանները, և իրենց մասածմուն-
քը համարմունքը՝ որ ունին պատվոյ փա-
ռաց համար:

Արսէր առենօք փիլիսոփային մէկը ·
և Ես մէկ պատվոյ անուն մըն ալ չունիմ,
բայց ՚ի վերայ այսր ամենայնի՝ մեծ եմ ·
և մեծութիւն մըն ալ կրվայեցնեմ իմ
պղտիկ աշխարքիս մէջ · վասն զի տէր եմ
իմ անձինս :: :

Խմաստուն է ան մարդը՝ որ յէտ որոյ
որ պատվոյ փառաց հասաւ · և յէտ որոյ
որ փառաւոր գործքէր ալ ըրաւ կասա-
րեց, անկեց եաւ կընայի ասպահովցնել
իրեն իւր փառքը՝ առանց ժամանակին
սպասելու՝ վասն զի յաջողութիւն մը՝
որ առանց միջահասութեան կրշարունա-
կէ՝ միշտ կասկածելի է:

Վարսկետ և խորագէտ խազցօքը՝ Եր-
բոր աջողութեամբ խաղը կրվաստղկիր,
կրտեսնաս որ խաղէն կելլէ կրթողուր · վա-

զի թէ որ շաբունակէ՛ անտարակոյս գիտէ որ աջողութիւնը փոխմելով պիտոր կորսնցնէ :

Կարողոս է . այն մեծ և փառաւոր կայսրը , զորի որ բախտը աջողութիւնը՝ աւել ըրաւ աշխարքիս և ամենուն յաղթէլ արվաւ , այս կայսրը իրեն այնչափ փառացը հետ՝ այնչափ ալ խելք ունենալով , վերջապէս բախտին ալ վրան եւրաւ , անոր ալ յաղթէց : Վասն զի իր փառատիրութեան իշխանափրութե չափ գնելով եւրաւ ինքիրէն փառաւորապէս բաշվեցաւ եւս կեցաւ :

Չեմ կրնար բաւականապէս յարդել դովել այն Հռոմայեցւոյն քաջութիւնը և մեծութիւնը ոգւոյն , որ իր վրայ ասանել կրսէր . « Ես երեսն ընեւել առաջ իշխանաբիւններ Յշու յիշեցի . և ըստի արիները դեռ անձն եղենն ընկեծ պնի-ծ՝ եւնասի զանձն նողուցի :

Մի բաղձար , մի ցանկար , ոչ պատիւ , ոչ փառք , և ոչ փառաւոր պաշտօններ . առա թէ ոչ ասով յայտնի կրնես՝ թէ ուրեմն գուն զայն բանը՝ որ ուրիշները քեզի կրնան ատալ , ավելի մեծ կրսէապէս բան զայն զոր գու քեզմէ ունիս . և զուն աղեկ գիտցիր որ ավելի քան զառափինութիւնը բան մի ցիկայ՝ որ զքեզ կարենայ բարձրացընել և փառաւոր ընել : Դուն զքեզ մեծ սեպէ , բանի որ ոսքի վրայ զքեզ կրբանես , և առանց բանէ մը վահնալու կրնաս ամենուն երմնալ : Թէ

որ առաքինի ես՝ չես ծնած պատիւ սիրելու համար, այլ գործը սիրելու համար։ Խոնարհութիւնը պատվէ կրդիախցի, և խոնարհութեան ճամբառվ պատիւը ձեռք կրծդի։

Գիլխառփային մէկը մասծելով մարդկանց փառասիրութիւնը նաև մեռնելէն եմն, իրեն համար կատկ մը գրեց այսպէս։ « Խմ մեռնելէս ետեւ չեմ ցանկարունենալ հարուստ զամբարան մը, փռաւոր գերեզման մը կամ մէկ գեղեցիկ շնուրածքով աման մը որ ոսկորներս մախիրներս հան դնեն պահեն։ և ոչ կուզեմ որ անունս պղնձի քայ կամ մէկ մարմարին քարի քայ փորեն դնեն։ թէ որ Աստուածային նախախնամութիւնը ինձի տայ շնորհէ մէկ հասարակ քարմբնալ որ զիս ծածկէ, ուրիշ բան չեմ ուզեր որ զբան գրեն, բայց թէ այս բանս ։

ԱԶԱՏ ԵՂՅԻ ։

Այսինքն՝ փախչելով ամեն պատուց և փառաց՝ ես ազատութիւնս վայելեցի։

ԴԱՄ ԺԿ ։

ԻՆՉ Ճ-Հ-Ն-Հ Դ-Հ-Ն-Ի- Ե-Ր-Ը-Ն-Ի- Շ-Վ-Ն- Շ-Ն-Ր-Ն-Ի-
Հ-Ր-Ա-։

ԵՐՋԱԿԻ ըմակը խիստ սիրելի կացութիւնն է՝ որ կրնանք ցանկալ աս աշ-

խրբիս վայց . և ամէն մարգ կրնայ երջանիկ ըլլալ՝ միայն թէ կամենայ :

Որովհետ զի Երջանիկ կարենաս ըլլալ . պէտք է որ բանականութիւն առաջնորդ ըլլայ քեզի քու երկակայութիւնդ շակելու , խենթումնիթ մտածմունքները մէկ դի ձգելու , և մերջապէտ կեանք մը վարելու՝ ինչ որ խելքը և պարագանութիւնդ քեզի դաս կուտայ :

Հանգստութիւնը հոգւոյ և մարմնոյ՝ են երկու խիստ մեծ վաստակը և շահը մեր կենացը :

Ճշմարիտ Երջանկութիւնը թագաւորութեան վայց չէ կասպած , և ոչ իշխանութեան , և ոչ հոգատութեան վայց . այլ երբոր մենք կատարելուպէտ կարդի կանոնի դնենք մը բաղձանքը մը ցան կութիւնը , և երբոր մեր ամէն գործութեան մէջ խելքով վարինք , այն առենք Երջանիկ Ենք :

Վախը և ցանկութիւնը՝ են երկու զրկուառ հիւանդութիւն մեր հոգւոյն : Բարեխամանութեան առաքինութիւնը պէտք է որ ձեռքդ առնուս իբրև վահան մը՝ որ կարենաս զքեզ պաշտպանել ցանկութեանցդ գլւմ : Խակ արիութեան առաքինութեամբը՝ վախը մէկ դի կրդնես : Առաջնորդ ամուր կըբանէ զհոգին՝ երբոր ցանկութիւն մը վահան կըլազէ կրհասնի . խակ երկրորդը՝ ամէն առսակ վախերու յազթօղ կընէ զհոգին :

Բանականութիւնը մեզ կըպաշտառ-

նէ՝ երբոր ցանկութիւնը և վախր վանիս
ուժով մը կըսարձնին . մեզի դաս կու-
տայ կըսորվեցնէ՝ որ քաջութեամբ կրենք
զամէն ձախորդութիւն . և գէալ ՚ի հան-
դըստութիւն տանօղ Հանապարհը մեզի.
կըդիւրացնէ :

Աշխապէս մը զքեզ կանոնաւորէ , որ
կարենաս քու ամէն աւելորդ ցանկու-
թիւններդ չափաւորել . և ինչ որ բնու-
թիւնը քեզի կըսպասուիրէ , անոր չա-
փէն դուրս մը ելլար : Իրեն պատուի-
րածները ան բաներն են միայն՝ որոնք մե-
զի բացարձակապէս հարկաւորը են . և
այս հարկաւոր բաներուն թիւը այնչափ
քիչ է՝ որ խիստ մեծ ձախորդութիւն
ալ վրանիս դայ ՚նէ՝ անոնցմէ մեզ չիկա-
րեր զրկել : Խեկ ով որ աւելորդ և ան-
պիտական բաներու էտէվէ կիյնայ ՚նէ ,
այնպիսին հազիւ թէ հարկաւորը ձեռք
կըձգէ : Ամէն տեղ կրնանք մեր հարկա-
ւոր սիստոյքը ձեռք ձգել . բայց աւելոր-
դին համար՝ կարծեմ մեկ ամբողջ թա-
գաւորութիւնն մըն ալբաւական չէ : Մի-
այն խելքը՝ կարող է զմեզ անապատի մը
մշջ ալ երջանիկ ընել :

Չարը աս է , որ մարդկանցմէ շատը ա-
խուվախսընելովքարձրագոյն բաներու կը-
ցանկան , և ստորեագոյն բաները չի յան
գործածել : Ցանկալը այն բանին՝ զորն որ
չունինք , մեզ կըզգիկ ախորժական վայել
մուշքէ ան բանին՝ զորն որ ունինք :

Միշտ գիմացդ ունեցիր զայն խոպը :

ինչ որ խելացիին մէկը հնուց զուբցեց ի-
րեն համար . Բայտ իշ շունչաշունչ վէճ օտ-
իար . գուն այս խօսքավա՞ ինչ բանի որ ցան-
կաս նէ՝ միշտ ունիս . վասն զի բանի մը
չէս ցանկար՝ աւելի քան զայն զոր կրնաս
ունենալ :

Ա՛վ որ սրտին մէջը անբանաւոր ցան-
կութիւներ ունի , հարկաւորապէս պէտք
է որ իր միտքը դրած յոյսերէն պարապ
ելլայ :

Մէկն որ չափաւոր է իրեն ցանկու-
թեանցը մէջ , նշան է թէ խոհեմէ . և
մէծ անխելքութիւն է՝ գնուշ գնել զայս :

Ամեննեին եակէվէ պէտք չէ իյնալ ան-
բանին՝ որն որ չենք կրնար ունենալ . և
միշտ ուրախ պէտք է ըլլալ ունեցածով :

Այն մարդը միայն հարուստ է՝ որն
որ գոհ է : Վասն զի գոհ ըլլալը՝ ամեն
հարստութիւնը աշխարքիս ունեցածի պէս
է , ինչպէս որ վերը բացատրեցինք :

Հոգւոյն հանգստառութիւնը՝ աւելի յար-
գելի է քան զամէն ոսկի Հնարասանուն -
և ով որ տէր է իր անձին և քաշված տեղ
մը անմեղութեամբ կեանքը կանցնէ , այն-
պիսին այնչափ գոհ է՝ որչափ թէ որ ա-
մէն բարիքը և ամէն հարստութիւնը աշ-
խարքիս ունեցած ըլլար :

Կերտի եղած խազազութիւնը՝ կտրող
է մեղ բաւականապէս դըրաբուլանց ալ գոհ
ընել :

Կըսէր ատենօք Փիլիսոփային մէկը .
» Ուրիշն երջանիկ վիճակին չեմնախան .

ձիք, վասն զի խմբնովս դոհ եմ. և ալ ու
րիշ բանի չեմցանեկար՝ բայց որն որ ինձ
բացարձակապէս հարկաւոր է. այնչափ
որ թէ որ կարելի ըլլար ինձի ուղել որքո-
լոր աշխարքս վայելեմ, չեի ուղեր ։

Ի՞նչ բան է հարստութիւնը - բայց և
թէ գիծ մը, կամ զբօյ մը. զբոյներուն
շատնալը՝ դումար մը չի գործէր. իւնէն է
այն համբանիքը՝ որ վասն եկածին պէտք
դումար մը կը ցինէ : Ի՞նչ բանի պէտք է
մեր ունեցածները՝ երրոր մենք անոնցման
դոհ չենք. աւելի ունենալ ուղելը՝ կը
աւեսնանիք որ ունեցածներուն ախորժնալ
մեզմէ իսկոյն կառնէ կը մի բցնէ : Ազէք
անդր կայսրը իրեն թախտին վրայ՝ իւր
փառափրութեան հոգովը մասմառքակը
միշտ չարջոկած ըլլալով, աւելի իւղան
զորմելի կացութեան մը մէջ էր քան ըզ-
Դիոդինէս Փիլիպոսայն՝ որ կարասի մը
մէջ դոհութեամբ կը բնակեր :

Ո՛վ որ չափաւոր վիճակ մը ունենա-
լով գահ չէ իւր կացութեանը վրայ, այն
պիսամն՝ միշտ իւղան ողորմելի է, թէ պէտ
և դառնայ հարուստ իշխան մը ըլլայ. վի
զի իւղանութիւնը միշտ ցանկութեան և
անդոհութեան հետ կազած ընկեր մը նէ,
անկեց ցիրամնը վիր: Եւ նոյն իսկ անխելք
կարծիքը՝ որով որ այնպիսին մէկ մը միտ-
քը դրաւ թէ բաւական եկամուտ չանի,
պէտք է որ նաև միտքը գնել ասայ անոր:
թէ բոլոր աշխարքս ալ բաւական չէ իւր
ովհայիցը. և այսպէս որչափ աւելի ու-

նենայ, այնչափ աւելի կուզէ ունենալ
միշտ յաւիտեան :

Ո՞րչափ ալ աղօռւական, դեղեցիկ և
փառաւոր ըլլան հագած լամթերդ. կար-
ծեմ՝ աւելի տխորժ մը չեն կրնար աւել-
ցնել անոնք քու հոգւոյդ. մանաւանդ
երբոր խելքով կրմածես՝ թէ հագուստ
ըսածդ ուրիշ բանի համար եղած չէ՝
բայց եթէ մեր մերկութիւնը ծածկելու
համար :

Արտեր փիլիսոփայ մը տուենոք՝ այս բանս
ի խրատ իւր աշակերտացը. « Արնամ
տոնուլ վրաս հագնիլ մէկ դործածած
հագուստ մը, այնչափ ախորժանքով որ
չափ թէ այն նոր եղած ըլլար, Աւ ես ա-
մենեին չեմ լած, թէ թագաւորական
թագ մը՝ դվառ ցաւը անցուցած ըլլայ.՝
կամ թէ՝ մէկ դեղեցիկ վարպետաշէն մու-
ճակ (վասպուն) մը՝ փառակուային չար-
ցրկող ցաւը թեթևեցուցած ըլլայ » :

« Ֆերմի՝ մէկ փառաւոր անկողինի մը
վրայ այնչափ կրտանջէ անհանգիստ կր-
նէ զբարդը, որչափ խոտէ անկողինի մը
վրայ » :

Ա Երբոր հասարակ հագուստ մը ու-
նիմ, որ զիս ցուրտեն կրպահէ և կրտա-
քրցնէ, ալ ուրիշ բանի կարուսութիւնն
չեմ զգար. ուստի և անպիտան կրնանց
նամ անկեց ետե, թէ ծիրանի ըլլայ,
թէ ապօվ բանած ըլլայ, թէ լայն փա-
ռաւոր ըլլայ, թէ վրան անգամանդ ու-
նենայ, կամ մարդրիս, կամ թէ ուրիշ

ու և իցէ մեծագին դռհար ։ :

Ո՞վ որ զիտէ շափու կանոնի մէջ դը-
նել իւր ցանկութիւները , այնպիսին հան-
դըստութիւն և ախորժ ունի այնչափ՝
որչափ որ իրեն չեն կարօղ տալ թէրու-
շաված Ամերիբային հարուստ հանքերը
ուկւոյ և արծաթոյ ։ Կրնաս դռ այնպէս
գոհ կենալ բնակիլ մէկ պղտիկ քաղաքի մը
մէջ , ինչպէս թագաւորական մայրաքա-
ղաք մը :

Օր մը մաածելով վիլխոտիայ մը աշ-
խրքիս ունայնութիւնը և մարդկանց ա-
ւելասիրութիւնը , այսպէս կըզուրցէր քո-
վի եզօգներուն . . Աչքիս բան մը չերե-
նար՝ երբոր Սիկիլեան ըսված բազմախոր-
տիկ սեղանը ևս ալ գըտնըզիմ . կամ թէ-
երբոր Դվոննեսիս հարուստ թագաւորին
փառաւոր սենեկակը պառկիմ քնանամ :
Թէ որ ես պնակ մը ընտեղէն ուտելիքս
ունենամ , և մ.կ խոտէ անկույն պառ-
կելուս համար , ալ անկեց ետե թագաւ-
որին չեմ նախանձիր ։ :

Ինչպէս որ իմաստուն մարդ մը պէտք
չէ որ աւելորդ բանի մը ցանկութիւն ու-
նենայ՝ այլ միայն հարկաւոր բանովը դոհ
ըլլայ , այսպէս ալ արիասիրտ մարդ մը
պէտք չէ որ թուլ կենայ՝ որ իւր հոգւոյն
խաղաղութիւնը տակնուվերայ ըլլայ ո և
իցէ թէպէտ և տաստիկ և մեծ ձախոր-
դութենէ :

Աշխարքս կարօղ է մարդ մը պղքաս
ընել , բայց ներսանց խեղճ ողորմելի զնա-
ժիկնար ընել :

Մարդ մը երջանիկ չի կրնար ըլլալ աս
աշխարքիս վասյ, թէ որ մեծ արիութիւն
մը մեծ սիրտ մը չունենայ՝ որով կարօղ
ըլլայ արհամարհել և համբերութեամբ
տանիլ ամեն վասաց և նեղութեանց՝ որ
վրան կրնան գալ իւր կենացը մէջ • և ա-
մեն պատահած ձախորդութեանց տաե-
նը՝ կարօղ ըլլայ ըսել ինքը իրեն՝ այս
բանս, « իրաւ որ գոհ կրպայի, թէ որ
բանը ասանի եղած ըլլար նէ • բայց որով
հետեւ իմ ուղածիս պէս բանը առաջ չը-
դնաց, օրհնելով Աստուած » :

Ա՛վ որ կուզէ գոհ և ուրախ ապրիլ,
պէտք չէ որ իւր բարի և աջող կացու-
թեանը վասահի, և ոչ թշուառ և ձա-
խորդ կացութենեն սիրող կատրի յուսա-
հասի, այլ միշտ պէտք է՝ որ արթուն և
պատրաստ ըլլայ զինքը պաշտպանելու ա-
մեն աւասակ թշնամիներէ :

Խմաստուն մարզը միշտ գոհ և երջա-
նիկ է ու և իցէ կացութեան մէջ : Այն-
պիսին ամեն բան ինքը իւր կամացը տակը
կը ձգէ • վասն զի իւր կամքն ալ բանակա-
նութեանը տակը կը ձգէ • և բոլոր զինքն
ալ Աստուածոյ ձեռքը կը յանձնէ • և կը-
նայի որ խելքը խոհեմութիւն զինքը կա-
ռավարէ, չէ թէ իւր կիրքերը :

Ա՛վ որ գոհ է ամեն տէսակ կացութե-
մէջ, նոյնագէս գոհ կրմայ՝ թէսլէտ և
ամենէն ալ զբրկըի : Վասն զի պակա-
սութիւնը՝ ըստ ինքեան բանին մէջը չէ,
այլ միայն մեր հոգւոյն մէջ :

Արի և քաջատիրտ մարդը՝ ոսքին ուսկը առած ունի զբախոր: Որչափ որ կարելի է քիչ տակենութայ ըլլալը՝ մեծ գիտութիւնն ունի: և ահաւասիկ այս գիտութեանս կրվերաբերի բոլոր երջան կութիւնը մեր կենացը:

Կուղե՞ս՝ բառ կարի երջանիկ ըլլալ կենացդ մէջ, նայէ որ ներկայ բանովդ միայն ուրախանաս վայելես: և զքեզ ապա գային համար անհանդիստ մընելը: վասն զի կրնայ ըլլալ՝ որ ամենենին ալ միհան աղպի: Յօյոր և վախը՝ զքեզ անհանդիսա պէտք չէ որ ընեն չարշարեն: գուն կոհ եղիք հիմաւկաւ հիմա սընեցածովդ: և այսպէս բան մի քեզի սպակաս ըրպար:

Գլիսէզ անցած դացած չարիբները միշելով շըէզ պէտք չէ որ ցաւեցնես, և գալիք չարիբներուն համար ալ հազ մունենար: Վասն զի առաջնեներէն հիմա բանմը չեւզգար: իսկ վերջներուն մեռքէն միշտ կրնաս զպուշանալ և խալսիլ: Ամեն ժամ պատրաստ կրնանիք ունենայ մեր կողմանէ: գալիք չարիբներուն զէմզէզերը: վասն զի անոնք մեզի չմօտիցած՝ զէռ մեր գլուխը չեկած, առաջոց միշտ նշաններ կուտան: Այս է հասարակորեն աշխատրիխ կարգը և Աստուածային նախախնամութիւնը՝ մեր բարեւոյն համար:

Վախնալը ան բաներէն՝ որուն դեզ կրնայ ըլլալ՝ իսկնդութիւն է: Ո՞վ որ ժամանակին առաջ զինքը կրասնջէ, այնպի-

ովն նաև պետք է զածէն ալ աւելի զինքը
կրնեղէ կրցաւեցնէ . վասն զի այն իւր
տկարութիւնը հոգւոյն և խելքին՝ որ ի-
րեն այնպէս կանուխ առջեր բերաւ իւր
ձախորդութիւնը , նոյնը աւելի ալ մեծ
կրկարծեցնէ անոր զայն ձախորդութիւ-
նը՝ որ իրօք այնպէս չէ :

Խելացի մարդ մը կրզօրանայ կրքաջա-
լերի բանականութեամբը , և անմիտ մարդ
մը՝ յուստհատութեամբը :

Ծաղրական բան մի է՝ թէ որ մեկը ըս-
կըսի կանուխ զինքը խեղճ ողորմելի ընել ,
վախնալով թէ շըսայ թէ իրեն ձախոր-
դութիւն մը հանարափի : Վասն զի մարդո
գալիք բանին ըստասելով ներկայ բանին
վայելմունքը կրկորսնցնէ : Վախնալը՝ թէ:
շըսայ թէ բանմը կորսնցնեմ , այնչափ
գէշ բան մը նէ՝ որչափ նոյն խեկ կորսըն-
ցնելը : Մէր խեղճութիւնները պետք է
որ անհուն անհամար ըլլան , թէ որ միշտ
հանարափելու բաներէն վախ ունենանք :

Երբոր գալիք ձախորդութեան վախ
մը վրադ կուդայ , միշտ ջանան որ այդ վա-
խին հետք մեկ բարի յոյս մըն ալ տաս քե-
զի : « Այս միջոցս միայն գտայ ինձի ,
կըսէ նոր գիլխառփայ մը , որով թէ որ
բոլորութիւնն ալ չիկարենամ բժշկել իմ
տանջրվիլս՝ գոնեա կըթե թեցնեմ » :

Կայէ որ կանխել ցիտասքու ձախոր-
դութիւններդ . վերջը շատ երկան ժա-
մանակ քաշելիք կունենաս՝ երբոր գը-
լուխոդ գտն նէ : Քաշէ միայն այն չու-

ըլլը՝ որ հասան քեզի . և քաշէ միայն
այն վախը՝ որ բանաւորապէս բանի մը
համար կռւնենաս : Աղեկ գիտցիր , որ
այնչափ տույդ հանուրպելիք մը չէ այն
բանը՝ ուսկից որ կրվախնաս , որչափ ըս-
տոյդ է՝ թէ շատ այլ բաներէն կրվախ-
նաս՝ որ յաւիտեան պիտոր ցիհանուրպին :

Ի՞նչ պէտք է հիմակուց ըսկսիս տան-
ջես զքեզ բանի մը համար , որ թէրեւ
ասկէց քառասուն տարինեն ետև պիտոր
հանուրպի : Այսպիսի բնաւորութիւնը՝
տեսակ մը նէ ապօտամբ հոգւոյ . նշան է
թէ զինքը աստուածային նախախնամու-
թեան ձեռքը բոլորովին չէ յանձներ :
Գանդամիլը տանջրվիլը ձախորդութեան
մը համար՝ զոր գեռ չէս զգար , մէկ նոր .
զարմանալի գիւտ մը նէ քու ապերջանիկ
և թշուառ կացութեանդ :

Կեցիր ըսպասէ որ համնի այդ չարիքը՝
ուսկից որ կրվախնաս , և վէրջը ըսկսէ
տանջել զքեզ . բայց հիմակուհիմա որ
չափ որ կրնաս ուրախ կեցիր : Վասն զի-
նչ գիտես գու թէ արգեօք պիտոր հան-
դըսի կամ ցիհանդըսի . կամ թէ ար-
գեօք մարդ պիտոր ըլլայ՝ որ զայդ չարիքը
ուշացնէ կամ թէ բոլորովին խափանէ :

Առենօք մեծ իշխան մը Աբալ անո-
նով Ափրիկեցի , որ Կրանագայի թագա-
ւորին եղբայրն էր և միանգամայն ժա-
ռանդ թագաւորութեան , երբոր բախտը
ցրանելով ասիկակ բռնըլեցաւ բանար
մտաւ , հոն բանախն մէջ զինքը զբուցիւ-

լու համար և ձախորդութեան վիշտը ի-
րեն մոռցնելու համար , կրնառեր շատ
անգամ դիմացը կառներ Նարար (սաթ-
րանձը) , կրսկար խաղալ . խաղ մը՝ որ
աշխարքիս փոփոխութեանց՝ ձախորդու-
թեանց և աջազութեց պատկերքը՝ մար-
գուս աղեկ մը դիմացը կրտերէ : Օր մը
երբոր ասանեկ պատրաստվեր եր նստիլ և
խաղալ , տեսնաս անգիեն յանկարծակի
ներս մտաւ պատղամաւոր մը . չար զուց
մը բերաւ՝ ըստ իրեն , թէ ասկեց ետև
ալ բանը բուսեր է , պէտք է , որ մեռնի .
ուստի և զինքը մեռնելու ըսկոի պատ-
րաստել : Աս բանս որ լսեց Արալը , ա-
զաշեց անոր , որ չարառրնայ՝ երկու ժամ
իրեն շնորք ընէ , ինչ վան որ ըսկոի խաղ-
մբնալ նարախն և Լմացնէ : Պատղամաւորը՝
թէսկէտ և քիչ մը չափազանց երկան ժա-
մանակ սկագեց այս շնորքը , ի վերայ այսը
ամենայնի այս խեղճ իշխանին վերջին ա-
զաշանքը լսելով , դթացաւ և թող տը-
լաւ՝ որ խաղմբնալ ըսկոի և լոմբնցնէ :
Ակսաւ Արալ խաղալ խաղաց և վասար
կեցաւ կեանքն ալ թագաւորութիւնն
ալ . վասն զի գեռ չիլքնցուցած զիսապը ,
մէկ մալ տեսնաս անգիեն մէկ ուրիշ
պատղամաւոր մը վազեց մտաւ ներս , ի-
մացուց իրեն՝ թէ մեռաւ թագաւորը իւր
եղբայրն . աս ըստ և դիմացը զբաւ կրա-
նագայ քաղաքին բալլիքնը :

Մարդ մը իրաւունք չունի զանգըտե-
լու . վասն զի ամենքս ալ մի և նոյն կա-

ցութեան մէջ Ենք : Ուստի և գուշն այ
ջանա որ ամենենին շլդանդախ ու և իցէ
կացութեանդ համեաբ :

Մէնք մեր կողմաննեւ միշտ սպատրասա
կենանիք ընդունեւել զամեն ձախորդութիւ
որ զլուխնիս կրնայ դաւ . միշտ սպասենք
ամեն կարելի եղած բանին :

Արգեօք աղքան մը սլիտոր ըլլանիք ,
հոդերնիս չըլլայ . ընկերներ ալ կունենանիք , որ զմեզ մխիթարեն : Արգեօք ո-
րոշված է մեր վրայովք , որ զմեզ սլիտ
արտորեն քչեն , հոդ չէ . մէնք մխոքեր-
նիս անանեկ գնենիք՝ թէ այդ արտորանաց
ուեզը՝ մեր ծննդեան առեզն եղեր է . և միշտ
անխառվ կրմաննիք քանի որ կրմանած ենիք՝
թէ գետի Երկինք Երթալու ճանապար-
հը՝ ամեն առեզ և ամեն ժամանակ միշտ
նոյն է :

Կըսեսնաննիք՝ որ աստիշն անդիեն մե-
զի անիրաւութիւններ , նախատինդններ
կը լլան . վոյթ չէ . մէնք այնսլիմ բանները
ուելինիք մեզի՝ իբրև մէյմեկ սլատվավոր
փառաւոր զգեաս մը՝ որ ուրախութենով
վրանիս կառնունիք կը հագնինիք : Մերխիստ
մեծ ձախորդութիւններէն մենիք մեծ յաղ-
թանակներ շինենիք՝ մեզի վրաք . և այս
մխիթարութիւննիք ունենանիք , որ ուր որ
երթանիք ալ՝ միշտ նոյն բնութիւնը ու-
նինիք . միշտ նոյն Աստուածային նախախ
նամաւթիւնը ունինիք հետերնիս , և միշտ
նոյն առաքինութիւնները կըսանինիք հե-
տերնիս :

թէ որ բան մը կորսնցնես , մտածէ ըսէ՞ թէ այս կորուսոս կարելի հանող ողելի բան մի էր : Որչափ քիչ է մէկուն բատակը , այնչափ ալ քիչ է սրախն անհագասութիւնը , այնչափ ալ քիչ է նախանձը : Կ՞նչ այս աշխատանքը տառապանքը , ի՞նչ այս քրտինք թափենիս . Ե՞նչ այս հոգը մամառքքը - որովհետեքիչ բանմալ մեղի բաւական է , որովհետե մեր ովիառյքն ալ այնչափ երկարանե չեն կարող ըլլալ :

Կ՞նչ որ ալ հանարնի , ամենենին չի խռովինք , չիզորմանանք : Ա ան զի միշտ դիմենք և կաւասնք , թէ ամեն կարելի բան՝ կրնայ հանարպիլ . և թէ որն որ կրնայ ամեն ժամանակ հանարպիլ , կրնայ նաև այսօր հանարպիլ :

Ամեն ձախորդութիւն , ամեն վիշտ և նեղութիւնքեզի կըդիւրանայ , թէ որ անեցքեզ սորվեցնես : Կ՞նչ զարմանալու , ի՞նչ տակն ու վրայ ըլլալու բան է , թէ այս կամ այն ժամանակը բան մը կորու սինք . որովհետե որ մի սիթար գայ՝ որ զամենը մէկեն պէտք է որ կորսնցնենք :

Երբոր կըտեսնա՞ որ մէկուն գըլուխը ձախորդութիւն մը յանկարծակի եկաւ , զուն ան ատենք մտածէ ըսէ : Թէ ուրեմն ոյդ եղանակաւ նաև իմ գլուխս կրնար զալ . ուստի և չեմ այլայլիր : Այլ մենք մեղի ձախորդութիւն ընդհանուր զայտ բանս միտյն հանչնանք՝ որ այսչափ անհամար կարելի վասնդներու մէջ ենք :

Կարիք և արի սիրտ մը , որչափ ալ
մեծ ըլլան գլուխն է կած նեղութիւննե-
րը՝ ամենեին ցիսուովիր . և նշան է զօրա-
ւոր խելքի և ոգւոյ՝ թէ որ վրայ հա-
սած ձախորդութիւններուն յազմէ :

Ո՞վ որ իր կենացը մէջ հանգպած ձա-
խորդութիւնները կարհամարհէ՝ երեսը չկ-
նայիր , այնչափ կըարիք կրնաս ըսել զայն
մարդը՝ որչափ առենք Եր այն քաջ ե-
րեւլին Հեկտոր Տրոյացւոց զօրավարը . և
զայնպիսին իւր արիութեանը և քաջու-
թեանը համար կրնաս հաւասար սեպէլ
նաև այն մեծ Յուլիոս Կեսարին :

Ո բչափ ալ երկայն ըլլան հիւանդու-
թիւնները աս մեր կենացը մէջ , առան ա-
ռեն թող ալ կուտան , և ասով մեզի մսի .
թարութիւն մը և թէ թե թեսութիւն մը կը-
պատճառուն : Ո՞ւ որ այդ հիւանդութիւնն-
ներդ կարճ են և խիստ սասաիկ , կամ
շուտով մը մեզ կըմեռցնեն , կամ թէ ինք
նիրենց կըփարատին կանցնեն . այնպէս՝
որ կամ արված թէ թեսութիւննին՝ զշի-
ւանդութիւնը համբերելի կընէ , կամ զա-
նոր վերջի ծարը հասնիլը՝ մեզի զգալ չի-
տար :

Պէտք չէ որ վրայ հասած ձախորդու-
թիւնները՝ քաջ և առարինի մարդուն
սրտին ապաւորութիւն մը ցաւ մը տան
աւելի քան զայն ծեծը , որ Պարսիկնե-
րը կուտային իրենց աղնուականներուն :
Այս Պարսիկները սպօրութիւն մը ու-
նեն , որ Երբոր իրենց մէջէն մեծ տունէ

ազնուական մարդիք ծեծի արժանի կրթ-
լսոյին նէ , դաւազանը ձեռք կառնելին և
իրենց մարմնոյն զարնելու աւզը՝ իրենց
վրայի եղած հագուստին կրզարնելին կը-
ծեծէին :

Քաջասմբրտ մարդ մը՝ պէտք է որ իւր
ուղածին և մոքին զրածին գեմ եղած
բաներուն քաջութեամբ գեմ դնե . ինչ
պէս որ ծովու մէջ անկած մեծ ժայռերը
քարերը՝ գեմ կըդնեն սոսկալի ալիքնե-
րու սաստիկ փոթորկին ժամանակը :

* Այս մեր կենացը մէջ եղած ձախոր-
դութիւնները՝ տեսակ մի կրթութեան և
խրապու են մեզի՝ որ մենք մեզ ուղղենք
շխակենք . և թէ որ ճամբէ գուրս ելե-
րենք՝ խելքերնիս զլուխնիս ժողվենք :

Մարդուս կեանքը փոթորիկներով
մրրիկներով լցուն է . և խոհեմութիւն
մեզի կըսորվեցնէ՝ որ ելանք քաշվինք
մտնանք մէկ ապահովնաւահանգիստ մը .
և հօն կենանք սպասենք ինքան որ անց-
նին հանգարատին :

Թէ որ երեկի ձախորդութիւն մը
վրադ եկաւ , նայէ որչափ որ կարելի է՝
ջանաս անկեց քեզ խալսցնես : Ջանաս
գտնալ քեզի ապաւէն մէկ անառու մը՝
ուր որ քիչըլան փուշերը :

Որոնք որ բախտին անկարդութիւննե-
րէն քիչ վախ ունին , այնպիսիներն են
վերջապէս աւելի առաքինի մարդիք :

Խելքով կըդրէ նոր փիլիսոփային մի-
կը . «Երբոր , կըսէ , արտառոց դիակուած

մը վրաս հասաւ, Ես անտառներ երկու մի-
ջոց ձեռք կառնեմ՝ որ իմ սրբիս անհան-
գըստութիւնը հանգարակեցնեմ։ Առա-
ջինը աս է՝ որ ալ անոր վրայ չեմ մտա-
ծեր։ Երկրորդը աս է՝ որ խելքս միաբա-
կրգարձնեմ կուտամ ան բաներուն՝ ո-
րոնք որ զիս կրնան զբօսէ յնել։ Միշտ կա-
նում կը վերցնեմ միաբա խորհուրդս ամ-
պերէն վեր, ուր որ փոթորիկներ չեն
կրնար համնիլ, և քամիներ ինձի չեն կա-
րօղ դաշիլ, և կայծակներ զիս չեն կըր-
նար զարնել։

Մէր սրբին անհանգստութիւնը մեր
ահամութիւնը՝ որ ձախորդութեան մը
համար մեզ կը ասաննջէ, ասիկակ ըստ ին-
քեան չէ թէ ի բնութենէ առաջ կու-
գայ, այլ միայն մեր անոր վրայօք խմաց-
մունքէն. այնպէս որ ինչպիսի համար-
մունք ունենանք անոր վրայօք՝ ըստ այնմ
ալ առելի կամպակաս մեծ կը լայ անի-
կայ։ Եւ թէ որ մեր խմացմունքը ըլլայ
արդար և բանաւոր, ան առենք մեծ բա-
նի մը առջ չենք սեպեր մեզի հանարակած
ձախորդութիւնները. այլ մեզմէ գուրս
եզած բաներուն առջ կը դընենք՝ որ մե-
զի չեն կարօղ տապչիլ. վասն զի և ոչ ար-
ատուոց կերպով մը կը մոտածենք անոնց
վրայ, և ոչ չափազանց վնոյն կարծիքը
կունենանք անոնց համար՝ զորն որ առաջ
ունեցանք։

Զոր օրինակ՝ դնենք թէ գուն մեկ նու-
մը ունեցած ըլլաս ծովուն վրայ ըկա-

զուցած հարուստ ապրանքներով, և այս
նաւը ընկղմած ըլլայ : Դուն այս ձախորդ
դիպուածը լսածիդ պէս, իրաւ՝ թէպէտ
և քու հանգստութիւնդ և ուրախու-
թիւնդ նոյնչափ շիկրնար ըլլայ՝ որչափ
թէ որ բան մինալքաշան չուզայիր . բայց
սակայն թէ որ քաջասիրա և առաքինի-
կո նէ, և աշխարհիս Բնէ ըլլալը խելքով
հանցեր եօ նէ, այնչափ չափազանց
տակնուվայ ըլլալով խելքիդ զէն մը չես
բերեր այդ կորուախիդ համար : Այսպէս
իմացիր նաև ուրիշ բաներուն վրայ :

Խելացի մարդուն խոհեմութիւնը կը-
պահանջէ, որ որչափ կարելի է նախա-
տես ըլլայ ձախորդութիւնց՝ գեռ վրայ
չեկած . խելքաչափա մարդուն խոհե-
մութիւնը այս է որ յետ որոյ որ վրայ
հասան՝ լաւագոյն դեղը ձեռք առնե; ա-
նոնց գետ:

ԴԱՅ Ժ.Բ.

Ուստի աշունդ ան զշայ :

Ժ.ԱՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ բաելով հոս՝ կիմա-
նանիք մանաւանդ չափաւոր և պարկեցա-
ռւաելը և խմելը : Աւստի և այս Դասը՝
որիքամնութեան զէնն է :

Պղասան մեծ փիլիսոփայն առենք Ա-
թենք քաղքէն ճամբորդութիւն մը ը-
րաւ դէսլ ի Սիկիլիայ . վասն զի Դիոնե-

սիս թագաւորը շատ անդամիրեն գրելով զինքը հօն իրեն՝ քովը հրաւիրեք էր՝ որ իրեն իմաստութիւնը լսէ : Երբոր Պղատոն գառնալու եղաւ անկեց, և կաւ հասաւ Աթենք իրեն քաղաքը, հօն ոմանք փիլխառիայք այս հարցումը ըրին իրեն, թէ արդեօք ինքը ՚ի Սիկիլիա նոր զարմանալի բան մը տեսաւ արժանի գիտողութեան : Պատասխան արվաւ Պղատոն .
Տեսոյ մէջ շարժմանաւի Հրեւ հը բնութեան .
այսինքն Տարդ հը ու Երիշու անդամ օրը իւրա .
կուր իսութէշ . Ասիկակ էր Դիտնեսիս ըրա .
նաւորը Սիկիլիոյ . որ որչափ որ կրնար՝
կրծանար կուշտ մը ուտել կէս օրը , և
վերջը իրիկունն ալ գարձեալ կուշտ մը
կուտէր :

Հին ժամանակ (նաև հիմայ՝ տեղ տեղ)
իրիկուսն հացը կուտէին , կէս օրը չէին
ուտեր : Միայն Երրայնցիք էին՝ որ կէս
օրը կը ճառչէին . իսկ ուրիշ ամէն ազգեր
իրիկուսն գէմ հացերնին կառնուին :

“ Մենք հիմա (կըսէ նոր հեղինակին
մէկը) վայց վայ կըլեցնենք . ճաշը ըն .
թրիքի վայ , և ընթրիքը՝ ճաշին վայ .
և ծախը կընենք որ աւելի զմեզ իւզզն՝ ո .
զորմելի ընենք՝ բան թէ կատարելապէս
գոհ : Մեր կեանքը , կըսէ , նման է կա .
տակերդութեան (քօմէտէայի) . Առա .
ջարանութիւնը՝ մեր նախաճաշիկն է . մէ .
ջի եղած խաղարկութիւնը՝ մեր ճաշն է .
իսկ մեր ընթրիքն՝ վերջաբանութին է ” :
“ Մենք չենք ուտեր մեր քաղցը լոց-

նելու համար , այլ միայն՝ մեր անժուժկալութիւնը և մեր փառասիրութիւնը : Եւ այնչափ իրաւ է՝ թէ մեր առանձիւքը մեզի գերեզման է զեր էն , որ ինչպան մեր տանցը ամեն գուներուն վրայ կրնայինք գրել զայս վերհադիրը . Մէն մէր դժուննեան հիշեան է բանագուշը էն , և հաղար ու մէն հիւնադրանեանց վասնդի մէջ էն . շատ ու իշխանութ մայս ու դահ շնչնեած մէր ուշիւնը :

Ամեն մէկը իրեն անձին վասնդ և կործանումն ըերօղն է . և իւր անժուժկալութեամբը՝ իրրե իւր ձեռքովը ինքը իրեն կենացը թէլք կըկըսրէ : Կրնաս ընձի արդեօք ցուցնել մարդ մի միայն , որ իւր կերակուրը առնոււ ինչպէս որ մէկ հիւնդ մը իրեն գեղը կառնու , առողջութիւնը միայն գտնալու համար : Մարդս ինքը՝ Տշմարիս ըմիշէ է իւր անձին . և ապացոյց ոյս բանիս՝ է իւր բարեկարգ և կանոնաւորեալ կեանքը :

Աղեկ ուշ զիր և պահէ կատան վիրաբային կանոնը . Ո-դէլ ադրէլս համար . և ու նէ ո-դրէլս սուդէլս համար :

Մէնք մեր չափազանցութիւն՝ բնութէան չափէն անգին կրցաթկենք կանցնիք . և կարծես թէ հարկաւոր բանով գոհ ըլլալը՝ ուրիշ մարդկանց չփայլեր բայց եթէ մուրացկան աղքաներու :

Ջրհեղեղէն առաջ հասարակ կերակուրը մեր Նախահարց՝ ընտեղէններն էին և պառզներ . և հին Հռովմայեցիք ալ

վեց հարիւր տարիէն առելի ընտեղէնով
կապրէին :

Եւ այլ ուրիշ անհամար ազգեր, ու
բնեց մէջը Ճեարօնացիք, Ափրիկեցիք, և
Չինումաշինցիք զանազան գաւառներու,
մէծագոյն մասամբ ուրիշ բան չեն ուտեր,
բայց եթէ ըրինձ և պատուղ. և սակայն
կատարեալ առաջութիւն մը ունին, և
երկար ալ կապրին :

Ո՞վ թէ որչափ պատուական, որչափ
ոդտակար քաղց է այն քաղցն, որ բաւա-
կան կըսեալէ իրեն հաց մը կամ բանջար
մը և հեան բանիկ մընալ. և լինչ անուշ և
առաջարար ծարաւ է այն ծարաւ՝ որ
ջրով միայն կանցնի կերթայ : Երբոր օր
մը Դարեհ թագաւորին գաւաթ մը պաղ
ջուր գիմացը բերին արմին, շատ մեծ
շնորհակալութեամբ առաւ խմեց . և վը-
կայեց հաստատեց՝ թէ և ոչ անգամ մը
այնչափ սատաիկ ախորժանօք ինքը խմած
ըլլայ ո՛ւ և իցէ պատուական անոյշ խմելիք
մը : Վասն զի այնչափ ծարաւ ալ չեր
քաշած Դարեհ ուրիշ ասեն՝ ինչպէս ան-
տենը պատերազմին մէջ :

Խրատ. և յանդիմանութիւնն կուտար
առենօք ժուժկալ փիլիսոփայինն մէկը՝
որկրամոլներուն, այսպէս. և էս, կըսէր,
երեսը չեմ ուզեմ նայիլ Պարսկական ըս-
ված անոյշ համագամ կերտկութներու,
և ոչ Ազգիկեան ըսված փափուկ ուա-
լիքներու, և ոչ Կալիսանեան ըսված ազ-
նիւ գինիներու . և ոչ Խրկանեան ըսված

պատուական ձեներու : Ասոնք ոչ այնչափ
ձեր քաղցր կը լւցրեն . որչափ որ ձեր
սահմանքար կը բակարացնեն և առողջու-
թիւննիդ կավելեն : Խակ ես հասարակ կե-
րակուր մը ուտելուս տաենք , այնչափ ա-
խորժանք մը կը զգացամ՝ որշափ թէ տեսակ
տեսակ փափռւկները կերած ըլլայի , ա-
սանց ախորժանքը կը զգացամ , բայց իրենց
աղված նվասոր չեմ քաշեր .. :

Ատենք Արտաշէս՝ Կիւրոս թագաւո-
րին Եղբայրը , երբոր պատերազմի մը մէջ
յազթը լովեցաւ և բոլորովին տակ ընկաւ ,
կարօտ եղաւ և կերակրոյ տեղ հարկաւո-
րեցաւ ուտել թուղ և գարփէ հաց : Այն-
չափ համ և շահ կը զգացար այս իւր ուտե-
լիքն : Բնշվան կավստար թէ ինչպէս
տուած չփփացաւ չփանցաւ զայս : Եւ
չըր կը նար՝ բնշպէս որ կուղէր՝ բացա-
արել իւր հաճութիւնը և իւր առողջու-
թիւնը . առնելով ուտելով ինչ որ բնու-
թիւնը մեզի պատրաստեր է անխառն և
անվիճաս և առողջարար կերակուրներ ,
մանաւանդ երբոր մէկը քաղց ունենայ :

Ճռմժկալութիւնը՝ մեզի հաճոյ և ա-
խորժական եղած բաներն ալ կը բազմա-
պատկէ : Եւ ժումկալ և առողջ և կա-
նոնաւորեալ կեանքի մը իրեն այն հանա-
պազօթեայ անուշութեան և հանգստա-
թեանը համար՝ չիկայ բան մը աշխօթիս
զուարձալեացը , որ անոր հաւասարի :

Կը գրէ նոր Հեղինակին մէկը՝ առող-
ջութեան վրայ խօսելով , ոյսպէս . « Թէ

որ ինձի հարցնես, Երբոր ես տունեւ շինած
աղեկ հացս ունիմ, և աղեկ ջուրս ալ ին-
ձի պատրաստ է, կընստիմ կուտեմ մէկ
տեսակ առողջարար կերակուր մը, և Եր-
բեմն ալ, (Երբոր փառաւորապէս զիս
կուզեմ յարգել նէ,) բան մալ վրան կա-
ւեցնեմ՝ զնոր օրինակ մարտզական պա-
նիր մը և պատող մը, անատենը ես՝ որ-
պէս թէ իմ կերջանկութիւնս դասածի պէս
եմ, և փառաւոր մեղանները դրանքվող-
ներուն ալ կընամ համարձակիլ հարցը-
նել, թէ արգեք իրենք ալ զնոյն ախոր-
ժը զնոյն անուշութիւնը կընան զգալ,
ինչ որ ես կըզգամ իմ կերակրիկս ուտե-
լու առենը. կամ թէ զնոյն իմ ամեն օր-
վան առողջութիւնս կընան վայելել :

Երանի այն մարդուն, որ քաղց ունե-
նալուն համար կուտէ, և միայն ծարաւը
անցնելուն համար կրիսմէ: Երանի անոր՝
որ բնութեան և բանականութեան կա-
նոններով կեանիր կանցնէ, և ոչ կընե-
ամի այն օրինակներուն՝ որ զօր ամէն աչ-
քին առջելը ունի կըտեսնայ: Երանի ան
մարդուն՝ որ միայն իւր պիտայքը և հար-
կաւորութիւնը կընայի կըհոգայ, չէ թէ
իւր փառախնդրութիւնը և աւելորդը:

Թէ որ մարդիք՝ առանց աւելորդ բա-
ներու հոգ տանելու՝ միայն զրնութիւնը
գոհ ընելնայեին նէ, կըտեսնայիր ան ա-
տենը որ վարուետ վարպետ խոհակերները
այնպէս անպիտան բան մը կըլլային աչ-
իւրքիս վրայ, ինչպէս որ զինուորները

խաղաղութեան ժամանակը : Ամէն մարդ
շատ դիւրաւ կրնար իւր պիտոյ քը իւր կա-
րուութիւնը լեցնել թէ որ այնչափ ջան :
քովետեկ ցիյնար իւր անկարդ անկանոն
բաղձանքները լեցնելու :

Առենօք Ագաս անունով Կարիայի թա-
գուհին Ազեքսանդր կայսեր ժամանակը,
որ մը պատիւ ընելով Ազեքսանդրին , ա-
ռաւ խրկեց իրեն ազնիւ ազնիւ ախործ
բացօղ բաներ , վարպետաշէն ապխտներ ,
նոր զարմանալի քաղցրաւենիներ (ուշել-
ներ) խիստ վարպետ խոհակերներէ և
արուեստաւորներէ զարմանալի փափուկ
կերարով շինված : Տեսաւ ասոնք ամէնը
Ազեքսանդր և պատասխան արվաւ բե-
րոցին . և Ռուսիմէս , բաւաւ . քովո անուշե-
զէններ , որ շատ աւելի ասոնցմէ վեր Էն
և ազնիւ : Այսինքն՝ իմ դիշերվան ըրած
համբորդութիւններս՝ ինծիկէ սօրմաննե-
րակուրիս անուշութիւններն են : իսկ կէ-
սօրման կերածիս քիչութիւնը՝ իրիկուան
կերակուրիս անուշութիւնն է ” :

Առենօք երբոր Ագեսիզայոս իմաստուն
թաղաւորը Սպարտացւոց անցնելու ե-
ղաւ թրակացւոց գաւառէն , տէղացիքը
իրեն պարզե առին բերին ցորեն , սագ
(խաղ) անուշեզէններ , պանիր , և այլ
ուրիշ տեսակ տեսակ ազնիւ ուտելիք և
խմելիք : Ասոնց վրայ մէկ մը աչքը դար-
ձուցնայեցաւ Ագեսիզայոս , և միայն ցո-
րենը առաւ իրեն . և հրամեց անոնց որ
ոյլ մնացած բաները առնուն եւ տանին՝

իրեւ ամենելին անսպասան բան մը , նաև
վիստակար մարդուս առողջութեանը :
Առ որ աւասն բերողները , դոհ չեղան՝
սկսան շատ բըռնադատառել և շատ ալ աղա-
չել որ զամեն բերածնին ընդունի : Ազե-
սիզայոս յանձն առաւ ընդունեց զամենը ,
բայց խկոյն հրամեց որ զայն ամեն բանը
առնուն բաշխեն դերիներուն : Եցրոր առ
ըրածին պատճառը հարցուցին նէ , ուս-
ասսիան տըմաւ ըստու . . . Որո՞ք որ կու-
զեն և կը ջանան քաջ և կտրիչ ըլլալ , պէտք
չէ որ այսպիսի փափուկ բաներ ուտեն .
և այն ամեն բանը՝ որ դերիներուն կրվայ-
լէ , չիկրնար հաճոյ և ախորժական ըլլալ
քաջ և առաքինի և պատվավոր անձանց :

Որչափ որ պարզ անխառն ըլլայ ուտե-
մբդ , այնչափ ալ տատամբօսին մէջը աղեկ
կը լլայ մամացը : Եւ պատճառն այս և
որ տեսակ տեսակ կերակուրներ և ու-
տակ տեսակ խմելիքներ կրպասանունն
ասրբեր ասրբեր ոդիքներ , որ չեն կա-
րող այնպէս զիւրաւ մէկմէկու հետյար-
մարիլ :

Չափաւ որ ուտելը մարմնուն ուժը կը-
պահէ և կեցելցնէ , մարդուս ողիքները
աւելի կրզօրացնէ և սաք կըհանէ . հիւ-
թերը կըցըուէ կրփարատէ , անմարսո-
գութեննէն և համբաներուն դացութե-
նէն և շատ այլ հիւանդութիւններէն կը-
պահէ , արիւնը կրզըտէ , ստամբօր կը-
մարբէ , ախորժը կրբանայ , և մարսողու-
թիւնը կըդիւրացնէ :

թէարէտ և այնչափ շատ հիւանդու-
թիւններ ունենաս, որչափ որ մէկ մէծ
հիւանդանցի մը մէջ կրնայ գտնըլիլ,
միայն մէկ հասիկ ձաւութիւննեան դէքը
կարօղ է զամենքը ըռնացնել:

Կարխիւթէցիք ըսված ազդը՝ իրենց մաս-
նաւոր պարկեշտութեամբը և արտաքոյ
կարգիժուժկալութեամբը՝ ազատ Են ան-
համար հիւանդութիւններէ, որ ուրիշ
ազգերուն մէջը կըսեանանցիք: Աւելին լը-
սել կուզեսնէ, այնչափ ալ ուժով Են. որ
ինչպան խխառ ծերութեան հասակի մէջ
ալ, ինչպէս է հարուր տարին՝ և աւելի
ալ, անոնք՝ կըսեն թէ՛ ճերմակ մազ մը
հազիւ ունին, և զաւակ ալ ունենալ կա-
րող են:

Հին Եղիոպացւոց խելացիներն ալ կը-
պարծ էին իրենց ժուժկալութիւնը, ազնիւ-
ջուրը խմելով իրենց Նեղոսին: և հասա-
րակօրէն ըրբինձ ուտելով և ընտեղին:

Նաև Պարտիկները՝ որ հին ասենիր շատ
ուժով էին, ուրիշ բան չեին ուտեր՝ կը-
սեն՝ հացին հետ, բայց եթէ քիչ մը կո-
տեմ ջրացին (սու թէրէսի), կամ թէ
վայրի անանուսի (նաևնէ) :

Բայց հին Ժամանակը հիմակվանին
հետ բազգատեսնէ, եթէ ասն կառա-
վարութիւնը, եթէ սալրելու եղանակը,
և եթէ մարդկային կենաց դործողու-
թիւնները, շատ փոխված կըսեանաս:
թէ որ մեր ուտելիքը երբեմն ժուժկա-
լութեամբ կըսափառութիւնք, զայսրանս չէ:

թէ պարզապէտ բնութեան սլիտոյքը լեցընելու համար կընենք, հապա բերնէ կըկըտրենք՝ որ կարօղ բաննք ուրիշ բաներու մէջ մեր շռայլութիւնը և մեր փառասիրութիւնը ՚ի գործ դնել:

Կրպառամեն՝ թէ մէկը առենք իւր առանձնական կենացք մէջ ուրիշ բան չեր ուտեր, բայց եթէ միշտ հաց, և ուրիշ բան չեր իւմեր՝ բայց եթէ միշտ ջուր. և սովոր եր միշտ այս կերակրոյն վայ իւր շնեած ոտանաւորը ըսել,

“ Ինձ Հաց և ջրբիկ՝

Ե կեանք երջանիկ ։ :

Ասուն եկաւ, բախտը բացմեցաւ այս մարդուն, հասաւ մէծ և երեկի իշխանութեան մը և աստիճանի. ինչպէս որ վիճակը փոխմեցաւ, ասանկ ալ սովորութիւնը փոխեց. չեր ուզեր անկեց ետև զայն իւր հասարակ կերակուրը ուտել. պատճառ կըքերեր և կըսեր, փոխելով զիւր ոտանաւորն այսպէս,

“ Միշտ Հաց և միշտ ջուր՝

Ե շան կերակուր ։ :

Հիմակվան տոտենս ջուրին աեզր, որ հասարակաց խմելիք երջը հեղեղէն առաջ, և աւելի յարսար մարդուս խառնուածոյն, կըխմելի կոր ամէն տեսակ ոգեցից խմելիքներ. զոր թէ որ մէկը առնու անցնի, ով կընայ պատմել թէ ո՞րչափ ի՞ստսակար ո՞րչափ մահաբեր են ասոնք մարդուս կենացք։ Ասոնք մեր բնական չերմութիւնը կալիքն կապականեն, ձայնը

կըստովսեն, մարմնոյն կազմուածքը կայ-
լայլէն, և արամիսգրութիւն մասանցը կը-
խանգարէն, ու սկից առաջ կուգայ նի-
հարութիւնը, հայիլ մաշիլը, ջզաց ակա-
րութիւնը, անդամներու դողդղալը, որ
կըսկատնասի անկանոն շարժմունքներէ
մեր կենաւական ողբեներուն՝ որ իրենց ըր-
նութե՛ գեմբռնութե՛ կըցնցին այն ողե-
լց խմելիքներուն շարժմունքէն։ Չենք
ուրանաար՝ թէ գինին պատուական խմե-
լը մի է. որ թէ որ չափաւորապէս խմելի-
նէ, կենգանութիւն և զօրութիւն կու-
տայ՝ նաև ուժաթափ ծերերու. գիտենք
աղէկ՝ որ ուժ կուտայ ստամպսին, բնա-
կան ջերմութիւնը կաւելցնէ, մարսողու-
թեան կօգնէ, կերած կերակուրը և սր-
նունդը ասաիս անդին մարմնոյն ամեն մա-
սանց մէջ կառնու կըտանի, սիրաը կու-
րախացնէ, և մասնաւոր կերապով մը ո-
գիբները կըզարթցնէ և ոոր կըհանէ։
Բայց աս ալ գիտենք՝ թէ զայս ամեն օդ-
տակար և շահաւոր պատւզները այն մար-
դը միայն կըզգայ, որն որ չափաւորապէս
գինին կըխամ։

Բան մի չիկայ՝ որ այնչափ աւելի վը-
տանգաւոր ըլլայ մարդուս ամեն կողմա-
նէ, որչափ հանապազօրեայ և անչափա-
ւոր գործածութիւնը գինւոյն։

Խելքը և խմասութիք՝ կրուէ Առա-
կը՝ իւր բնակութիւնը ցամաք երկիրները
ունի, և ոչ թաց տեղեր։ Խնչպէս որ փի-
լմառփային մէկը կրուր, և խմասութին

բնակի յանջրդոշ, և ոչ ՚ի ճահիճու և ՚ի լիճու ։ :

Երակլիոս իմաստասերը զայս Առածո
մեղի թողուց . Լոյս անջուր՝ անյն ամեն-
ճառ . Մտաց լոյսը՝ որ չոր է, շաս խելա-
ցի կընէ զհոգին . բայց գինուոյն ողիքը
զնա կըթրջէ և ապուշ և անխելք կընէ :

Ուժը և գեղեցկութիւնը՝ մարմնոյն
բարիքն են և օրէ օր կըպակսին . բայց
ժուժկալութիւնը և շափը և խոհեմու-
թիւնը՝ ծերութեան ժամանակը զմարդը
կըպակեն, ան առենք կիմանայ մարդու
ասոնց յարդը :

Խալացիք Առակ մը ունին, կըսեն
թէ և Երրոր գինին զեկ (տիւմեն) չու-
նի, ալ անեկց Էաւ խելքը՝ մարդուն նա-
ւապեար չէ . և բանականութեան լոյսը՝
որ պէտք էր ըլլալ իրրե բեկուական առ-
ողդ մը որ ապահովապէս տանի ըզնաւը,
իրմէ շատ հեռացած է ։ :

Գինին իրեք ներդործութիւն ունի :
Առաջին՝ ախորժանքը : Երկրորդ՝ արրե-
ցութիւնը : Եւ երրորդ՝ ապաշաւը :

Հրեից Ռաբբիները՝ բան հասկըցնե-
լով կըսեն, թէ Մովսէս առաջին որթը
(ասման) որ անեկց, իրեք բանով ջուր
որվաւ անոր . մէկ մը՝ բուին (պայզու-
ցին) արիւնը . մէկ մը՝ կապկին արիւնը .
և մէկ մընալ առիւծին արիւնը : Ուստի
և Երբոր մարդիք կըդինովնան, ոմանք կըլ-
լան իրրե բու՝ որ բոլոր գիշելը արթուն
կըկենայ, բան կորսայ կըխածնէ կուտէ :

Ոմանկը իրքեւ կատղիկ՝ խենթութիւններ և
խեղկատակութիւններ կը ներ : Եւ ոմանկը
ալ՝ կատաղի գաղան մը կը լսն իրքեւ ա-
ռիւծ :

Հեղինակին "մէկը՝ շատ խմելուն վրայ
խօսելով կը զուրցէ, այս բանս . . թէ, որ
դիսուած եղաւ կամացդ գեմ, և շափա-
զանց գինի խմեցիր, անատենը դուն Սա-
տուրնեան ըսված դպրոցին կանոնը պա-
հէ, որ կը պատուիրէ այսպէս . . Երբոր
կրտեանաս՝ որ դիշերային շատ գինի խը-
մեց վեսակց քեզի . . դու դարձեալ եր-
բոր առաւտ կը լսյ՝ քիչ մը գինի խմե-
այս և ապահով գեղը " :

Ժուժկալութիւնը՝ ամեն տեսակ հի-
ւանդութեանց գեմ կը պաշտպանէ ըղ-
քեզ, և քու կետնդդ քեզի ուրախ զբ-
ուարթ անցնել կուտայ : Մեծադոյն մա-
սը տեսակ տեսակ հիւանդութեանց՝ ան-
ժուժկալութենեն միայն առաջ կուգայ :

Չափաւոր ուտելը կը պատճառէ, կա-
տարեալ մարտողութիւն մը : Եւ ուտե-
լը թէ որ աղէկ մը եփած են ինչպէս
որ պէտք է նէ, կը լսն իրքեւ ամուր հիմ
մը առ ՚ի պահել մարմնուն առ ողջութեր .
արիւնը մաքուր կը լսյ, և մարմնուն հիւ-
թերը կունենան իրենց ամեն յատկու-
թիւնները այնպէս՝ ինչպէս որ բնութեր
կը պահնջէ : Բայց թէ որ ամեն մասուն-
քը մարմնուն տակն ու վրայ կը լսն ան-
ժուժկալութեան պատճառաւը, թէ որ
անունդ աղվող հետերը իրենց մաքրու-

թենեն կրդոխալին կավըին , ան առենք
արիւնն ալ բոլոր և հիւթերը կապակա-
նին , և բոլոր մարմնոյն կազմածքը ան-
կարգութեան մէջ կրցայ :

Աւաելեաց խմելեաց կողմանէ զգուշա-
ւոր և չափաւոր ըլլալը՝ հիւանդութեց
պատճառուը իրրե արմատէն կըկըսորէ . և
ընական խառնուածքին կուտայ կարգա-
ւորեալ և կանոնաւոր վիճակ մը :

Ճուժկալութիւնը կընէ՝ որ մարդիք
վերջ տան իրենց կենացը՝ ինչպէս մէկ
ճրագ մը մէկ կանթեղ մը՝ որուն եղը պա-
կասի . այս ինքն կըմեռնին , վասն զի ար-
մատական թացութիւնը կրհասնի , ա-
ռանց մէկ ցաւ մը և վիշտ մը զգալու :

Թէ որ՝ նաև այս աշխարքս կեցեր է
կրդիմանայ պատճառուաւ այն գեղեցիկ և
սպանչելի կարգին՝ որ Աստուած ամենա,
բարին իրեն արվեր է , և թէ որ՝ մեր
կեանքն ալ կախումն ունի այն աղէկ կար-
գաւորութենէն՝ որ պէտք է մեր մարմ-
նոյն հիւթերուն մէջը ըլլայ , ուրեմն զար-
մանալ պէտք չէ՝ թէ ինչպէս կարդը զա-
մէն բան կրպահէ նէ , ասանկ ալ անկար-
գութիւնը զամէն բան կավերէ կըձգէ :
Խելքով կառավարութիւնը մարմնուն և
չափաւոր մնունգը՝ շատ կօգնէ մարդուս
կեանքը երկնցնելու :

Օգոստոս մէծ կայսրը 76 տարվան մէ-
ռաւ . և այս բոլոր միջոցին մէջ՝ կըսեն
թէ՝ անզամ մալ մաքրողական մը չա-
ռաւ , և ոչ արիւն առաւ , և ոչ երեւելի

դեղ մը առաւ : Բայց ամէն տարի քանի
մը օր ջուր կրմանար , և շարթուն մէջը
օր մի բան չէր ուտեր , և ամէն օր ժամ
մի քալելու կեցար : Յէ՛ որ կատարեալ
առողջութիւն մը վայելել կուղեանէ , ժուժ-
կալ և շափաւոր եղիր :

Հրեաներուն մէջը առենօք Յէսուսնա+
ըսվածները՝ օր Երևելի ընկերութիւն մի
էր , հաստրակօրէն հարուր տարի կասլ-
րէին՝ պատճառաւ իրենց ժուժկալու-
թեանը և շափաւոր ուտելուն :

Կմանապէս՝ ինչպէս Կայերախոս հին
հեղինակը կըսպատմէ , Ստոյիկէան և Կի-
նիկէան ըսված փիլիսոփաներն ալ շատ
երկան կապրէին :

Կըսպատմէն՝ թէ առենօք Նւրոպաքա-
հանայ մը պատճառաւ իւր հանապա-
զօրէայ սակաւակերութեանը և ժուժ-
կալութեանը՝ հասաւ ինչպան 186 տարի :
Ուստի և մեռնելէն ետև՝ իրեն տասկա-
նագիր մը գրեցին՝ այսպէս . . . Հոս է Ն-
դենտուզոս Աւադերէցը : Խսիկակ կրկին
անգամ ակռայ հանեց , և կրկին ան-
գամ մազերը բռասան . և հիմայ հոս կը-
հանգչի :

Պրակ անունով ալ մէկ խոշանացի
մուրացկան մը՝ պատճառաւ իրեն ժուժ-
կալութեանը շատ երկան ժամանակ առ-
բեցաւ . ուստի և մեռնելէն ետև պա-
տուցին զայս մուրացկանս՝ այսպիսի առ-
պանագիր գնելով գերեզմանին վրայ .
. Հոս պառկեր է Պրակ ամենուն ծա-

նով երեւելի մուրացկանը . Ասիկակ կը սէր՝ թէ տէսէր եմ հարուր քսան ձմեռ , և աւելի ” :

Եւ իրաւ թէ որ մարդիք ապրեին այն պէս՝ ինչպէս որ բնութիւնը կըսպահան չէ , և կատարեալ պահեին առաջութեան կանոնները , շատ երկան ժամանակ կատ րեին :

Թէ որ արմատական թացութիւնը մարմնոյն և բնական ջերմութիւնը պահպին , ինչպէս որ պէտք է և ինչպէս որ գիւրաւ կրնայ պահպիլ . ալ անկեց ետև պէտք է որ շատ տարիներ տէսնայ մարդս :

Կըսէր ատենք Ժուժկալ մարդուն մէկը . և Եղանակ խշապրելուս՝ կարծէս թէ ինձի մշտնջենաւոր գարունիք մը կըսպահանուէ . ես աշունք չեմ տեսնար վրաս՝ այսինքն տերեւները Յափելու ժամանակ . ուժս և խելքս՝ լման իրրն արև մը որ ամէն օր նոյնապէս աշխարրքիս վրայ կըծագի՝ իրենց տեղի են և ամէն օր նոյնապէս ինձի կրգնեն . և ես մէկ պարզ կերտկուր մը ուտելէս ետև՝ բոլոր գիշերը հանգիստ կը քնանամ . առաւոտ ըլքալուն պէս՝ կարթըննամ կելլամ այնչպէս զուարթ այն պէս նորոգեալ ինչպէս նոյն խել առաւտ տեսն ժամանակը ” :

Պատճառ մեր գրեթէ ամէն հիւան գութեանց և մեր կենացը կարճութեան ուրիշ բանէ այնչափառաջ չփառ , որչափ աւելորդ ուտելէն և աւելորդ խմելէն :

ԴԱՅԱ ԺԹ.

Դաշտի վրայ . որ է ՏԵՂԵ :

Ծակ որ կուզես Երջանիկ և հանգիստ
կեանք ունենալ , և ըստակդ ալ ոչ միայն
պահել՝ այլև աւելցնել , խորհուրդ կու-
տամ քեզի՝ որ ամեն աւասակ գատէ՝ որ-
շաբի որ կարելի է՝ ես կենաս փափաշու-
թեագետ և մեկ գատի մըն ալ ձեռք զար-
նես , մարդդ գիր թէ բոլոր հանգստաւ-
թիւնոց կարսնցնելէն ետե , և շատ քրր-
ախնք թափելէն ետե , նաև շատ վնաս
ալ պլատոր հասցնես քու քսակիդ :

Նըրեոր գատ մը վասարիկեցար , կըտես
նաս՝ որ ոմանք կուզան կըմօտիկնան քե-
զի , շատ շատ ուրախակցութիւներ ընե-
լով շատ ալ գովելով բարձրացնելով քու-
յազթութիւնոց . յայտնի է միտքերնին :
Բայց դուն ալ անատենը յիշեցուր իրենց ,
որ քիչ մընալ միտքերնին դարձնեն մաս-
ծեն , թէ ինչ վասնգներու մէջ ձգեցիր
քու ունեցածներդ , քու տունդ տեղդ ,
ևն , այդ գատին համար :

Թէ որ գիտուած ըլլայ՝ որ կամացդ
դէմբանագատիս գատ մը բանալ , աղեկ
նայէ որ չըլլայ թէ ոսոխդ՝ անխելք հա-
րուստ մը ըլլայ : Քան զայն շար բան չի-
կայ , երբոր մէկը այսպիսի անձանց ձեռք
իշնայ . նոյն էր՝ թէ շատ զօրաւար գա-

զանի մը ձեռք իշխար : Գասղան է՝ վասն զի անխելք է . և զօրաւոր է՝ վասն զի հարուստ է :

Առկեց 'ի զատ՝ աղեկ դիտէ նաև մաստարանին ինչ ըլլալը . նայէ թէ ձեռքը քանի դատ ունի , նայէ թէ անոնցմէ վաստղկածները ինչ կընէ . նայէ թէ արդեզք խարերայ մարդ մի է . թէ որ ասանկ է՝ դիտնաս որքեզի շատ վնաս , շատ ձուն գլուխադ կըբերէ :

Առենօք երկու վարպետ վաստարանք օր մը երկու մարդկանց դատը մէկ մէկու դէմկը կըխօսէին կըսպաշտագանէին շատ տաքութեամբ , և այնպիսի ջանքով որ երկուքն ալ շատ գոհ էին իրենց վաստարաններէն : Իսկ երբոր դատը կարեցին ընցուցին , դատաւորները , առերկու վաստարաննք գուրութիւն մէկէն ակսան մէկ մէկու հետ գըրկըլլիլ և մէկ մէկու պագարիլլիլ : Դատ ունեցօղ մարդիքն աս որ տեսան՝ շատ զարմացան՝ ափշեցան կեցան . ելու մէկը հարցուց վաստարաններուն մէկին , ինչ է աս ըրածնիդ . այսպէս շուտով մէկ մէկու հետ հաշտըլլիլ բարեկամանազ : Այս հարցմանս վրայ սրգողելով վաստարանին մէկը՝ դարձաւ պատասխան արվաւ . ինչ կարծեցիր , ըստ . դիտցար թէ մենք մէկ մէկու թշնամի՞ ենք : Գիտե՞ս մենք ինչ ենք . մենք վաստարանքս ամենին նման ենք մերատին (մախասին) . որ բանալու դոցելու առենք միշտ կար .

ծես թէ երկաթները մէկ ըզ մէկ պիտոր
կարեն . բայց անոնք ուրիշբան չեն ըներ՝
բայց եթէ իրենց մէջի գանցված բանը
կորել :

Յիշէ միաբդ բեր առիւծուն և անգե-
ղին առակը : Անգը ծառի մը վրայ նըս-
տեր էր , և անդիւն առիւծը և արջը զայս
աւեսելով մէկմէկու հետ կըկռուեին այն
որսոյն համար , նայիլ թէ որուն ճանկը
պիտոր իյնայ այդ թռչունը : Յիշէ և ըզ-
դուշացիր՝ ըըլայ թէ քեզի ալ յարմար
գայ այդ առակը :

Այսպիսի գիտվածներու մէջ գուն
Աւետարանին խրատը լսէ և բռնէ , որ
ապահովը ըլլաս . թէ որ մէկը կուզէ հետդ
կուզը որ զգեսագ առնէ քեզմէ , գու-
առանց կռիւ բանալու հետը՝ թռղ իրեն
նաև վրայի հադած լաթդ : Գիտնաս որ՝
թէ որ կռիւ բանաս , և փաստարաններ
մէջ մանան , ինչվան նաև նԵրբին շապիկդ
ալ քեզմէ կառնեն կըվէրցընեն և մերկ
կըթողուն :

Երբոր գատ մը կըրացվի , այնպէս
միաբդ դիր թէ մէկը բախտի խաղ մը կը-
խաղայ կոր , (ինչպէս թավու նն) . ուր
թէ որ շատ շանգով և տաքութէամբ խա-
ղը շարունակվի նէ , հասարակօրէն կը-
տեսնաս՝ որ վարպետները ավելի կըրվաս-
տըկին : Աս ըսկըով չէ թէ փաստարանու-
թէան արուեստին բար կըզարնենք . այլ
փաստարաններուն շատ տեսակ մատեր
խաղցնելնին կըհասկըցնենք , որ գուն

գաստ բանալէն զգուշանաս :

Գիտենք, որ վաստարաններուն մէջը կրգտնելովն նաև զարմանեալի և շատ արդար մարդիքներ ալ. և մ.ծ երջանեկութիւն մը նէ մարդուս՝ թէ որ այնպիսի վաստարաններու ձեռքքը իյնայ :

Առենոք Ա Էնեաթիցոց աերութեանը մէջ՝ որ շատ զարմանալի և շատ իմաստուն կառավարութիւն էր աշխարհիս վրայ, իրենց մէծ Առեանը վաստարաններ իրեն ընտրեր որոշեր էր. ամենքն ալ աղնուական մարդիք քսան և շորս թուով: Ասոնց ամենուն՝ աերութիւնը մասնաւոր ասրվէ ասրի և կամուտ կապեր էր և կը վրչարեր. ուստի և ամենենին թող չէր խտար որ ուրիշներէն կամ մէկ ընծայ մը առնեն կամ թէ ստակ. որպէս զի այդ աղնուականները՝ որ վաստարանութեան արուեստը կրյաննեցնեին՝ ցըլսոյ թէ կաշառքով կուրինան. և որպէս զի ամենքն ջանան և աւելի իյնան՝ որ գատերը որ մը առաջ շուտով վեցջանան :

Ստվեսին աշն խօսքը որ կըսէ, Ա Էնէ Ի Հ Շ Ա Հ Ա Յ Ա Ր Ե Դ Ա Յ Ի Շ, Ուարբիին մէկը կը մեկնէ այսպէս. մարդկանց Ուրժայիւշ կըսէ, ևն այսշափէ բազմութիւն վաստարաններուն, ճարաւասաններուն, գործակաշներուն. ասոնք էն կըսէ՝ ցանց մը ուռկան մը որ ներս ձգեն բանեն զժողովուրդը :

Եւ իրաւ՝ անզգամ և անիրաւ վաստարանիցն ուրիշ բանին նման չեն, բայց է-

թէ բնութեան մրջումներուն որ ուրիշի
անպիտանք՝ բանի մը չէն խոար, միայն
իրենց համար աղեկ են. բայց շատ ալ
մասս կուտան սպարտէզներուն :

Թէ որ ասոնց քով վազես ապաւինիս,
ինչպէս որ սյսարները կրվազեն կապա-
ւինին քշալից թփուտ տեղերը փոթոր-
կին ժամանակը՝ որ երթան հռն ապահով-
ած կրվելու տեղ մը գտնան իրենց, ըս-
տոյդ գիտցիք որ անկեց տոքդ գուրս չես
կրնար հանել խալրսիկ՝ առանց կառչե-
լու (իվշմիշ) ըլլալու և սկսանելու կամ
թողլու հռն մեծագոյն մասը քու լախե-
րեգ :

Ամենենին քառօրեայ ջերմին ալ նման
են այնպիսիները, ոչ երբէք կըթողուն
ձեռքէ կըհանեն զքեզ՝ քանի որ հիւթ
մը (որ է ստակը), կըդանանքու վրադ :

Հատանդամզարմացերկեցերեն պատ-
մութիւն կարդացողները, քանի որ կը-
մասծեն՝ թէ արդեօք նոնչ ոգւոյ կըծա-
ռայէր առենք մէկ երեւլի մարդ մը, որ
իրեն զուարձութիւն մը զբանիք մը ըրեր
էր՝ որ բոլոր աշխարհս չարչըրկէ տակնու-
վրայ ընէ տեսակ տեսակ դատերով : Աս
մանդուս վրայ ըսեց Լուինի Թրանսպին
թագաւորը, կանչեց որ մը իւրքովք՝ ը-
ստու իրեն՝ Ես քու դատերէ՞ց քեզ կըխա-
լրացնեմ : և իմ անձամբս զանոնք լսելով
և կարելով : Խա որ ըսեց այն մարդը,
մամուռքը տուաւ զինքը . բայց մէկէն
խամարհութեամբ մեծ չնորհակալութիւն

մը ընելէն ետև թագաւորին այս շնորհաց համար, ըսկաւ անկեց Ետև շատ ալ ինդրել աղաւել զթագաւորը, որ շրնորհք ընէ իրեն և այն դատերէն եռասուն մը քառասուն մը առանց կտրելու թռղու իրեն, որով որ ինքը կարենայ միիթարվիլ և զրօսանքով անցնել իւր ժամանակը :

Խորհուրդ կուտան քեզի խելացիները . որ Տէրութեան որ տակն եւ, այն տերութե օրէնքները կանոնները քննես կարդաս բատ կարի և սորվիս : Վասն զի այդ ունեցած տեղեկութիները օրէնքներուն վրայ՝ քեզի շատ կօգնեն և շատ աչքդ կրանեան՝ որ կարենաս գունքեղպաշտպանելքու թշնամիներէդ, շատ անդամառանցներուն ձեռքը իյնալու :

Թէ որ աս խորհրդոյս չուղենաս մակելնել, ան առենք պէտք է որ գունք ունեցածիդ չունեցածիդ երրորդ մասը ծախէս հասցնես՝ որ կարենաս մէկ ալ երկու մասը պաշտպանել պահէլ. և թէ որ զայս ալ աչքդ չառնես՝ ան առենք քեզբոլորմին կըկործանես :

Առակով մը լրմիցնենք այս Դասն ալ : Օր մը երկու ձեռքը ըսկան մէծ վիճաբանութիւն մէծ կոխւ մը ընել մէկ մէկու հետ . ձախ ձեռքը առաջ սկսաւ ըզկախւը . կըսէր կամբաստանէր աջ ձեռքին վրայօքը՝ թէ սա բանութեամբ վրա իրաւունք մը բանեցնելով միշտ ինքը կառ

նէ : Այս ամբաստանութիւնս լսելով
դատաւորները՝ իրաւացի դատեցան ձախ
ձեռքին գանգըտանկը և անոր կողմը ըլ
լալ կերենային : Ակսաւ անդիէն աջ ձեռ-
քըն ալ խօսիլ և ըսել, թէ ես շատ հին
և անյիշատակ ժամանակէ ՚ի վեր այս ար-
տօնութիւնս ունիմ, ուստի և արդարու-
թիւն չէ՝ որ այս իրաւունքէս զիս զրկէք :
Աջ ձեռքին պատճառն ալ լսելով դատա-
ւորները՝ ըսին ան տաենը, ուրեմն մենք
ալ մեր գթութիւնը մեր ողորմութիւնը
ցուցնելու համար, կը յանձնենք մեզմէ
և ակտներուն՝ որ այս բանիս ճար մը
գեղ մը դըտնան : Ուստի և այն ժամա-
նակէն սկսեալ, դատաւորներուն, փաս-
տաբաններուն, գործակալներուն, և այլ
ամենուն որոնց ձեռքը որ ըստակ կիյնայ,
միշտ այս սովորութիւնը եղաւ՝ որ անխր-
տիր երկու դիաց ալ բռնեն առնուն . և
այսպէս երկու ձեռքն ալ, թէ աջը թէ
ձախը հաւասարապէս գործածէն բանի
բերեն :

ԴԱՍ Ի .

ԽՄՆԻ ՀՐԱՅ :

ԽՃԳԻՍ դատ բանալը կործանումն
կըրերէ, այսպէս ալ ըստըկով խաղ խա-
զալու չար սովորութիւնը : Ուստի ինչ
պէս դատէն, այսպէս ալ խաղէն պէտք

է զգուշանալ և ամենեմին վասիցիլ : Խաղին մէջը ուրիշ հաճոյք մը ուրիշ ախորդ մը չիդանըմիր , բայց եթէ մէկ ցած և անարդ բաղձանիք մը ուրիշին ըստին , կամ թէ մէկ անկարդ մախել մը մեր ըստին :

ՄԵՆԾ ԽԵՆԴՈՒԹԻՒՆ ՄԸ ՚ՆԷ՝ (որ նաև բոլոր աշխարհիս գեղերովը չիկրնար բժը կրվել)՝ այն խենդութիւնը , որ մէկը նարա մը (զար մը) ձեռք առնել ձգէ առ ՚ի գիտել թէ արդեօք ի՞նչ որ ըստակ հեմիկուհին ինքը ձեռքը ունի կըմայել : իրենն է թէ չէ :

Թէ որ դուն խաղէն ետ չիկենաս չըզ գուշանաս , խելքով մարդ մը նաև առանց մարդարէական հօգւոյ մը՝ սայդ և անտարակոյս գիտցնէ քեզի՝ զլուխոց գալիք վեճակը և ըսէ քեզի . թէ բոյ ու նեցած ըստիդ այդ բանը պիտոր հանարակի , ինչ որ կրտեմնաս ամէն օր՝ որ վոշին և առազին կըհանարակի , որ երբոր հով մը անոնց վրայ փրչէ զարնէ , կառնու կրտանի կրցրուէ մէկ վայրկեանի մը մէջ , աներեւոյթ կընէ՝ որ տեղն ալ չես կարօղ զտնալ՝ ուր արդեօք գնացին : Այս՝ ունեցած ըստիդ մարդարէութին է : Խակ խաղէն վասարկած ըստին վրան ալ անտարակոյս գիտցիր , որ այդ համբով վասարկած ըստակը այնպէս գիւրան և շուտով կըհալի կրտաշի , ինչպէս ձունել չինած բարձրցած տուն մը , սիւն մը ևն . որ անզգալի կերպով եամեւ ևակ կրտկափ կակընալ մաշիլ հալիլ և վերջապէս ջուր կարիլ :

Ալս! Հեղինակին մէկը . . Հաւասաւ
ինձի , որ խաղը՝ որ կուգայ կըլսոյ քեզ
այնշափ վնասակար , այնշափ վտանգա
ւոր . որչափ որ Եօթըմահացու մեղքերը :

Միաբդ դիր հաստատուն . թէ քեզի
աւելի պատի կընել ծոցդ եղած մէկ դա
հեկանգ , քան թէ տասը դահեկանը՝ որ
պէտք չեղած Ժամանակը մօխեցիր :

Սառնոք Պղաստոն մեծ վիլխառվայն որ
մը տեսնալով մէկ երիտասարդ մը՝ որ
նստեր նարու կըխաղար , ըսկաւ յանդի-
մանել զնոս : Դարձաւ երիտասարդը պա-
տասխան աղվաւ և ըսաց . Առնի ոչչի
բանի հաճուր ու այսունի յայն բաշտացնել
շանդիմանել ի՞նչէ : Պատասխան աղվաւ
Պղաստոն . . Ունութենիսն լոր սովորութիւն
ոչչի բան չէ :

ԴԱՅ ԻԱ .

Ամսագութեան վըար :

ՄԵՐԴԱԿ կեանքը դոհ և հանգիստ
անցնելու համար և բախտը աջողութիւր
աւելցնելու համար , կընայ նաև որիշ
կացութեանմընալ ձեռք զարնել . և այս
է՝ երբոր մէկը բարեւպէս կըպատճառի
ամուսիութեան մը : Բայց պէս կըսեմ՝
վասն զի այնպիսի գործողութիւն մը նէ
այս . որ շատ մեծ ուշագրութիւնն է շատ
արթեութիւն կըպահանջնէ :

Զգոյշ կենալու է՝ որ մէկը այս բանիս
մէջ չարտորնայ , և մէկ երկու բան միայն
մտածելով մէկէն ձեռք զարնելու չէ :
Այս հանապարհս՝ վազելով սկսելու չէ :
Վասն զի կրնայ ըլլալ , որ այդ ճամբուն
վերջը համնելուն պէս՝ զզջայ ապաշաւէ
թէ ինչու ըսկայ :

Մէկը որ ամուսնանալ կուզէ , ընտ-
րելու է պարկեշտ առաքինի կին մը :
Վասն զի միայն շատ գեղեցիկ ըլլալը՝ նը-
ման է մէկ տօնալաճախ մը (բանայիրի
մը) , որ աստիշն անգիտէն ամէն կողմանց
կանչէ կըհրաւիրէ իրեն վաճառորդներ
(միւշտէրիներ) :

Խորհուրդ չեն ասր խելացի մարդիք՝
որ միայն գեղեցկութեանը համար մէկը
կին առնու : Վասն զի այդ բանդ՝ աշնա-
նային սլլառուղիներունան է՝ որ երկարա-
ուե չեն , և դիւրաւ կապականին :

Դլաւառոր վախճանը ամուսնանալու ,
ըլլայ մէկ պարկեշտ և առաքինի կեսնը
մը անցնել , և Նստուծոյ ծառաները շատ-
ցնել : Այսպիսի մէծ և սքանչելի ըլլա-
լով վախճանը ամուսնութեան , պէտք է
ուրեմն յառաջ քան զամենայն՝ առ Աս-
տուած ապաւինելով աղօմիւք՝ հանգերձ
ծնողացը օրհնութեամբ ձեռք զարնելոյս
ճանապարհիս :

Գեղեցիկ կին մըն ալ առանց օժիախի՝ է
իրեւ թէ մէկ գեղեցիկ տուն մը մերկ ա-
ռանց կահու առանց կարասիներու (թէ
Ճէմիլլէթի) . կրնայ մէկը իրաւ՝ այդպի-

մի տուն մը նայելով տէսնալով զուար-
հանալ, բայց ներսը բան մի չի գտնար,
որ կարենայ զինքը ցրուեն պաղէն պաշտ-
պահել:

Թէ որ մարդ մը տռնու իրեն այնպի-
սի կին՝ որ թէ ազգատոհմին կողմանէ և
թէ ունեցածին կողմանէ իրու վեր ըլլայ,
ալ ան առենք բանը ինքիրեն անանկ կու-
դայ՝ որ ոչ այնչափ անոր երիկը ըլլայ՝
որչափ գերի անոր ամբարտաւանութելը
և հարստութեանը:

Սէրը՝ դռւասր է խենդութեան . և ա-
մէն կիրքերուն մէջը՝ այս է աւելի զօրա-
ւորը . և կըտեսնաս որ տկար ողիներուն
վրայ այս կիրքը աւելի կըտիրէ :

Երիտասարդ մարդիքը՝ սիրող կըլլան .
շափահաս մարդիքը՝ բարեկամ կըլլան .
ծերացեալ մարդիքը՝ տղայ կըլլան :

Հաստ մեծ տարրերութիւն կայ 'ի մեջ
որպիսութեան կնկան և 'ի մեջ իրեն հա-
րստութեանը : Արշափ ալ շատ և երեւ-
լի ըլլայ իւր բերած օժիտը, թէ որ ինքը
առաքինի չէ՝ գիտցիր որ գունքու բախ-
արդ չէս դատձ :

Վաենք աղնուական Հռովմայեցիի մը
հարցուցին օր մը, թէ ինչու ձգեց իւր
կնիկը՝ որ այնչափ գեղեցիկ էր, և այն-
չափ հարուստ էր : Ան առենք Հռովմայ-
եցին ծռեցաւ հանեց ոտքէն հագած մու-
ճակը (փասկուճը), առաւ ձեռչը, և
գարձաւ հարցնողին կողմը, աս բանս
զուրցեց . « Այս մուճակս՝ գեղեցիկ և

շատ վարպետաշնչն մուհակ չէ . և սա
կային՝ ինձմէ ՚ի զատ ուրիշ այլ մարդ չի-
ուէ , թէ ոտքիս որ կողմը կըզարնէ կը-
ցաւցնէ կոր ՚ :

Ա՛յ վայլուն դեղեցիկ ոսկին , ոչ շող-
շողուն անդամանդները , ոչ մարդըրիար .
ոչ զմբուխարը , և ոչ վառաւոր ծիրանին .
կրիստո զարդարել կամ վայելքացնել մէկ
կենիկ մը : Իւր ամեն զարդարանքը՝ է մի-
այն իւր ծանրութիւնը , իւր տանափնտո-
թիւնը , իւր խոնարհութիւնը , և իւր
պարկեցառութիւնը , և իւր հնազանգու-
թիւնը իրեն երկանը :

Խնչպէս որ բանի մը աեզ չենք զներ
զայն հայեցին՝ որ թէպէտ և վասն ոսկի
զարդեր ունենայ և մեծագին քարերով
լեցված բլայ , բայց ներք ինչպէտ որ ոլեար
է՝ աղեկ չիցուցներ ու իցէ բանը՝ որ մէ-
ջը կընայիս . այսպէս ալբանի աեզ զնելու
չէ կնեկան բերած մեծ օժիտը , երբոր ա-
նոր որապիսութիւնը , խառնըլածքը , բնա-
ւորութիւնը , յարմար համաձայն չէ կա-
մացք և յօժարութեան իւր երկանը . և
երբոր երիկը իր ոգւոյն աղեկութիններուն
պատկերքը՝ կատարելապէտ միաւսնարիւր
հարսին աղեկութիւններուն մէջը :

Կայելու ընարելու է կին մը , որ եր-
կանը ձախորդութեանց ժամանակը՝ կա-
րնեայ իւր մոռացք իւր կամացք համաձայն
ըլայ : Վասն զի ամուսնութիւնը նման է
ամենին ծովու ճամբը մաքրութեան մը .
ով որ այս նառուս մէջը մանայ՝ անտարա-

կայս պէտք է որ կամ այս անդամ կամ
մէկալ անդամ՝ ալէկոծութիւններու և
փոթորիկներու հանողովի :

Սահենք Փիւդիա ըսված այն շատ է
ունելի քանդակագործը՝ անդամ մը Չառ-
տուածու հիմ մը արձան շնչեց մէկ իշխա-
նի մը, և այն արձանին մէկ ոտքը առաւ-
կեցուց Կրիստի մը (Թօսպաղը) ամա-
նին վրայ : Ասով խելացի արուեստաւո-
րը ուզեց խմացնել թէ պարկեշտ առա-
քինի կնիկը պէտք է որ այս իւր երկու
մեծ պարտքը աղէկ նայի : Մէջ մը՝ որ
տունը կենայ՝ երեսի վրայ չիձգէ : Եւ եր-
կրորդ՝ որ ըստ անդոյն և ժամանակին
լառնեմին պահէ :

Թագէս Փիլիսոփային մայրը՝ որ մը որ
գւոյն հարցուց, թէ ինչ պատճառի հա-
մար ինչը չիկարգըլիր : Պատասխան ար-
վաւ մօրը՝ թէ Ըստ շու է : Աւրիշ ան-
դամ մըն ալ երբոր կըհարցնէր և կըստի-
պէք ալ՝ որ կին առնու, պատասխան ար-
վաւ Փիլիսոփայն, թէ Ըստ շու է :

Թէպէտ և ընդհանուր աշխարիս պէտք
է ամուսնութիւնը, և մեծ օգնականու-
թիւն է մարդուս ամուսնական ընկերու-
թիւնը՝ ինչպէս որ Աստված ըստւ բայց
սակայն և ամէն մէկ ընարօղը զայս կա-
ցութիւնս՝ պէտք է յառաջադոյն աղէկ
մատնայ : Օր մը Փիլիսոփային մէկը աշ-
խարիս վրայ եղած աւտակ աւտակ մի-
հակներուն վրայօքը մասած էլով, կըսէր
և Երբոր մէկ մը միաբա կըդարձնեմ, կը-

մասածեմ ամուսնութեան հոգերը, մըտ-
մառուքը, պարտքերը և անհամար զրա-
զանքը, երբեմն բաղձանք մը կուգայ ինձի,
որ բաշվիմ արխօրքետ՝ Երթամ կուա-
կրոն ըլլամ. Երբեմն ալ միտքս բան մը կու-
գայ, ախ թէ կրսեմ՝ բնութիւնը՝ մարդ-
կային ազգը շատցնելու համար, այլ ճամ
բայ մը ունենար՝ առանց կարօտ ըլլալու
ամուսնութե : Այնչափ մեծ է պարտք,
մոմուքը, զբաղանքը ամուսնութե :

Մեծ էն նեղութիւնք անհանգստու-
թիւնք՝ ինչ որ կրպատճառեն միայն զա-
կըները : Իսկ անոնցմէ ունեցած մսիթա-
րութիւնքը և օգնութիւնքը շատ սլրդ-
ափէ էն :

Ի վերայ այսոր ամենայնի՝ Ամուսնու-
թիւնը Աստուծմէ սահմանված բան ըլ-
լալով, պէտք է . մարդկանց ազգը պահե-
լու և Աստուծոյ ծառաները շատցնելու
համար . և որչափ մեծ է ամուսնացելոց
նեղութիւնը՝ շատ գիաց, այնչափ ալ մեծ
կրպայ իրենց արդիւնքը առաջի Աստու-
ծոյ, նմանապէս և հատուցմանքը, եր-
բոր մէկ մէկու եղած պարտքը և առ զա-
ւակս ունեցած պարտքերնին՝ ջանան որ-
շափէ կրնան՝ կատարել :

Օր մը Պղատոն փիլիսոփայն տեսնելով
մէկ երիտասարդ մը, որ չափազանց հա-
մարձակութեամբ կրխօսեր կըզմարովեր իւր
հօրը հետ, զուրցեց իրեն . ինչ՝ դա
նի դեշ լեռ դեշը զես, որ դադառուն է՝ ո՛
դա առեւի իւրծես զեռ՝ ուն զոր է :

Մարդո՛ իւր ծնողացը աւելի պարտը-
կան է , բան թէ բոլոր աշխարհի : Ա ան-
զի որչափ ալ բարիք ուրիշներէն առնու-
ունենայ , բայց իւր ծնողացմ ունի ինքը
զինքը . ուստի թէ որ դէպ ՚ի ուրիշ մար-
դիք եղած ապերախտութիւնը՝ շատ գա-
նելի բան է նէ , դէպ ՚ի ծնողքը եղած
ապերախտութիւնը խիստ սոսկալի և շտ-
նդովելի բան է :

Այս զաւակները՝ որ իրենց ծնողա-
ցը չեն հնազանդիր , չեն պատուեր , չեն
օդնութիւն հասնիր , սոյցդ և անտարա-
կոյս գիտնան որ երրոր իրենք ալ մենծնան
և իրենց ծնողաց ձեռաց տակէն Ելա-
լով իրենք ալ զաւակաց տէր ըլլան , ան
առենք իրենց զաւակաց ձեռքէն քաշե-
լիքնին պիտօք ցինայ :

Թէ որ մինակ գլուխ՝ ապրելու բաւա-
կան ըստակ ունիս , և ուրիշ գիտաց ալ
պարտք մը չունիս , և ուղեցիր կարդըվիլ,
զգոյշ կեցիր ան տաենք՝ չըլլայ թէ մեռ-
նելուգ ժամանակը կնկանդ շափազանց
բան թողուս ապրելու՝ և մանաւանդ եր-
բոր զաւակներ ալ ունենաս : Ազեկ գիտ-
նաս՝ որ այդ բանդ պարտքէն աւելի վը-
տանդաւոր և կործանումն է քու տանդ :

Չափաւոր ապրուստ մը նայէ , որ թո-
ղուս քու այրի կնկանդ՝ առանց աղքատ-
ցնելու քու յատուկ զաւակներդ : Եւ
թէ որ ասանկ ցնես՝ նոյն էր թէ դալար
ծառ մը կըարեիր հանեիր , որպէս զի տէ-
ղը շորը անկես :

թէ որ զաւկներ ունիս, դիտնաս՝ որ
շատ պարագկան կը մնաս առաջի Աստու-
ծոյ, թէ որ իրենց ժամարվեցնես և չի կըր.
թես նախ՝ թէ ինչ է իրենց պարագը առ
Աստուած : Կը կրորդ՝ թէ ինչ է իրենց
պարագը առ ընկերու : Եւ երրորդ՝ ինչ է
իրենց պարագը իրենց անձանցը համար
Աստուած ետք՝ աւելի լաւ է որ իրենց
վայելու բաւական ասլրուստ մը ձգե-
հանգերձ մէկ արուեստ մը սորվոցնելու
քան թէ մեծամեծ գանձեր հարստու
թիւններ ձգեիր անոնց՝ առանց դորձ
մը արուեստ մը ունենալու ձեռքերնին
Վաշինովը՝ միշտ խելք բանեցնելու և ար-
դարութեամբ վաստրկելու կացութեան
մը մէջ կը դնես զանոնք . խեկ երկրորդը՝
մը՝ զանոնք անալիտան անապառզ ընելլէ
՚ի զատ, ձեռքերնին ալ կը թօղուս՝ որ
այսպէս զուրցենք՝ որպէս թէ մէկ զի մը
(լէշ մը) որ աստիեն անդիւն որսացող
զազան թռչունները կը կանչէ կը հաւե-
րէ՝ որ զան ուտեն :

Ո՞ր ծնող որ բարեպէս կը մնուցանէ կը
մեծցնէ իւր զաւկները, այնովիսն թէ
պէտ և քիչ բան ալ անոնց թօղու կամ
թէ ունիչ, ՚ի վերայ այսր ամենայնի մէծ
ժառանգութիւն կը թօղու իրենց :

Գիտուն աստուածաբանի մը դնա մօ-
տիկցիր՝ խղճմանդդդ շիտկելու և մաքրե-
լու համար, և քաւ պարագկանութիւն-
ներդ առ զաւակս՝ ազեկ խմանալու հա-
մար. բարի և խելացի գատաւորի մը մօ-

ամեկցիք՝ գործքերդ աղեկ մը կարդի դնելու համար . խեկ պատվավոր և տռարբինի ասն մը հետ ազգականութիւնն կապէ՝ ըդքեզ աղեկ կացութեան մէջ պահելու համար :

Երիկ կնիկ՝ պէտք է որ մէկ սրտով մէկ հոգւով ամեն բանի մէջ համաձայն երթան մէկմէկու հետ : Վաենօք այն խեցիք և երիելի Ողիւսէս և խեր կնիկը Պենելոպէ այնչափ սաստիկ միացեր Եին մէկըզմէկու հետ , որ Ողիւսէս՝ (ինչպէս որ բանաստեղծները բան հասկցեն լով կը սեննէ) աւելի յանձն առաւ հրաժարել անմահութեննէ՝ որ իրեն կուտար Քայիսունէ շատուածուհին , բան թէ իրեն ոիրելի ամուսինը թողուլ ձգել : Կարդաթէլէմորբին զիըզը :

Վաենօք Խուրիսս անունով Երիելի մարդ մը՝ հրամայեց որ խեր գերեզմանին վրայ գրեն գնենն սասպանագիր , ոյսովէս . թէ և Կննիա անունով կնկանը հէար կեցեր ասպրեր է ոյս մարդս քառսունվիրեք տարի և ութը ամիս՝ առանց մէկ պղտիկ կուիւ մըն ալ ընելու :

Հին կռապաշանելը՝ չատուածուհոյ մը արձան կրգնենին Հերմէս չաստուծոյն արձանին քամք : Կռովէնն ասով իմացնել . թէ ամուսնութիւնը պէտք է հէար ունենալ միշտ անոյշ կենցաղավարութիւնն մը : Հերմէս ըստածը մէկ անոյշ Տարտասան խօսող չաստուած մի Եր :

Հին ասենը հէթանոսները՝ որ զո՞հ կը-

ՆԵՐԻՆ ՀԵՐԱՅԻՆ՝ (որ չատուածուհի ամուսնութեան կըսեպէին), զոհած կենդանւոյն լեզին ոչ երբէք գիմացը կըհանեին ուրիշ կոտրներու հետ , այլ զայն կառը կառնուին կըձգէին սեղանին և աւը : Կուղէին խմացնել՝ թէ բարկութիւն կուիւ և լեզի խօսքէր՝ պէտք է որ հեռու ըլլան ամեննեին այն տունեն , ուր որ ամուսնական բարեկամութիւնը և սէրը կըբնակի :

Առաքինի կինը , մանաւանդ երբոր մինակ է , կամ էրիկը իրմէտեզ մը հեռացեր դացեր է , անատենը մանաւանդ շատ պիտօր ունայ որ աւելի գուրս ցաթկեցը նէ իւր ողջախոհութիւնը , իւր պարկեշ տութիւնը , և իւր հաւասարիմսէրը երկանը վրայ :

Թէ որ երջանիկ կուղեն ըլլալ ամուսինք , պէտք է որ մէկ միրտ մէկ հոգի մէկ մարմին ըլլան մէկմէկու հետ : Եւթէ որ ասանկ ըլլան , չիկայ աշխարիս վրայ՝ այնչափ խեղճ և այնչափ թշուառ միճակ մը՝ որչափ այնպիսի ամուսնացելոց միճակը :

Թէ որ երջանիկ կուղեն ըլլալ ամուսինք , պէտք է որ այն վախճանին միայն ծառայեն՝ որ վախճանի համար որ Առառած դրեր է ամուսնութիւնը . առաջէ ոչ ամէն կողմանէ թշուառ կըլլան :

ԴԱՍ ԻԲ :

Խ-Շ Պ-Պ Խ-Շ Խ-Շ Պ-Պ Հ-Շ Հ-Շ
Շ-Շ Տ-Մ Շ-Մ Շ-Մ Շ-Մ Շ-Մ Շ-Մ Շ-Մ :

Երբոք բան մը ընելու ձեռք կըզար-
նես, քու պատիւդ և քու պարագդ կը-
պահանջե՞ որ առմէնուն հետ անկեղծու-
թեամբ և առաքինի կերպով գործքդ
տեսնես :

Առաքինի կերպով վարչիլը՝ մարդուս
ընութեան պատիւ է : Ուրիշ բան չառեա՝
բայց եթէ որ բանն որ առաքինի չէ : ու-
րիշ բանէ չխախանաս՝ բայց եթէ որ բանն
որ ցած և անուանարկ է : և ուրիշ բան
չխիրես՝ բայց եթէ որ բանն որ արդար և
սլատվական է :

Մեծութեան համելու համար՝ կը-
բորբսկիս այնչափ ցածնալ, ինչվան ցած
և անուանարկ գործքեր ընել, կընմանիս
ան առենք ցինին (չայլախին) որ կըլլ-
կըթռչի և օդուն մեջ շատ կըբարձրանայ,
որ վերջը ակնթարթի մեջ յանկարծակի
իջնայ գարշելի բաներուն վրայ՝ որ ուտէ :

Մարդու անիրաւութիւն մը զրկանք
մը նայէ որ չընես . և թէ որ ընելու ըլ-
լաս, գուն ինքիրենդ ճամբայ կըբանաս
ուրիշներուն, որ զիոյնը քեզի ընեն :

Անմեղութիւնը ըլլայ քու առաջնոր-
դը . և անկեղծութիւնը և հաւատար-

մութիւնը՝ ըլլալքու վահանելդ :

Բարի խղճանանքը՝ մեծամեծ գործքերու ձեռք զարնել կուտայ . և ով որ մաքուր սիրա մը ունի նման է, այնպիսին ամուր բերդի մը որ չիկրնար առներվի :

Աւելի դիւրին է, և աւելի ապահով է, արդար և առաքինի ըլլալը՝ քան թէ ըլլալը : Միաբդ դիր հաւատուն՝ թէ ով իր գործքերուն մեջը հաւատար մութիւնը մէկ դի կըձգէ, այնպիսին՝ երբոր գործքը աջողեցաւ նէ, նաև ամէն ամօնը մէկ դի կըձգէ : Աւ իրաւ որ՝ չիկայ այլ ախտ մը՝ որ մարդուս այնչափ ամօնալի ըլլայ՝ որչափ որ անիրաւութիւնը և անութիւնը . և միաբդ աս ալ դիր հաւատուն՝ թէ Վասուած ամենաբարին թէպէտ և երբեմն ուշացնէ պատժել անիրաւ գործքերը, բայց վերջը օր մը անտարակոյս կրապատճէ, և էվելօք ալ :

Դուն ամէնքու գործողութիւնդ այնպէս սկզբէ՝ որպէս թէ քու կենացդ վերջին գործողութիւնները ըլլային . ուստի ան առենը կըջանաս կընայիս՝ որ միշտ արդար և կատարեալ ըլլան :

Աւրիշ այլ բան մի մտածեր՝ բայց ներկայ կեանքդ առաքինութէամբ վարել . անցածը՝ մոռցիր, իսկ գալիքը՝ ամենայն խոնարհութը բոլորովին Վասուածային նախախնամութէանը յանձնէ :

Երբոր գուն քու պարագդ կընես, ալ անկեց եաւ միաբդ մի դարձներ մտածեր՝ ինչ որ քեզի դէմորիչները ըսեն, մտածեն, և ընեն :

Բանել. մը մի վախնար, բանի մը մի ցանկար, Երբոր մէկ մը միտրդ կըսդարձ նես կընայիս որ ըբած գործքդ առաքինի և աղջուռական գործք է : Բայց ո և իցէ աջազութեան մը համակալու համար՝ անենին յանձն մի առներ ցած և անուանարկ գործողութիւն մը ընել . և թէ որ ընես՝ ան ստենը չես աւարք թէ Աստուածայինն նախախնամութիւնը գքեղ կըսդարձաւրէ :

Պէտք է քեզի այնչափ դարշիլ այնչափ պըզմիլ այն ամէն բանէ՝ որ մեզաց հռոտ մը ունի, որ թէպէտ և (որ անկարելի է) Աստուած ալ ժիդիանայքու չար գործքդ, և թէսպէտ և մարդիք՝ զքեղ պատժելու ակը բարի հասուցմունքներ ընէին, անկարելի ըլլայ՝ քեզի ընել տալ զայն չար բանը :

Պէտք է այնուէս Տշմարտութեանը մը սիրադ մարդուր ըլլայ - որ նաև միշտ ցանեաս՝ թէ Երանի թէ Բնութեանը կուրծքեղ վրայ տպակիէ մը սրտառուհան բացած ըլլար, որպէս զի ամէն մարդիք՝ որոնք որ հեարդ գործք ունին՝ կարենային տեսնալ քու սրտիդ անկեզծութիւնը և մաքրութիւնը :

Թէ որ չանաս պզախկ բաներու մէջ տրված խօսքդ պահել, նաև մեծ բաներու մէջ չես խարենր : Խոստացած բանը՝ է պարոք մը, որ պարոքկան ես կատարելապէս հասուցանել . և անոր երաշխաւորն են քու անձինդ պատիւը և առաքինութիւնը :

բան մը խօսելէք առաջ՝ մտածէ ժամ
մի և բան մի խոստանալէն առաջ՝ մտածէ
օր մի : Արարո՞նօք Էղած խոստումնէ
թէն Ետե հասարակօրէն անմիջապէս ա-
պաշտու մը կուդայ :

Ատենօք հին Հռոմայեցիք՝ իրենց մե-
ծութենէ ոգւոյն և առաքինութենէն
յորդորվեցան՝ ձեռք զարկին շինեցին մեծ
և գեղեցիկ տաճար մը Հաւատարմութե :

Քու անձինդ պատիւր չփակահելով կըր-
նաս քեզի ըստակ Տարել գանալ, բայց
մէկ կաթիլ փառք մըն ալ չես կընար
Տարել :

Ո՛վ որ արված խոստմունքէն կըսպա-
կասի, նաև հաւատարմութեան առաքի-
նութենէն կըսպակասի՝ որ զլխաւոր պա-
հապանն է խոստմունքին :

Ատենօք զ.է.որդ անունով Ֆրանսորդ
զօրավար մը՝ երբոր Սպանեօլիներուն յաղ-
թելով անհամար եկեղեցիներով անոնց ե-
րեց մրկեց, հարցուցին այս զօրավարին
թէ ինչ պատճառի համար ըրաւ զայդ
բանը : Պատասխան տրվաւ, թէ Որո՞նք որ
հաւատարմութիւն լունին, այնպիսիները են-
շեշին աւ իսրաւենիւն լունին :

Խարել զայն մարդը՝ որ ամենեին ու-
րիւ գիաց մը պարտքան չէ հաւատալ
քեզի, մենծ չար է . խակ շատ մենծ չա-
րութիւն է զրկանք ընել անոնց՝ որոնք որ
զու անգամ մը յուսացուցիր քու գեղե-
ցիկ խոստմունքներովզ : Եւ ասով զու
զքեզ նման կընես այն մարդուն՝ որ յէտ

որոյ որ խորհուրդ կուտայ մէկի մը որ
իւր զէնքը վար գնե՞՝ կելլայ անտառնը
փան և կըսպաննե՞ զնա :

Օր մը կատուն ընելով մեծ կարասի
մը մէջ քաղցւոյ (շիրայի) , և գրեթէ
խղղըլվէլով մօտ ըլլալով , որչափ որ ձայն
ունէր կըճըլար և օգնութիւն կըկան-
չէր : Աստիե՞ն անդիե՞ն միները ասոր ձա-
նը լսելով մէկ կըլլան կըվաղե՞ն կուգան ,
կըտեանան վտանգը այս խեղճ կատուին :
Ասոնք որ կըտեսնայ կատուն՝ կըսկսի ա-
զաշել որ իրե՞ն օգնութիւն մը ընե՞ն . կա-
զաշել կըսպազափ և հաստատ կըխոստա-
նայ կըսէ՝ թէ և Օր կուգայ որ ես յիշ-
լով զձեր բարիքը որ ինձի կընէք՝ մենծ
հատուցմունք ձեզի կընամ ընել ” : Աս
լսէլով միները և հաստատ աւտալով մէկ
կըլլան և զկատուն այն վտանգե՞ն կը-
խալցնե՞ն : Կանցնի ժամանակ , օր կու-
գայ միներուն ձախորդութեանը՝ որ կա-
տուն պէտք էր ան օրը իր խոստմունքը
կատարել . միները ասոր իրե՞նց աղերսա-
դիրը (արզուհալը) կուտան , կազաշե՞ն
որ հատուցմունքը գլտնան՝ ինչ որ իրե՞նց
խոստացեր էր : Կատուն ըսկսաւ ուրա-
նալ իր խոստմունքը . միները թէպէտ և
շատ զօրաւոր յայտնի պատճտաներով ալ
կըցըցնե՞ին իրե՞ն զուրցածը , բայց կա-
տուն միշտ հակառակը կըսպնդէր՝ կուրա-
նար . վէրջը իրե՞նց աս բանը զուրցեց .
” Տէ , թէպէտ և զուրցածնիդ շիտակ
ալ ըլլայ , և Գս այսպէս խոստացած ըլ-

լամ՝ որ ամենեւին միաբա չիգար՝ պէտք
է ուրեմն որ ևս այն առենք այն կարասին
մէջը շատ խրմած ըլլամ, ուստի այդ խոսա-
մունքը՝ դիմովցածի մը խոսամունք ու-
պէլու է ։ Աս զուրցեց և բարկութը
յարձիվեցաւ մկներուն վրայ ։ Հատուց
մունք բարի ընելուն տեղը, զամոնքը հոն
բռնեց ջարդեց ։

Ամէն կարդացող թռող աղեկ մը նայի
քննել զայս առակը ։

Մարդուս արված խօսքը և ետեւն
կատարումը բանաւոր բաներու մէջ, այն
պէս մէկմէկու հետ պէտք է կպած ըլ-
լան, ինչպէս կրակը և իւր տարբութիւնը ։
Եւ ահա այս բանս է որ հին խմասառն-
ները մազի կուղէին սորվացրնել՝ մէկ սպառ-
կերբով մը ։ այս ինքնն կրնեկարէին մէկ լւ-
զու մը ամենեւին կպած մէկ սըրտի մը
հետ :

Ասորվան օրս բաւականապէս ամենքը
գիտեն՝ թէ ինչ ըսել է արված խօսքը
պահեցը ։ Կան ալ՝ որ կըսպահէնն ։ բայց
այնպիսիները՝ հիմակլան նորելուք (մօ-
տայի) մարդկանցմէ չեն սեպմիր ։ Կըսէ
միշխառփային մէկը ։ ։ ՄԵծերը՝ կրխա-
տանան, և ռամիկը՝ կըսպահէ ։ Ամէն
մարդ՝ խոսամունքներով կրնայ հարուստ
սեպմիլ ։

Անդամ մը հին առենք հարցուցին
Եւ կրատիդէս անունով խելացի մարդու-
մը, թէ ինչու համար Լակեդեմոնացոց
խմասառները՝ ամէն որ կրնային

որ խռատմունքի կամ դաշանց վրայօք եւ-
զած բաները՝ մէկէն ըստրկեն լրինցնեն :
Պատաժաման աղմաւ Աւկրատիգէս, [թէ
և Որոգէս զի մենք մեր թշնամեաց ալ ար-
գած խոռքերնիս՝ սովորինք և կարենանք
պահել] :

Հաստատուն զիր միտրդ՝ թէ հաւա-
արմութիւնը և սրտի աղէկութիւնը Են
առաջին սրբազան բարիք ՚ի մէջ մարդ-
կանց : Զայս Երկու բանս՝ ոչ հարկ մը
բանութիւն մը պէտք է որ յազթէ տա-
կը առնէ, և ոչ ընծայ մը կամ կաշառք
մը պէտք է որ աւրէ ձգէ :

Մեծ և առաքինի մարդու մը միշտ
փառքը այս է՝ որ ինքը այնպէս ըլլայ, որ
թէպէտ և հաւասարմութիւնը ըստածնիս
բոլորովին ալ աշխրդէս վերցած ըլլար,
բայց իւր որակին մէջը միշտ անպակաս
գտնըլի :

Զանաս միշտ այնպէս քաջասիրտ ըլ-
լաս՝ որ ամենենին ձեռքէ չիձգես չիթո-
զուս զայն բանը՝ որն որ արդար է, այլ
իրրն քու բունյատուկ բարին՝ այնպէս
սեպէ զանի :

Ո՞ւր են ասօրվան օրս՝ այն գեղեցիկ
սպնուական մասծութիւնները և գործ-
քերը մեր նախնիքներուն : Ո՞ւր է այն
չոռմէական առաքինի մեծանձնութիւր,
որով որ Հաւգուղոս անունով այն Երեւ-
նի հռոմայեցին պարտաւորեց զինքը նո-
րէն դառնալ Երթալ իրեն թշնամեացը
քով : Թշնամիքը զինքը ըռներ էին, ինքը

իրենց խօսք արվաւ թէ՝ թէ որ զինքը արձը կեն, ինքը կերթայ Հռովմայեցւոց հետը կրխոսի և վերջը դարձեալ ինքիրեն իրենց քովը կըդառնայ: Անոնք արձկեցին զնա. ինքը եկաւ իրենցներուն հետը խօսեցաւ խօսելիքը, և արված խօսքը պահելով նորսոնց դարձաւ՝ զինքը թշնամեաց ձեռքը արվաւ որ չարաչար մահուամբ զինքը տպաննեցին: Վելի ուզեց՝ առաքինութէան զոհ ըլլալ, քան թէ թող տալ որ թշնամիք բերաննին բանան և թուքուր տան Հռովմայեցւոց հաւատարմութէանը:

Հաւատարմութիւնը՝ հիմն է արգարութէան. իսկ արգարութիւնը՝ իսխատամուր և անյաղթէլի բերդն է մեկ Տէրութէան մը:

Պատվավոր առաքինի մարդ մը՝ միտքը զնէ պիտոր՝ թէ իւր արված խօսքը իրեն ունեցածներեն աւելի պատուական և աւելի յարդելի է, և իւր խոստմունքը՝ սրբազն բան մի է:

Վաենք արգար և խմաստուն թագաւորին մեկը սովոր էր զուրցել զայտ բանս, թէ և թէպէտ և աշխարփիս վրային հաւատարմութիւնը վերցած ալ ըլլար, սակայն իմ տված խօսքիս մեջը զայն կընայիլ գտնաալ ?? :

Կըտեսնանկը թագաւորները՝ որոնք որ աւելի լու են և աւելի երեւելի են, միշտ իրենց խոստմունքը կատարելապէս պահեր են:

Առենք Օգոստոս կայսրը վարձք մը
խոստացաւ, ովոր բռնէ քերէ իրեն Կրո-
տոնոս անունով թարդք՝ կամ թէ անոր
դլուխը: (այս Կրոտոնոս դատապարտեալ
մարդ մի էր և շատ անուանի աւազակ
մըն էր): Այս խոստամունքը կայսեր Կրո-
տոնոս լսեց նէ, ելաւ Եկաւ ինքիրէն
Օգոստոս կայսեր դիմացը կեցաւ: Ան-
առենք Օգոստոս խոստամունքը պահե-
լով հրամայեց որ դատապարտութեան
վճիռը վերնայ այն մարդէն:

Արդար և հաւատարիմ թագաւորին
մէկն ալ՝ առենք ուրիշ այլ բանի վրայ
չէր ուղեր խօսիլ, բայց եթէ խաղաղու-
թեան և հաւատարմութեան վրայ, և
կրուէր այս մէծ թագաւորս, և թէ որ ես
այս երկու բանս չխալահեմ, կրկորմնցը-
նեմ բոլոր իմ պատիւս և իմ համար-
մունքս ո՞:

Եւ իրաւ որ՝ բանմալ չիկայ որ այն-
չափ դովելի և յարգելի ընէ զմարդս, որ-
չափ արված խօսքը պահել և ըստ կանո-
նաց խոհեմութեան գործել: Եւ մէկն
մարդ մանաւանդ իշխան մը և թագաւոր
մը՝ որ մէկ մը բարի անուն հաներ է իւր
հաւատարմութեանը և խոհեմութեանը
համար, զատոնք ՚ի գործ գնելով միշտ՝
օրէ օր աւելի անուանի և համբաւաւոր
կրպայ, քան թէ մէծամեծ յաղթութիւն-
ներ ընելով և զիւր տէրութիւնը մէծցը-
նելով:

Թէ որ մարդու մը միտքը խօմես՝ թէ,

գուն զնա հաւատարիմ և առաքինի մարդ
կը ճանեն շնաս, ասով գուն զնա շատ դիւ-
րին կերպով մը հաւատարիմ ըլլալ կը-
նես: խեկ այն մարդը՝ որ կը կարծէ, կամ
կասկածի՝ թէ ես զինքը կուզեմիսարել.
գիտես թէ խարեւութիւնը ընել կուտայ.
և դիտես թէ մէկ կերպով մը իրաւունք
կուտայ ինձի՝ որ զինքը խարեւմ:

Բան մը չիկաց այնչափ դիւրին, որչափ
հաւատարիմ և պատիւը պահօղ մարդու-
մը բան յանձնել:

Ո՞վ որ ամենեին սուս չիմասիր՝ այն-
պիսին դիւրաւ ալ ուրիշին կաւասայ. և
ով որ չի խարեւը զուրիշը, ինքը բոլորովին
վստահ կը լայ ուրիշին: Խարմիլը՝ միշտ
տկարութենէ, առաջ չիդար. վասն զի
կը հանարազի, երեւն՝ որ մեր բարի ըլլալէն
առաջ դայ: Բայց գուն զգոյշ կեցիր. մի
ըլլար այնչափ բարի, որ ինչվան ուրիշնե-
րը անկեց առիթ առնուն չար ըլլալու.
հասկա միշտ ջանա որ Քրիստոսի Տեսան
մերոյ խրատառվը՝ Առանձին համբունեան
հետը՝ առնենա նուն օյնոն աշխարշանինա:

ԴԱՍ 19.

ԱՆՇԱՀԱՅ և ԳՐԸ+ ՊԵՆԵԴ ԽՈՐԴ+ ՀՐԱ:

ԶԱՆԱ դործքերուդ մէջը ըլլաս ու
միայն աչքը բաց, այլ և ժիր (համարադ):
Վասն զի տեսեր ենք շատ աչքը բաց

յաջողակ մարդիք , որ իրենց աջողակութեանը շափապանց ապաւինելով և հասարակ միջոցները ի դործ գնելզանց առնելով , պատճառ է զերեն որ իրենցմէ պակաս աչքը բացները՝ աւելի ժիր (համարադ) գանըվելով իրենցմէ վեր անցերեն :

Ժիր (համարադ) ըլլալը միայն՝ գեղեցիկ բախտ է . և առաջինի աչքը բացութիւնը՝ ազէկ ժառ անդութիւնի մի է : Ծուլութիւնը՝ կամաց կամաց առանց զգաւու զմարդը կըկործանէ . իսկ աչքը ցութեամբ էտելլէ իշխալը՝ մարդուս ունեցածը կալվացնէ : Կրնաս գուն բախտին ծառայ ըլլալ , բայց քու աչքաբացութիւնդ զքերդ իրեն ժառանդը կընէ :

Եզրվաս առակախօսը կըսէ , թէ որ մը ձկնորսին մէկը ձեռքը տռաւ քնար մը՝ ոկսաւ չալել , որ ձուկ որսայ . ակսաւ որ բան չիկրցաւ ընել . մէկ զի ձգեց քնարը , ձեռքը տռաւ ուռկանը , նետեց ծովը , որ իւր հացը գտնէ : Խմացիր առակին զօրութիւնը , թէ ինչպէս ամէն մէկ արհետաւորը պէտք է իւր արհեստին խելքը տայ , թէ որ անօթի շուզեր մնալ :

Դիւրին բան մի է նայիլ դիտել երկինքը և աւեմնալ , թէ ինչպէս մոլորակ ըսված քաղող աստղերը՝ շատ երեւլի են քան զայն աստղերը՝ որ հասասաւն կըսվին : Գործունեայ և աչքը բաց մարդկանց վրայ՝ միայն կենար մի զարմանար . գուն ալ անանեկ եղիր :

Գործք աւեմնալը՝ ազնուական բան մի

է : Արտեսնանկ ամեն օր՝ որ ոչ միայն
Երկնային մարդինը՝ արև, լուսին ևն,
միշտ անսպակաս շարժելու և բան տեսնե-
լու հետ են, այլև նոյնինքն բարձրեալն
Աստված և ամենակարօղ Տէրը՝ է միշտ
Ամեն-ի-ո-ր-շ-ո-ւ- գործ-ո-ւ-ն-ի-ն նը : Վասն
զի ինքը զիւր անհուն բարութիւնը միշտ
նայելն մտածելն 'ի զատ, նաև իւր Աս-
տվածային նախանամբաւթիւնը գործ-
քով կըցուցնե միշտ իւր ամեն ըստեղ-
ծուածոցը վրայ :

Ամեն բան այս Տիեզերքիս մէջ մշարն-
ջենաւոր շարժման մը հետ են . և այս մեր
Երկիրն ալ կըտեսնանկ որ ամեն ժամա-
նակ հազար ումեկ տեսակ բան բուցնե-
լով միշտ անսպակաս շարժելու գործելու-
հետ է . միայն ծոյլմարդը աշխարքիս վրայ՝
մեռեալ ծովն է :

Խոհեմութիւնը կըպահանջէ՝ որ Եր-
բոր գործքի մը ձեռք պիտոր զարնես, յա-
ռաջ քան զրոկըսիլը՝ աղեկ մը հասուն
խորհրդով մտածես : Վասն զի ետքը գրե-
թէ անկարելի է ետքաշվիլ առանց արա-
տաւորելու քու պատիւրդ : "Նայէ խոր.
հուրդ հարցնես միշտ խոհեմ բարեկամի
մը . վասն զի ով որ իւր անձին վաստա-
բանը ինքը կուզէ ըլլալ նէ, այնպիսին
գրեթէ միշտ անխելք անձ մը ձեռք կառ-
նու պաշտպանելու :

Որովէս զի մէկը կարենայ բարի անուն
բարի համբաւ հանել իւր գործքերէն,
այս չորս առաքինութիւնները պէտք են :

Առաջին՝ կատարեալ անմեղութիւն մը :
Երկրորդ՝ բարակ խելք մը : Երրորդ՝ ա-
ղեկ փորձառութիւն մը : Չորրորդ՝ հաս-
տառուն մոքով գործքը որոշելը :

Մաքիդ մէջը չափելը չափչոփելը և
որոշելը՝ որպէս թէ ձե մը և կերպ մը
կուտայ ամեն քու գործքերուդ . և քիչ
անգամ կը յաջողին այն գործքերը՝ որոնք
որ շատ արտորնօք կըմբանած վին :

Երբոր հաստատուն մոքով մը որոշե-
ցիր ձեռք զարնելու գործքդ , ալ անկեց
ետե պէտք չէ որ զզջաս , կամ թէ վախ-
նաս գժուարութեներ մը . ապա թէ ոչ
բալորովին կըակարացնես քու սրտիդ քա-
ջութիւնը : Եւ թէպէտ և զիպուածով
գժուարութիւններ ալ գուրս ելան , բայց
դուն միաբդ դիր թէ այլ ո և իցէ ձեռք
զարնելու գործողութիւնն մը կրնայ զայդ
գժուարութիւնները ունենալ , կամ թէ
գուցէ աւելի մեծերը : Ի վերայ այսր ա-
մենայնի՝ աւելի խոհեմութեամբ մը կը-
գործես , թէ որ գէմդ ելած գէղեցիկ
բախտէ մը կառավարվիս՝ քան թէ քու
առաջին որոշմանեդ :

Ըսկսած գործքդ ջանաս ամենայն քա-
ջութեամբ ոգւոյ առաջ տանիլ . բայց
քու խոհեմութիւնդ ալ ջանաս աղեկ մը
ցուցինել՝ առաջուց ասլահովոցնելով քեզի
ետ քաշվելու կերպը ըսկսած գործքէդ՝
երբոր այնպէս կըպահանջէ տեղը և ժա-
մանակը : Վասն զի աշխարքի գործքերուն
մէջը՝ այնչափ շատ անստուգութիւն կայ ,

որ կերենայ թէ լաւագոյն և ապահովաց դոյն քալելու հանապարհը այն համբան է՝ ուր որ մէկ դի քաշվելու ծակումուկ տեղեր շատ կըդաներին :

Քաւ գլխաւոր վախճաննդ ամէն քու գործքերուդ մէջ հաւասարապէս սպիտոր ըլլայ՝ հասարակաց բարին, ինչպէս որ քու մասնաւոր բարիդ, և աւելի : Ա ան զի թէ որ միայն քու մասնաւորդ նայիս նէ, կընայ որ հասարակաց վնաս հասցրնես . իսկ թէ որ հասարակաց շահուն համար ձեռքէդ եկածին չափ աշխատիս քրանիս, (թէալէտ և ընդդէմ մասնաւոր շահոււդ), ան առենը նաև քեզի ալ նոյնչափ օգուտ կընես :

Թէ որ կըտեսնաս որ գործքերուդ աջողութիւնը այնպէս առաջ չերթար կոր ինչպէս որ կուզեիր կը յուսայիր, ամենին շիտրամիս սիրարդ շիկոարի . հապաւորից միջոցներու ալ նայէ որ ձեռք զարնես : Ա ան զի ուլ որ քաջութեամբ դէմ կըդնէ բախտին և գիապուածներու, այն սպիտին միշտ յազմօզ կելլայ, և վերջապէս գործքը վառաւորապէս կըլլունցնէ : Կասեր թուղթ կըխաղաս, պէտք չէ որ մէկէն ձգէս ելլաս, աւսնելով որ յաջող թուղթէր քեզի չեն իգար :

Զանաս միշտ աղէկ ուշագիր ըլլաւ քու գործքերուդ . բայց զգուշ կեցիր չըլլայ թէ չափազանց հոգուլ և կըլլով անոնց պատազիս . և ամենինին ալ յանդ գնարար շիխոսանաս քեզի մէկ յաջող կատա-

բած մը ըսկսած գործքերուուդ : Թէ որ
զայս ընկո , անսատենը՝ գիտնաս որ հա-
մարձակութիւնը առանց արդելքի գործդ
առաջ կըսամիս : Խակ թէ որ հանալավի
որ ուզածիդ ողէս շիյաջողեցաւ , ասոր
համար զգոյշ կեցիր՝ քեզ անհանդիսա
մըներ :

Երբոր կըսեանաս՝ որ ինչպէս որ պէտք
է բաները չեն յաջողիք , ան առենը խո-
հեմութիւնը կուզէ՝ որ ծանար շարժիս՝
բանը ուշացնելո՞ ժամանակ որսաս . և ա-
սով գուն կըսատրկիս զայն բոլոր ժա-
մանակը՝ որ կրնայիք ունենալ բանըդ որու
չելէն առաջ : Եւ նոյն խակ ժամանակը
քեզի Երբեմն տոիթ մը աջողութիւն մը
զիմացդ կըհանել՝ որով որ կրնաս վասնգ-
ներէ քեզ խալսցնել :

Բայց Երբոր կըսեանաս քու անձինչ
շահը օգուտը , ան առենը բանը ուշացնե-
լը՝ վասնգաւոր է . մանաւանդ ան առե-
նը պիտոր ջանաս որ գործքդ տեսնաս .
մշյմը ծածկաբար , և Երկըրդ՝ աւելի
ժրութեամբ : Այս Երկու բանս է՝ որպէս
թէ Երկու ծխնիք՝ որոնց վրայ հասա-
տուն կըկենան ամէն մնծ և Երեւլի գոր-
ծողութիւններ :

Մարդի մէջ չափած չափընփած մեծ և
Երեւլի գործքերը՝ զիանս նեչ բանի կը-
նմանի . նմանն է ամեննեին ոսկւոյ կամ
արծաթոյ հանքերուն , որ Երբոր գուրու-
կելլան կը յայսնըմին՝ խակոյն ան առենչը
կը յամբակմին կըկորարմին :

Պարապ տեղ Ժամանակ անցնելը տե-
տակ տեսակ գործքեր մասնելով միայն՝
առանց ձեռք զարնելու, և ամենենին նը-
ման ըլլալ մէկ նուազարան չալօղի մը, որ
նստի բոլոր Ժամանակը ծախէ, իր նուա-
զարանը համաձայնելու (ախւզէնի բերե-
լու), առանց բան մը չալելու :

Վահեն քու գործողութեանդ մէջը շըր-
ջահայեաց և ուշագիր եղիր. վասն զի
ովոր ըրածին միայն ուշ կրկնել, այնովի-
սին հասարակօրէն գործքը դլուխ կը-
հանէ :

Մէկ համակ պատճառը՝ որուն համար
անխելք մարդիք ձեռք զարկած գործ-
քերնին չեն կրնար գլուխ հանել. այն է
որ ուշագրութիւն չունին իրենց գործ-
քին :

Վահեն բանի մէջ՝ միայն զիէսը ընել այն
բանին որ պէտք էր բոլորը ընել՝ ամենենին
բան մը չընելէն աւելի դէշ է. և Տամ-
րուն կէսը միայն հարկաւորիլընել՝ խիստ
հարկ եղած դիպուածի մը համար, դի-
պուած մը նէ ասիկայ՝ աւելի վատ բան
զամեն դիպուած :

Խնչպէս որ աշխրբիս վրայ չիկայ դործք
մը՝ որ որշափ ող գիւրին և ապահով երե-
նայ, չունենայ հետք մէկ արդելք մը կամ
մէկ անսպատշաճութիւն մը, այսպէս ալ
քիչ անգամ կը հանարապի՝ որ գեղ մը Տար
մը չիգանըլինան ան դործքերուն՝ որոնց
վրայ գրեթե յուստհատէր էիր :

Ո՞րշափ գեղեցիկ խրառ է՝ այն խրա-

որ որ կուտայ Տիբերիսս կայսրը . Այդ նու-
շնոր , կըսէ , ոկած գործութ . և բախտին իւմ
դիումածին երեսը մի նայիք : Բանականու-
թիւնը քեզի առաջնորդ պլատոր ըլլայ՝ մա-
նաւանդ ապահով երեցած գործքերուդ
մէջը , քանի թէ այն գործքերուն՝ որոնք որ
ամենեին պարզ գիտուածով մը աջողու-
թիւն կըդանան :

Բայց և գործքեր ալ կան՝ որոնց պէտք
է առաջ նետվիլ ձեռք զարնել՝ թէպէտ
և գժուարին ըլլան . կան ուրիշ գործքեր
ալ որ մարդ կային խոհեմութենէ վեր են ,
և կըտէսնանք որ շատ անգամ բախտը
զանոնք կաջողէ հասարակաց մէծ բար-
եցին համար :

Ճշմարիտ է՝ թէ ով որ ամենեին չու-
զէր բախտին վասահել , և բանի մըն այ-
ամենեին ձեռք չի զարներ՝ որն որ իրեն
տարակուական կերենայ , այնպիսի մար-
դը իրաւ է՝ թէ իւր այդ զգուշութեամբը
անհամար վասնդներէ զինքը ազատ կը-
նէ . բայց կը հանարափի ալ՝ որ այս իւր չա-
փազանց վախովը շատ անգամ շատ աղեկ
առիթներ ալ կորսնցնէ :

Խմաստուն մարդը իւր ամեն ընելի
գործքը կըփորձէ խոհեմութեամբ , կը-
շարունակէ յուսով , և կըտանի համբե-
րութեամբ՝ ինչ որ ձախորդութիւն և գը-
ժուարութիւն որ հանարափին :

Առանց անտընալու մէկէն ձեռք առ-
նուլ զինչ և իցէ պատվավոր առիթը՝ որն
որ ուշացնելու չիդար , մէծ խոհեմութիւն

Ե : Որո՞ւր որ առջի թերանը մէկէն յստ
Երեխին կը կորանցնեն , այնպիսիները կը
կարծեն՝ թէ ինչ որ վերջը իրենց պիտօք
հանացագինէ՝ աւելի օգտակար ըլլայ :

Գ. ործքերնիս առաջ տանելու ժամանակը՝
նակը՝ պէտք չէ որ շափազանց կերպով
պատիւնիս նայելու համար ևս կենանք
անոնցմէ , այլ շարունակենք մեր ըսկը
առծ ճանապարհը . և ջանանք համարիլ
այն վախճանին՝ որն որ մէկ մը գիմացնիս
գրինք առոքինի և պատուաւոր միջաց
ներով :

Շափազանց արտորանք մը և շափա-
զանց առքինալ մը միշտ վասնգաւոր են
ամեն աւստեկ գործողութեանց մէջ . իսկ
շափաւորեալ համբերութիւնն մը՝ միան-
դամայն և խելքով զիջողութիւնն մը՝ շաս-
անգամ կը յաջողեն զայն բանը , որն որ
բարկութիւնը և յանդգնութիւնը կամ-
րէ կը ձգէ :

Որո՞ց հետք որ գործք մը պիտօք աւս-
նաս , նայէ ջանա որ անոնց բնաւորու-
թիւնը աղեկ մը ճանանքաս . և զքեզ ա-
նոնց յազմարցնես համաձայնեցնես՝ որ
չափ որ խելքդ և խոհեմութիւնդ քեզ
կըսորմեցնէ : Չը լայլ թուքերնին կարես , այլ մանա-
ւանգ թուզ տուք որ իրենց կարծիքը ա-
զատութեամբ զուրցեն . խնդրէ ազայէ
և բաժինք ալ որ խօսին . վասն զի կընայ
ըլլալ որ անոնք իրենց ազիտութեամբ
համար կամ վորձառութիւնն ըստնեալ

նուն համար լռեն վիզուրցեն բան մը՝ ուս-
կից որ գունք քու միաբդ գրած օդուարդ
կրնայիր հանել քեզի : Ազեկ խօսք տուր
և գեղեցիկ խոստմաւնքներ ըրէ անոնց-
ասոնք են զօրաւոր միջոցներ՝ քու միաբդ
գրածը գլուխ հանելու :

Քու կենցազավարութիւնդ ըլլայ ա-
նոնց հետ՝ որոնք որ բարի և խելացի մար-
դիք են . բայց թէ անծանօթ տարակա-
նի մը հետ գործք մը տեսնալու ունիս
նէ , ան առենք միաբեզ անցներ՝ թէ կըր-
նայ ըլլալ թէ այդ մարդը արդար չըլլայ .
(իրաւ՝ այս ըսածնիս քիչը ծանար է .
բայց նկատմամբ քեզի շատ օգտակար է) .
թէ որ հանարազի որ արդար ըլլայ , քեզի
ան առենք ուրիշ ընելիք շիմնար՝ բայց մի-
այն կարծերդ վուխել : Կըսէր առենք աշ-
խարք ճանցող խելացի մարդուն մէկը .
և Հաւասաւ ինձի՝ որ շատ սննդամ փոր-
ձէն անցերեմ իմ վխասովս . բան չկայ
որ այնչափ կարօդ ըլլայ բոլորովին կոր-
ծանել զմեզ , որչափ երբոր անծանօթ
տարական մարդկանց առաքինութեանը՝
շափազանց վասահ կըլլանք ” :

Թէ որ կրնաս՝ այնպէս արամադրէ
քու բաններդ , որ որուն հետ որ գործք
մի սլիտօր տեսնաս՝ նայէ . որ անիկայ ըլ-
լայ առաջնին գործօղը : Ասանկ ընելով
թէ որ առեսնաս՝ որիարրվեր ես զայդ մար-
դը ընտրելով գունք քեզի շնորհակալ կըր-
լաս :

Կըհանարազի երբեմն՝ որ հարկադրիս

արագինք որոշել մէկ դործք մը . նայէ
ան առենք շատ արթուն կենաս . վասն
զի խարեւութիւնք և զրկանքք՝ միշտ ար-
տորինք կրպան : Չըլսաւհիլք՝ խոհէ մու-
թէան աջ կողմի աչքն է . Զգուհուաւաւ-
սպահէ է ունի , խնասանց հին Առածն է :

Միշտ յիշե Եսպիկարմու փիլտրային
վճիռը . Յիշա հէ Հոդահիւ :

Խարեւութեան գեմ ուրիշ այլ լաւա-
գոյն գեղթափ չունինք՝ բաց ՚ի զգուշու-
թենէ :

Աւք որ չափազանց գիւրաւ հաւաալ
մը կայ , հան նաև խարսիւլու պատրաս-
տութիւնն կայ : Թէպէտ և զիւրաւ հա-
ւաալը միշտ նշտն մը նէ անմեղութէ ,
սակայն դու շանս միշտ զգուշաւոր ըլ-
լսա . և զգուշութեանդ հետն ալ ունե-
նասքաջութեամբ քու անձինդ պաշտպա-
նութիւնը և ապահովութիւնը : Խրաւ է՝
թէ շատ անգամ զրկանք անիրաւու-
թիւնը՝ ուրիշներուն անկասարութենէ
առաջ կուգայ . բայց քիչ անգամ մար-
դիք ուրիշներէն կրխարմին՝ թէ որ առաջ
իրենք զիրենք չեն խարած չափազանց վրս-
աահութեամբ մը :

Միշտ յուսացնել զուրիշները՝ խոհէ-
մութիւնն է . բայց վասահիլ անոնց՝ ան-
խոհէ մութիւնն է : Կ վերայ այսր ամենայինի՝
պէտք չէ որ Երկմտութիւնն և կասկած
մը ցուցնես այն մարդուն՝ որուն հետ որ
գործք մը պիտոր տեսնաս . վասն զի այս
կերպ վարսիլը անգաղագալրութենէն՝ ՚ի

զատ՝ նաև կըդալցի այն մարդուն - և թէ
որ յանկարծ անիկայ խմանայ այդ քու-
կասկածդ՝ կըդառնայ քեզի թշնամի կըդ-
լոյ :

Մեծամեծ գործողութեանց մէջ՝ թէ
որ պատշաճ կըտեսնաս՝ շատ մարդիք քե-
զի օգնական ունեցիր - բայց քիչ մարդ-
կանց վստահացիր - և երբոր մէկումը վըս-
տահացար, նաև ան առենը միշտ միտքդ
դիր հաստատուն՝ թէ միայն դու ինքնդ
ես այն մարդը՝ որուն որ կրնաս աւելի
վստահ ըլլալ :

Երբոր պատրաստական շահ մը օգուտ
մը քու գիմացըդ ելաւ, ևս մի քաշվիր
անկէց՝ թէպէտ մարդ մը շատ ալ թա-
խանձէ զքեզ - թէ որ ետքաշվիս՝ վերջը
սպիտոր ցաւիս դզնաս :

Աս աշխարքիս գործողութիւնները՝ որ-
պէս թէ քու չօրս գիդ առած բոլորակիքն
են, իսկ գու՝ անոնց կեդրոնն ես :

Երբոր կըտեսնաս՝ որ սովորականեն ա-
ւելի քեզի մեծարանկը և սէր և բարեկա-
մութիւն կըցուցնեն, աչքդ բաց և ար-
թուն կեցիր ան առենը - վասն զի ուլ որ
այսպիսի կերպով հետդ կըվարմի, գիտ-
ցիր որ այդ մարդը գիտաւորութիւն մը
ունի, և քեզմէ բան մը կուզէ ձեռք ձգել :

Մեծ և Երևելի գործքերու մէջ մաիլր
քու հաւասարներուդ հետ, և մի քեզմէ
շատ մեծերու հետ : Ապա թէ ոչ անոնք
կառնուն այդ գործքիդ պատիւն ալ օ-
գուտն ալ . և քեզի հազարումեկ աշխա-

առւթիւններ տալէն եռե, աղեար է, որ
նաև գոհ ըլլաս այնքիչ բանովը՝ որն որ
քեզի անոնք ուղենան տալ. թէ որ՝ ալ
վաս բան մալ քեզի ցիհանալպի նէ:

Թէ որ առիւծ մը հանալպի որ կո-
մու մը հետ որս Ելլայ, կամ այծու մը
հետ կամ ովարի մը հետ, ինչ վերջ կո-
նենայ այսպիսի ընկերութիւննը, աղեկ
կրնաս հասկընալ. ուրեմն քեզի օրինակ
ըլլայ այս զուրցածնիս, և զուն ալ զդու-
շանաս :

«Բու խոհեմութիւնդ քեզի կրտորմեցը-
նէ՝ որ զուն ուրիշ մարդկանց անկարգու-
թիւններէն քեզի օգուտ հանես. վասն
զի մէկ մարդուն խննթութիւնները, մէ-
կալ մարդուն՝ բախտն է: Եւ մարդուս
լաւագոյն յաջողութիւնը այն է, որն որ
առաջ կուդայ՝ ուրիշներուն ըրածը թո-
ղածը դիտէլէն քննելէն :

Ինչ աջողութիւն որ կուզե՞ս՝ կրնաս ու-
նենալ, միայն թէ ջանաս որ ինչ առիթ-
ներ որ մէկէն գիտացդ Ելլան՝ ձեռքէ չի-
փախցնես. քեզի անոնցմէ օգուտ հանես:
Բախտը աջողութիւնը՝ ուրիշ բան չէ,
բայց էթէ մէկ ուշագիր գիտողութիւն
մը քննութիւն մը այն տեսակ անսակ վոր
փոխութեանց՝ որ աշխըքիս վասյ կըհան-
արպին դործողութեանց մէջ. և քննու-
թիւն գիտողութիւն մը այն անսակ աւ-
սակ առիթներու՝ որ անոնցմէ առաջ կու-
զան :

Ունեցիր քեզի աղեկ հաշուեգիր մը

քու ամէն գործ ողութեանցդ . գարձեալ
և հաշուեզիր մը երեկի դիպուածնե-
րու ալ՝ ինչ որ կը լսես , և ինչ որ քեզի կը-
հանալըպի :

Թէ որ ուրիշները քու գործքերուդ
կարգաւորութեան մէջը քեզ խարեցին ,
կամ թէ գուն սխալմունք մը գործեցիր ,
խոհեմութիւնը քու կողմանեց այս սի-
տոր ըլլայ՝ որ զայն յեշես չխմանաս . մի-
անգամայն նաև ինչ չխաս որ քեզի եղաւ
այդ բանէն , կամ թէ կրնար ըլլալ . որ-
պէս զի այս ճամբով ետեւ եկած գործ-
քերուդ մէջը՝ աւելի զգուշաւոր ըլլաս ,
և աւելի խոհեմ :

Այն մարդն է աւելի խմասուն , որն
որ շատ անգամ խարված է : Եւ գեղե-
ցիկ խելացի կանոններքեզի միշտորպէցը-
նէն՝ մանաւանդ քու յատուկ ըրած որ-
խալմունքներդ , քան թէ խելացի պա-
տուիրանքները և կենդանի օրինակները
ուրիշներուն :

Հեթանոս փիլիսոփաները մէզի խմա-
սուն առակախօսութեամբ մը բան հաս-
կըցուցին , այսպէս : Օր մը , կըսեն , մէծ
միճարանութիւն մէծ կախ մը ելաւ
խոհեմութեան և խենթութեան մէջ .
կուզէին դիանալ թէ ով է իրենց մէջը
առաջինը և մէծը : Այնչափ ասքցաւ ա-
սոնց կախւը , որ հարկ եղաւ . որ՝ միայն
չաստուածներուն մենծը Արամազդ այս
բանս կարէ , ասոնց կախւը գաղքեցնէ :
Նստաւ Արամազդ գաստառան ընելու .

սկսան Երկուքն ալ իրենց պատճառները զուրցել : Երբոր Երկուց կողմանց ալ ազեկ մը անեկան գրաւ , յետոյ գատեց . որոշեց , և հրամայեց որ խենթութիւնը առաջ քայէ , և խոհեմութիւնը ետեմն Երթայ :

Նայէ որ ամեն իրիկուն պառկելէն առաջ առնուս գրես համառօտ՝ բոլոր ինչ բան որ այն օրը գիտեցիր քննեցիր . և այս պէս քիչ ժամանակի մէջ կրուեսնաս որ գուն քեզի շնորհերես՝ Բառդիրը մը խոհեմութեան և Գործառութեան :

Հիմակվան իմաստունները գոհ չեն՝ որ միայն աշխարհիս վրայ բնակին , այլ և կուզեն ետեւէ են՝ որ զեա գիտեն քննեն և հասկընան :

ԴԱՍ ԽԴ .

Խորհուրդն , և Խորհը իսներս կը այ :

Ահեւ գիւրին է խորհուրդ տալը , քանի խորհուրդ առնուը : Իմաստունները մոքերնին գրած են . թէ խորհուրդի կարուութիւն մը չունին . խակ անխելքները՝ և ոչ մէկ խորհուրդի մըն ալ կուզեն մափել ընել :

Խորհուրդ առնուը՝ զմարդս չի սըզ տիկցներ , խելացի ըլսուը մեծ ըլսուը ամենեին շխպակսեցներ : Երեւլի և մեծ մորդկանց վասքը պատիւը՝ աւելի կը

շատնայ քանի թէ քիչնայ՝ Երբոր կղտես-
նաս օր Ելերխորհրդոյ ամօսուընսուեր Են:

Խմաստուն մարդկանց խորհուրդը՝ և
որպէս թէ Պատգամ մը կամ թէ գու-
շակութիւն մը. դալիք բաները առաջուց
կղտեմնէ, և գեռ չեղած բաներուն կարդ-
կանոն կղրդնէ:

Երեւելի միանգամայնեառաքինի մարդ-
կանց խոհեմութիւնը կղպահանջէ՝ որ ի-
րենց ընելիք դործքին մէջ՝ ուրիշներուն
խորհուրդին մտիկ ընեն. բայց պէտք չէ՝
որ իրենց զիտաւորութիւննին անոնց ա-
ռաջ խմացնեն. պէտք է իրենց՝ խմաստուն-
ներուն խորհուրդը առնուլ, և ըստ այսի
իրենց ձեռք զարնելու կսղմը բռնել:

Ուրիշներուն խորհուրդ տալու յար-
մար չեն այն մարդիքը՝ որոնք որ ուրիշնե-
րէն աղջկ խորհուրդներ չեն տուած իրենց
համար:

Օգտասոս կայսրը կուլար կողբար՝ Աւ-
րոս անունով իրեն իշխանին մտհը, և
պատճառը լալուն կրզուրցեր, թէ Առա-
ռի լուսիմ այլ ուրիշ հէ ի՞ւ Քերանին մէ-
հէ ու Էնի աշուրութեան պարա:

Օր մը Ելիոդաբազոս անունով թագա-
ւոր մը՝ խորհրդականի մը հարցուց իւր
վայոք ունեցած կարծիքը. խորհրդակա-
նը պատասխան տղվաւ համարձակութը
թէ և Այնչափ դոհ չեմ: Բայս թա-
գաւորը, “ Ինչու դու այնչափ աղստու-
թեամբ և բաջութեամբ կըխօսիս ”: Պա-
տասխան աղվաւ խորհրդականը. Վա-

շէ այնու ու առջանին առնիմ մեռնեցա
հաճար :

Կրտեր առենօք խմասառն խորհրդա-
կանին մէկը . .. թէ որ ևս անկեղծութք
չխասկը իմ մեծիս խօսող եմ նէ , ուրիշ
այլ բան չխմար թերեւ ինձի՝ բայց եթէ
մեռնիլ . իսկ թէ որ մարդահաճոյ եմ ,
ուզեմ շուզեմ՝ զուրիշը կը մեռցնեմ :

Խելացի խորհրդականը՝ պէտք է որ մէկ
զործքին մանարափիկ ապարագաներն ալ
առ զեկսնայ . և այս ձամբովս կունենայ
ինքը զայն կատարեալ առ զեկութիւնը իր-
քեւ անսխալ առաջնորդ՝ որով որ կրնայ
ուղղել շխկել իւր տալիք խորհուրդնե-
րը . “Ո՞ւ Ն ի՞ն բուն ի՞ւ ըւսււը ի՞ւն
ի՞սուս պարի : Կառներն իւնութելի : Ըստ
անդայ ի՞սուս մէծ գործողութիւններ՝ ի՞սուս
պարի ի՞ն է ի՞սուս առնին :

Զգուշ կեցիր՝ տարակուսական բանե-
րու մէջ խորհուրդը չխասս իշխանին :
Թէ որ այդ բաները աղեկ յաջողին նէ ,
բոլոր փառքը անսոնց նա իրեն կը քաշէ .
իսկ թէ որ չի յաջողին՝ զիմնաս որ բոլոր
անպատճութիւնը քու փագ կիյեայ :

Խմասառն հեղինակին մէկը՝ նկատ-
մամբ խորհրդականներու՝ իրեն կարծիքը
ասանել կը ծանուցանէ , և խոհեմութեան
կանոն եր , կը աւ , հին առենը՝ թէ խոր-
հուրդն Ծանրու . Զէնց Պատանեայ . այս
ինքն՝ թէ ծերերը պէտք են խորհուրդի
համար , և երիտասարդները պէտք են ՚ի
զործ զնելու համար : Բայց իմ կարծիքը՝

կրտէ՝ այս է . [թէ . (սրբվհետեւ հասարակորէն մարդկանց տարիքը՝ ըստ Սաղմոսին՝ Եօմանասուն է , կամ թէ աւելի՝ ութ սուն), արդ երբոր մարդիք աս տարիքին կէսը կը հասնին , ան առենք խորհուրդ տալու անոնք իրեւնին աւելի յարմար Են քան զծերերը : Վասն զի որոնք տարիքին առած շատ ծերացեր Են . (թէ պէտ աւելի փորձ ալրլանն) , այնպիսի ները չափազանց տարակոյաներ և գիմազրութիւններ կը հանեն , չափազանց ուշեն բան մը որոշելու , խիստքիչ անգամ կը համարձակին քաջութեամբ բանի մը ձեռք զարնելու , և չափազանց շուտով կըզզանի կըցաւին :

Խորհրդականին բուն պարտքը այս է , որ մանաւանդ ձեռք զարնելու գործը զիտնայ աղէկ մը հասկընայ , քան եթէ իւր իշխանին բնաւորութիւնը խառնրվածքը . և ան առենք կըտեսնաս որ այն պիսի խորհրդականը՝ իւր մեծին կընայ աւելի խորհուրդ տալ՝ քան թէ զետ շողբորթել :

Վաենք Կրեսոս թագաւորը շատ հրաւիրանքով կանչեց իւր քովը զայն երեւելի փիլիսոփայն Սովոն : Յետ որոյ որ Սովոն շատ խելացի խորհուրդներ արվաւ իրեն , լսեց զամենքը այս թագաւորս և առաւետ իրկեց տռանց պատուելոյ մը զժիլիսոփայն : Եղավագոս առակախօսը այս պէտքախոռութեանս վրայ այնչափ սասափի ցաւեցաւ . որ համարձակեցաւ բաւլ ա-

նոր, [թէ] .. Ո՞վ Առզսն, Թագաւորներու կամ բան մը պէտք չէ բաել, կամ [թէ մի այն իրենց հաճոյական բանը զուրցել]: Պատասխան արված ասոր Առզսն խմատուելը . Առնասունդ նէ՛ իամ աղէիշ ուետ է շան, իամ նէ անեւելի բան իշ և շան:

Կըաեւսնանիք՝ որ հասարակօրէն աւելի կուզենիք ([թէ պէտք և պէտք չէր այնպէս ըլլալ]), հաճոյական խօսքէ բով զբօսեցը նէլ զիշխանաւոր մարդ մը, քան թէ աղէկ խորհուրդներ անոնց տալ: Խնուշ և խորժական և շողոքորթական խօսքերը՝ աւելի երես պէտք չէր դանալ . շխամկ և պէտք եզած խորհուրդ տալը՝ նեղութի պէտք չէր պատճառել . և սակայն կրանեանիք որ շատ անդամ բարի և շխտակ խօսող խորհրդականներուն ծառայութիւնները՝ շատ աղէկ հասուցմունք մը չէն ունենալը կոր:

Թագաւորներու կամ ու իցէ մենծերու խորհրդականները պէտք են վարպետութիւն խօսիլ . պէտք են անանկ կերպով մը անոնց բան զուրցել, որովէս [թէ կուզեն իրենիք յիշեցնել մոռերնին ձգելբանը՝ որ թէրես անոնք մոռցած ըլլան . պէտք չէ խօսիլ այնպիսի կերպով մը՝ որ պէս [թէ իրենց ըսդիացածնին դուն իրենց կըսորվեցնես :

Վ ինձարանութէան բաներու մէջ խորհրդագի ատենիք՝ շատ մենծ խոհեմութիւնէ՝ վերջին խօսովը ըլլալ . ասով դան ուրիշներուն ուժը քեզ կառնուս կը ձգես՝

որ քու խօսքդ առաջքալեցնեսցուցնես :

Թէ որ մէկ իշխան մը զտնազան ազ-
գեր տակը ունի , խոհեմութիւն է՝ որ իւր
խորհուրդին մէջը առնու ունենայ մարդ
մը ամէն մէկ ազգէն : Այս բանս՝ նաև
մէկ հաստիկ միջոցն է՝ որ գոհ ըլլայ ամէն
մէկ ազցը . որ բնականապէս աղնուական
բարի նախանձով մը կրջանայ ամէն մէկը՝
խելքի կողմաննէ և խելացի խորհուրդ տա-
լու կողմաննէ՝ մէկալէն վեր անցնի , և ա-
սովլաւագոյն խորհուրդներ դուրս կել-
լան : Ասկէց 'ի զատ՝ ազգ մը կառավարե-
լու՝ նոյն աղգէն եղած խորհրդականը ա-
ւելի աղեկ խորհուրդ կուտայ՝ բան թէ
օտարական խորհրդական մը : Ամէն մարդ՝
իւր տունը ուրիշներէն աւելի դիտէ :

Երբոր մէկ իշխան մը , կամ ո՞և և իցէ
մէծ մը կուզէ մէկ երեւելի բանի մը ձեռք
զարնել , ապահովագոյն միջոցը այս բա-
նիս այն է . որ իւր խորհրդականներուն
ամէն մէկին 'ի մասնաւորի՝ գլխաւորա-
պէս զիւր միաքը առաջարկէ խմացնէ .
Հրամայելով անոնց՝ որ զատ զատ գրեն
իրենց կարծիքը իրենց պատճառաներով ,
և մէկ մէկու ամեննեին ցիցուցնեն : Վասն
զի երբոր այսպիսի կերպով խորհուրդ կը-
հարցնեն , ամէն մէկը անառենը ինչ որ
կարծիք ունին՝ աւելի ազատութեամբ մը
և աւելի համարձակութեամբ կըզուր-
ցէն : Կակ թէ որ այսպէս չըլլայ , կըտե-
նաս որ խորհուրդին մէջը՝ մենծը կամ
թէ աւելի երես դանողը երբոր անդամ

մը իրեն կարծիքը իրեն խորհուրդը զուր-
ցեց, բոլոր զուրիշներն այ կառնու ետևէն
կրծդէ առանց մէկ գիմագրութեան մը .
և այսպէս՝ լաւագոյն կարծիքները կամ
ինչպէս որ պէաք է նէ չեն բացատրվիլը,
կամթէ բոլորովին խռոարի մէջ կրմնան :
Իսկ թէ որ իշխաննը՝ ձեռք զարկած գործ-
քին մէջը արդելք մը զըստայ , պէտք է
անառենը հրամայել անոնց՝ որ դրավկար-
ծիքնին արվին , որպէս զի գուրս հանեն
և հրապարակաւ ըսկսին պաշտպանել . և
պէտք է անոնց զայս բանս պատվավոր
կերպով մը ընել , այսինքն՝ բոլորովին ա-
զատութեամբ մը , ամեննեին կողմ մը չ-
քաշելով , և ամեննեին ո և իցէ մարդու-
մը նկատմանը չընելով : Ասիկակ է մէկ
հասիկ միջոցը՝ բոլոր բանը մէկէն աղէկ
մը քննելու և աղէկ մը ուրբալրաելու :

Լաւագոյն և ձեռք զարնելու խոր-
հուրդները՝ աւելի գիւրին է գլուխ հա-
նել : Ա ասն զի անոնք աւելի հաստատու-
նեն և անոնց համար հասուն մտածու-
թիւններ արգէն է զէր են . և անոնց վրայ՝
բախտին անհաստատութիւնը քիչ տէ-
րութիւն ունի : Իսկ ամեն արարենօք և
վեր ի վերանց եղած խորհուրդները՝ ան-
հաստատ խորհուրդք են . ուստի և հա-
սարակորէն յուսահասութիւն և ձա-
խորդութիւն կուգայ անոնց Լուսէն :

Չըկայ բան մը՝ որ այնչափ վասնգա-
ւոր ըլլայ մեծամեծ գործոզութեց մէջ.
ինչպէս յանդգնական և արարինօք եղած

խորհուրդները : Արտօրանք այս բանիս
մէջ և յանդգնութիւնը՝ ե՞ն որպէս թէ
փոթորիկներ , մըրիկներ , որ նաւազնա-
ցութիւնը կարգիլեն և առուառութի շատ
վնաս կըհասցնեն , բայց հանդարտութիւնը՝
նման ամեննեին յաջող քամիի մը՝ կառ-
նու ասպրանքը խաղաղութեամբ կըհասցնէ.
նաւահանգիստը :

Խորհուրդի մէջ համեգարս և ծանր ըլ-
լուլը՝ հիները մեզի մէկ օրինակով մը ա-
սանեկ կըցուցնեն : Խորհուրդեան կառ-
քը՝ կըսեն՝ կառնու կըքաշէ այն ձուկը՝
որ Նաւակալ ձուկ կըկոչէն . (Ա ասն զի
կըպատմեն՝ թէ այս ձուկը երրոր նա-
ւուն կըփակչի , նաւը ծանար կըքալէ) ,
խակ խորհուրդին տունին շԷնքը՝ տախտկի-
տէղ՝ կըխային ամաններէն շինված է :

Առենք Պրոկրս անունով զօրավա-
րը՝ Երրոր օր մը պատերազմի առեն հար-
ցուց Դ. և մետրիոս թագաւորին . թէ ին-
չու համար պատերազմը մէկեն շրոկսիր
Պաղոմէոս թագաւորին դէմ . որովհետե-
իւր ուժը և խոր զօրաց բազմութիւնը շատ
են քան զանոր . պատասխան ողջաւ Դ. և
մետրիոս . թէ և Մէկ անգամ մը Եղած
դործքը՝ այլ չիկրնար չեղած ըլլալ , և թէ
Երեւելի դործքեր ձեռք զարնելէն առաջ
պէտք է Երկար մասճել անոնց վայ :

Պաւալլոս այն մեծանուն և իմաս-
տուն պատմագիրը՝ շատ էվլոք կըգովի-
Սէրբարիոս անունով զօրավարը . վասն
զի՝ խորհելու մասճելու Ժամանակը՝ կը-

ու՝ հանգարտ էր . բանի մը ձեռք զարնել-
լու՝ ծանար էր . խել ՚ի գործ դնելու ժա-
մանակը՝ շուտ և արագ էր :

Պետք է մարդուս միտքը գրած մեծա-
մեծ բաները ՚ի գործ դնել , յետ որոյ որ
զանոնք՝ որ այսպէս զուրցենք՝ աղեկ մը
կրխարտոցէ , ծակէն (հետակէն) կը քա-
շէ , և աղեկ մըն ալ կը յղկէ (փերաահ
կուտայ) : Առակ է , ի գիշերի խորհուրդ-
կուզէ ըսել . Աւելի լու է՝ ընելիք բանին
վրայ պառկիլ քնանալ , քան թէ արդէն
* Եղած բարի մը պատճառաւ ելլալ ար-
թըննալ :

Եզեսիզայս այն խմաստուն զօրավա-
րը և թագաւորը Սովարաացւոց՝ երբոր որ
մը կը յորդորէին կըսափակէին՝ որ պատաս-
խան մը ասյ գեսպաններուն՝ զոր թերայ
Եցիք իրեն խրկէր էին , պատասխան ար-
վաւ այսպէս . « Ո՞չ գիտէք , եթէ ՚ի խոր-
հուրդ սահմանի պիտանեաց՝ յամբու-
թիւնն է յոյժ աներկեւան » . Չէք գի-
տէր՝ կըսէր՝ որ ուշացնելը է մէկ հատիկ
ապահով միջոցը՝ որտվ կընանք բարեկըւս
որոշել երեւելի գործքէրը : « Վըտորինք
Եղած որոշումները՝ միշտ զրեթէ վասն-
գաւոր և վեասակար Եղէր էն » :

Այն խորհուրդը՝ լաւագոյն խորհուրդ
կըսէսլի , որն որ կուտայ մեղի մարդ մը՝
յասուկ իրեն շահուն գէմ :

Առենօք Վթենացիները երբոր Մո-
ռայի պատերազմին մէջ յաղթօղ ելան , և
գրեթէ բոլոր Յունաստան տակերնին ա-

ոին, կուզելին ան առենք նաև Ամեկիլիս
կղղին տակերնին առնել: Այս բանիս
վրայ ըսկսան խորհուրդ խորհուրդի վրայ
ընել խօսիլ մեկը այսպէս և մեկը այն-
պէս: Այս խորհուրդիս մշշն էր նաև
Նիկիաս անունով երևելի Աթենացին և
քաջ կտրին զօրավարը. այս Նիկիաս խոր-
հուրդ տրվաւ իրենց՝ որ այդ բանին ձեռք
չիղարինեն: Մեկ հատիկ պատճառը՝ որով
որ շարժեցան Աթենացիք ասոր խորհուր-
դին մտիկ ընել և միագի դրածնին ցնել,
այս էր՝ որ Նիկիասին տրված խորհուր-
դը՝ իրեն բռն յատուկ շահուն գլու-
էր. վասն զի թէ որ խաղաղութեան մշջ
մային Աթենացիք և պատերազմ ցըրա-
նային, ան առենք ուրիշ շատ երևելի Ա-
թենացիք՝ կամ իրենց խելքովը կամ ի-
րենց ճարտասահութեամբը ևն. Նիկիա-
սէն վեր կանցնելին կրնատէին, և ժողովը
դեան առջեւ ավելի վասոք կըմիառաւոր-
վէին. իսկ թէ որ պատերազմ բանային,
անտառենը մշէկ հատիկ Նիկիաս երևելի զօ-
րավարը իրեն քաջութեամբը կտրըճուրը՝
ամենին Աթենացիներէն վեր կանցնէր և
աւելի կըմիառաւորվէր:

Խոհեմ և խմաստուն խորհրդ ական մը՝
պէտք է որ իւր խելքովը որպէս թէ ներ-
մանայ թափանցէ տեսնայ՝ չէ թէ ներ-
կոյց դիմացի եղած բաները միայն, այլ և
շալիք բաները. և մտածէ քննել աղեկ մը
ամեն հետեւանկները այն բոլոր բանին.
Հանհապէս նաև ամեն անպատշաճու-

Թիւնները կամ վնասները՝ որ անկեց կըր-
նան առաջ գալ: Չենք կընար բաւակա-
նապէս զարմանալ և գովել միշտ մեծա-
մեծ գովասանդներով Ահնեաիկցոց ծե-
րակուաթին ժողովուն խելքը խոհեմա-
թիւնը և իմաստութիւնը. ասոնք՝ որ այս
օրս ըսենք՝ խորհուրդ մը կընեին բանի-
մը համար, նոյն ասոնքն ան կըմտածէին:
Թէ քառասուն տարիեն ետև նեչպիսի հե-
տևանկըներ կընայ առաջ գալ այն բանեն:

Խորհուրդի մէջ պէտք չէ նմանիւ
փոխուգացի ըաված աղջին: Ասոնք՝ կը-
պատմեն՝ թէ յետ որոյ որ միշտ մը ձա-
խորդութիւն մը դլուխնին կուգար. ան
ասենք կարթըննային կելլային, Ժողով
կրծողինն, խորհուրդ կընեին, աւանել
թէ ինչ համբով կընան այդ ձախորդու-
թեան առջեր առնուլ:

Խորհուրդի մէջ չափազանց յանդըդ-
նութիւն պէտք չէ որ ըլլայ. վասն զի
կոյր է: Այդպիսի յանդգնութիւնը ք-
կընար աւանել վասնգները և անպատշա-
ճութիւնները՝ որ կընան հետեիլ: Վասն
զի խորհուրդ ընելու ժամանակը՝ լաւ է
վասնգները աւանալ. բայց ի գործ դնե-
լու ժամանակը՝ պէտք չէ անոնց ուշ դը-
նել, թէ որ խիստ մեծ վասնգներ չեն:

Բանի մը վայ խորհուրդ ընելու ժա-
մանակը՝ լաւագոյն և խելքով մասածու-
թիւնը այն է՝ որ բանը ներկայաբար ինչ
պէս է նէ անանեկ հանչնանք. և որովհե-
տե արդէն եղած հանարկապած բանը՝ ան-

կարելի է որ արգելուս, պետք է ուրեմն
ան առենքներկայ եղած շարին ճարըդե-
ղը մասձել զուրցել և զալեք շարերուն
առջեր առնել: Խոհեմ խորհրդականը՝
մի և նոյն առենք կըմտածէ ինչ բան լա-
ւագոյն էր և պետք էր անցած գացածին
համար, միանգամայն ալ հիմա ինչ բան
պետք է և աւելի օգտակար է ներկայ
բանին համար:

ՊԵՐԻԿՈՂԵՍ այն երեկով և խմասուն իշ-
խանը Յունաց՝ սովոր էր զուրցել, թէ
իւխու ոչի խորհրդախոնց՝ Ժամանակին է:

ՄԵծ օգուտ է մասնաւոր անձի մը՝
Երբոր խելքով մարդիք դէմը կելլան՝ որ
կարօղ Են իրենց խորհուրդը տալ անոր. և
մեծ խոհեմութիւն է՝ անոնց կարծիքին
զինքը յարմարել: Բայց մենծերունկատ-
մամբ հասարակօրէն այս բանս շնյաջաղվը.
վասն զի ասոնք զայն մարդիքը աւելի կը-
սիրեն՝ որոնք որ զիրենք կըշողոփորթեն
և զիրենք իրենց կարծիքին մէջը կըսա-
հեն:

Վանօք երբոր Քաներբուէս Պարսից
թագաւորը անհուն անհամար զօրդով
կըմազէր կուղար Յունաց գէմ. հարցուց
իրեն խորհրդականներուն՝ թէ արդեք
ինչ կըխորհին ինչ կարծիք ունին իրեն
այս գործքին վեայ: Վամէն մէկը՝ մէյմէկ
բան ըստւ. մէկը զայս ըստւ՝ թէ ամե-
նեին շիկրեան պիտոր Յոյները մէկ կեր-
պով մը իրեն գէմսկատերազմընել: Մէ-
կալը դարձաւ ըստւ՝ թէ այս պատերազ-

մին Ժամանակը Վ. Ա. Ռքսէս ուրիշ բանիւր
դիմացը պիտոր չփոխնայ՝ բայց եթէ պա-
րագ քաղաքներ , դաւառներ . վասն զի
Յոյները յանկարծակի սլիտոր դան այս
պատերազմին մէջ : Միայն Դամարեառ
անունով մէկ մը անոնց մէջէն՝ այս խոր
հուրդը տրվաւ Թագաւորին , և ըստ
« Մի այնչափ մեծ համարում մը ունե-
նար ու թագաւոր՝ այնչափ անհամար դա-
րացդ վրայ . վասն զի աւելի բեռ մը կառ
նուս կրտանիս կոր վրադ , քան թէ շահ
մը օգուտ մը : Ա ասն զի իրեք հարիւր զօրք
միայն՝ լեռներուննեղ տեղուանքը կենա-
լով բաւական են այդ անհամար զօրացդ
դէմ , և կարօղ են ասանց բոլոր ոյժը կոս-
տել ձգել » : Եւ իրաւ որ անոնկ եղաւ,
ինչպէս որ ինքը նախառես ըլլալով զուր-
ցեց : Ա այ է իշխանին , վայ այն առաջ-
նորդին՝ Երբոր այնչափ հազարաւոր հպա-
տակաց մէջէն՝ միայն մէկ հատիկ հպա-
տակ ունենայ , որ զնշմարտութիւնը իրեն
համարձակի զուրցել :

Այն մեծ թագաւորը Ալֆոնսոս՝ սո-
վոր էր զուրցել այս բանս , թէ « իմ մէ-
ռած խորհրդականներս , այսինքն՝ իմ
դիրքերս , շատ էլլելոք օգտակար են ին-
ձի՝ բան զկենդ անի խորհրդականներս :
Ա ասն զի անոնք բաց ու շխառէ զնշմար-
տութիւնը կրզուրցէն ինձի , առանց շո-
զոքորթութէ , առանց վախի , և առանց
ամբշալու » :

Բայց զինչ և իցէ , ապահովութիւնը

մէկ իշխանի մը մէկ թագաւորի մը այս է՝
որ իրեն ծածուկ ներքին խորհրդական-
ները չլիփոխվին. մանաւանդ անոնք՝ որ
իրեն մասնաւոր խորհրդականները եղան
իրեն վերջի խորհրդոյն որոշմանքներուն
առենք. ապա թէ ոչ այսպիսի անձինքը
ան առենք որպէս թէ կորորված բալիք-
ներ են. ծածուկ գանձիդ բալիքները որ
կորուսիր, այլ ուրիշ հար' ուրիշ ապահո-
վութիւն չփոյքեցի, բայց եթէ կզար-
քը փոխես :

ՄԵՆՃԵՐՈՒՆ խորհրդականները ուետք
է որ այնպիսի խորհուրդներ տան, որ ի-
րենց աիրովանց մեծութեանը և պա-
տոյն վայելէ և յարմարի, չէ թէ այն-
պիսի խորհուրդներ՝ որ իրենց կարծեքին
և իրենց բախարին վայելէ :

Ազեքսանդր կայսեր իշխանը Պարմ-
նիոն անունով երրոր լսեց, թէ այն մե-
ծամեծ ընծայները՝ որ Կարեհ թագա-
ւորը Պարսից խրկեր եր Ազեքսանդրի, և
Ազեքսանդր չէ ընդունած ևս է խրկեր,
դարձաւ զուրցեց Ազեքսանդրին այսպէս.
Թէ ո՛չ էս Ազեքսանդր ըւլոյի, անդաբանյա-
ւոյդ ընծայները իշնդունէի : Պատասխան
առւաւ. Ազեքսանդր այսպէս. Ես ես ու
անդաբանյաւ այնուհետ իշնէի, թէ ո՛չ Պարմ-
նիոն ըւլոյի :

Յետ որոյ որ բան մը խորհուրդի մէջ
առաջարկեցաւ և քննըլեցաւ մասծվե-
ցաւ, թէ որ մէկեն որոշումն ալ չլուսն,
զիտնաս՝ որ շատ անգամքան զայն աւե-

Մ վասակար բան չիկայ :

Ինչպէս որ խորհուրդի ժողովքին մէջ չիկայ բան մը այնշափ գեղեցիկ , որչափ բարի խելացի խորհուրդներ տալ մեծին . այսպէս ալ բան մի չիկայ որ այնշափ փառք սկատի ըլլայ մէնծին , որչափ զայն իրեն արված բարի խորհուրդները առնուլ է ի գործ դնել :

Խոհեմութեան առաջին ոյժ թափելը՝ և բարի խորհուրդներ տալ . Երկրորդը՝ և զանոնք ՚ի գործ դնել :

Այս սկատմառիս համար հին խմառ տուն Եղիպատացիները՝ իրենց թագաւոր ընարեցին Դիոդորոս անունով մէկ մը : Վասն զի այս անձս այնշափ վարպետ էր խորհուրդ առաւ , այնշափ ալ վարպետ էր խորհուրդ առնելու , և այնշափ ալ վարպետ էր խելքով զանոնք փոխելու՝ Երբոր որ հարկաւոր էր , որ ինչպան այս խօսքս իւր վրայ կրզուրցէին . « Այդ մարդը նեչ ձե նեչ կերպարան որ կուզէ , կրնայ առնուլ » :

Այնշափ վասա վասար հասարակապէտութե մը՝ Երբոր անպիտան մեծաւոր մը ունենայ բայց ազէկ խորհրդականներ , որ չափ որ վասակար է՝ Երբոր աղեկ մեծաւոր մը ունենայ բայց անպիտան խորհրդականներու ձեռքը իյնելով խարսի :

Չիկայ բանմը՝ որ այնշափ չիվայլէ մէկ խմառառւն իշխանի մը , որչափ Երբոր մամիկ ընէ և հետեւ արված խորհուրդին այն մարդկանց՝ որոնք որ իրեն նոյն խառնը-

վածքը և նոյն բնաւորութիւնը ունին :

Պէտք է որ խմասառուն խորհրդականը՝ միայն այնպիսի բան առաջարկէ, որն որ կրեայ ըլլալ : Ա և իցէ մասածմունք մը որ հակառակ է, խոհեմութեան՝ աւեսակ մը նէ խենդութեան . և այս բանս բազա- քական նիւթի մէջ թագաւորութեանց կործանման պաաճառ կը լլայ : Եւ թէ սղէտ և առջի բերաներ այդ մասածմուն- քը գովելի զարմանալի մըն ալ կարծըլի . սակայն իրօք խարեւութի է . և իւր զար- մանալի ըլլալը կը կորսնցնէ՝ Երբոր խսկոյն ՚ի գործ դնելու ժամանակը կիմացվի՝ թէ ինչ պարապ ինչ անպիտան մասածմունք է Եզեր :

Սահենօք Երբոր Սպարտացւոց իշխան- ները որ մը խորհուրդի մէջ էին, ելան ո- մանք բան մը առաջարկեցին, որ բոլոր Յունաստանը հարկատուութիներէնիսա- լլացնեն ազատընեն : Անառնը Նպիս ա- նունովիրենց թագաւորը աս բանս զար- ցեց . « Ահաւասիկ առաջարկութիւն մը իրաւ շատ գեղեցիկ ՚ի գործ դնելու . և շատ ալ դժուարին գլուխ հանելու : Բայց աս ալ պէտք էք նայիլ ով բարեկամիք , որ այդ ձեր առաջարկութեն համար՝ բա- նակ մի զօրքերու պէտք է և դանձ մի ոս- կըոյ » :

Զավտազանց բարակ և չափազանց խո- րը մանօղ խորհուրդներու շատ անելան մի կախեր և շատ միարդ մի հազնեցր- ներ . վասն զի քիչ կըհանարազի որ բարի

կատարած մը ունենան : Ասոր համար
Սպարտացիք աս կողմանեւս ավելի յաջո-
ղութիւն ունեին քան զԱթենացիս :

Այնպիսի խորհուրդները՝ չափազանց
բարակութեամբ մանված թելի մը պես
դիւրաւ կըկըսարին : Չափէ դուրս խորը
մանալը և չափէ դուրս բարակ արված
կանոնները՝ ժողովուրդին բնաւորութելը
յարմար չիգար : Ժողովուրդը միշտ աւե-
լի մեծ և աւելի դիւցազնական բան կը-
սեալէ կտրճութեամբ ըրած դործքը . խեկ
ծանալը և ուշըրած դործքերը՝ թեսպէտ
և աւելի ապահով ալըլլան՝ այնպէս կը-
սեալէ թե արկար խելքէ և վախկառ մար-
դէ առաջ կու գան :

ԴԱՍ ԻԵ .

Ի՞նչո՞ւ խռհեմութիւն և ի՞նչ ի՞նչ + ո՞ւ +
և բանեցնել կունդներու մէջ :

Ո՞ւ որ ավրոված և ապականեալ դա-
րու մը մեջ կրծանայ իր սպարազկանու-
թիւնները ընել՝ բայց առանց պէտք է-
զած խոհեմութեան և աչքրացութե-,
և ետեւ կիյնայ միշտ առաքինի և արդար
կէանք մը վարել (որ շատ ցանկալի բան
է ամմէնուս համար և միշտ սպարազկան
ենք ամմէնքս), բայց առոնք կընե՝ որպէս
թե դոց աչքով մը առանց ըրս դիննայե-
լու և առանց Աստուծմէ առած խելքը

բանեցընելու , գիտնաս որ այնպիսի մարդը վտանգի մէջ կիյնայ կորանցնելու միանգամայն եթէ իր աղատութիւնը , և եթէ իւր բախտը :

Գիտնաս , որ շատ մարդիք թէալէտ և անմեզ և բարի՝ բառ տեղւոյն խելքեր նին չիբանեցնելով կործանվեր են : Միշտ յիշէ , թէ ժամանակ կըլլայ՝ որ կարծես թէ Երկինքն աղուեաներ կըթափին : Բարի մարդը՝ շար մարդուն ձեռքեն միշտ վրանգի մէջ է . ուստի պէտք է աչքը չորս բանալ :

Բայց դոհութիւն Աստուծոյ ամենաբարւոյն , որ այնպիսի ժամանակ մեզ աշխարք բերեր է , որ Հշմարիս առաքինի մարդը վախ չունի , ապահով է . իր արդար կեանքը՝ իր ձախորդութեան և նեղութեան պատճառ չըլլար . և խոհեմութեամբ վարվելով ոչ երբեք համարմունքը կըկորանցնէ :

Ատենօք Աթենացւոց ժողովքին մէջ ելաւ մէկ հասարակ մարդ մը , առաջարկութիւն մը ըրաւ՝ որ Արիստիդէս անունով զայն երեելի բարի մարդը քշէն հանենքքէն . երբոր հարցուցին այս մարդուն՝ թէ և ի՞նչ շար բան ըրեր է . քեզի այդ Արիստիդէսը . . պատասխան արմաւ , թէ և Զար բան մը չեմ գիտեր որ ինձի ըրած ըլլայ այդ մարդդ . բայց ինձի փուշ մը եղեր է , իմականչիս միշտ կըզարնե . քանի որ անգաղար ամէն դիաց կըլսեմ՝ թէ բարի արդար մարդ մի է այդ մարդը . . :

Գ.Ե.Հ. և ավարտված Ժամանակին ըր՝ բարի
և անմեղ մարդիք ծազուելի կը լւային այն
պիսի տառենի մարդկամեց : Յէ որ բարի ան
մեղ էին , միամիտ է՝ կը սեւին . թէ որ ըզ
գուշաւոր էին և աշխարհավարի մարդ
կանց երեսը չէին նայիր , անխոհեմ է՝ կը
սեին . խղճման լքնին ծալսզ մարդիկնե
րուն խրատ մը յանդիմանութիւն մը տայ
ին . ինչ կոսիտ ինչ անքաղաքավար մարդ
է՝ կը սեւին :

Առաջինի և համեստ կեանք վարելը՝
հանդերձ խոհեմութեամբ և շրջահայե
ցութեամբ , և Շմարիտ և բարի Ք.ազա
քականութիւնը՝ որ Փուլութիւն կը սեւն . և
այսպիսի քաղաքականութեամբ վարովից
միշտ խոհեմութիւնը հետը ունենալով
է նոյն ինքն խիստ գեղեցիկ առաքինի
կեանքը :

Ծովու մէջ ես , կերթաս կոր . կը սեւ
նաս որ օղքը խառնակեցան , փոթորիկը
առաւ զքեզ , և վասնգաւոր կերենայ
քեզի Ժամանակը . սկետք է քեզի ան ա
ռենը խելացի նաւապեաի մը սկես ալիք
ներու հետ վարովետութեամբ մը խաղալ .
անոնց աւզիք տալով կը նաս քեզ վասն
գէն խալսցնել . այնպէս որ՝ փոթորիկը
ուրիշ բան շիկարենայ ընել , բայց եթէ
քու նաւրդ առնել ասդին անդին շար
ժէ առնի բերէ . բայց քու առազատա
ներդ շիպատուէ , և զնաւը ցամաքի շի
զարնել :

Ճամբորդութեան ելեր ես , վասնգա

որ անտառեւ, մը սիստոր անցնիս, ուր որ
տեսակ տէսակ կատավի գաղաններ կը-
բնակին . գուն որպէս զի ապահովութէ
կարենաս անցնիլ երթաւ, պէսք կըլլայ
երբեմն նոյն գաղաններուն մորթը վագ-
առնես հագնիս երթաս : Ծխակ հասկը-
ցիր աս խօսքը . կուզենքը ըսել՝ թէ ուր որ
պէտք է և կարելի է առանց մեղքի մը
ուրիշի յարմարել զքեզ՝ խելք բանեցնե-
լով, ետ մի կենար . ասով թէ քեզի ո-
գուտ կըհես, թէ ուրիշներու . Այս այն
խելք բանեցնելն է Պօղոս առաքելոյն,
որ կըսէ թէ՝ և խորադէտ էի, խելքը կա-
ւայ զձեզ ։ և թէ՝ « Հրեաներուն հետ՝
հրեի պէս եղայ . անօրէններու հետ՝ ա-
նօրէնի պէս եղայ . բայց ես անօրէն
չեի ։ և ։ :

Աւազակներուն մշէն անցնելնինի .
թէ որ մուրացկան աղքատի մը պէս համ-
բայ ընկո՞ աւազակները քեզ չի ճանչնա-
լու համար, գուն աս բանովս մուրացկան
չես ըլլար :

Զանաս որ ուրիշներուն մշէն զքեզ
իրեն մասնաւոր մարդ մը գուրս չիցաթ-
կեցնես . հապա ուր որ կարելի է անմե-
ղութեամբ և արդարութեամբ՝ քաւ առե-
նիդ քու ժամանակիդ եղած անտարրեր
սովորութիւնները պահես :

Քաղքի մէջ բնակերես, կրտեսնես հան-
տեսակ տէսակ կողմնակցութիւններ (թա-
րափ քաշելներ) . գուն ամեննեին մէկ
կողմն ու մըլլար : Վասն զի խելացի մոր-

դր միշտ աղաստ է . և ամեն կողմնակցութեանց մէջ ալ ջանա խոհեմութեամբ մը չափ պահել :

Առ ձամբավ առենք այն խմաստուն Հռոմայեցին Պոմպոնիոս Աստաֆիկոս անունով Երջանիկ Էղաւ ամեն կողմնակցութեան ժամանակը՝ որ իւր քաղքին մէջը կար . և ամմենքն ալ կուգային՝ իւր հետքը միայն կը միաբանեին . և ինքը անոնց մէջը կեւանք մը կը վարէր Երջանիկ և հանգիստ :

Գիտնաս՝ որ Տէրութեան մը մէջ եղած կողմնակցութիւնները Երկան չեն զիմանար : Վասն զի թէպէտ և այդ Տէրութիւնը զանօնիք իւր իշխանութեամբը շիցնչէր շիվերցնէր ալ, անոնք իրենք իրենցմէ կը միանան, իրենց մէջէն բռւած տեսակ տեսակ կռիւներէն կը տկարունան կոչընչանան :

Ժողովրդեան մէջ բնակեր ես, կը տեսնես որ բոլոր ժողովուրդը միարերան բան մը կուգէ . թէ, որ գուն ան առենքը ամենին անտարբեր մընաս, գիտնաս որքեզնոյն վասնդի մէջ կը ձգէս, ինչ որ հանար պէցաւ սէկէմուկին (կէճէ զուշին), որուն վրայ թռչունները Եկան կտցեցին, և միները վրան վազեցին խածին :

Առենք իւրլացի մարդուն մէկը՝ բան հասկըցնելովնեկատմամբ քաղաքական բաներու, ասանկ կը զուրցէր . « Այնչափ սիրա այնչափ քաջութիւն չունիմ ես, կը աէր, որ յանձն առնում՝ որ զիս մանա-

ւանդ առիւծ մը բանէ պատռէ ուտէ ,
քան թէ բոլոր կենացս մէջը ճանճերուն
ձեռքէն նեղութիւնն քաշեմ :

Ասկէց 'ի զատ , խմաստուն և առարի-
նի մարգիք չեն ալ կրնար այն մարդկանց
խելքին հետեօղ ըլլալ , որ ուրիշ բանի
համար չեն դործեր չեն աշխատիք՝ բայց
եթէ իրենց անձին մտանաւոր շահուն հա-
մար : Եւ նման են այսպիսիները այն եր-
կակենցաղ . այսինքն՝ թէ ծովու թէ ցա-
մաքի վրայ կեցօղ թռչունին . որուն վրայ
խելացի առակ մը ունի Լէոն Աքրի-
կանոս անունով մէկ մը . կըսէ թէ՝ այս
թռչունը այնշափ խորամանկ այնշափ
խարգախ եր , որ երբոր թռչուններուն
թագաւորը իւր իշխանութեամբը ասկէց
ող տուրք կըսպահանջէր , ասիկակ միշտ՝
Ես Յիշրան Խորին էմ , կըսէր : Խակ եր-
բոր ձիներուն թագաւորը՝ ասկէց իւր ի-
րաւունքը կըսպահանջէր կամթէ մէկ ծա-
ռայութիւնն մը ասոր կըսհրամայէր նէ ,
ասիկակ միշտ , Ես Բալշան էմ՝ Բալշաննէ-
շան Խորին էմ կըսէր :

Երբոր քեզի մասնաւոր երեկի ձախոր-
դութիւնն մը հանդըսի , մէկ հասիկ գե-
ղը ան ատենը քեզի այս է . այսինքն՝ ջա-
նան ան ատենը դործք տեսնաս բան տես-
նաս , նայէ որ ամեննեն պարապ ցիկ-
նաս : Վ ասն զի քանի որ պարապ կենաս
և դործք մը քընէս , միշտ նոյնպէս կըկե-
նան կըմընան նոյն գիսպուածները՝ որ զայդ
ձախորդութիւնը գըլուխոդ բերին . բայց

թէ որ ոսք ելլաս շարժում մը բնես , կըր-
նաս թերես անկէց քեզ խալսցնել : Ան-
կէց ետէ բանը ինչպէս որ ըլլայ , ինչ
կոզմն որ գառնայ նէ , գուն հանգիստ
կէցի՞ր՝ գուն քու կողմանէդ ընելքը ըրիր,
քաջարտութիւնդ ցոյց արվիր . և հաս-
կրցուցիր թէ բաւականապէս անվախու-
թիւն ունիս եզեր բանի ձեռք զարնելու-
ն քեզ այդ վանդէն այդ ձախորդու-
թիւնէն խալսցնել ուզելու :

Բայց ՚ի վեր բան զամենայն՝ նայէ որ
կարողութենէդ վեր գլխէդ վեր գործքի
ամեննեին ձեռք չիզարժենս : Վասն զի խիստ
լաւ և խիստ գեղեցիկ խորհուրդը՝ որուն
պիտոր հետեւս , այն է՝ որ աշխարիս կա-
ռավարելու հոգը թողուս միայն Աստո-
ծոյ՝ ինչպէս որ ինքը կուզէ և ինչպէս որ
ինքը կարդագրէ իւր անհուն խնասու-
թեամբը :

Ճար ցիկայ . անհամար վանդներով
և հազարումնէկ հանգըսպէլիքներով լե-
ցուն է այս մեր կեանդը : Թէ որ ամեննեին
գոհ և հանգիստ կեանդ մը անցնել կու-
զես ՚նէ , գուն քու կողմանէդ պարարդ
ըրէ և այլ ամէն բանը յանձնէ ձգէ Աս-
տուածայիննախախնամութեան ձեռքը .
և թուզ տուր մարդկանց՝ որ խաղաղու-
թեամբ վայելէն իրենց յատուկ Եղած
բաները :

ԴԱՅ ԻԶ.

ՍԻՐԵԼԻ ՇԱՀԱՆ - և այսուհետեւ ՀՀԱՅ :

ԽՈՀԵՄԱԹԻԹԻՒՔՆԵ, և ինեւ բը կը առորվեցնէ, որ քանի որ աշխարիս մէջ Ենք՝ ջանանկ մարգավարութեամբ սիրելի ըլլալ։ Եւ իրաւ որ ուրիշ մեր գործքերուն մէջ՝ առ աղ պիտօր ըլլայ մեզի շատ օդասկար ար վեստ մը։

ԾԱՔ ըլլաս, Երիասասարդ ըլլաս, զգուշ կեցիր քը լայ թէ դէմ կենաս վար զար նես քու առենիդքու ժամանակիդ Եղած անտարրեր սովորութինները, այս է ճամբան սիրելի ըլլալու։ Ազա թէ ոչ անունդ կավաւես և քու անունդ անդդ վրանդի մէջ կը ձգես։ որ մանաւանդ շանաս պիտօր, թէ քու անունդ և թէ քու առունդ առահնովցնեւ, մարդավարութիւնի ըլլալի ըլլալով և ուրիշներուն սիրաց շահելով։ Ա ասն զի մարդ՝ մարդու կարօս է։

Պլատոն մէծ փիլիսոփան՝ խելացի մարդ կը կը նմաննցնէ վարուետ խաղցովի մը, որ նարաք (զարը) կառնէ կը ձգէ, և ինչ պէս որ կուգայ նէ, ինքն ալ անանկ իւր խաղը կը յարմարցնէ խելքով։ Նմանապէս խելացի և խոհեմ մարդը պէտք է՝ որ իր կեանկը վարմաւնքը յարմարցնէ զանազան զիալուածներու և ոլարագաներու, որոնց մէջը շատ անդամ պէտք է՝

որ մասնաւոր խելք մը բանեցնենք :

Պէտք է քեզի որ նմանիս կատան վիլիստիային, որ իր բնաւորութիւնը կը յար մարցներ ամեն դիպուածներու, և ամենին մէկ այլայլութիւնն մը մէկ խռովութիւն մը երեսանց չէր ցըցնէր :

Պէտք է մեզի՝ որ մեր բազգականն կենացը մէջ մեզ նմանցնենք ատենին սովորութեանցը այն տեղւոյն, ուր որ կը ընտակինք :

Խոհեմ խելացի ծերը՝ թէպէտ և անշած գացած ժամանակը իրեն լաւ ալ երենայ, պէտք է որ խոհեմութենով զինքը յարմարցնէ սովորութեանց ներկայ ժամանակին՝ երբոր անտարբեր բաներ են :

Երբոր մէկը քեզմէ մէկ խնդիրք մը մէկ շնորհմը կը ինդութիւնէ, որ գուն չես ուղերտալ իրեն կամ թէ չես կարօղ, զգուշ կեցիր մէկէն՝ չէ չեմ խտար՝ մրաներ. հասու միշտ յուսով մը յուսացներ զնասով շիտալուդ լեզութիւնը որպէս թէ կանուցնես։ Վեանկ եղանակաւ մը վարվէ, որ քու մարդավարութիւնգ՝ որպէս թէ խնդիրը ըրածի պէս ըլլայ. քու անուշ խօսքերդ՝ քու դործքիդ պակասութիւնը նայէ որ լեցնէ։ Աւ Երբոր դործքով դո՞ զմարդիկ դո՞չ չես կը նար ընելնէ, դո՞նեաքու բարի սիրադ ցուցուր անոնց :

Թէ որ մարդ ճանչնաս, աշխարք ճանչնաս ինչպէս որ պէտք է, և միանդամայն մարդավարութիւն ալ ունենաս, ան ա-

աւնոր կըշտհիս ժողովրդին սիրաք : Եւ
թէ որ ինչ խելք որ Աստուած տվեր է
քեզի , ինչպէս որ պէտք է նէ բանեցնես ,
ան ատենոր շտատօգտակար և մեծ պառար-
ներ կըդանաս :

Ընորհալի և մարդավարական վար-
մունք մը՝ գիտես թէ բոլորովին կըտիրէ
մարդուս սրաբն վրայ և իշխանութի կու-
նենայ : Ուէն անունով ատենք մեծ իշ-
խան մը իրեն մարդավարական կերպերո-
վը շատ մեծ գովեստներու արժանի է
զաւ : Դիւրաւ ամեն մարդ կրնար միշտ
մօտիկնալ այս մարդուս , իր բարքը բնաւո-
րութիր միշտ զուարթ էր . իր վարժունքը
միշտ անուշ և հանդարատ . և երբոր մաս-
նաւոր պատճառ մը կունենար , որ իրմէ
խնդրած շնորքը չխայ մէկին , ան ատե-
նք այնպիսի անուշ կերպ մը կըրանեցնէր
կըրդուրցէր , որ իրմէ խնդրօղնէրը՝ թէ-
պէտ և պարագ ձեռքով գոհ ըլլալով
ետ կըդառնային :

Ճշմարտութի ըստ բանդ՝ շատ ուժ
ունի . խելք և պատճառ ըստ բանդ՝
շատ հեղինակութիւն ունի . և արդա-
րութիւն ըստ բանդ ալ՝ շատ կարողու-
թիւն ունի . բայց առ իրեք բանն ալ ամե-
նանին գեղեցկութիւն մը , ամեննեին շնորք
մը չեն ուներար , թէ որ մարդավարական
վարժունք մը և մէկ շնորհալի կերպմը-
նալ հետեւնին չունենան :

Վարպետ և խելացի նաւապետը միշտ
իր առաջասահները՝ հովելը ինչպէս կը-

փւեն նէ՝ անսանկ կըդարձընէ կըյալմարցընէ :

Քու կողմանէք շատ մեծ խոհեմութիւնը կընես, թէ որ քու ամէն լաւ և հանելու գործողութիւններդ, քու ամէն զեզեցիկ բնաւորութիւններդ, քու ամէն վարպետութիւններդ, նախ՝ ճշմարիս խոնարհութեամբ օրտիդ մէջը Աստուծոյ ընծայէս. և Երկրորդ՝ լեզվովդ ալ զանց շառնես ըսելու ըստ ուշվոյն, թէ Աստուծոյ տուրքն էն ասոնք, ևս ասոնց մէջ արդիւնք չունիմ։ Գիանաս՝ որ շատ նախանձու կայ աշխարիս վրայ. աս ճամբով դու աղեկ մը առջել կառնուս չար նախանձին, որ միշտ կընայ քեզի գոլցիլ և կործանել. ասկէց ՚ի զատ՝ նաև շատերն ալ կրգրգռէ՝ քեզի գէմկըննէ, և թըշնամիներդ կը շատոցընէ :

Երբոր կէնցազավարութեան մը մէջ պլիափ մըսնաս, կամ թէ Երբոր գործքի մը մէջ պլիափ մանաս, նայէ անսանենը որ ամէն տիտուր և գէշ բնաւորութիւնը և մէլամազձու խառնըլվածքը քեզմէ հեռացընէս մէկդի գնես, և մարգավար անուշ կերպեր բանեցընէս։ Այսէ մէկ հատիկ ճամբայ սիրելի ըլլալու. և ասով աղեկ մը քու վախճանիդ քու բարի գիտաւորութիւններուդ կըդնաս հասնիլ։

Քսենոկրատէս վիլխովիային խառնք վածքը թէաղէտ շատ խիստ և տիտուր և մազձու էր, սակայն զուրցելու խօսակցելու ատենը շատ մարգավար և անուշ

էր : Աս բանիս վեայ երրոր օր մը Պղտառն փիլիսոփային աշկե բաները զարմանք ցուցուցին , պատասխան արվաւ . Քանի նոկրա մէս ու ըստվ . .. Խ՞եչ կրօպարմանաք . ձե զի զարմանք կը բերէ , Երրոր կը տեսնաք՝ որ վարդերը և շուշանները փշերու մէջ կը բռւսնին ։ :

Նմանապէս գուն ալ , թէ պէտ տխուր և մելամաղձուր խառնը վածք մըն ալ ունենաս , ջանաս պիտոր կենցազավարութեան մէջ ուրիշի զքեզ յարմարքնես , ուրիշներուն ըստածը վար չի զարնես , հա կառակասիրութեան ողի ամենին չունենաս : Բայց թէ որ հանդիպի որ կենցազավարութէ մէջ շատ արտառոց խօսք մը կամ կարծիք մը լսես ուրիշէն , ան ատենը կամ մարդավարութեամբ մը քու կարծիք զուրցէ , կամ թէ կասակի մը բանը զարկ դարձնէր : Դնենք թէ՝ Վնաք սպորտա փիլիսոփային այն շատ արտառոց կարծիքն ալ լսես մէկէ մը կենցազավարութեան մէջ որ լսէ և պնդէ թէ՝ ձունը ճերմակ չէ , աև է . գուն առանց հակառակասիրութեան կասակի կրնաս զարձնել ըստէլ , թէ ուրեմն ձութն ալ սի չէ , ճերմակ է . և զիշերը մութ չէ , լրյու է : Կամ թէ ինչպէս առենօք Փարորինս փիլիսոփան կը սէր կը պնդէր , թէ քառօրեայ ջերմը հիւանդութիւն չէ , ազեկ բան մը նէ . ասանկ արտառոց խօսքեր կարծիքներ կենցազավարութէ մէջ հանգըստին նէ , պէտք է առանց կռուա-

սիրութեան ներհական շխտակ կարծիքը
շնորքով ըսել հաստատել, կամ թէ ինչ
պէս ըսինք, կատակի դարձնել, վերջա-
պէս նայիս պիտոր որ կենցազավարութե-
անուշութեանը՝ կռուասեր վարմանքով
կամ անշնորք կերպերով լեզութիւն մը
շխտաս :

Բայց աս ալ ջանաս պիտոր, որ չը-
լայ թէ սիրելի ըլլամ ըսելով, չար սովո-
րութեանց քու ատենիդ զքեղ յարմար-
ցնես : Վասն զի այնպիսի պարագանե-
րու մէջ նայիս պիտոր՝ որ աւելի Աստ-
ծոյ և բարի մարդկանց սիրելի ըլլաս, քան
թէ չարերու : Փիլիսոփայ մը ատենոք կը-
սէր, թէ և Աւելի յանձն կառնում՝ թող
կռւասմ որ գլուխս կարեն, քան թէ ես
գլուխս ծռեմ ատենիս չար և վիտասակար
սովորութեանցը :: Ուստի և գուն որ
կրտեանաս՝ որ չար սովորութիւններ շատ-
ցեր են եղած աւշերըդ, ալ ազէկ է՝ որ
քաշված նստիս, քան թէ կենցազավա-
րութեան մէջ մտնաս :

Նմանապէս երբոր կրտեանաս որ վրադ
այնչափ ախուր և մելտմազձոտ խառնը-
վածք մը ախրեր է, որ ընկերութեան մէջ
և ոչ անտարբեր սովորութեանց ատենիս
պիտոր կրնաս քեղ յարմարցնել, և անով
քու վրադ խօսիլ պիտոր տաս, շատ լաւ
է՝ որ առանձինութեան կեանքը սիրես, և
մինակ նստիս զրօսնուս, քան թէ զքեղ
վտանգներու մէջ ձգես՝ ընկերութեան
մէջ մտնալով :

իսկ որովհետեւ մինակութիւն ալ անկարելի է որ ունենաս, քանի որ պաշառն ի՞ն և դործք մը ձեռք ձգելու, և բաներու մէջ մանելու էաւէ ես ընկեր, պէտք է ուրեմն հասարակ կեանիքը սիրես՝ որով որ մինակութիւն՝ ալ կրնաս դանալ:

իսկ թէ որչափ մեծ արմեսա և խոհեմութիւն է սիրել հասարակ կեանիք մը և անով ասպրիլ այս ցաւալի և վտանգալից կենացս մէջ, որչափ զուարձալի, որչափ մեղքերէ ազատ, և որչափ մեծ մեծ օգուաներ և պառւզներ կըրերէ մարդուս, կարդա ու շագրութեամբ ասկէց Եաւի Դասը:

ԴԱՍ ԻՆ.

Առանցին ժամանակ և հասարակ իշխան Հայութ է կը կազմական անուն:

Քանի առանձին կեանիք ըսելով հս տեղս, մի խմանար՝ թէ աշխորքէ քաշվէ, կրօնաւոր եղիք կուղենիքըսէլ. հասկա աշխորքի մէջ ալ մնալով, մեծամեծ ոգաշտմաներուն և մեծ բաներու մէջ ինքիրենդքէզ ցիմութես, էաւէ ցիյնաս. առանձնական է հասարակ կեանիքը սիրես, զքեզ և տունդ տեղդ և զաւկներդ խաղաղութեամբ նայիս հոգաս:

Այսպիսի հասարակ առանձնական կեանիք վարելը շատ զուարձալի, շատ օդ-

առակար բան է , և շատ հանգիստ և խա-
 զաղ , և շատ անմեղ : Եւ կրնանք նմանցը-
 նել այսպիսի կեանքը , որպէս թէ մէկ
 քաշված առանձին նստած ըլլար գեղե-
 ցիկ զուարձալի անսատի մը մէջ , մատիկ
 մէկ վաղուկ խառակ ջրի մը քով . անտեղը
 կը վայելէ իւր առանձնութեան պատւը ,
 և կը վայելէ իրաւ որ երջանկութիւն մը .
 հանգիստ մը , ախորժ մը , որ աշխարհին
 թագաւորութիւնն ալ իրեն չէր կրնար
 տալ այն հանգիստը , այն երջանկութիւր :
 Հոն կը տեսնէ կը դիակ ինքը զբնութիւնը
 զայն գեղեցիկ մայրը , որ միշտ հորը զնոր
 զեւսաներով կը ծածկէ կը զարդարէ զհո-
 ղը , հաղար գունը զդապին ծաղկներ բուցը-
 նելով : Անտեղը՝ անոր այնպէս կերենայ
 թէ վաղուկ ջուրերն ալ իրենց անուշ ձա-
 ներով գիմացէն անցնելնինի իրենց տ-
 խորժանքնին իրեն կիմացընեն , որ զնա-
 հոն հանգարատ հանգիստ այնպէս նստած
 կը տեսնան : Այնքաղցը և անուշ հովերն
 ալ իրեն զավութիւն կուտան : Եւ վեր-
 ջապէս՝ հոն այն մարդը այնպէս սաստիկ
 ախորժանք մը կը վայելէ , որ ալ չուզէր
 շնախանձիր խիստ գեղեցիկ պարագանե-
 րուն , խիստ ազգար ծաղկոցներուն աշ-
 խարիֆա . ինակէս որ կը պատմեն թէ էին
 տանենօր այն երևելի մարդկանց՝ Ազիմ-
 նոսին . Ազովին , և Պուկուզզիսին պար-
 տէզները : Ահա այտափէ և աւելի է՝ նմա-
 նութիւնը վայելմաւնիքին և հանգտու-
 թէ ան հստարակ կը նայը՝ նկատմամբ մե-

ծառեց բաներու մէջ մանեսդ և զբաղալից
մարգու մը :

Այն էտէվէ ըյնիլները հանդերձ շատ
քրաֆինկներով, որ կընէ աշխարհս՝ պաշ-
տօն մը իշխանութիւն մը ձեռք ձրդելու,
այն գերութիւնը ծառայութիւնը՝ իշխա-
նաց և թագաւորաց պալատին մէջ եզօդ-
ներուն, այն խռավայից կողմանկցութիւն-
ները, ոյն ոգետանջ նախանձը ուրիշին
կացութելը վրայ, ուրիշին ըստիին վրայ.
ուրիշին աւելի երես գանելուն վրայ, և
այն ամէն բանը՝ որ կըքաշեն մարդիկ ի-
րենց ագահութիւնը և փառասիրութելը
լեցրնելու համար - ասոնք ամէնը զատ են
հեռու Են ամենենին մարգուս առանձեա-
կան հասարակ վիճակէն, և իւր հան-
գիստ խազաղընակարանէն . ուր որ ինքը
կըվայելէ հանդիսաւ սրառվ Աստուծոյ ար-
քած բարիքը, հանդիսաւ բարի խղճման-
քով մը, առանց վախի, առանց նախան-
ձի, և առանց այլ բանի մը բազմալու.
և միայն ան բանին կըրադայ՝ որ զինքը
սիրելի և մեծ կըրնայ ընել Աստուծոյ
առջեք, այս ինքն՝ չափաւոր զբաղանքով
իւր հասարակ կացութեան պարագերը
ջանալ կատարել :

Թէ անկողին կերթայ պառկելու հա-
մար, իւր վեան է Աստուծոյ պաշտապա-
նութիւնը ձեռքը . աղքատուեկ տունը՝ ի-
րեն ընակարանի մի է տվելի տպահով բան-
թէ փառաւոր պալատները. հան անպ
իւր պարկեշտ աղքատութեանը մէջ կը-

վայելէ ախորժ մը ավելի մեծ, քան թէ
մէկը կարենայ ունենալ հազար ու մէկ
հարստութեանց մէջ. հոն իւր անուշիկ
քունը չիմիջահամբիր ամենեին. հոն աե-
ղը կունենայ անխռով հանդիստ մը. հոն
գիշերը կանցնէ առանց վատանալու ա-
ռանց հառաջելու. հոն ցորենկը կանցնէ
առանց վախի առանց կասկածանքի:

Անմղութիւնը՝ և իւր ապահովու-
թիւնը, իւր պաշտպանը, իւր պահապա-
նը, ուստի և գատաւորի առեաններու.
հոն վախ ցիկայ. հոն տեսակ տեսակ գո-
հարներու, լայն և փառաւոր հադուստ
ներու փառասիրութիւն ցիկայ. վերջա-
պէս՝ բան մի ցիկայ հոն որ զինքը ցոփու-
թեան շապիլութեան մէջ ձգէ:

Վայսպիսի հանդիստ սրաով մարդու՝
գիտես (թէ գեղեցիկ պայծառ երկինքը՝ և
իւր վրայ իրու փառաւոր վրան (չտարը)
մը. և իւր բոլոր փառքը զարդարանքը և
տեսնալու զուարձանալու՝ միանդամայն
և գիտելու մտածելու բաները՝ և բոլոր
Տիեզերքին շարժումը, և ասալզներու և
մոլորակներու մէկ կանոնով անդադար
զարմանալի սրարախիլքալելը, և այն գե-
ղեցիկ պրանչելի դրած կարգը Աստուծոյ
նախախնամութեանը:

Իւր հանդիստ և գոհ սրախն պատճա-
ռաւոր՝ թէպէտ և շատ ալ պատիկ ըլքայ
այսպիսւոյն բնակարանը, բայց հոն ինքը
ուրախ կրնատի. վասն զի ապահով կը-
նատի, որովհետեւ շատ և աւելորդ բանե-

բու ալ բաղձանք չունի՝ պահելու և ըդ-
դուշանալու . ուստի և շատ փորձանիքէ
ալ , շատ վախէ ալ ազտու է :

Հասարակ կենաց վիճակը ազտու է բո-
լորովին նաև ոյն ամեն աշխարքիս զբա-
զանքներէն , որոնցմով մենք թէ զուրիշ-
ները անհանդիսա կընենք , և թէ մեր
հանգստութիւնն ալ կըխոռվէնք :

Այսպիսի վիճակիս մէջ մարդս զիւ-
րաւ կըդանայ նաև Երկինքին համբան ,
զոր իրեն կըբանայ կըցըցնէ այսպիսի ան-
խով անզբազ կեանքը . և չէ թէ միայն
զայն սիրելի կընէ իրեն , այլ և ապահով :
Հեռու է այս ազնուական և Երջանիկ վի-
ճակէն՝ կարօտութիւնը բազմութէ ծա-
ռաներու . հեռու է ցուցամոլութիւնը .
հեռու է՝ շատ ըստի պէտքը . հեռու է՝
մնծ առուագութի մը զբազանքը . հեռու
է՝ վաճառականներունակուակ տեսակ հո-
գը մամտուքը :

Ախմիլէս անունով Սպրիանոս կայսեր
մէծ զօրապետը , շատ աշխատավի վասակի
և զբաղացից կեանք մի անցնելէն ետե , Եօ-
թը տարի քաշվեցաւ առանձնացաւ մէկ
դեղ մը : Առանկ առանձնութեամբ և օթը
տարի ապրելէն ետե , ինքը Եաքը բերնո-
վը կըխոտառվանէր . թէ միայն և օթը տա-
րի ապրեցաւ աշխարքիս վրայ . և ուղեց որ
մեռնելէն ետե իր գերեզմանին վրայ զրմէն
այսպէս : Հայ Յաշուծ է Ախմիլէս . Իրէն
իւանչը իւան շատ առցիւնէր ունուաւ . բայց իւ-
նչը եւթէ առցի մոյն ողբեցաւ :

Թէրիս մէկը՝ իշխանաց և թագաւորաց պալատին մէջ շատ աւելի բարեկամներ ունենայ քան զքեղ. բազմութիւն սպասաւորներու իւր տանը մէջ ավելի քան զքուեկդ. ունեցած ըստակը շատ ավելի ըլլայ քան զքուեկինդ, և պատիւ և փառք և պատվոյ անուններ աւելի ունենայ քան զքեղ: Բայց հոգդ չըւլայ ամենեին, թէ ուրիշները աս պարապ և շնայուն բաներուս մէջ քան զքեղ վեր ըլլան. միայն թէ նայիս՝ որ գուն առարինութեամբ վեր ըլլաս, և անով միշտ յաղմող երենաս, ուրի ասկ առնես աշխարքիս խարեւութիւնները, աշխարքիս երազները:

Չենոն մեծ վիլիսովիայն օր մը լսելով, որ թէովիրաստէս վիլիսովիայն կրդովէին՝ թէ շատ աշակերտներ ունի, ըստ. . . Կրաւ որ թէովիրաստէսին սիրազ աւելի մեծ է քան զիմս, բայց իմ սիրս աւելի անուշ ձայն ունի . . . ‘Ամանապէս’ թէպէտ և ուրիշները աւելի փառաւոր պատուանուններ ունենան քան զքեղ, աւելի ըստակ, աւելի երկիրներ ունենան, բայց քաւ կեանքդ միշտ աւելի ազվոր և գեղեցիկ է, վասն զի քաշված և անզրազ, առանձնական և անխուտվ կեանք է, և շափաւոր ասպրուստով գոհ է:

Այսպիսի վիճակի մէջ՝ զիտէս թէրան մը պակաս չէ. մանաւանդ կարծէս թէ՝ ամեն բան քաւ ուղածիդ պէս կըլլան: Այս վիճակիս մէջ աժգոհութիւն

մը շիկայ բախտին վրայաքը, շատ քիչ ան-
դամ դիսպուած կրազտահին որ դքեզ
խռովէ: Ամեն քեզի հանողապահներնայ
Աստուծոյ ձեռքէն եկածինովէս՝ այնպէս
միրով և ուրախութեամբ կրնգունիս:
և կրնայիս կրջանաս՝ որ վիշտ մըն ալ կայ
նէ՝ համբերութենով քաշես կրես:

Ասենօր խելացի մարդուն մէկը՝ այս
պիսի միհակի մէջ ըլլալով, այսովէս կր-
զուրցէր և Թաղ շիզարմանան անխելք
մարդիք, թէ ես աս միհակիս մէջ բանի մը
սիրաանաւորութիւն գիտես թէ, չեմ ու-
նենար կոր: Վասն զի բոլորովին գոհ եմ
այն ամեն բանովը, ինչ որ ունիմ. հոդ
մը և էտեւվէ իյնել մը շիզար ինձի այն
բանին՝ որն որ չունիմ. և որովհետեւ բա-
ւական կրլայ կոր ինձի ունեցած բանս,
ամեն բանն ալ ինձի մէծ կերենայ:

Ով որ այս մեր ըստած առանձնական
հասարակ կեանքը կրվարէ, հանդիսա-
կեանք կրվարէ, բանէ մը շիվախնար,
ուսկից որ ուրիշ կացութեան մէջ ըլլա-
լով կրնար վախնալ: Որոնք որ առնը վա-
րի գտամկոնը (խաթը) կրբնակին նէ, ա-
ւելի ապահով են. վերէն վար իյնելու
վախը չունին:

Ամեն վատոք, ամեն մեծութիւն, ա-
մեն սակի, և ամեն բարիք աս աշխարքիս
գիտես թէ բան մը չեն Երենար այնպիսի
մարդուն, նկատմանը այն գոհ ըլլալուն,
այն հանգստութեանը, որ կրվայելէ իւր
այն միհակին մէջ: Աշխարքիս վրայ Եղած

ամեն բանը՝ ուրիշ բան իրեն չերենար՝
բայց եթէ մէկ կետ մը . և սակայն մար-
դիք զայս մէկ կետս կառնեն՝ կըրաժնեն
ու կըրաժնեն մենծ մենծ գաւառներ և
իշխանութիւններ, թագաւորութիւններ,
կայսերութիւններ, և :

Փիլիպպոս մեծ թագաւորը որ մը ողա-
տերազմի մէջ դետին ինկաւ . և երրոր
տոք ելաւ, դարձաւ տեսաւ իր ընկած
մարմնուն ձեր չափը՝ որ ելած եր հողուն
աւագին վրայ, հառաջանք մը հանեց որր-
տէն, և ըստ . « Ահ, որչափ պղտիկ է
այս գետնոյս չափը՝ որն որ մեզի համար
ընութիւնը տվեր է . և սակայն մենք կու-
զենք բօնոր աշխարք ձեռք ձգել » :

Կան ոմանք աշխարքիս վրայ, որ այնչափ
տժդո՞հ Են իրենց հարուստ կացութեանը
և այնչափ ալ ագահ Են, որ գիտես թէ
կրասոս մեծ հարուստ թագաւորին ոս-
կիներն ալ, մանաւանդ թէ աշխարքիս բռ-
լոր ոսկին արծաթն ալ չիկրնար իրենց
սիրող լեցնել, զիրենք գոհ ընել : Բայց
չափաւոր և գոհ կեանքի մը մէջ առա-
քինի և խելացի մարդը գիտես թէ ու-
րիշ բանի համար չիկրնար ցանկալ ունե-
նալ շատ ոսկիներ՝ բայց եթէ ձեռքը առ-
նուլ զանոնք և երթալ՝ կամ կարօտելոց
բաշխել և կամ թէ հասարակաց աև սակ
աեսակ հարկաւոր և ովհավական բանե-
րու ծախել : Ասկւոյն շաանալը արդար
համբով յաջողովը Աստուած է . և շատ
ընելուն վախճանը՝ այս իրեք բանս և :

Աէկ մը՝ որ հարուսաց իւր տունը չափա-
սրապէս հոգայ : Եթիրորդ՝ որ աղքա-
տաց խեզնութիւնը թեթևնէ : Եւ Եր-
րորդ՝ որ իւր ազգը և հայրենիքը՝ պիտա-
նի և օգտակար բաներով զարգարէ և
փառաւորէ : Այս իրեք բանն որ ըլլայ՝
ակին իւր վախճանին կըհանի . իսկ ա-
սոնցմէ դուրս , հարուսաց՝ Տշմարտապէս
հարուսաց չէ . այլ իրօք՝ անխելք ագահ
մի է . և թէ որ ալ Տշմարիտը լսել կու-
զէսնէ , ուրիշ բան չէ՝ բայց եթէ Արու-
լէոս հարուսաց թագաւորին էշն է , ո-
րուն կռնակը միշտ ոսկեռով լեցուն կըտես-
նէին մարդիք , բայց շահ մը օգուտ մը
անկէց չէին տեսնէր : Իրաւ է՝ թէ դուն
որ հիմա հարուսաց ես , հարստանալուդ հա-
մար՝ (ինչպէս որ միշտ կըզուրցես) շատ
մամացեր ես , շատ խելքեր բանեցուցեր
ես (միայն թէ անիրաւութեան Տամրով
չըլլայ) , շատ քրանչիքներ ալ թափեր ես .
և շատ վասնգներու ալ մէջ զքեզ ձգեր
ես . ասոնք ամենը իրաւ են . բայց մէր
զուրցածը հիմա ոսկին շատցնելուն վրայ
չէ , այլ շատցած ոսկին՝ խելքով աղէկ
բաներու համար բանեցնելուն : Գիանաս
աղէկ՝ որ ոչ այնչափ խելացի կըցուցնէս
զքեզ աշխարիս՝ ոսկիներդ շատցնելով .
որչափ շատցած ոսկիդ՝ աղէկ բաներու
ծառայեցնելով : Առջինին վրայ կընան
զուրցել մարդիք , և կըզուրցեն ալ . այդ
մարդը հարստացաւ , և ասանկ շուտով ,
ո՞գիաէ՝ ինչ անիրաւութիւններ , ինչ

խարեւութիւններ բանեցուցերէ . խել Երկրորդին վրայ՝ ուրիշ բան կարօղ չեն ամեննենին զուրցել . բայց զարմանալ և գովել միայն :

Հասարակ և առանձնական վիճակի մէջ մարդս միշտ տէրն է խւր անձին . մարդ չեկայ որ իրեն հրամայէ , միայն իմաստութեան և խելքին կրծանայ ինքը ծառան ըլլալ . ուստի և կըվայելէ այն ազատութիւնը , որուն վրայ օր մը կրպարձէր Դիտոգիննես առանձնակեաց փիլսոփայն , և կըսէր . Եւ շիշութէն այն մէջ գիշեայն , որ նագահարական պալութին մէջն է . իշ հաջը ու սունը իսութէ՝ եւրոյ Փիւլոյ դա նագահարակ ուղիւ . իսկ Դիտոգիննես ու սունը իսութէ , երբոր ինուը ուղիւ :

Կրամ որ մեծ խենթութիւն է , Երբոր մարդս միաբը դնէ կարծէ . թէ՝ ապահով անվախ և հանգիստ չիկրնար ըլլալ . թէ որ մեծ մարդ մը ըսլայ , Քանի քանի տեսակ ազատութիւններ կրնանք ունենալ միջակ և հասարակ վիճակի մը մէջ . որոնք որ մեզի վտանգաւոր կրնային ըլլալ եւխանութեան մեծութէ վիճակի մէջ :

Դաւն այդ հասարակ կացութեանդ մէջ կրնաս , օրինակ իմն՝ ապահովութիւն քալել ժուռ գալ մինակ՝ ուր որ ուզես , առանց սուր մը , առանց զէնիք մը ունենալու վրադ . առանց վտիսի , առանց ընկերի , առանց սպասաւորներու : Կրնաս Երթաւ գալ , նստիլ ուաել՝ ինչպէս կազես , Երբոր կողես , և մարդ մը վրագ

ամբութիւն չկրթեայ ընել :

Բան մաշ պէտք է որ չիմունանք, միտք էրնեստ անցնենք՝ թէ որչափ աւելի մեծ նանք, որչափ աւելի բանձրնանք, այն չափ ալ աւելի գուրս կրցաթեն կերենն մեր պակասութիւնները, մեր ակարութիւնները . ինչպէս որ բարձր տեղ նստողը՝ ամենուն կերենայ : Այս է Քրիստոսի Տեսանմերոյ բառձը, թէ .. Առան վրայ եղած քաղաքը չկրթեար ծածկովլ ։

Երեւլի կացութեանց և մեծամեծ գործքերու մ. ջմանողներուն՝ գրեթէ չի կայ որ մը, չի այ ամենենին ժամմը, որ իրենցը ըլլայ, որեւն ինչպէս կրնանք յուսալ հանգիստ և խաղաղութիւ դրանալ այն զբաղալից մեծերուն վիճակին մէջ, որուն ամէն բանիր մեզմէ առաջ միշտ զրեթէ անհամար վասնդներու մէջ եզեր է, աւսակ աւսակ փորձանիքներու . և գուցէ ցաւալի մահուան ալ :

Ազեկ նայէ դիտէ երբոր գուն մեծ փառքի և մեծ իշխանութեան որ հասեր էս, շատ անգամ անոնք որ քու վրադ կրզմային կրզարանան և երեսիդ կրխնդան, անոնք ծածուկ սրանընուն մէջը՝ քու վրադ կրինախաննին :

Հասարակօրէն կրտեանանք, որ վասաց և իշխանութեան հանստղները՝ կրկործանին ան մարդիկներուն ձեռքէն, փորձանիքներու կրհանդըլպին ան մարդիքներէն, որոնց վրայ որ աւելի առահով

էին, և որոնցմեքիչ կը վախճային: Պէտք չէր այսպէս ըլլալ, և սակայն կը տեսնանիք՝ որ աստինկ կը լսայ աշխարքիս մէջ: Մէնք ամենենին ապահով չենք, ոչ մեր յայտնի թշնամիներուն կողմանէ, և ոչ մեր ծածուկ բարեկամներուն կողմանէ. մեր բարեկամները, մեր ծառաները, մեր ազգականները, անոնիք կելլան կը մատնեն զմեզ:

Առաջին բանը՝ որ մեզ կը դիմաւորէ, Երբոր կուզենիք պալատ մը մանալ, մեծի մը տուն մանալ, և ծառայ ըլլալը: Եւ որչափ որ աւելի վերնանիք և մեծուորութիւն մը ուրիշներու վրայ ունենանիք, այնչափ աւելի անոնց տակը կիյնանիք, անոնց գերին կը լսանիք:

Հնանելութեր՝ տեղ չունի այն փառաւոր թագաւորական պալատաներու մէջ, ուր որ փառասիրութիւնը պատուասիրութիւնը միշտ կը կռվի կը պատերազմի առաքինութեան հետ:

Դարձիր մէկ մը մտածէ այն ամբոխը շիտթը, այն բազմութիւնը մարդկանց՝ որ մեծերուն պալատաներուն չորս դին կը սպրագանին. մտածէ անոնց տեսակ տեսակ անարգանիքը, թուք ու մուրը, որ անոնիք յանձկառնուն՝ քանի որ ներս չեն մտած. և նայէ թէ ներս մտնելն ետք՝ ինչ բաներ ալ անկեց ետք կը քաշէն: Երջանելութեան և հանգստութեան ճամբան դիւրին բան մի է. իսկ այն ճամբան՝ որ գետի մէծութիւնը գետի գետ ի փառքը կը.

տանի , գահավեժներով լեցուն է , և շատ
սահուկ ճամբայ է : Եւ թէպէտ և իշ-
խանութեան մեծութեան մէջ , կարծէս
թէ՝ պէտք էինք տռելի խաղաղ և հան-
դիստ կեանք մը ունենալ , բայց կըտես-
նանք որ բանը ասանկ չերթար , հակա-
ռակն է :

Ոսկի գաւազանները , գոհարներով
զարդարված թագերը՝ ուրիշ բան չեն ,
բայց եթէ ոսկին մէկ շղթայ մը . ուրիշ
բան չեն՝ բայց թէ մէկ փառաւոր խեղ-
ճութիւն մը : Եւ թէ որ մարդիկ աղեկ
մը ճանչնալ հասկընալ ուղեին աս բանս ,
ան առենը կըտեսնայիր՝ որ աշխարքիս վրայ
թագաւորութիւններ առելի կըլսային ,
քան թէ թագաւորներ՝ աշխարք կառա-
վարելու : Բայց պէտք է ալ որ թագա-
ւորներ ըլլան՝ որոնք որ Աստուած իւր
առ կը կառավարիս դրեր է : Բայց դուն
աչքդ մի անկեր նայիր միայն թագին փա-
ռաւորութիւնը , գեղեցկութիւր . միտքդ
դարձներ մտածէ նաև այն հազար ու մէկ
հոգը մաստուքը՝ որ այն թագին հետ կիսպ
էն : Աչքդ մի դարձներ՝ մինակ գեղեցիկ
կարմիր ծիրանիին վրայ . ներս մտիր մըտ-
քովդ ինչվան թագաւորաց սիրտը , և կը-
տեսնաս որ շատ անդամ՝ սիրտերնին գի-
տես թէ արիւնով լեցված՝ ծիրանիէն ա-
ռելի կարմրցած է : Ինչպէս թագը գրւ-
խուն չորս զին առեր սպատեր է , ասանկ
ալ հոգը , մամուռքը , անհանդստութիւր
և հառաջանքը՝ իրեն հոգին առեր պա-

շարեր են : Եղաւ դու երբոր կրնայիս կը
տէսնաստիրեն զարդարված վառաւորպաւ
հասպաններուն խռամքը , մէկ մը աչքդ
զարձուր նոյէ նաև իրեն հաղար ու մէկ
վիշտը , տառապանքը , որ պահապաննե-
րէն աւելի՝ անպակաս միշտ իր հետն են,
որ որ կերթայ :

Մտածէ ներքին վիճակը այն մեծ և
երեւելի մարդիկներուն , որոնց վրայ ժո-
ղովուրդը կրնայի կրզարմանայ . կարծես
թէ մշյմէկ մեծամեծ լուսաւոր գիսաւոր
աստղներ են , և ուրիշներէն աւելի շատ
երջանիկ մարդիկներ կըսեպին : Բայց
դուն խելքով մտածելուդ ժամանակը
կրուենաստիմանաս , որ այն անհատնում
իրենց զբազանքը . մտմառքը , նեղորառու-
թիւնը . վախը , հոգը , գաղանի մը պէս
անգաղար իրենց սիրտը կրծելու ուտե-
լու հետ է :

Մտածէ այն առևն երեւելի մարդիկ-
ները՝ որ աշխարհիս վրայ եկեր գացեր են .
և իրենց մեծ մեծ արդեանցը համար վեր
ելեր բարձրացերէն իմաս վերին տափ-
հանը վառաց և իշխանութեան , և կը-
տեսնա՞ որ նոյն այն իրենց արդիւնքը
մերջապէս անմեղ պատճառմը եղերէ ի-
րենց կործանմանը : Ալտեսնա՞ որ անոնց
մը կեսը քըչեր աքտորեր են մարդիք՝ վա-
զի չեն կրնար ինչպէս որ պէտք էր՝ որ-
եոնց բարի հաստցումն ընել . կեսն ալ-
աւեր վախէր են՝ չե թէ չար մը ընելնուն
համար , հասպա վախէն՝ ցըլայ թէ իրենց

կարողութեամբը իշխանութեամբը չար
մը լինեն :

Թեապետ և Համայնքիք իրաւոր շատ
պարագանեան էին Ռուգիլիոս անունով Ե-
րենց մեծ իշխանեին, և Կամբլոս անու-
նով իրենց մեծ զօրապետին - սակայն Եր-
կուքն այլ իրենց փառաւոր անուանը և
իրենց մեծութեան պատճառովը, անո-
դորմարար քշվեցան աշխարհիցան :

Աթենացիք ալ ատենք քշեցին գուրս
հանին իրենց Երկրեն, չէ թէ միայն ան-
վանի մեծ զօրապետին Միլտիադէսք և
թէ միատոկզէսք . Հապա նաև նոյն պա-
տիժը արտին այն բարի մարդիկներուն՝
Փոկիոնին և Արիստիդէսին, որոնց որ
վարը կարգալու ըլքաս Պլուտարքոսին,
մէջ, կրսէս թէ՝ ատենք մեր գիտած մար-
դիկներէն չեն. այնչափ մեծ բարի օրի-
նակ Եին միշտ՝ բարեգործութեան և ա-
ռաքինութեան իրենց քաղաքացիներուն:

Կրտեանանք աշխարիս վրայ և կըցա-
ւինք մեծապէս, որ բարի բանը համեստ
բանը՝ միշտ չիհաւնըլիք : Աշխարիս բա-
նէրը գիտէս թէ տարվուն շորս եղանա-
կին ալէս՝ իրենց ժամանակը ունին . և ան-
ամէն բանը՝ որ աւելի բարձր և գերազանց
բան մը նէ աշխարիս վրայ, այնչափ ալ ա-
ւելի՝ ուրիշներուն ստանութիւնը շա-
րութիւնը կրկավի անոնց գեմ:

Աս բանս միշտ միշտ պահէ, թէ ա-
զէկ կեանք մը անցնելու աւզը՝ է այն
աւզը, որ աշխարհագիրները՝ Բարձեան:

Գօրէն կըսեն . այսինքն՝ ուր որ ոչ սասափէ ցուրտ կըսայ , և ոչ սասափէ տաք , այլ միջակ :

Թէ որ Աստուած քեզի ազատութիւն մը արգեր է՝ որքու տանդ մէջ գոհ և Երջանիկ կեանք մը անցնես , ան առենք գուն աս աշխարիս ամէն երևելի կացութիւն ները և իշխանութիւնները խելքով մաս ծելով կըսէս թէ անոնք իբրև թէ մէջ մէկ ցանց (թօն .) մի Են՝ ձգած աս Երկրիս վայայ՝ որ թռչունները ներս ձգեն որսան . և դուն այդ կեցած պղտիկ բնակարանիդ մէջ կրնաս զքեզ այնչափ մէծ այնչափ Երջանիկ սէպէլ , որչափ որ այն մէծ թաղաւորը Ազեքսանդրը միտքը դրեր էր այնպէս , թէ բոլոր աշխարիս իբրև թէ մէկ մէծ քաղաք մը նէ , և իր զօրքերուն բանակը իբրև թէ անոր չորս զին առած բերդն է :

Կըսէր առենօք վիլխառփային մէկը . և թէսլէտ և խիստ վերի աստիճանն ալ հասնիմ պատվոյ և վառաց այս աշխարիս , նաև այն առենն ալ ես ուրիշ բան մը չեմ , բայց թէ մէկ բեռնակիր մը՝ աշխարիս բեռը վերցնելու : Բացարեմ քեզի իմըսածս : Մարդուս ազնուական մասը՝ որ է միտքս , քանի որ Երկնքին անսահման տարածութիւնը վեր կեցայ կըքալէ , քանի որ հոն կեցած՝ կընայի կըմուածէ բոլորափեզէրը , այն դեզեցիկ մէկ մէկու հետ ամէն բաներուն կապակցութիւնը , անոնց պատճառները , և շատ ի-

մաստուն և զարմանալի գործքերը Առ-
տուածային ամենակարողութեանը . ա-
սոնք ամենը խմբաբս աղեկ մը նայելով
մոտածելով, ալ անկեց ետեւ ինձի շատ
դիւրին բան մի է՝ որ այս խեղճ ողորմելի
աշխարքիս արաց (թէքմէ) մը զարնելով
բանի մը տեղ ամենելին չփուալեմ :

Փորձը և պատմութիւնը յայտնապես
մեղի կրցուցնեւ, կրտորվեցնեւ, թէ հասա-
րակ և միջակ կեանք մը աս աշխարքիս վրայ՝
չէ թէ միայն բաղձալի է, հասկա նաև իշ-
խաններու և թագաւորներու վիճակէն
ալ վեր է :

Դիոկղետիանոս այն մեծ կայսրը՝ իր
կայսերութիւնը ձգելէն ետեւ, աւելի ա-
խորժանք աւելի հանգատութիւն ուներ
սրաբին մ.ջը, Երբոր գնաց քաշվեցաւ Առ-
լոնա անունով քաղաքը և հոն պարախ-
պանի մը պէս երկիր կրբաներ, հող կր-
փորեր, բոյսեր կրանեկեր, քան թէ Եր-
բոր հոռմայեցւոց վրայ մեծ կայսր Եր-
պատն զի Երբոր Մաքսիմիլիանոս ՀԵր-
քուլէոսը թուղթ մը զրեց իրեն՝ որ գառ-
նայ նորանց ձեռք տռնեւ իրեն կայսերու-
թիւնը՝ որ քանիվերկու տարի փառօք և
պատվով ինքը առաջուց կառավարեր Եր,
ասանեկ պատասխան մը զրեց անոր Դիոկ-
ղետիանոս, և թէ որ գուն Սոլոնա քա-
ղաքը գալ կուզես, և հոն դիտել նայիլ՝
թէ ինչ գեղեցիկ զարմանալի կերպով
բնութիւնը հողուն առակեն տեսակ տե-
սակ բերքը կրբուսցնեւ կոր, և հոն առս-

նես՝ թէ ի՞նչպէս իմ ձեռքէս ենկած կազմիքներն ալ առաջ կուդան կրմեծնան կամին կոր, քեզի ան առենք կարծեմ բազմանք մը չեր իդար՝ որ դըմուդ վայթագ մը ունենայիր, և ձեռքըդ գտազան մը թագաւորական ։ :

Ամանապէս Դիսնեսիոս թագաւորը Սիրակուսային թէ որ խելքով մասնէր, աւելի հանգիստ աւելի ապահով կեանք պէտք էր սեպել, Երբորքաշվեցաւ կորըն թոս քաշապը գնաց, և հօն վարժապեափ մը պէս աշկերտներ ժողվեր կարդացներ կրսորվեցներ, քան թէ Երբոր առաջ բըռնաւոր թագաւոր ըլլալով Սիրակուսայ քաղաքը կըկառավարեր :

Ահաւասիկ այս բանս է՝ որ յարդորէց ստիպեց զայն Ծխովիոն մեծ զօրապետից խանը, որ Ծխովիրէն իր կամքը Երթայ քաշվի՝ մեկ առանձին տաւու մը նասի անտառի մը մեջ Լիթէրինոս քաղըին մօտ, որ հօն հանգստութենով անցընէ մնացոր դը իրէն փառաւոր կենացը :

Որչափ աւելի բարձր են ծառերը, այն շափ ալ աւելի իրենց ծարերը մասզաշ և ակար են. և եկու նայէ, որ նախանձն այ միշտ բարձր տեղերը աչքը անկեր, զանիք կուզէ սոքի տակ առնել :

Թէ որ հասարակ և միջակ կացութել մեջ մարդուն ոտքը սահի, ձախորդութել մը հանարապի, վնաս մը քաշէ, կարծես թէ միշտ տեղաց մը օդնականութիւնն մըն ալ գանալով, դարձեալ ոտքի վրայ զիւ.

բաւ կելլէ : Այսպէս չէ բարձր տեղն
իշխողներուն :

Այս իրաւ է՝ որ երեկով կացութեանց
և իշխանութեանց մէջ ոչ ապահովու-
թիւն կայ և ոչ միսիթարութիւն , ոչ հան-
գիսա մը կայ և ոչ դո՞ւ ըլլալ մը : Այս է՝
որ առենքը մեծ մարդումը ըսել ազվաւ ,
եթէ՝ խնդրէի հանդիսա , և ու դո՞ւ . բայց
ու յանիչան ուրեմ՝ դիրս ՚ի յետին . Հան-
գիսա կենաց մը , կըսէ , էտէվէ ընկայ .
բայց տեղ մըն ալ ցողացայ , ինչվան որ ա-
ռանձին տեղ մը չկըսացնեցայ , գերք մըն
ալ ունենալով ինձի միսիթարանկ :

Կըսէ մէկ իմաստուն մը . Կէաց առան-
ջին , և ՚ի մէծանան համբաւայ քոիիր : Գայ
ված կեանք մը սիրէ , կըսէ , և մեծ մեծ
անուններէ հեռու կեցիր : Կայէ մտածէ
իմաստութեամբ . քանի մարդիկ արդեօք
այս մեծ անուններով կրնան ձեռք ձգել
զայն քաղցրութիւնը , զայն միսիթարու-
թիւնը , որ գուն ունիս ան առենք՝ երբոք
այս աշխրիս զբաղանքներէ և տեսակ տե-
սակ մտմառքներէն քաշված հեռու ես
կեցեր :

Նոր փիլիսոփային մէկը՝ մարդուս մի-
ջակ կացութեան լաւութիւնը դովելով ,
առանկ կըգրէ . « Զբաղացից աշխարքս
ինձի համար բանա մի է . իսկ իմ ան-
խռով առանձնութիւնս հասարակ պի-
ճակիս մէջ՝ ինձի մունելիս առաջ ալ՝ իր-
քի թէ արքայութիւն մի է , » :

Այն ամեն վալիլուն վառքը պատիւը

աշխաքիս՝ որ մարդկանց աչքը իրեն կը-
քաշէ կըխարէ, ուրիշ բան չէ, բայց թէ
մէկ նկարված քաշված դեղեցիկ ամս մը:
Կամ թէ մէկ արևու ժամացոյց մը, ո-
րուն աչքերնիս անկեր կընայինք, Երբոք
պատվոյ փառաց արևը հոն իրեն ճառա-
գայթները զարկեր է, և մէկ մըն ալ ան-
հոս որ կըքալէ կերթայ կանցնի: Կամ
թէ՝ մէկ թէարբոնի մը խաղ է, որ շու-
տով վերջ կառնու կըլրմըննայ:

Աս ալ հաստատուն գիտնանիք, որ ե-
րեւլի կացութիւն մը և փառաւոր կեանք
ունենալը՝ այնպէս չէ, որ երկան կեանք
և հանգիստ մահ մըն ալ բերէ մղի, թէ
որ բարի վարը և առարինութիւն և ար-
գարութիւնը այն պատվավոր վիճակին
հետը միշտ մէկ աւել չըլլան: Ըողոքոր-
թութիւնը և նախանձը՝ որ են երկու այն
հին դահիճները փառաւոր մարդկանց՝
միշտ և տեսնին պահվուած կեցեր են, որ
խիստ ամուռ հիմնը (թէմէլները) մեր
աջողութեանը և մեր երեւլի կացութելը
զարնեն և տակն ու վայ ընեն:

Ուրեմն ասդիս նայելու հոգա-
լու չէ, ոչ պատիւ, ոչ փառք, ոչ երեւ-
լի կացութիւն, դուն միջակ և հաստրակ
կեանքովդ՝ որ Աստուած քեզի արվեր է,
ուրախ կեցիր: Հերիք է որ՝ խոզմանդդ
քու պարագերուդ մէջը մաքուր ըլլայ,
մասածմունքդ և խորհուրդներդ բարի ը-
լան, և գործքերդ առարինի ըլլան, ալ
անկեց ետե դուն զքեզ աւելի երջանիկ

կրնաս սեպելքան զմեծ թագաւորները
աշխարհիս, ինչպէս էին առենօք Աղեք-
անդը կայարը և Յուլիոս կեսարը:

ԴԱՅ Ի՛Բ.

Խնչ վարդեգութիւն ունտ է հարցուն,
որ իրեն բախտ իւ ճարկէ:

ԱՄԷԿԱ մարդ կարօգ է ըստ բաւակա-
նին՝ իրեն բախտ մը գտնուլ ճարել. բայց
շատ մարդիկ կան, որ զայն ճարելու ժա-
մանակը՝ զիրենք կաւրեն:

Թէ որ աս աշխարհիս մէջ առաջ եր-
թալ կուղես նէ, առաջ նայիս պիտոր
թէ արդեօք ինչ խելք որ Վաստած քե-
զի ավեր է, զայն ինչպէս որ պէտք է նէ՝
արդարութեամբ կը բանեցնեն. այս է ա-
ռաջին հարկաւորը: Խակ երկրորդ՝ ինչ
պէս որ առակախօսները կը սեն նէ, նայէ
որ՝ Աւունիդ մէն Երանեացն ու Գրնչէն:
(Վրամազգդը շատառած հարստութեան,
ուկի ըսել է): Բայց ասիկայ խելքով և
բարի անունով կը վաստորկի: Թէ որ խելք
բանեցնել չունիս նէ, գիտնաս որ քու ա-
ռաջ երթալդ աշխարհիս վայ շատ կուշա-
նայ, և քու ուզած մեծութեանը և բախ-
անին ոչ երբէք կրնաս հանիլ:

Նայէ ետեւիլէ ընկիր՝ որ մէկ երեւիլի
մարդու մը աշքը մկանաս՝ սիրելի ըլտա-

և քանի զքու ուժո՞ զայս բանա շատ աւել-
լի զօրաւոր բան մը սեպէ քեղի : Առանց
աս բանիս՝ գիտե՞ս : բուն կընմանիս, նը-
ման ես այն մարդուն՝ որն որ կուզէ մէկ
լայն ու խոր փոսէ մը անցնիլ երթալ՝ ա-
ռանց ձերքը ունենալու ամսուր և երկան
գաւաղան մը : Խելք ունեցող մարդիք ա-
զէկ գիտե՞ն, որ շատ անգամ արդիւնա-
ւոր մարդ մը՝ մեծութեան մը համնելու
համար՝ կըսպարաւորի Ելլայլ սլլարտիլ
շատ երկան ճամբաներ ընել, Երրոր մեծ
երեկի մարդ մը իրեն կռնակ չաւնի նէ :

Կուզէս մենծ մարդիքներուն պաշտ-
պանութիւնը ունենալ՝ կռնակ մը զըս-
նալ, օրինակով մը զուրցեմ՝ պէտք է քե-
զի սրախաղութեան արուեստին մէջ շատ
վարպետ ըլլալ : Աւան զի այն մարդը ա-
նոնց սիրազ կըշահէ և անոնց աչքը կը-
մանայ՝ որն որ աչքը պացութեամբ գիտե-
լով գիտնալով անոնց բարբը ընաւորու-
թիւնը՝ տաեն կըլլայ որ անոնց աջ կող-
մը կըշարժէ . և տաեն կըլլայ որ ձախ կող-
մը կըշարժէ, իսկ ովլ որ միայն մէկ կողմը
շարժելը գիտէ՝ թէպէտ և շուտ շուտ և
յաջողակութեամբ ալ շարժէ՝ այնպիսին
պարապ կելլայ :

Յէ որ պիտանաւորութիւնի ունիս՝ մեն-
ծերուն աչքը մանաղու որ շնորը մը գըս-
նաս, պէտք է որ անձամբդ երենալէն ա-
ռաջ ձայն մը համբաւ մը Ելլայքու ար-
ժանաւորութեցը քու արդեանցը վրայ :
Աս ճամբան դուն զքեզ աւեսցնելէն ա-

ուստի սիրելի և ցանկալի կը նեսո , նաև մեծ
օգուտ ալ կը նես քեզի . վասն զի վերջը
անձամբորդ զքեզ երեցնելով մեկնիմեկ
ան առենք բաւականապէս չնորդ և հա-
տուցմունք մը կը տնօսաս անոնցմէ :

Բախտող դանալու միանդամայն և
մենցնելու համար , դիանաս որ առ խո-
հեմութենելոր պիտոր բանեցնես՝ որ պըզ
տիկ բաները չեն . այսինքն՝ նախ զուրցելի
բաներդ կարգի մեջ գնեսո , և արտաքին
կերպով մը ալ զարդարես սիրելի ընես :
Երկրորդ՝ ամէն մեկ մարդուն խառնը-
վածքը աղեկ մը զատես ճանչնաս : Եր-
րորդ՝ մարդկանց անտարբեր բարքին և
բնաւորութել զքեզ յարմարցնես : Չոր-
րորդ՝ աղեկ դիակես նայիս և դիսուկ ժա-
մանակը ձեռքէ չփափախցնես : Հինգերորդ՝
խոհեմութեամբ աչքրբացութեամբ քու-
կոզմանէդ ալ առիթներ դանաս տաս :
Աս ամէն բասծնիս՝ են զեզեցիկ միջոցներ
որով որ գրեթէ քու ամէն ուղածիդ ծա-
րը կը նաս հասնիլ :

Կան մարդիք որ ետևէ ընկեր իրենց
բախտը ճարելու առենք , իրաւ է թէ ա-
զէկ կըդիտեն կը ճանչնան մարդկանց ինչ
ըլլալը , բայց գործքերուն ինչը լլալը չեն
դիտեր : Կան ալ մարդիք՝ որ շատ վարպե-
տութեամբ կը ճանչնանդիտեն՝ կանոննե-
րը և սկզբունքները աղեկ գաս առեր են ,
բայց չեն դիտեր ժամանակը՝ որ առեն
զանոնք պէտք է գործածել , որ ձեռք
զարկած գործքերնին կարենանառաջաւա-

նիլ, և գեղեցիկ առիթներ հարեն դուքս հանեն :

Կան ուրիշներ ալ, որ իրենց մարդահաճութեամբը և շողոքորթութեամբը՝ (որ գիտես թէ հիմա շատ գործածելի նորելոք արուեստ մը եղեք է), բարձրցեր են մենծութեան հասեր են, և ամեն ուղածնին առաջ տարեր են՝ առանց մէկ վասնգի մը մէջ ի յնելու : Բայց գիտենք Տշմարիտ և զու գիտնատ հաստատուն, որ մարդահաճոյները շողոքորթները՝ մարդուս ընկերութեան ժամանախոն են, և բոլոր մարդկային ազգի մեծ ձախորդութիւն, միանգամայն և մեծ անարդութիւն են :

Մէր առաջ երթալուն և մեծնալուն շատ և շատ օգուտ կընե՝ մեր վարմունքին մէջ հեղ և խոնարհ և անուշ ըլլալը, բայց միանգամայն և մեր վիճակին կացութիւնը և պատիւը պահելը : Հռոմայեցւոց մեծ հարտասանին խօսքն է՝ որ կըսէ . Խահենանին յագուի է այս բանս, «Եւ ճարդ չունայ» Խորդիանց ուրբա շահիւ իրեն գուշէլ, և իւր ովտանառութեանց համար շուրջ ժամանին գործածէլը .

Ո՞րչափ հարկաւոր է վարպետութիւն բանեցնելը՝ որ քու գործքերդ կատարեալ և Տշմարիտ գովելի ընես, այինպահ ալ հարկաւոր է քեզի՝ որ վարպետը լաս քու անկատարութիւններդ և քու պակսութիւններդ շակելու վերցնելու :

Մարդուս բախտին բազ վերը՝ իւր ձեռքըն է :

Ո՞վ որ կուզէ իրեն բախս դանաշ ճա-
րել, պէտք է աչքը բանով՝ խելքը բա-
նեցնել, որ աղէկ և շնորհ ճանձնոյ բռն
այն բաները՝ որոնք որ կրծան գննէը իւր
ուզած վախճանին հասցնել: Առան զի
կան ումանք՝ որ գործք ահանալու ժամա-
նակը՝ միայն գրաբվանց գեղեցիկ երեցած
բաները կը վերագրան քան զայն բաները՝
օրոնք որ բռն աղէկ և հաստատուն բա-
ներն են:

Այնպէս մը կարգի և շափու մէջ զիր
քու բաներդ, որ ըըլայ թէ զքեզ նեն-
դաւոր և խորամանկ մարդու մը տեղ
գնեն, Կամ շար և կամ անխելք մարդ-
կանց զուրյածն է, թէ՝ Առանց տասնեկ
ըլլալու մանաւանդ ատօրվան օրս՝ մարդս
միկրնար իւր հացը գտնեալ: Սուտ է. վի
զի ու երբէք ահանքվեր է, որ խարեւու-
թիւն ցընող մարդը՝ ահօթութենէ մե-
ռած ըլլայ:

Հատ լաւ է քեզի և առելի գիւրաւ
բախսոդ կը գտնաս, թէ որ զքեզ աչքը-
բաց և խորագէս մարդ մը ճանչնան՝ որ
բարի է. քան թէ խորամանկ և խարե-
ւոյ, որ շար է: Ա ասն զի խարեւոյն՝ թէ
որ անգամ մը կամ երկու՝ խարեց և բան
մը ձեռք ձգեց, վերջը՝ շատ չանցնիր շո-
տով կը խայստառակի և բոլորովին զինքը
կը կործանէ. խակ արգարես աչքրաց մար-
դը՝ միշտ հաստատուն կը մենայ:

Գործքի մը վրայ՝ պաշտօնի մը վրայ
դրին զքեզ, զիսնաս որ քաւ առջի ան-

զամի ազեկ բռնած ճամբար՝ կարօղ է ցոյց տալ քու արդիւնքդ, և քու համար մունքդ և քու ինչ ըլլալդ գիտցնել բոլոր աշխարքի: Աւ անկեց ետև ինչ բան որ ջանաս ընելու, հազիւ կրնայ քեզի հատուցում մը տալ աւելի քան զառջի ըրածդ:

Եմն առեն ամեն առիթներու մէջ որ ուզենաս քու բախտդ աձեցնել և կատարելագործել աւելի շահաւոր կերպով մը՝ որչափ որ կարելի է, պէտք է քեզի որ բարի և առավինի կեանքիդ. Հետք միշտ մէկ վարպետութիւնը մը մէկ ճարպը. կութիւն մըն ալ բանեցնես: Վասն զի առաքինութիւնը որ ծածուկ մնացեր և չէ յայտնըված, նման է ամենենին այն բանին՝ որ դեռ մարդիք չեն գտեր՝ ուստի և չեն ալ դիտեր:

Երբոր կըտեսնաս որ յաջող է քեզի հովք, առեն մանցներ, մէկեն բաց առադաստդ. և Երբոր կըտեսնաս որ ջուրը շատցեր է կըտազէ, մի կենար՝ դուն ալ կանեն գնա: Վասն զի թէ որ բախտին կենաս սպասես, ինչպէս մեղմէ առջինները՝ որ զայն կորուսին, այսպէս մնիք ալ նոյն վասնդի մէջ կիյնանք:

Ծառվու մէջ կերթաս կոր, թէ որ ջուրերուն ալիքներուն բռնութեանը դէմ դնել շունիս վարպետութիւն, հազիւ մէկ ապահով նաւահանգիստ մը կրնաս հասնիլ: Ազեկ դիտնաս, որ մէծութեն հասընելու. ճամբառն մէջը միշտ անսպակաս

գժուարութիւններ գէմլոդ սլիտոր ելան :
Ես մի կենար , նայէ ջանաւ որ գուն ա-
մէն թէլին դպջո զարնես՝ որն որ անուշ
երաժշտութիւն մը (մուզիքա մը) կրնայ
ձևացնել . և աս ճամբառվ քու անձինդ
շահը գիւրացնել և առաջ տանիլ :

Պէտք է քեզի որ արթուն և զցաստ
միաք մը ունենաս և խորը մանօղ խելք
մը . վասն զի խորը մանօղ խելքը՝ որովէս
թէ Պատգամ մը և վճիռ մը կուտայ տա-
րակուտական բաներու մէջ . և որովէս թէ
Մէ՛ սովոր նեւ յը նէ 1-ը ի-ը ի-ը մէջ :
Խարիւրինթաս ըսածնիս , ծուռ ու մառ
հազար ու մէկ ճամբաներով շինած կըօր
տեղ մի է , որ մէջը մանօղը թէ որ ճամ-
բաները չփդիտնայ , կըմոլորի կըկորարվի .
ուստի առենօք մէկը թեւ յը նշան կապե-
լով ճամբաներուն՝ անկեց գուրա ելաւ
խալքսեցաւ . և այս բանս վերջը՝ Առակ
մը եզաւ :

Գործքի մէջ ճարագիկ և շուտ ըլլալը՝
մարգուս առաջ երթալուն շատ օդուտ
կընէ : Խշանեները և մածաւորները՝ մա-
նաւանդ ան մարգիկները ձեռք կուզեն
առնել՝ որ աւելի ճարագիկ են և շուտ են ,
քան թէ՝ որոնք շատ խոր մատծող են
կամ շատ փորձ մարգիկ են :

Մէկ մարգուն խենթութիւնը՝ մէկ
աղ մարգուն բախտն է . և մարգ չփկայ՝
որ այնպէս շուտով երջանիկ և բախտա-
ւոր ըլլայ , ինչպէս երբոր նայի դիտե ու
րիշներուն սիսալմունքը պակասութիւնը :

Հասարակորեն խօսելով՝ կըտեսնանք
որ մէկուն բազգը՝ ուրիշներուն աւերակ-
ներուն վրայ կըշինին . և երբոր ծառ մը
իյնելու վրայ է , կըտեսնաս որ ան ատենք
աստիւս անդիէն ամենքը հան կըթափին
կըվաղեն՝ որ շահ մը անկեց իրենց քաշեն :

Աընայիս կըդիտես աս աշխարքիս բնա-
կան կարգը , որ միշտ բան մը կավորինի և
ետեւէն բան մալ կըծնանի : Եւ շատ մար-
դիք կան՝ որ իրենց բախար շիներ են ու-
րիշներուն կործ անվելու ժամանակը . բայց
թէ որ ասոնք ետեւ ինկերեն զուրիշները
կործ անել , որ զերենք կանգնեն , փորձիւ-
դիսնաք ամենքը՝ որ այնպիսիները երկան
ուորի վրայ չեն կրնար կենալ . այլ թէ
Աստուծոյ գատաստանէն և թէ մարդու-
գատաստանէն՝ հաստցումին շուտով
կըդանան , և այնպէս մը չարաչար կըկոր-
ծանին՝ որ անկեց ետեւ ոչ ուոր ելլովիք
չունին : Ուրեմն մեր ըսելիքը աս է , որ
գուն ուրիշներուն կործ անվելէն խրատ
առնես , աչքդ բանսոս՝ որ ունեցած բախ-
արդ խելքով պահես՝ կամ թէ չունե-
ցածդ՝ աղեկի խելքդ բանեցնելով առանց
ուրիշի վնասելու՝ ձեռք ձգես :

Աշխարքիս վրայ առաջ երթալ կուզես
նէ , պէտք չէ որ բաւական սեպէս քեզի՝
որ Երթաս միայն բախարին դրան զիմացը
կենաս սպառէս՝ ինչպան որ բացին : Մէկ
գեղեցիկ յանդգնութեամբ առաջ նետ-
վիլ մը , և հանդերձ աչքրբացութեամբ
և վարպետութեամբ առաքինի կեանք մը ,

աս երկու բանս ևն՝ հարկաւոր միջոցներ
մեծութեան հասնելու :

Բաւական չէ մարդուս՝ արդիւնք ու-
նենալը և առարփինի ըլլալը, հապա հար-
կաւոր է նաև գիտեալ՝ թէ նեչալիս պէտք
է խոհեմութեամբ շարժիլ կառավարմին
ըստ աեղոյն :

Ըստ քիչ անդամ կրտեսնաս՝ որ վաս-
քը պատիւը և պաշտօններու հասնիլը՝
ըլլայ հաստացումն առաքինութեան և
շատ անդամ կրհանարապի՝ որ այդ բանե-
րը կիրքէ մը և շահէ մը առաջ կուգան :

Թէպէտ և իրաւ որ առաքինութիւնը
պէտք էր իրիւ հաստատուն Ակայական
գիշ ճշ ըլլալ մեր ձեռքը՝ պատվավոր աս-
տիճաններու և կացութեան հասնելու.
և խելքով բանեցուցած պաշտօննիս՝ որէ
որ պէտք էր մեր արդիւնքը իրաւամբը
շատցնել և մեզ արդիւնաւոր ընել, բայց
սակայն աշխարքիս վրայ շատ անդամ կր-
տեսնանիք՝ որ աւելի խելք աւելի արդիւնք
ունեցողները՝ դիտմամբ և կամքը կընուա-
ճին տակ կառնըլին կոր. Եւ այսպէս ա-
ւելի առաքինի և աւելի կատարեալ մարդ-
կանց՝ այն բանը կրհանարապի կոր, ինչ որ
Առակը կրտսամէ Պլուտարքոսեան ըստ
կացեր կըծեծէր կաղին ուտող մ.կ թըռ-
չուն մը. վախնալով ըրլայ թէ առեն գայ՝
անիկակ մեծնայ արծիւ ըլլայ :

Թէ որ աս աշխարքիս վրայ կըբաղձաս
բանի մը հասնելու, քեզի խորհուրդ չեն

իսար իսելացիները՝ որ Երթաս չափազանց գերազանց կատարելութիւնն մը և տեսէ իշխաս, և ոչ աշխատիս ջանաս՝ ըդքեզ չափազանց խնասուն մը, կամ չափազանց կարդացող մը Երեցնես։ Վասն զի գիտեր են նայեր են խնասունները՝ որ չափազանց կարդացողութիւնը երբեմն արդելք կը լայ կոր՝ միտքը գրած բանին հասնելու, և փորձիւ ալ տեսեր Ենք՝ որ հասարակ իսելք մը և հասարակ յաջողակութիւն մը ունեցողները՝ քիչ մի խելքեր նին բանեցնելով և կարդի չափու մէջ գնելով բաներնին, զարմանալիկերպավառ ու աջացմանք ունեցեր են աշխարքիս վրայ։

Գիտնաս՝ որ աշխարքս զառաքինութիւնը և զարդիւնքը այնչափ բանի մը աեղ կը գնել կը սեպէ, որչափ որ անոնց ինքը պիտանատորութիւն ունի։ Բայց ՚ի վերայ այսր ամենայնի՝ աս հզմարտութիւն ալ գիտցիր հաստատուն, որ մէկ Տէրութիւն մէջ չիկայ այնչափ աւելի վասն գաւոր բան մը՝ ինչպէս Տգիտութիւն մը, որ միանդամայն ձեռքը սուր մը և իշխանութիւն մը ունենայ։

Հասարակ իսելք ունեցողները և մեծ մեծ պաշտօններու քիչ յարմարութիւն ունեցող մարդիքները, գիտես որուն նըման են. նման են կարճ ու ողջափոկ արձաններու, որ մեծ և բարձր խարիսխներու վրայ մէկը գրած ըլլայ, որպէս զի տեսնալիքներուն աչքէն քիչ մը կարենայ խարիսխն անոնց ողջափոկութիւնը։ Բայց

ընդ հակառակն կըստ մնաս՝ որ խմաստուն
մարդ մը որ մեծ պաշտօնի մը վրայ գրած
ըլլայ՝ նման մէկ մեծ գեղեցիկ մոլորակ
ասապի մը երկեքի վրայ կեցած, գիտես
թէ իւր առաքինութեան և իւր խելա-
ցութեան ճառագայթը լուսաւորութեր՝
բոլոր թագաւորութելը կըստարածէ, կու-
տայ :

Բայց հանդիսա կեցիր. մի խռովիք .
թէ որ գուն գիտեական կարդացող ես,
ապահով կեցիր՝ որ թէ շուտ թէ ուշ
միշտ օր մը պիտոր ճանցըրիս և քեզբա-
նի սլիտոր բերեն : Բախտը շատ առասա-
ձեռնութեամբ մը երբեմն հասուցմունք
կընէ: այն մարդկանց՝ որոնք որ համբե-
րութեամբ իրեն կըսպասեն :

Թէ որ համբաւ մը անուն մը ելեր և
վրադ՝ թէ առաքինի ես՝ խմասառն ես,
զգոյշ կեցիր միշտ մի երեւար . քաշվէ որ
տգետ մարդկանց նախանձեն խալքսիս :
Խոյս դաշն է իշխափառն ՚ի իշխափառն է իշ-
խանին . խելացի մարդը՝ կըսէ՝ պէտք է, որ
հասարակ ժողովուրդին հետ ստեղ վար-
վէլին ժիպիտչի :

Թէ որ միշտ ամեն օր մէկը իւր գեղե-
ցիկ կասարելութիւնները ուղեւ երեցնել,
զիտնայ որ՝ իւր արդիւնքը կըկորանցնէ :
Աւստի խմաստուն մարդը պէտք է, որ մէկ
պատվալոր տեղ մը քաշվի նատի, և միտ-
քը հասաստուն զընե՝ թէ այդպէս քաշ-
վից իրեն այն չափ վիտք կըրերէ, որչափ
որ երբոր կարին զօրավար մը գուրս եւ-

ՀԱՅՈՒ զինքը աշխարքի ցրցընելով՝ մեծ քա-
ջութիւններ ընկը պատերազմի մէջ :

ԴԱՍ ԻԹ.

Առաջարկութիւններ :

ԵՐԲՈՒ բանի մը ձեռք պիտոր զար-
նես, նայէ առաջ մասնէ քու ուժու և
կարօղութիւնդ. վերջը դիաէ քննէ զայն
բանը՝ որուն ձեռք պիտոր զարնես. իսկ
վերջը՝ նայէ ճանչցեր զայն անձը՝ որուն
հետ որ բանդ պիտոր տեսնաս։ Զեռք
զարնելի բանդ առ գեր կըտքի մէջ մէկ
տեղ քու ընդունակութեանդ քու կարո-
ղութեանդ հետը, և նայէ տես թէ եր-
կուքը մէկմէկու հետ ինչպէս են. ար-
դեօք կատարեալ կերպով մը հաւասար
կուզանն. և 'ի վեր քան զամենայն՝ մաս-
նէ նայէ ինչպիսի վախճան կընայ ունե-
նալ այդ բանդ. և թէ՝ այդ վախճանիդ
հասնելու ո՞ր միջոցներն են առելի յար-
մար և պատշաճաւոր :

Մեծ անխոհեմութիւնն է, թէ որ մէ-
կը սլատարաստիլի ետևէ իյնայ արծիւի պէս
թռչիլ մը թռչիլ, երբոր կըտեսնայ որ
իւր ունեցած թևերը՝ ուրիշ բան չեն՝
բայց եթէ այն պղափկ թռչունին թևերը՝
որ (Զալը քուշու) կըսենք :

Մասնէ այն խելացի խօսքը. ԱՌ ԲՆԼ

Արէացին ասս, և զի՞նը բառնաւ հրաժարէն-
քն . Գեղեցիկ առած մը նե - կուզէ ըսել .
Նայէ թէ կռնակդ որ բանը կրնայ վերցր-
նել, և որ բանը վերցնելէն ևտ կըքառին

Նայէ զգնյշ կեցիր, այն բաներու ձեռք
մզարնես՝ օրն որ քեզմէ վեր են . վախ-
մբ՝ ջըլայ թէ թաղէս վիլխոտվային դի-
պուածը՝ քեզի ալ հանուրպի . աս վիլի-
ստիան օր մը Երթանինի՝ աշվըները վեր
վերցնելով գետի երկինքը՝ Երբոր աստղդ-
ները կուզէր նայիլ գիտել, ընկաւ չարա-
չար և զինքը փոսի մը մէջ գտաւ :

Երբոր բանի մը ձեռք զարնելէն առաջ՝
սկակասինք և վերի գրածները չիպահենիք,
խկոյն ևտեանց մեր վրայ նախասինք և
թուք ու մուր լսելու պատրաստ ըստա-
սենք սփառոր : Այս է Վրիսառոի Տետոն
մերոյ ըստածը . « Երբոր սկատերազմը կու-
զէս բանալ, առաջքու ուժդդ չափէ . Եր-
բոր առան մը կուզէս շինել, առաջքու-
ծափքդ համրէ . որ ջըլայ թէ ամեն
մէսնոցները ըստազմին վրադինասալ, և ըսկէ .
Այս ոյտ սիստ շինել, և ու իսրաշ իսրաշէլ :

Երբոր սկատրաստավերէս՝ երեւլի դործ-
քի մը ձեռք զարնել, նայէ որ ուրիշ մարդ-
մի ալ քեզի ընկէր առնեւս . այս ընկէրդ
քեզ կարող է սկահէլ սկաշապաննել այն
չարիքներէն այն ձախորդութիւններէն՝
որ բոլորը մեկէն կրնարքու վրադ իյնալ.
և գուն աս Խամբախ կըքամնենս և միայն
մէկ մասը այն վնասներուն կըքաշէս : Ալ-
ականաս ամէն օր՝ որ վարպետ բժիշկ մը

Երբոր իւր հիւանդը չիկրնար կորըռնացը-
նել, կընայի միշտ՝ որ մէկ ուրիշ բժիշկ
մըն ալ իրեն օգնութիւն կանչէ . ասոր
Ք. անոնք անուն կուտան, այսինքն՝ խոր-
հուրդ . բայց ինքը այս անուանըս շքովը
կրիալսցնէ զինկը հիւանդին աղջական-
ներուն ձեռքէն և վրան խօսելէն : Ո՞վ
որ մինակ երեւելի գործք մը իւր վրան
կառնել նէ, դիսնայ՝ որ բոլոր նախանձն
ալ բոլոր խօսիլներն ալ մինակ քաշել
յանձն պիտոր առնէ :

Թէ որ ձեռք զարկած գործքդ կուզես
դլուխ հանել, պէտք է՝ որ միայն բանա-
կանութիւնը և խելքը՝ վերակացու ըլ-
լոյ քու տմնն գործողութեանց մէջը :
Գործքերուն մէջը ըրած սխալմունքները՝
մարդուս անխելքութեանը նշանն են :
Խենդերը ինչո՞ւ խեղճ ողորմելի են . վա-
զի ամենեին մասաւ մը չունին : Մար-
դիքիրենց անխելքութեամբը՝ զիստանձը
և ձախորդութիւնը աւելի կըմեծցնեն
քան զոր են, և անոնց ուժը կարտզա-
թիւնը աւելի կըշտացնեն : Նախազգու-
շութիւնը և հեռըմանց տեսնալը՝ խոհե-
մութեան աջ կողմի աչքն է :

Խենդերուն առաջնորդը՝ կարծեբն է .
իսկ իմաստուններուն առաջնորդը՝ բանա-
կանութիւնն է : Այս բանականութիւնը
այս խելք բանեցնելը՝ գործողութեանց
մէջ հանարապելու ձախորդութիւնները ա-
ռաջուց կըտեսնայ կըզգուշանայ . և իւր
թեւերովք իրքեւ թէ կառնու կըդրելէ կը-

պահէ զանոնիք՝ որոնք իւր եամեն երթալով, անանկով յարմար և պատշաճաւոր գեղերը և միջոցները այդ ձախորդութեց կըսկսին վիճառել.

Երբոր բանի մը ձեռք դարկիր նախառեսութեամբ, նայէ որ քաջութեր սրտի այդ բանին պարապիս : Ա ասն զի տարակուսիլը և կառկածոտութիւնը՝ վախ կըրերէ . և վախոր՝ բանին ապահովութիւնը կըկորանցնէ :

Մարիդ մ.ջը բան մը ողջամեն ընելուդ ժամանակը՝ չափազանց արտօրնոք մըլլար . մեծ ողջամեներու համար՝ մեծ ու շագրութիւն ալ պէտք է . և թուզ տուր որ վրան ժամանակ անցնի՝ որ աղէկ մը անոնք հասունանան . թէ որ ասանկ չընես՝ դիանաս որ պառուղ մը չե՞ն բերեր : Օր մը աղուեսը կը յանդիմաներ՝ երեսը կուտար էդ առիւծու մը՝ թէ աս ի՞նչ անանալ է, ի՞նչ առանկ ուշ կըծնանիս : Պատասխան տրվաւ առիւծը . ի՞սո՞ւ է շածդր . բայց իմ ծնածը՝ Առիւծ է :

Դժուարին գործողութեց մ.ջ պէտք չէ՝ որ ցանելուդ պէս կենաս ըսպանէս որ նաև պառուղը մէկէն քաղէս . պէտք է զանոնիք առաջուց աղէկ մը կարգի մէջ զնել պատրաստել, և վերջը անոնց հասուն պառուղները վայելել :

Երբոր մէկ երեւելի գործքի մը կուզես մեռք զարնել, զգոյշ կեցիր՝ իրիւ թէ ձեռքդ փող մը (պառու մը) առնելով մի չալեր մի ձայն տար՝ որ ուրիշներնալ

գիտնան զայդ գործք :

Ո՞ր բանն որ կը հռչակիլի դուրս կել լայ . գիտնաս որ այդ բանը շատ դատաստաններու շատ խօսելներու տակ կիյնայ . և թէ որ չի յաջողի դլուխ չելլայ , ծիծաղելի կը լլայ : Ծածուկ պահելը՝ է գեղեցիկ միջոց մը բաներ դլուխ հանելու , ոչ միայն մեծ բաներու մէջ , այլ և միջակ բաներու : Այս ծածուկ պահելը՝ կախ կը բռննէ զմարդիկ , աղեկ ու շաղրութեամբ մը սպասել կուտայ բանին , կարծել կուտայ անոնց՝ թէ արդեօք ինչ խորին խորհուրդ կայ այդ բանին մէջ , համարմանք կուտայ բանին , և միառք կը բերէ այն մարդուն՝ որ ուզեց և կրցածածուկ պահել զայն բանը և այնպէս զլուխ հանել :

Կայէ ամեննեին բանի մը ձեռք չփողարնեւ՝ որն որ արդար բան չէ , և որն որ դլուխ հանելու աշքդ չի կարեք . Վասն զի անիրաւ բանը դլուխ հանելով վերջը որչափ որ պիտօք ցաւիս նէ , այնչափ ալ աչքդ չի կարած բանէն պարապ ելլալով պիտօք ամը չնաս :

Վան մարդիք՝ որ խազի թուղթը առնել խառնել շատ աղեկ զիտեն , բայց թուղթ խազալ չեն զիտեք : Վան մարդիք ալ որ գործք մը տեսնալու շատ վարպետ են , բայց խորհուրդ տալու՝ յարմար չեն : Վան ալ՝ որ վարպետ են խորհուրդ տալու , բայց ՚ի գործ դնել չեն զիտեք : Պէտք է ուրեմն՝ որ յարմար ան-

մինքը ընտրե՛ մարդո՞ւ իւր գործքերը առաջ տանելու համար :

Գ. խանաս՝ որ միշտ աղեկ չէ որ գործք ընելու ժամանակը՝ մի և նոյն մարդը ձեռք առնես, կամ թէ մի և նոյն կերպը. որպէս զի այն մարդիքն՝ որոնց հետը բան սկիտոր տեսնաս՝ ցիդիտեն ցմանան քուրանած համբարդ. ցըլայ թէ արգելք մը զինեն քու գործքերուդ։ Յանչուն մը՝ որ ասդիս անդին անկանոն կերպով կըթըռաց՝ աւելի գժուար է զայնալիսին զարնելու ըստանենելու. որչափ որ դիւրին է զարնել զայն թանչունը՝ որ միակերպ մէկ դժի վրայ կըթռացի :

Խմաստուն մարդ մը՝ միշտ մի և նոյն համբուն վրայ շեքալեր, միշտ մի և նոյն կերպով չի վարպիր. հապա ինչպէս որ գործքին դիալուածները կըպահանջէն նէ՛, ինքն ալ անանկ կըշարժի, և կըփոխէ խոհ հեմութեամբ ըստ ժամանակին և ըստ տեղւոյն՝ ուր որ կըդտնըլի։

Գ. խանաս աղեկ՝ որ մ.ծ խոհեմութիւն մի է՝ յարմար ժամանակը գիտել ձեռք առնել, գործքերդ առաջ տանելու համար։ Ա առն զի այդ գործքերը շատ պարագաներէ կախումն ունին. և նոյն բանը՝ որ այս ժամանակիս մէջ կրնան աղեկ կերպով դլուխելլալ, կըտեսնաս որ մէկակ ժամանակին մէջ շատ վատ կատարած մը կունենայ։

Ինչպէս պատերազմը առաջ տանօպը և պատերազմին չափը՝ ըստակն է, այս-

պէս ալ գործքը առաջ տանօղը՝ գործքին շափ աղվօղը՝ ժամանակն է։ Երբոր պէտք եղած առենք՝ զանիկայ ձեռք չես առներ, շատ քիչ անդամ գործքերդ զլուխ կել բան։ և գիտնաս՝ որ յարմար առիթները՝ որ գեմզ ելան ուշացնել ցըլար :

Ժամանակն է՝ որ իւր հետք կըրերէ յարմար ժամը և գեղեցիկ առիթները քու գործքերուդ։ թէ որ դուն զանոնք ձեռքէ վախցնես, անկէց ետև քու ամեն ողջաձնեներդ և մտածմունքներդ պարապ կելլան և կոչընչանան։

Երբոր մարդու մը կըմօտիկնաս բաներդ առնենալու համար, առաջ պէտք է՝ որ անոր ինչ բնութեան տէր ըլլալը ճանչ նաս, վերջը՝ անոր երակը (տամարը) ըլլանես նայիս։ անկէց ետև նայէ՝ որ կիրքը աւելի կըսիրէ իրեն, այս ինքն է՝ նայէ, որ խոհեմութեամբ և արդարութեամբ իւր տկար կողմէն բանես։ և կրնաս ան առենք ուզած բաներդ տեսնել :

Մէծ տարբերութիւն կայ մարդ ճանչ նոլու մէջը և բան մը ճանչնալու մէջը։ Մէծ օգուտ է գիտել զանազանել մարդ կանց ինչ խելքի և ինչ բնաւորութեան տէր ըլլալը։ Խիստ աղեկ ճամբան զանոնք ճանչնալու՝ այն է, որ նայիս գիտես նախ իրենց բնական խառնուածքը, և երկրորդ՝ իրենց վախճանը դիտաւորութիւնը։ Առ ջինովք կը ճանչըլովին այն մարդ իքք՝ որոնք որ տկար են։ խել երկրորդ ովք՝ կրնաս խելքդ բանեցնել այն մարդ կանց վրայ՝

որոնք որ խմաստուն են :

ԽԵՂՔԱՎ զուրցած խօսք է . Բառն է՝
ԴՐԱԿԱՆԻ ՀՊԱՇ . այս ինքն է՝ խօսիլը որը-
տին թարգմանն է , մարդուս որտին ինչ
ըլլալը կիմացնէ : Այս է Վրիստոսի ՏԵ-
մերոյ զուրցածը . ի ՅԱՆԵԼՈՒՆԵՐԻ ուրի-
խօսի բերան :

ԹԱՂԱՐԵՄ և բերնէ Ելած խօսքը՝ գի-
տես [թէ Երբեմն բժիշկներէն տղված պա-
րապ ջուրերու պէտ բան մը նէ , այսինքն
շողոքորթութեամբ լեցուն է և անըս-
տոյդ բան մը , սակայն բերնէ Ելած խօս-
քը զանց առնել պէտք չէ . պէտք է գի-
տել Երբոր կրակնաս որ այդ խօսքերը
մասնաւոր կերպով մը և կրբով մը մար-
դուս բերնէն գուրք կելլան կոր :

Երբոր բանի մը համար մարդու մը կը-
մատիկնաս , նայէ որ ան ատենը շատ խո-
հեմ և շատ զգոյշ ըլլաս : Խսիկակ է իր-
ուն բալմիք՝ որով կրբանաս կըմանասներս՝
ծածուկները կրնաս խմանալ : Թէ որ ա-
սանկ ցըլլաս , առուտուր մը մարդու հետ՝
ինչպէս որ պէտք է՝ չես կրնար ընել :

Երբոր մարդէ մը շնորք մը պիտօր խընդ-
րես . խնդրելուդ ժամանակը նայէ ա-
զէկ զննէ անոր երեսը , և [թէ՝ ինչ կեր-
պով շարժմանք մը կընէ : Աս Ճամբով
դուն անոր սրտին մէջի եղածը կրնաս
հասկընալ , և ասիկակ քեզ առաջնորդ
կառավար կրլայ քու դործքերուդ մէջ :

ՄԵԾ նշան է խելացիութեամբ Երբեմն
ադէտ երեցնել զինքը : Կայ Ժամանակ ,

կան գիտուածներ, որուն մեջը մեծ կատարեալ գիտութիւնը այն է, երբոր մեկը զինքը անսանեկ կըցուցնէ՝ թէ ամենեին բան մը չլիյտէ :

ԴԱՍ 1.

Ի՞նչ ըլլուց իօշտվէ այն ճարդուն, ո՞ր ո՞ւ ըստ պահանջման իմաստութիւն (այսինքն սահմանափակ կուտիտոյի) էրեւէ և ինչեր :

Առաջարժու գիտես [թէ ամեն օր տարբեր տարրեր լավթեր վրան կառնէ կրհաղնի . և այնչափ աւեսակ աւեսակ դիմակներ (մասխարաններ) կառնէ գործածէ, որ զինքը ճանշնալու իմանալու համար՝ պետք է մարդուս որ շտա մեծ խելք և խոհեմութիւն ունենայ, և շտա մեծ խորագետ մարդ ըլլայ :

Աս օրվան օրս աշխարիս վրայ՝ աւելի աշքքրացութիւն, աւելի զդուշութիւն, աւելի խելք պետք է մեկ իմաստուն ըլլալու համար, որ հին առենը այնչափ պետք չեր՝ եօթը իմաստուն ըլլալու համար : Առենօք բոլոր ըստնաց աշխարհին մէջ՝ եօթը միայն իմաստուններ կըդանըզվէն . իսկ հիմակվան առենը՝ հազիւ [թէ այնչափ թուով միամիաններ կընաս զըտնալ բոլոր մեկ աղգի մը մեջ :

Ճշմարիտ և բարի քաղաքական (Փօթողիք) մարդուն պետք է՝ որ Ասմենա-

նին նմանի . աս Երևելի մարդուն ուժը՝
ինչպէս որ Աստուածաշունը կըսէ՝ իւր
մեռքին իւրբազու կներուն վրայ չէր , հա-
պա բոլոր ուժը դիմուն վրան էր :

Գանք հիմա սուտ և շար Փօլիդիքա
ունեցող մարդուն բուն պատկերը քեզի
քաշել ցըցնել որ իմանաս և զգուշանաս :
Այսպիսի մարդս շատ դիւրին կերպով
մը և մէկէնիմէկ առանց գժուարութեան
պղափէ շնորպներ և սղափիկ ծառայու-
թիներ կընէ : ուրիշի , և բոլորովին պատ-
րաստ է՝ որ քաղաքավարական խօսքերով
և յարդութենով վարժի ուրիշի հետ . ա-
սոնք ընելով միանգամայն ետևէ կիյնայ
և կրջանայ՝ որ իւր վրայ վասահութիւն
ունենան : Այս ամէն ըրածին վախճա-
նը՝ ի՞նչ է արդեօք . այս է՝ որովհետ զի վեր-
ջը սկզբանական ժամանակը կարենայ զիւ .
րին կերպով զուրիշը խարել կամ թէ
կործանել :

Այսպէս կըցրցնէ զինքը , թէ ամէն
իւր գործողութեանց մէջը զինքը գլխա-
ւոր շարժօղը՝ խղճմանընքն է . բայց ինքը՝
ինչպէս որ և որ տեղաց որ հովը կըփչե-
նէ՝ բայ այնմ կառնէ կրշարժէ կըդար-
ձընէ զիսղճմանքը . միշտ իւր շահուն
համար :

Մեծ և Երևելի մարդկանց բովը շատ
մօտիկ կենացը՝ իրեն աղեկ բան չիսկովեր .
կըկափնայ՝ չըլայ թէ անոնց կործանվե-
լու . ժամանակը ինքն ալ տակը իյնայ :
Կմանառելու շատ հեռու ալ կենալ անոնց .

մէ՝ աղէկ շխռեալեր . որ քըպայ թէ անսնց
կործանվելու ժամանակը՝ շիկարէնայ ան-
կէց իրեն շահ մը փրցնել :

Այսպիսի մարդու՝ միշտ անդադար
մոքին մէջը մէկ նոպատակ մը՝ մէկ սաստա-
նութիւն մը իրեն գիմազը ունի . վասն զի-
կրմածէ՝ թէ միշտ կրնայ հանորպիլ
բան մը որ ինքը չէր կարծէր և անոր ին-
քը չէր ըսպասեր :

Թէ որ քսակը հանէ՝ մէկին բան մը տա-
լու ըլլայնէ , ամեննեին նոյն բանը կընէ՝
ինչ որ ձկնորսները կընեն . կարթը կառ-
նեն՝ խոյծը (ե. մը) կանցնեն , կընդէն
ծովը , որ ձկները խարթին՝ մօտիկնան՝
ըերաննեին առնեն կարթը , և բռնըլին :

Իւր առաջին կանոնը և իւր մոքին մէջ
դրած առաջին գեղեցիկ սկզբունքը , (որ
է ըսէլ՝ իւր առաջին և բուն մոլորութիւ-
նը), այս է՝ թէ ո և իցէ այն ամեն բա-
նը՝ որն որ ճամբայ կըբանայ մարդուս մե-
ծամեծ պատիւներու և փառքերու հաս-
նելու , առարինութեան և բարի վարուց
ճամբէն ամեննեին գուրս բան մը չէ :

Այսպիսի մարդու՝ վար կըզարնէ կըդա-
տապարակ Աշ-Դ-Շ-Շ-Շ-Շ ըսված բժիշկնե-
րը , որ կըսէն՝ թէ մարդուս անդամնե-
րուն կազմվածքին մէջ կապ մը կայ՝ որ
մարդուս լեզուն սրանին հետը կրկապէ՝
կրմացնէ : Դարձեալ վար կըզարնէ՝ բա-
նի տեղ չիգներ՝ երեան ալ չինայիր մէզմէ
հեռու եղած այն աղքերուն այն մարդիկ-
ներուն , որոնք որ գեռ չիբարակցած՝ բը-

նական օրէնքով և բոլորովին անկեղծութեամբ և անմեղութեամբ վարվելով, ինչ
որ կը մտած Են և աղեկ կը առեպէն, զայն
կը զուրցեն. և գիտես թէ՝ ասանց լեզուն
իմաստ շատ մօտիկ է իրենց սրաբն. սիր-
ուելնին ինչ է, լեզունին ալ այն է: Բայց
այս մեր ըսած մարդը՝ այսպիսի մարդ-
կանց երեսը ցնայիր կարհամարհէ. վասն
զի ինքը կուզէ և միշտ կը ջանայ՝ որ այս
երկու անդամներս Լէսու և Սէրտէ մէկ
մէկէ հեռու ըլլան. մէկ մէկու հետ ամե-
նին առուտուր չունենան. ուրիշ բան
ըլլայսիրաք, ուրիշ բան ըլլայլեզուն: Ահա-
ւասիկ քեզի սոսկալի ժանտախաղ մարդ-
կային ընկերութեան: Եւ կերենայ թէ՝
այսպիսւոյն հետը մէկը վարվելով, թէ որ
անոր Սւ ըսածը՝ ճէրճակ համերնայ, և
ճէրճակ ըսածը՝ Սւ իմանայ. Մշնէր ըսա-
ծը՝ ընէ, և Ըշէ ըսածը՝ ցնէ. քիշ կը-
սիսալի:

Առաքինութիւն և բարեգործութէ՝
այսպիսի մարդըս ամենենին ցնէր, բայց
եթէ՝ որչափ որ իրեն շահուն համար
պէտք է:

Ուրիշ բանի այնշափ աւելի ցցանկար
միրաղձար, որչափ որ իւր վրայ բարի կար-
ծիք բարի համարմանք ունենան մար-
դիկ. որպէս զի այս համբովս ուրիշները
իրեն աւտալով իւր վրայ վստահութիւն
ունենալու, ինքը աղեկ մը զանսնիք իսա-
րէ, և իւր ձեռք զարկած գործքերը ա-
ռաջ տանի զլուխ հանէ:

Աշխաղիսի մարդուս դիմացը՝ խզնմը-
տանքը և պատիւը և բարի անունը՝ ուս-
րագ բաներ են :

Երբոր մեծ ողջաձև մը ասիկակ մարդի
մէջը ըրեւ է, որպէս զի կարենայ աղեկ
մը իւր վախճանին իւր դիտաւորութեա-
նը համնիլ, կրնայի կրջանայ՝ որ զինքը ըռ
լորտին բարեպաշտ և սուրբ մարդ մը
ձևացնէ, իւր բնաւորութենեն դուրս՝ ա-
նուշ մարդավարի կերպեր կրբանեցնէ, և
կըսէ թէ՝ այս հոմքաս և այսաղիսի վար-
մունքը է այն բանը՝ որն որ փիլիսոփա-
ները Մադեխուն ուշունին կըսնեն : Ասով
անիկա առնեն բան մէկ առջ կրբերէ կր-
խառնէ կուժովցնէ՝ որ իւր դիտաւորու-
թիւնները կարենայ դլուխ հանել :

Ըստ վարպետ է այս մարդս բառ տե-
ղոյն, և բառ ժամանակին, և բառ ան-
ձանց, Անմշշուն ճերմակ լաթը առնուլ
վասն հագնիլ, որպէս զի կարենայ աղեկ
մը ծածկել գոյել իւր մօքին մէջ դրած
չար և սատանայական դիտաւորութիւն-
ները : Կման է ամեննեին այն առակաւոր
մարդուն՝ որուն բանաստեղծները Պրո-
թէոս անուն կուտան, որ առնեն ժամա-
նակ բառ առջեղոյն ամեն առակ կրփոխ-
վէր, նմանապէս այս մարդս ալ ուզած
ձեր ուզած գէմէր իւր վասն կառնէ, որ
պէս զի կարենայ իւր ուզածները առաջ
տանիլ :

ԱԵզաւորութիւնն՝ է հիմը և հա-
սաստութիւնը իւր ամեն կերպերուն՝ իւր

ամէն վարմունքներուն : Ըստ խորամանեկ
է և շատ սատանութիւններ կըդանայ կը-
բանեցնէ՝ նորելուք բաներ դուրս հանե-
լու և տարածելու համար, մանաւանդ-
այն բաները՝ որն որ ինքը յարմար կըտես-
նայ իւր մաքին գրածները դլուխ հանե-
լու : Մեծ չար և ինսասակար բան մալ ա-
ռաջ տանիլ կուզէ նէ, կամ թէ՝ (հե-
ռու ըլլայ՝) բարի վարուց և աստուած-
պաշտութեան և հաւատքի մէջ ալ փո-
փոխութիւն մը կամ թուլութիւն մը
խառնելու ետևէ է նէ, ճշմարիտ և բուն
աշկերտ ըլլալով Աստանային, առաջ
խիստ պղտիկ և խիստ անտարբեր բանե-
րէն կըսկըսի, կամաց կամաց երքալէ, ինչ
վան որ զմարդը սորվեցնէ բան փոխելու,
նորութիւն սիրելու, և վերջը ետևէ ետև
կըմեծցնէ :

Կերենայ թէ՝ այս սուտ Փօլիդիքնե-
րունքունպատկելլը բաւականապէս հա-
մառօտ ցոյց արվինք . և բաւականապէս
ալ ծանուցում արվինք իրենց գլխաւոր
սկզբանցը վրայ և բռնած ճամբուն՝ որով
որ կըշարժին իրենց ամէն գործովութեցը
մէջ . որպէս զի ամէն մէր կարդացովները
աչքորացութեամբ զգուշանան անոնցառ-
տանութենին, և որշափ որ կարելի է՝ և տ
կենան և փախցին անոնցմէ :

ԴԱՄ ԼՅ.

Եւ յա մատուցած կը այս , որ հեծներուն աշխ
իքէ սիրելի է եւեւ :

ԵՐԲՈՅ բախտը բացվեցաւ , և կը-
ականաս՝ որ դու մեծ և երեւելի մարզու-
մը աչքը մըսեր սիրելի էս եղեր , ջանա-
ան առենք ամենելին ոգարապ ցիկենաս ան-
հոգութեամբ . միշտ անմոռաց սպահելով
մարիդ մէջ , և գործքով ալ ցցնելով զայն
խելացի խօսքը՝ որ կըսէ թէ Մ-Շ-Շ-Շ-
-առջ նընալուն ճամբան՝ իշխն արդինքն է :

ՎՃԵԿ գիտնաս , որ շատ ականակ տե-
սակ դռներ կան աշխրբիս փայ՝ որ ներս
կըխօֆէն՝ ճամբայ կըբանանքէզի՝ տառջ
երթալու և մեծութեան հասնելու . բայց
աս ալ դիտցիք՝ որ բալլիքները իշխաննե-
րուն և մեծերուն ձեռքն են :

ՄԵԾԵՐԸ հասարակօրէն՝ իմաստուն
մարդու աեզ կըդնեն զանոնք՝ որմէք որ
իրենց խառնըլածքին և բնաւորութեամբ
աղեկ գիտեն զիրենք յարնարցնել : Ու-
րեմն աս բանս ալ ողեաք է որ գիտնաս ,
թէ ինչպէս մեծերը և իշխանները եղա-
նակ մը կերպ մը ունին կառավարելու զա-
խարքս , այսպէս ալ անոնց աչքը մանող
և սիրելի եղողք՝ ողեաք է որ իրեն կողմա-
նէ ինքն ալ կերպ մը ունենայ կառավա-
րելու զմեծերը :

Ով որ եամել է՝ որ իշխանին մասնաւոր առանձնական շահը աջողել տայ առաջ տանիք, այնպիսին՝ կըտեսնաս՝ որ երբեմն մեծութեան կրհասնիք և առ ժամանակ մի մեծ է : Բայց ով որ հասարակաց շահը և բարին կը Պանայ առաջացնելու, այնպիսին միշտ մեծ է :

Կայէ որ միշտ ամենենին պատրաստը ըլլայ քու կողմանէդ՝ համար տալ քու ամեն դործողութեանցգ, Երբոր քեզմէ կուզեննէ : Ա ասն զի ցած և խառնած սկիփ նման է այն մարդը՝ որն որ վարձարեն (մէհէնկ թաշը) վախ ունի :

Արշափ աւելի սիրելի ես և մեծերուն աչքի ես, այնչափ ալ աւելի՝ նայէ որ անուշ ըլլայ բարբար ամենուն հետ, և այնպիսի վարմունք մը ունենաս՝ որ զիւրաւ քեզմի մօտիկնան ուղղողերը : Մեծի մը աչքը մանող սիրելի մարդը՝ է որպէս թէ մէկ գրամ մը, օրուն վայ կընայ ասպիլ առարինութիւնը . բայց զիտեաս՝ որ այն գրամին արժողութէք ավարը՝ միայն խանարհութիւնն է : Մեծութե և բարձրութեան հասնող բախտ մը՝ զիտեն ինչ բանի նման է . նման է, մէկ մեծ բարձր չինվաճքի մը՝ որ պէտք է որ շատ հատառաւն և խոր հիմ մը ունենայ :

Հպարտութիւնը և ամբարտաւանութիւնը՝ կըտեսնական որ միշտ լիսաս մը կամ ամօնք մը հետեանկ ունեցեր Են իրենց : Մարդուն հպարտանալը իրեն զիտութելը վայ՝ ուրիշ բան չէ . բայց եթե լուսոյ

Աշջը լալով՝ կուրնալ . նմանապես իւր ա-
ռաքինութեանը վրայ հապարտանալը , ու-
րիշբան չէ՝ բայց եթէ նոյն իսկ հետք
նեցած գեղմափոփք (փանզէ հիր) զինքը
թունաւորել :

Մարդուս , իւր մեծաւորաց հնագան-
դիլը՝ սպարագ է . իւր հաւասարներուն
խոնարհիլը՝ մարդավարութիւն է . իսկ իր-
մէ վարիններուն՝ աղնուականութիւնն է :
Բախուր՝ մարդուս մեծութիւնը կրնայ
սկզբնաւորել , բայց անոր տռաջ տանողը
և շարունակողը՝ առաքինութիւնն է :

Զգոյշ կեցիր , աղօղութեանդ ժամա-
նակը ամեննեին ցընես այնպիսի բան մը,
որ վերջը ձախորդութեանդ ժամանակը
քեզի ցաւ և ապաշաւ կրնայ բերել :

Մէստ ասիկամէ միոքդ հաստատաւն զիր
և տւտաւ , թէ խիստ գեղեցիկ մասը քու-
աղօղութեանդ քու մեծութեանդ՝ բարի
ըլլալն է բարի սիրտ ունենալն է : Ո՞վ
թէ , ինչ գեղեցիկ ինչ աղվոր տեսիլք
մի է , երբոր կըտեսնամ՝ որ մէկը նոյն ժա-
մանակը որ սպասվոյ և փառաց մէջ է՝ և
միանդամոյն առաքինութեամբ ալ զար-
դարված է :

Ըողքորթող մարդը՝ զիտնաս որ որ-
շափ գրալվանց անուշ կերենայ , այնշափ
ալ իրօք՝ շատ փանդաւոր և վնասակար
գաղանն է ընկերութեան մը կամ Տէ-
րութեան մը : Եւ սակայն կըտեսնանք՝
որ այսպիսիները՝ աշխարիս վրայ երես զը-
տեր են :

Վասնգաւոր գործովութեց մէջ՝ նայե՛
որ միշտ քեզի ընտրես առնուս մարդ մը՝
որ քու առջևեղ երթայ, և պէտք եղած
առենք քեզ պաշտպանե՛ :

Խակ տարակուսական գործովութեանց
մէջ, պէտք է որ միշտ աչքըքացութիւնդ
և վարպետութիւնդ պակաս չըլայ. որ
թշնամիներուդ սասանութիւնը պարապ
ելայ, և քեզ որոգայթի մէջ շիձգեն . և
գու ոչ միայն զքեզ ապահովցնես, այլ
և քեզի համախոհ եղած մարդիկները :

Երբոր կըտեսնաս որ քու խոհեմու-
թիւնդ և խմաստութիւնդ բաւական չը-
լար մարդ մը համոզելու՝ որ միտքդ դրած
բարի բանը առաջ երթայ, նայե՛ ան ա-
ռենք բայց խոհեմութեամբ և արդարու-
թեամբ՝ անոր տկար կողմէն բանես, և
ապահով եղիք բարի բանդ առաջ առ-
նելու :

Փիլիսոփային մէկը կըսէ թէ՛ և ինչ-
պէս մարդիկ ձեռքերնին փորձաքար մը
ունին՝ ոսկին փորձելու. այսաղես ալ՝ կը-
սէ՛ ոսկին փորձաքար մի է՝ զմարդը փոր-
ձելու. : Ծխտակ հասկըցիք այս խօսքը.
կուզէ ըսել՝ թէ ոսկին տրվածղն ալ՝ անի-
րաւութիւն մը առաջ տանելու, և ոսկին
առնողն ալ՝ անիրաւ գատաստան մը կըտ-
րելու. Երկուքն ալ իրենց ինչ ցած և
անարդ ոգւոյ տեր ըլլալնին կըցուցնեն.
և Երկուքն ալ միանգամայն այս գործ-
քով բոլոր աշխարիս գիմացը անուա-
նարկ են :

Մարդուս իւէլքը մեկ զինարան մը նէ .
ուր որ շատ առատութեամբ կըգանըլին
տեսակ աեսակ գործիքներ և զէնքեր . որ
կըտին՝ Պ-Շ-Դ-Ն-Հ-Ա-Ն-Ի , ինչպէս Են՝ վա-
հան , սաղաւարտ են . իւր անձը պահե-
լու պաշտպանելու համար : Աշխարք Ե .
թշնամիք անսպակաս կրնան գանըլիլ , ան-
համար գիտուածներ , հազար ու մեկ վր-
տանգներ կրնան հանդըլիլ . իւէլքը Խո-
հեմութիւնը քեզմէ կըպահանջէ՝ որ որ-
շափ կարելի է՝ առանց ձեռքդ առնելու
զայն զէնքերը՝ որ ԱՆ-Ա-Ն-Հ-Ա-Ն կըտին ,
ինչպէս Են՝ սուր , տէդ , են , և առանց
ուրիշի վեաս հասցեւու , բռւ անձրդ պա-
հեսպաշտպանողականըաված զէնքերով :
Ամեն կենդանիներու . ամեն գաղանեւ-
րու՝ որ իւէլք չէ տրված Աստուած , վեա-
սողական զէնք մը տրվեր Ե : Մարդս մի-
այն՝ վեասելու զէնք չունի . իւր զէնքը՝
իւր իւէլքն է . ուստի և իւր իւէլքին և
խոհեմութեը համար՝ Աստուածոյ պատ-
կերը ըլլալով , պէտք է որ՝ որչափ կապրի՝
նմանի Աստուածոյ բարերարին , իւր իւէլ-
քը և խօհեմութիւնը միշտ աղեկի բա-
նեցնելով :

ԴԱՍ ԱՅԻ ԶԵՒ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԱՀՆԵՐ , ԷՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻՆԻ :

ԿԱՐԵՆՄ բաւականապես խօսեցանք
աս Գրքիս մէջ ինչ որ պէտք էն մարդուս ,
խելքը աղեկի բանեցնելու և կատարեալ
մարդ ըլլալու համար : Հիմա դուն աս
բանիք կանոններով՝ իբրև վերջին Դաս
համառօտե միտքիդ մէջը առջի բոլոր
լսածներդ :

Ա . Թէ որ պատվավոր ասաթիման մը
ելար բարձրացար աշխարքիս վրայ , ազեկ
զիսնամ՝ որ խիստ պղափկ սխալ ոտք կո-
խէլ մըն ալ կրնայ զքեզ բոլորովին ձգեւ
կործանիել :

Բ . Դիապված եղաւ , մեծ ութենեղ վար
ընկար կորուսիր , զնաւ դարձիք քու ա-
ռանձնութիւնդ և քու առաջին հասա-
րակ վիճակդ , և հոն դուն զքեզ կրնաս
զանալ :

Գ . Այնպէս շարժէ այնպէս վարմէ :
որ ո և իցէ վիճակ մըն ալ քեզ չիկարե-
նայ յանկարծակիի թերել այլայլել և խռո-
վել . և ան առենը հանգիստ կըլլաս ամեն
վիճակի մէջ :

Դ . Զախորդութիւնները առջի ըե-
րանը միշտ կըլլարչարեն . բայց երբոր կը-
16*

աւանաս՝ որ համբերութենէ ՚ի զատ ու-
րիշ ճար չկայ, սովորութիւնը զանոնք
կը թելթեցնէ, և հարկը՝ մեզի սիրտ կու-
տայ :

Ե. Երբոր մեկը քու ունեցածդ քեզ
մէ կառնէ կը վերցնէ, մասնէ ան առե-
նը՝ թէ Աստուած զայն մարդը ձեռք ա-
ռեր է՝ որ զայդ քեզի իւր փոխ արված
բանը քեզմէ եւ առնէ :

Զ. Թէ որ բան մը հանարսպեցաւ՝ որ
գուն արդէն նախատես եղած էիր, ինչ
ովեաք է ուրեմն՝ որ յանկարծակիի զաս
և այդ չափ դքեզ խռովես :

Է. Աս աշխարիս վրայ ամեն բան փո-
փոխութեան ենթակայ է. ովեաք չէ ու-
րեմն զարմանալ կամ թէ ցաւիլ՝ հանար-
սպեք բանին վրայ :

Ը. Աւելի մեծ փասքը մարդուս՝ է
ձախորդութեց յաղթել, և Երբոր մարդու
քաջութեամբ սրտի կը կը է կը համբերէ,
ցոյց կուտայ՝ թէ բոլոր առարինութեց
գումարը ինքը ունի :

Թ. Հալածանք և ձախորդութիւնք՝
ուրիշ բան չեն. բայց եթէ փորձ մը ա-
ռիթ մը՝ սրտի քաջասիրտ մարդը զի՞նքը
միշտ կրնայ կրթել :

Ժ. Երբոր՝ Արիստիդէս արդար և ա-
ռաքինի իշխաննը Յունաց դատապարտվե-
ցաւ՝ որ աքսոր Երթայ, ուրիշ խօսք մը
բերնէն ցիհանեց՝ բայց եթէ զայս. Առիթ
չու բան իւ չէմ Շանկար իւ Հայքենեաց, բայց
չու միոյն՝ որ իւ ժաշակացին ամենալին իւ-

ՀՅԴ ՀԸՆԹՆ ԱՆԻՉԻԴԵՒՄ :

Ժ.Ա. Անցած գացած ձախորդութեղիս
կամ թէ գալիքը՝ զքեզ պէտք չէ շարչա-
րել. հիմակու հիմա գտնըված բանը՝ մի
այն այսներկայ շարն է : Ուրեմն կարելի
չէ, որ վայրկեան մը համբերես :

Ժ.Բ. Թէ որ մէկ մը մաքովդ գառնաս
նայիս՝ թէ մարդ ես, և այս աշխարիս վրան
ես, հանգըստած ձախորդութիւնները՝
նոր բանի մը տեղ չես դներ. և թէ որ
ուրիշներուն ձախորդութիւնները մտա-
ծես, քանիններդ քեզի միշտ պղտիկ
կերպնան :

Ժ.Գ. Թէ որ այնչափ երջանիկ չես՝
որչափ որ կը բաղձառ, պէտք է որ գոհ
ըլլամ՝ որ այնչափ ապերջանիկ և թշուառ
չես՝ որչափ որ թերեւս արժանի էիր :

Ժ.Դ. Բան չիկայ՝ որ զայս մեր կեան-
քը մեզի տանելի և համբերելի ընե, որ-
չափ մեր մտածութիւնը հանգերձեալ
կենացը վրայ : « Ես իմ կողմանես (կը սէ
նոր փիլիսոփային մէկը) մէկ վայրկեան
մը նալ չէի բազմար ասպրիլ, թէ որ սայդ
չիգիտնայի՝ որ այս ժամանակաւորեայս
չափ թշուառ կենացս ետևէն՝ յաւիտէ-
նական կեանքը պիտոր գայ » :

Ժ.Ե. Թէպէտ և բոլոր կեանքերնիս
ալ զանազան թշուառութիւններով և ցա-
ւերով լեցված ըլլայ, փոյթ չէ. վասն զի
ժամանակաւոր և անցաւոր է այս կեան-
քը : Երջանիկ են այն թշուառութիւն-
ները՝ որոնց կատարածը ուրախութիւն

է . Երջանիկ է այն ուրախութիւնը՝ որ
կատարած չունի . և շատ աւելի Երջա-
նիկ է այն կատարածը որն որ անկատա-
րած յաւիտենականութեամբ կըսպառէ
վի անմահական փառօք :



ՑԱՆԿ

ԴԱՄ Ա.	Ուսման վրա	13
ԴԱՄ Բ.	Կրծութիւն վրա	25
ԴԱՄ Գ.	Անհեղութեան և զ-	
	առաջարկանիւնան վրա . .	41
ԴԱՄ Դ.	Կինուշացնութեան վրա Ան-ըրտեօտ մուշտ- հետ Քլողեա պէտք և նորիւ եւստ	47
ԴԱՄ Ե.	Խօսելու վրա	63
ԴԱՄ Զ.	Լուսնի և խորհուրդ պահելու վրա	71
ԴԱՄ Խ.	Համարմանափի և բարի - նուան վրա	80
ԴԱՄ Ը.	Պարձենելութեան և 8-- շահաւունան վրա . .	87
ԴԱՄ Թ.	Պարագայութեան վրա (ու գուտետես իշունի), և Զբուրութեան, և բաժ- բանութիւն վրա	96
ԴԱՄ Ժ.	Բարիւնան վրա	114
ԴԱՄ Ժ.Ա.	Անիրաւուն , և Այսէծ ինդրութեան վրա	129
ԴԱՄ Ժ.Բ.	Ասունիւնան վրա	142

- ԴԱՍՈՒ Ժ.Գ. · Բարեկամութեան, և բա-
րեկամութեան վրայ 156
- ԴԱՍՈՒ Ժ.Դ. · Չափութեան աղբութի, և
հայելու վրայ 169
- ԴԱՍՈՒ Ժ.Ե. · Հարցութեան վեց և հինգ-
ամյակներուն վրայ : Եւ-
թե՛ հարցութեան վայ-
շանց արշակեած և շատաւ . 177
- ԴԱՍՈՒ Ժ.Զ. · Փառապահութե և մէծ-
ակ զարգացնեան վրայ . 197
- ԴԱՍՈՒ Ժ.Է. · Ի՞նչ ճամբար է իշխանութ եր-
ջանին շատաւ աւելութիւ-
նայ 216
- ԴԱՍՈՒ Ժ.Ը. · Ջանձիւթեան վրայ . 233
- ԴԱՍՈՒ Ժ.Թ. · Դաստի վրայ , ու ե՛ Տ-
այ - 249
- ԴԱՍՈՒ Ի. · Խորդի վրայ 255
- ԴԱՍՈՒ Ի.Ա. · Ամառանուն վրայ . . 257
- ԴԱՍՈՒ Ի.Բ. · Ի՞ր պարտիւն և ի՞ր խօս-
ութ պահօնը հասարակութիւ-
նացուն վրայ 267
- ԴԱՍՈՒ Ի.Գ. · Ամսաբաց և գործա պետ-
առ մարդուն վրայ 276
- ԴԱՍՈՒ Ի.Դ. · Խորհուրդի , և խորհու-
րութեան վրայ 290
- ԴԱՍՈՒ Ի.Ե. · Ի՞նչին ի՞նչ մասնակիուն և
բնութագութեան վրայ 306
- ԴԱՍՈՒ Ի.Զ. · Ամրեւտ շատաւ և միք-
անցնեան վրայ 313
- ԴԱՍՈՒ Ի.Կ. · Առաջին պայման և հ-
ամառի ի՞նչ մասնակիուն-

373

319

ԴԵՍԻ. ԻՆԼ ՀԱՐՊԵԿՑՈՒԹԻ ՊԵՂԻ
Է ԽԵՐԴԱՅ, ԱՇ ԻՐԵՆ
Բ-ԻՄ ԽԸ ՏԵՐԵ . . . 339

ԴԵՍԻ. Ա-Մ-Մ-Մ-ՐԻ ՀԵՐԵ . . . 350

ԴԵՍԻ. ԻՆԼ ՀԱՄԱՀ ԽԵՐԵՎԻ ԱՌ
ԽԵՐԴԱՅ, ԱՌՆ ԱՐ ՍՄՐ Գ-Ա-
Ղ-Մ-Մ-Խ-Մ-Բ-Խ-Ա-Ն (Ա-
Բ-Ի-Մ-Մ-Մ-Փ-Ը-Լ-Ի-Դ-Ի-Մ-Ի)
ԵՎԵՆ-Է ԻՆԻԵՐ . . . 358

ԴԵՍԻ. Ա-Ն Խ-Ե-Ր-Դ-Ա-Ն ՀԵՐԵ, ԱՌ
Գ-Ճ-Ե-Ր-Ջ-Ա-Վ-Ա-Ն Խ-Ե-Ր Մ-Ի-
Շ-Ե-Ն-Ի Է Ե-Ն-Ե-Ր . . . 364

ԴԵՍԻ Վ-Ե-Ր-Ձ-Խ-Ն-Ի. Բ-Ն-Դ-Ա-Ն-Ա-Ր Խ-Ե-Ն-Ա-Ն
Ա-Ե-Ր, Ի-Ե-Ր-Լ Հ-Ա-Մ-Ա-Մ-Ա-Ր-Ի
Խ-Ը Բ-Վ-Ա-Ր Ա-Վ-Ե-Ւ-Ի . . . 369

Ժետու 1-40,



188 - 6 00 288

